

ՀՐԱՄԱՆԱՀԱՅԹԻՒՆ Հ. Յ. ԳԱՅՆՈՎԱՑՈՒԹԵԱՆ

ՀՐԱԶ ՏԱՍՆԱՊԵՏԵԱՆ

Հ. Յ. ԴԱՅՆԱԿՑՈՒԹԵԱՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՅՑԻ

ՀՈԼՈՎՎՈՅԹԸ







---

ԸՆԿԵՐ ՌՈՒԲԵՆԻ ԱՆՄԱՀ ԹԻՇԱՏԱԿԻՆ

---

Բ ՀԱՍԱՉԳԱՅԻՆԻ ՎԱՀԵ ՍԵԹԵԱՆ ՏՊԱՐԱՆ

ՀՐԱԶ ՏԱՍՆԱՊԵՏԵԱՆ

Հ. Յ. ԴԱՎԻԴՅԱՆԻ ԽԵՂԱՔ

ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՑԻ

**ՀՈԼՈՎՈՑԹԸ**



ու արքանությունը՝ Հայերին առ Արքաթյաց մասնաբար  
առ  
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ  
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ  
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ  
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ  
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ

## ՆԵՐԱԾԱԿԱՆ

պատճեն առ  
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ  
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ  
առ  
առ  
առ  
առ  
առ  
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ

կարելի չէ կուսակցութեան մը իրական եւ ամբող-  
ջական պատմութեան ծանօթանալ, առանց բաւարար  
տեղեկութիւններ ունենալու անոր ներքին կառոյցին  
մասին, — այսինքն՝ անոր կազմակերպական մեքենա-  
յին, զայն բաղկացնող ժողովներուն ու մարմիններուն,  
անոնց իրաւասութեանց եւ պարտաւորութեանց, ինչ-  
պէս նաև զանոնի իրարու շաղկապող եւ անոնց փոխ-  
յարարերութիւնները նշդրող կազմակերպական կանոն-  
ներուն մասին։ Կազմական կառոյցի եւ զայն սահմա-  
նող կանոնագրի տարբերութիւնները շրջանէ շրջան՝  
աշխարհագրական իմաստով, եւ նոյն այդ կառոյցի եւ  
կազմակերպական մեքենայի կրած փոփոխութիւննե-  
րը՝ ժամանակի ընթացքին, կը բացայայտեն ուուեալ  
կուսակցութեան գործունեութեան — եւ ուրիմն անոր  
պատմութեան — հետ կապուած շատ մը երեւոյքներ։  
Խնդրոյ առարկայ կազմակերպութիւնը կը դադրի ներ-  
կայանալէ իրեւ զաղափարական որոշ արտայայտու-  
թիւն մը ունեցող եւ որոշ ուժականութեամբ մը տո-  
գորուած միաձայլ ամբողջութիւն, եւ կը դառնայ աւե-  
լի՛ ապրող, աւելի կենդանի հաւաքականութիւն մը

կազմական օղակներու՝ ժողովներու, մարմիններու, մարդերու:

Պարագան նոյն է մեր կուսակցութեան՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համար, որուն, ի դեպ, կազմակերպական ձեւի, դեկազար եւ ստորադաս մարմիններու ու կազմական կանոններու հոլովոյքին մասին ֆիչ անգամ հետաքրութիւն ենք ցոյց տուած, ու ֆիչ բան գիտենք: Մենք շատ ենք լսած ու կարդացած, խօսած ու գրած Հայոց Պատմութեան Վերջին ուրսունամեսակի ազգային-ազատագրական շարժման մէջ մեր կուսակցութեան ունեցած որոշիչ դերին, անոր ուազմական մեծ ձեռնարկներուն, — Օսմանեան դրամատան գրաւում, հանասորի արշաւանք, Փետայական շարժում եւ Սասնյ ապստամբութիւն, հայ-քաքարական կոհիներ, կամաւորական շարժում, եւն . . . — կամ ժաղաքական — յեղափոխական ծաւալուն գործունեութեան մասին, առանց հարց տառու, ընդհանրապէս, թէ կազմակերպական այն ի՞նչ մենենայ էր, որ կը լարէր ու կը պայմանաւորէր այդ բռնորդ, թէ այն ո՞ր ժողովներմ էին որ կ'որոշին եւ ո՞ր մարմիններն էին որ կը գործադրէին այդ որոշումները, որո՞նց միջոցաւ եւ ի՞նչ եղանակով: Ընթացիկ մեր ապրումներուն ու հետաքրքրութեան համար՝ Դաշնակցութիւնը կը ներկայանայ իբրև գաղափարական ուժի, բարոյական ամրակուռ հասկացողութիւններու եւ մարտական սխրանքներու անքակտելի միացութիւն մը՝ որ ծառացած է ու կը ծառանայ հայութեան սպառնացող ամէն տեսակի լուսակներուն դէմ, որ պատուհասած է եւ կը պատուհասէ հայութեան քշնամիները, որ ազգային եւ ընկերային գիտակցութիւն, սեփական իրաւունքներու ճանաչում եւ այդ իրաւունքներու պաշտպանութեան ի խնդիր կոռուելու եւ մեռնելու ժաշութիւն ներշնչած է գարերու սորկութենէն նոր արքեցող հայութեան, որ մեր ժողովուրդին պարզեւած է իբրև ազգ ապրելու եւ գոյատելու ամենահիմնական նախապայմա-

նը՝ սեփական հայրենիքը։ Քիչ անգամ ու մասնակի կերպով միայն անդրադարձած ենք այն դերին, որ յեղափոխական – ազատագրական ծաւալուն այդ գործունեութեան մէջ ունեցած են դաշնակցական ժողովներն ու մարմինները՝ իբրև որոշող, կազմակերպող եւ իրականացնող գործօններ։

Խօսած ենք յանախ, եւ առաւելաբար, դէմքերու մասին, առանց հետաքրքրուելու, ընդհանրապէս, թէ ո՞ր ժողովներն են այս կամ այն դերը Վաստահած ընտրեալ այդ մարդոց, կամ՝ թէ ո՞ր մարմիններուն մէջ կամ ո՞ր մարմիններուն անունով գործած են անոնք։ Զենք ժըխտեր անհատին դերը մեր կուսակցութեան պատմութեան մէջ, քամի պարզ է որ Քրիստափորներու, Ռուսումներու, Սիմոն Զաւարեաններու եւ անոնց ծանօթու անծանօթ գործակիցներու եւ յեղափոխական աշակերտներու բացառիկ անհատականութեան, ամբողջական ինքնանուիրումին եւ կամաւոր ու գիտակից զոհաբերութեան իմիմերուն վրայ է, որ բարձրացած է Դաշնակցութեան բարոյական փառաւոր շէնքը։ Ճիշդ չենք գտներ նաև չընդունիլ՝ որ անհատները յանախ իրենք բարձրացուցին կազմակերպական ժողովներն ու մարմինները, զանոնք վերածելով արիններու եւ իմաստուններու հաւաքականութիւններու։ Բայց նաև բոլորովին անբաւարար, եւ պատմական տեսակետէ անթիշդ կը գտնենք արժանի տեղը չտալ այդ հաւաքականութիւններուն, — ժողովներուն եւ կազմակերպական մարմիններուն, — որոնք անհամեշշատ ենթակառոյցը կազմեցին Դաշնակցութեան շէնքին։ Շէնքը կրնայ արտաքնապէս զեղեցիկ ըլլալ ու տպաւորիչ, բայց կառոյցով՝ տկար։ Դաշնակցութեան շէնքին ոչ միայն բարոյական իմիմերն են եղած զօրաւոր, այլ նաև ուժեղ է եղած եւ անքակտելի՝ անոր կազմակերպական կառոյցը, Հ. Յ. Շնդիանութեան Մայոնական Ժողովներէն, Դաշնակցութեան կամքը Ներկայացնող Մարմինն եւ Դաշնակցութեան Խորհուրդն սկսած մինչեւ գիւղական ենթակոմիտէ-

ներմ ու մարտական խումբերը, անցնելով Արեւմտեան, Արեւելեան եւ Հայաստանի Բիւրոներէն եւ Պատաշխանառու Կեդրոնական Կոմիտէներէն :

Պիտի փորձենք տալ ամփոփ պատմութիւնը Հ. Յ. Դաշնակցութեան կազմական կառոյցին եւ անոր հետ առընչուղ կազմակերպական հիմնական կանոններուն : Յաւակնութիւնը չունինք նիւթը սպառել կարենալու, տալով կառոյցի ամբողջ պատկերը եւ անոր հոլովոյցը՝ իր բոլոր մանրամասնութիւններուն մէջ : Այնքան ատեն որ չեն հրատարակուած Դաշնակցութեան արխիային բոլոր փաստաբուղբերը, առ նուազն Ընդհանուր եւ Ռայոնական ժողովներու, Բիւրոներու եւ Պատասխանառու Մարմիններու ատենագրութիւնները, շրջաբերականները եւ նամակները, շատ դժուար է, չըսկելու համար անկարելի, ըստ բաւականի լրիւ ուսումնասիրութեան մը ձեռնարկել : Մնաց որ, արխիւներու ամբողջական հրատարակութենէն ետք իսկ, փաստաբուղբային շատ ֆիշ նիւթը պիտի ունենանք, օրինակ, Դաշնակցութեան սկզբնական 3-4 տարիններու պատմութեան վերաբերեալ, քանի այդ շրջանէն գրաւոր ոչիմէ մնացած է դժբախտաբար : Փաստօրէն, ոչ միայն Հայ Յեղափոխականների Դաշնակցութեան հիմնադիր ժողովներու ատենագրութիւնները, եթէ երբեք գոյութիւն ունեցած են, հասած չեն մեզի, այլ նաեւ, — ինչ որ աւելի լուրջ է արդէն ու թերեւս աններելի, — արձանագրութիւնները Հ. Յ. Դ. Առաջին Ընդհ. ժողովին (1892) (\*) :

Կը կարծենք սակայն, որ այս աշխատութիւնը կըրնայ օգտակար բլլալ ներկայի իր համեստ տարողութեամբն իսկ :

---

(\*) Տեսնել այս մասին «ԴիհԱՆ Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ», Բ. Հատոր, Էջ 208:

## Ա.— ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԿԱԶՄԱԿՈՐՈՒՄԸ

### ԵՒ ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆԵՐԸ

Բայինք արդէն՝ ոչ մէկ արձանագրութիւն մնացած է Հայ Յեղափոխականների Դաշնակցութեան հիմնադիր ժողովին եւ առաջին երկու տարիներու գործունէութենէն։ Ուստի սկզբնական այս ժամանակաշրջանի մեր ծանօթութիւնը կը հիմնուի «Դրօշակ»ի առաջին քանի մը համարներուն, անդրանիկ կոչին (մանիֆեստ), եւ ժամանակակիցներու հատուկտոր յուշերուն վըրայ(1)։ Հիմնադիր ժողովին ընտրած «Հ. Յ. Կենտրոն»էն մեզի հասած է գրաւոր մէկ փաստաթուղթ միայն(2)։ Ծանօթ է նաեւ 1892ի Առաջին Ծնդհանուր ժողովի հրաւէր-կոչը(3)։ Դաշնակցութեան պատմութեան առաջին ըրջանով զբաղողները ցարդ իրենց տրամադրութեան տակ այլ վաւերաթուղթեր ունեցած չեն(4)։

Հիմնադիր ժողովին մասնակցողները (Թիֆլիս, 1890ի ամառ, ամենայն հաւանականութեամբ՝ Յուլիս-Օկտոստ) զանազան ու խայտարդէտ հոսանքներու, ըրջանակներու, կազմակերպութիւններու եւ միութիւններու ներկայացուցիչներ էին։ Կային Քրիստովոր Միքայէլեանի, Սիմոն Զաւարեանի եւ Արքահամ Դաս-

տակեանի նման ոռւսական տիպի ընկերվարականներ՝ փաստօրէն դաշնակցած ընկերվարական հակումներով հայրենասէրներու «Երիտասարդ Հայաստան» խմբակին հետ (Մարտին Շաթիրեան, Յովսէփ Արդութեան, Արշակ Թաղէսսեան, Յովհաննէս Եռւսութեան, Տիգրան Ստեփանեան, Արամ Նազարէթեան եւայլն), Կոնստանդին Խատիսսեանի նման քաղքենի ազգայնականներ, Գրիգոր Արծրունիի անմիջական ճառագայթումին ենթակայ «Մշակ»ականներ՝ ինչպէս Խաչատուր Մալումեանը (Ակնունին), մարգարտ Հնչակեաններ՝ ինչպէս Ռուբէն Խան-Ազատոր, եւ ուրիշներ : Բոլորը միաւորուած՝ Թրքահայաստանի աղատագրութեան հիմնական եւ հաւաքական առաջտղանքով, անկրկնելի Մարդակերտին՝ Քրիստովորի միաձուլող ու ներշնչող ազգեցութեան տակ :

Միջնակեալ ըսենք՝ որ Հայ աղատագրական պայքարին նուիրուելու կոչուած նոր կուսակցութեան հիմնադիրներու ընկերային համոզումներու այլազանութիւնը հետազային եւս, առ նուազն մինչեւ 9րդ ու 10րդ Ընդհանուր ժողովները՝ եթէ ոչ մինչեւ այսօր, մնաց յատկանիցներէն մէկը Հ. Յաշնակցութեան, որուն մէջ հաւասար նուիրումով գործեցին ե'ւ ծայրայեղ ձախակողմեաններ, ե'ւ Փետայական տիպի ազգայնականներ, ե'ւ ընչաղուրկ զիւղացիներ, ե'ւ մեծահարուստի զաւակներ : Նոր կուսակցութեան սկզբնական անունը անգամ, — Հայ Յեղափոխականների Դաշնակցութիւն, — կը բացայացէր անոր ինքնակամ կերպով միաւորուած բաղկացուցիչ տարրերու այլազանութիւնը :

Սպասելի էր հաւանաբար՝ որ այդ պայմաններուն մէջ յառաջացած միաւորման կառոյցը ըլլար խորապէս աղակեդրոն : Գիտենք, սակայն որ այդպէս չեղաւ : Եւ «Հայ Յեղափոխականների» նորակազմ «Դաշնակցութիւնը», մինչեւ 1892ի առաջին Ընդհանուր ժողովը, ունեցաւ իր կեդրոնական Վարչութիւնը կամ «Կենտրոն»ը, յանձննա՝ Քրիստովոր Միքայէլեանի, Սիմոն Զա-

ւարեանի, ԲԺ. Յովհաննէս Լորիս-Մելիքեանի, Աբրա-  
համ Դաստակեանի եւ Լեւոն Սարգսեանի: Եւ այս՝ հա-  
կառակ Զաւարեանի նման ապակեղբոնացման ջերմ  
կողմնակիցներու ներկայութեան հիմնաղիք ժողովնե-  
րուն մէջ: Կարելի չէ<sup>օ</sup> արդեօք խորհիլ, որ ընկերային  
տեսակէտներու խայտարդէտութիւնն իսկ թելադրանք  
մը եղաւ, հիմնադիրներէն շատերու համար, գէթ գոր-  
ծունէութեան ներզաշնակման մտահոգութեամբ՝ զե-  
կավարման կեղրոնաձիգ դրութիւն մը ընդգրկելու:

Այսպէս կամ այնպէս, սակայն, կեանքը պիտի ըն-  
թանար իր բնական հունով: Հազորդակցութեան դըժ-  
ուարութիւնները, — հասկնալի մտնաւանդ՝ ընդյատակ-  
եայ գործունէութեան մարզին մէջ, — օրէ օր ստեղծ-  
ուող կազմակերպական շանցի աշխարհագրական ըն-  
դարձակ տարածքը, ինչպէս նաեւ զեկավարներու ան-  
հատական տրամադրութիւններն ու խառնուածքը ըրին  
այնպէս՝ որ նորածին «Դաշնակցութիւն»ը երբեք չե-  
ղաւ հնչակեան տիպի կեղրոնացեալ զեկավարութեամբ  
կազմակերպութիւն մը, — ինչպէս հետապային, հա-  
սունցած եւ ապակեղբոնացեալ Դաշնակցութիւնը եր-  
բեք պիտի չյանդէր անիշնական քառովի մը(5):

Խ. Կերեկցեանի սպանութիւնը՝ Կարնոյ Մարմ-  
նի վճռով եւ Արամ Արամեանի ձեռամբը, Ա. Թոփի-  
մախեան վարդապետի ահարեկումը՝ Յունոյի կող-  
մէ(6), «Կենարոն»ի պաշտօնական յայտարարութիւնը՝  
այս տեռորներէն առաջինի մասին(2), — այս բոլորը  
ցոյց կու տան՝ որ «Դաշնակցութեան» առաջին շրջանի  
մարմինները, նոյնիսկ անհատ ընկերները, յաճախ կը  
դործէին ինքնազլուխ՝ առանց ունենալու Թիֆլիսի  
«Կենարոն»ին համաձայնութիւնը:

Իր կազմութիւնէն նուազ քան տարի մը ետք՝ Կեղ-  
րոնական Վարչութեան փաստացի ցրուումը, Քրիստո-  
փորի ձերբակալութեամբ եւ Զաւարեանի Տրապիզոն  
մեկնուումը ու աքսորով, — ինչպէս նաեւ տիրական այլ  
գէմքերու երեւումը Թիֆլիսի յեղափոխական հրապա-

բակին վրայ (Ծոստոմ, Արշակ Թագէոսեան), — այս բոլորը նաեւ կու գան վկայել, որ Դաշնակցութեան «Կենտրոն»ը «զրասենեակային» ղեկավարման ամրօրէն հաստատուած եւ անփոխիսելի մարմին մը չէր, այլ յեղափոխական-կազմակերպչական կենդանի գործը անձամբ վարողներու ոչ-փակ հաւաքականութիւն մը:

Փաստաթուղթերու չփոյտութիւնը թոյլ չի տար դժբախտաբար յստակ հաստատումներ ընելու կազմակերպչական ձեւի եւ ստեղծուած կառոյցի մանրամասնութեանց մասին: Թէ ե՞րբ եւ ի՞նչ պարագաներու տակ յառաջացան Պարսկաստանի, Կարսի, Կարնոյ, Պոլսոյ եւ Երկրի զանազան Մարմինները, ի՞նչ էին անոնց կապն ու փոխագարձ իրաւասութիւնները «Կենտրոն»ին հետ, ի՞նչ անուն կը կրէին անոնք, — այս բոլորը կը մնան բաւական անորոշ: Հազուագիւտ փաստաթուղթերէն մէկուն մէջ (առաջին հաշուեցոյց՝ 1 նոյ. 1890 - 10 Յուլիս 1891) (7) կը հանդիպինք հետեւեալ անուններուն, — Ատրպատականի եւ Վասպուրականի խումբեր — Կարին — Բուլգարիայի, Ռումանիայի եւ Պոլսոյ Կ. Կոմիտէներ — Ռուսակային խմբեր(?!): Գրաւոր կանոնագրի բացակայութիւնը անհնար կը դարձնէ նաև տրուած տարրեր անուններու (խումբեր, կեդրոնական կոմիտէներ) իրական եւ իրաւական զանազանումը:

Տրուած ըլլալով սակայն նորակազմ կուսակցութեան կարեւոր դէմքերուն եւ դործիչներուն տեղաբաշխումը 1891-92 թուականներուն, կարելի է Մ. Վարանդեանի հետ եղրակացնել(8), թէ «Կենտրոնը փուրաց ճամփել իր ղեկավար ուժերը դէպի գաւառ, ստեղծելու ամենուրեք տեղական կոմիտէներ»: Այսպէս, Տարօնի շրջանին մէջ կը դորձէին արդէն Արարոն ու Մարգար վարժապեալ՝ Քրիստոփորի յեղափոխական ձեռնասունները. Ալեքսանդրապոլ եւ Կարս կը զրկուէր Մարտին Շաթիրեանը՝ Կուկունեանի խումբի եւ կազմակերպչական այլ գործերով. Երեւան (ապա Պարս-

կաստան)` Տիգրան Ստեփանեանը. Պարսկաստան եւ Վասպուրական՝ Պետոն եւ Գալուստ Ալոյեանը (աւելի ուշ նաեւ՝ Վարդանն ու Նիկոլ Դումանը). Տրապիզոն՝ ուր կը գտնուէր արդէն Յ. Շահրիկեանը՝ Զաւարեանն ու Իշխան Յովսէփ Արդութեանը. Պոլիս՝ Յովհաննէս Եռուսուֆեանը. Կարին՝ Արամ Արամեանն ու Տիգրան Օքոնեանը: Քիչնեւի իր աքսորավայրէն՝ գաղտնի կերպով Ռումանիա կ'անցնէր Քրիստուափորը, այնտեղ կադմելու եւ հրատարակութեան տալու համար «Դրօշակ»ի երրորդ համարը (9): Խոկ Թիֆլիսի մէջ նորակազմ կուսակցութեան գործերը կը վարէին, «Կենտրոն»ի մնացեալ անդամներու կողքին (10), Ռուսոմը, Արշակ Թադէսսեանը, Մարտին Շաթրիեանը եւ ուրիշներ:

Ներկայացուցիչ-գործիչներու միջոցաւ շրջանները կազմակերպելու այս եղանակը սլիտի շարունակուէր նաեւ 1892ի Առաջին Ընդհանուր ժողովէն ետք, քանի մը տարիներու ընթացքին յանդելով կազմակերպական այն ծաւալուն եւ ամրակուռ ցանցին՝ որ զրաւոր կանոնադրութեամբ սլիտի նուերականանար եւ իր վերջնական ձեւը ստանար 1896—97ի Կովկասեան Ռայոնական ժողովներուն եւ 1898ի երկրորդ Ընդհանուր ժողովին մէջ:

(1) «Մանիփեստ»ը տեսնել Նիկործը Հ. Յ. Դ. ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱԲ, ք. հասոր, էջ 9: Կամ ԴիհԱն Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ, ա. հասոր, էջ 88—89: Տեսնել Ս. Զաւարեանի եւ Ք. Միքայէլեանի յուշերու պատահիները՝ Հ. Յ. Դ. ՎԱԹՄՈՒՆԱՄԵԱԿ, էջ 9—37:

(2) «Ցայտարարութիւն» (Խ. Կերեցեանի սպանութեան առթիւ).— Նիկործը, ք. հասոր, էջ 9—10. կամ ԴիհԱն, ա. հասոր, էջ 94—95:

(3) «Հրաւէր Ա. Բնդհ. ժողովի».— Նիկործը, ք. հասոր, էջ 10. կամ ԴիհԱն, ա. հասոր, էջ 95:

(4) Տեսնել՝ Մ. Վարամեան, Հ. Յ. Դ. ՊԱՏՄՈՒԹԵԱՆ, ա. հասոր, էջ 52—77 եւ 78—87. Անեւ՝ ԴիհԱն, ա. հասոր, էջ 86—88.

նաեւ՝ ՑՈՒՇԱՊԱՏՈՒՄ Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ, Ս. Վրացեան՝  
«Հ. Յ. Դաշնակցութեան ծնունդը եւ հիմնադիրները», էջ 61-140.  
նաեւ՝ Ա. Սեւեան, «Ե՞րբ է հիմնուել Հ. Յ. Դաշնակցութիւնը»,  
ՀԱՅՐԵՆԻՔ ամս., ԺԵ. տարի թիւ 2, էջ 57-66. նաեւ՝ Գ. Ղա-  
զարեան, «Խօնչպէս ծնունդ առաւ Հ. Յ. Դաշնակցութիւնը», ՀԱՅ-  
ՐԵՆԻՔ ամս., Գ. տարի թիւ 1, էջ 7-25:

(5) Տեսնել այս մասին Վ. Նաւասարդեանի ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ  
ՈԴԻՒՆ աշխատութիւնը, Գահիրէ, 1951:

(6) Մ. Վարանդեան, Հ. Յ. Դ. ՊԱՏՄՈՒԹԻՒՆ, ա. հասոր,  
էջ 85-86. նաեւ Դիիւն, ա. հասոր, էջ 87:

(7) Տեսնել Ա. Սեւեան, վերը յիշ., էջ 65:

(8) Հ. Յ. Դ. ՊԱՏՄՈՒԹԻՒՆ, ա. հասոր, էջ 79:

(9) Հ. Յ. Դ. Պ. ՊԱՏՄՈՒԹԻՒՆ, ա. հասոր, էջ 94. նաեւ ՑՈՒ-  
ՇԱՊԱՏՈՒՄ, վերը յիշ., էջ 93:

(10) Փաստօրէն՝ գործօն ղեկավարներ չդարձան Արքահամ Դաս-  
տակիանն ու Լեւոն Սարգսեանը, որոնք շուտով հեռացան Դաշ-  
նակցութեան շարժերէն. երկրորդը դարձաւ նոյնիսկ հակառակորդ։  
Բժ. Լորիս-Մելիքեանը 1900էն մինչեւ 1906 վարեց Դաշնակցու-  
թեան արտասահմանան ֆարոզութիւնը եւ Pro Armenia-ի գոր-  
ծը, որմէ եսք քաշուեցաւ կուսակցութեան։ Տեսնել ՑՈՒՇԱՊԱ-  
ՏՈՒՄ, վերը յիշ., էջ 114 եւ ապա՝ 120-122:

Բ.՝ 1892—1897 ՏԱՐԻՆԵՐԸ

Մենք խօսեցանք կազմակերպական ձեւի, փոխադարձ իրաւասութիւններու եւ գործելակերպի այն անորոշութեան մասին, որ կը յատկանչէ Յեղափոխականների նորաստեղծ Դաշնակցութեան առաջին երկու տարիները, գէթ այնքան ատեն, որ զբաւոր փաստաթուղթեր երեւան չեն եկած այդ ժամանակաշրջանէն։ Որոշ է որ Հեմնադիր Ֆողովը յատուկ ծրագիր ու կանոնագրութիւն մշակած չէր։ Կամ, թերեւո, լաւագոյն պարագային, կազմած էր ընդհանուր մտքերէ բաղկացած առժամեայ առաջադրանք մը։ Կացութեան անորոշութիւնն ու, այդ պայմաններուն մէջ, գործերու բնթացքը չէին կրնար անշուշտ գոհացնելո՛ւ «Կենտրոն»ը, ոչ ալ չընդհաններու նորահասատատ մարմիններն ու գործիչ ընկերները։ Յստակացման, գործունէութեան որոշ ուղղութիւն եւ եղանակ — բոլորին համար պարագայիր — ճշգելու այդ արամագրութիւնը երեւան կու դայ 1892 Ապրիլին հրապարակուած կոչի մը մէջ («Հրաւէր Առաջին Բնդիանուր Փողովի — Հայ Յեղափոխականներին»), «Հ. Յ. Դաշնակցութեան մի խումբ» ստորագրութեամբ(1)։

Դաշնակցութեան Առաջին Բնդհանուր Ժողովը գումարուեցաւ 1892ի ամառը կամ աշնան(2) , հաւանօրէն Օդոստոս-Սեպտեմբեր ամիսներուն , Թիֆլիս : Այս ժողովին եւս դրաւոր արձանագրութիւններ մնացած չեն : Սակայն , հմմուելով ժամանակակիցներու վկայութեանց եւ «Դրօշակ»ի կարգ մը յօդուածներուն վրայ , Մ . Վարանդեան զրեթէ ամրողջ զլուխ մը կը յատկացընէ անոր իր Հ . Յ . Պ . ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ա . Հատորին մէջ(3) : Ըստ իրեն , ներկայ են եղած , «գլխաւոր դեկավարներուն իետ , ի միջի այլոց , Արամ Արամեան , Տերսիմի Քեռին , Պետօ , Արաքօ , Նիկոլ-Դուման , Յովանի Արդուրեան , Յոնան Դաւրեան» : Այնուղ քննուած են «ծրագրային , տակտիկային ու կազմակերպչական խնդիրները , անգամ կուսակցական ընդհանուր , ընկերային աշխարհահայեացքի խնդիրը» եւն .(3) :

Կազմակերպական կառոյցի տեսակէտէ հիմնական դարձակէտը եղաւ սակայն ասպակեդրոնացման դրութեան ընդգրկումը : «Ապակեդրոն սիստեմի զերմ փաստաբներ էին , — կը զրէ Մ . Վարանդեան(4) , — Յոնան Դաւրեան եւ մանաւանդ Զաւարեան , որ իր անհատական խառնուածքի մղումով իսկ՝ համոզուած ախյեանն էր տեղական ինքնալարութեան : ...Պէտք է լայն իրաւունքներ տալ տեղական մարմիններուն , դաշնակցական կոմիտեներուն , կ'ըսէր Զաւարեան . — այդպէս միայն կազմակերպութիւնը կարող է անիլ եւ բարգաւաճիլ . . . Անհնարին է , որ Կեդրոնական Մարմին մը , բացարձակ լիազօրութիւններով օժտուած , Թիֆլիսէն , Պոլսէն , Ժընեւէն կամ Լոնտոնէն հրահանգներ արձակէ հայութեան բոլոր վայրերու տեղական գործունեութեան համար : Թո՞ղ Ընդհանուր ժողովը որոշէ սկըրբունքներն ու տակտիկը , բայց թո՞ղ իւրաքանչիւր վայրի ընտրեալ մարմինը ինքը վարէ իր տեղական գործերը , ինքը նախաձեռնէ եւ կատարէ , դեկավարուելով նոյն ընդհանուր սկզբունքներէն» :

Այսպէս կամ այնպէս, ապակեղբոնացումը պաշտօնապէս տեղ գտաւ Հ. Յ. Դաշնակցութեան անդրանիկ Ծրագրին մէջ, դառնալով այնուհետեւ կազմակերպական հիմնական դրութիւն։ Անդրանիկ Ծրագրի(5) Կազմակերպութիւն դրուխին տակ կը կարդանք(6)։— «Դաշնակցութիւնը անցեալի փորձին համոզուած է, քեզ յեղափոխական գործին մէջ իրաւունքի եւ պահանջի խնդիր չի կրնար ըլլալ, այլ միմիայն բարոյական պարտաւորութեան եւ բաւարարութեան խնդիր։ Ահա այս հիման վրայ Դաշնակցութեան Ընդհ. ժողովը ընդունեց կազմակերպութեան մէջ մտցնել ապակեղբոնացման սկզբունքը, որ աւելի կը համապատասխանէ ընկերական, բարոյական յեղափոխական գործին և որ անցեալին մէջ կիսով չափ գործադրուեր է։ Սոյն սկզբունքով գործող կոմիտեները կը կապէ, կը միացնէ Ընդհ. ժողովը, որ մշակեր է ներկայ Ծրագրիը, որու վճիռները պարտաւորիչ են ամենուն համար եւ ինքը միայն կարող է փոփոխութիւն մտցնել Ծրագրին մէջ»։

Կը հետեւին կազմակերպական ձեւին վերաբերեալ մանրամասնութիւններ, ուր կը չեշտուի, որ կոմիտէները «իրենց ներքին գործերը կը վարեն անկախ, ինքնուրոյն կերպով», որ կարեւոր իւրաքանչիւր չըջան կ'ունենայ իր կեղրոնական կոմիտէն, որ «իւրաքանչիւր անդամ կ'ենթարկուի այն կոմիտէին, որուն մէջ կը դանուի (խմբական եւ ո՛չ անհատական ապակեղբոնացում)», եւայլն։ Իրականութեան մէջ, անդրանիկ Ծրագրի կանոնագրային բնոյթ կրող այս բաժինը (Կազմակերպութիւն), խօսելով հանդերձ խոմքերու, կոմիտէներու եւ կեղրոնական կոմիտէներու մասին, ոչ անոնց թուական ցենզերը կը ճշդէ եւ ոչ անոնց փոխադրծ կապն ու պարտաւորութիւնները կը յստակացընէ։ Հիմնականին մէջ, ապակեղբոնացման ընդհանուր սկզբունքն է որ կը դրուի՝ որոշ չափով մանրամասնեալ բացատրութեան փորձով մը, չեշտելով մանաւանդ այն, որ խումբի անդամ դաշնակցականին հա-

մար գոյութիւն չի կրնար ունենալ «անհատական ապակեղբոնացում»։ անորոշութիւնը, սակայն, վերըստին կը զգացուի, երբ կ'ըսուի, թէ կոմիտէ չեղած վայրերու մէջ դաշնակցական անհատը «կը գործէ անկախ, յարաբերութիւն ունենալով մօտակայ կոմիտէին հետ»։

Ապա Ծրագիր (— Կանոնագիր)ը կը խօսի երկու թիւրոներու մասին, ակնարկելով թիֆլիսի եւ Թաւրիզի կեղբոնական երկու մարմիններուն(7), անոնց մօտաւորապէս համահաւասար գեր մը սահմանելով նաեւ, արտասահմանի մէջ, «Դրօշակ»ի Խմբագրութեան։ Ասոնք կազի մարմիններն են առաւելաբար, որոնց մօտ պէտք է կեղբոնացուին կոմիտէներու գործունէութեանց տեղեկագրերն ու անոնց պահանջները, եւ որոնք, իրենց կարգին, անհրաժեշտ տեղեկութիւնները պէտք է հաղորդեն թէ՛ իրարու (մանաւանդ «Դրօշակ»ին) եւ թէ բոլոր կոմիտէներուն։ Բիւրոներուն կը տրուի նաեւ հիմնական այլ գեր մը՝ նիւթական հաշուառուի եւ կուսակցական դանձի պահպանման պարտականութիւնը։

Անկախ սակայն սկզբունքային եւ տեսական բոլոր հարցերէն, յեղափոխական գործնական կեանքը ունէր իր առօրեայ պահանջներն ու անհրաժեշտութիւնը։ Եւ երբ մօտէն կը քննենք 1892—1897 տարիններու կազմակերպչական-յեղափոխական գործունէութիւնը — հինգվեց տարիններ, որոնց ընթացքին գործնական ճամբով հաստատուած ու բիւրեղացած է Դաշնակցութեան կազմակերպական կառոյցը, — կը նկատենք, որ Բիւրոները այդ գործունէութեան մէջ ունեցած են բան մը աւելի՛, քան լոկ կազի եւ նիւթական յանձանձումի ու բաշխումի գեր, եւ որ, ինչպէս արդէն իսկ ըսինք նախորդ բաժնին մէջ, Դաշնակցութեան ապակեղբոնացումը երբեք չյանգեցաւ իրարմէ բոլորովին անկախ գործող չրջանային ու տեղական մարմիններու անիշխանական ամբողջութեան մէջ։

Վահան Նաւասարդեան իր «Հ. Յ. Դաշնակցութեան գաղափարաբանութիւնը» աշխատութեան մէջ (8) կը բնորոշէ Դաշնակցութեան ապակեղբոնացման բնոյթը՝ հետեւեալ տարազումով, — «Այս հոյակապ կառոյցը խստօրէն կենտրոնացած է իրբեւ իրաւունք եւ լայնօրէն ապակենտրոնացած՝ իրբեւ պարտականութիւն»(9): Հիմնուելով Ծրագրի այն հաստատումին վրայ, թէ «յեղափոխական դործին մէջ իրաւունքի եւ պահանջի խնդիր չի կրնար ըլլալ, այլ միմիայն բարոյական պարտաւորութեան եւ բաւարարութեան խնդիր» (6), — Վ. Նաւասարդեան կը յանդի այն եղբակացութեան, թէ Դաշնակցութեան ապակեղբոնացման մէջ «միայն ԶՈՀՈՂՈՒԹԵԱՆ խնդիր կայ, իսկ իրԱՀՈՒԽԵՐԻ — երբեք»(10):

Մեր յաջորդական Ընդհանուր եւ Ռայոնական Ժողովներու արձանագրութեանց, չըջանային մարմիններու կողմէ այդ ժողովներուն ներկայացուած տեղեկադրերու, ինչպէս նաեւ իրերայաջորդ Կազմակերպական կանոններու քննութիւնը հիմք չի տար մեզի հաստատելու դոյութիւնը իրաւունքի ամբողջական կեդրոնացման մը՝ Բիւրոներու թէ, աւելի ուշ, Պատասխանատու Մարմիններու ձեռքը (չատ քիչ բացառութիւններով եւ միայն մասնակի ձեռնարկներու պարագային՝ հաւաքական որոշումէ մը ետք): Ուստի, լիովին ընդունելով հանդերձ Վ. Նաւասարդեանի կողմէ շեշտըւած՝ պարտականութեան նուիրումի եւ ինքնակամ գոհողութեան առաքինութիւնները, որոնք դաշնակցականի բարոյական դիմագծութեան ամենացայտուն դիմերէն են եւ առանց որոնց՝ անբացատրելի պիտի ըլլային մեր կուսակցութեան պատմութեան հերոսական շատ մը էֆերը, կառոյցի մարզին մէջ մենք աւելի հարազատ եւ աւելի իրական կերպով արտայայտիչ կը գըտնենք՝ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԿԱՆ ԱՊԱԿԵԴՐՈՒԱՅՈՒՄ, ԲԱՑՑԲԱՐՈՅԱԿԱՆ-ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԿԵԴՐՈՆԱՅՈՒՄ տարազը:

Եւ ասիկա այն իմաստով՝ որ, իրօք, Բիւրոները շուտով դարձան յեղափոխութեան զեկավար մարմիններ, որոնք գործիչներկայացուցիչներ կը զրկէին Երկրի թէ արտասահմանի զանազան շրջանները՝ կաղմակերպչական առաքելութեամբ, տեւական կապի մէջ էին այդ գործիչներուն եւ անոնց յառաջացուցած կաղմակերպական մարմիններուն հետ, կը հետեւէին եւ ի պահանջել հարկին ուղղութիւն կու տային անոնց գործունէութեան, կը ծրագրէին յեղափոխական-մարտական ձեռնարկներ՝ յաձախ մօտէն հետեւելով նաեւ անոնց գործադրութեան (ինչպէս Արեւելեան Բիւրոն՝ Խանասորի արշաւանքի կազմակերպման ընթացքին)։ Ապակեդրոնացած Դաշնակցութեան մէջ, Բիւրոները շա'տ աւելի մեծ բարոյական վարկ ու հեղինակութիւն ունեցան, քան սկզբնական տարիներու «Կենարոն»ը։

Կասկած չկայ որ, ինչպէս Դաշնակցութեան բարոյական դիմագծի, նոյնպէս եւ անոր կազմակերպական ամրակուռ կառոյցի ստեղծման մէջ, մեծ եղաւ նաև անհատներո՛ւ դերը։ Քրիստափորի, Թոստոմի, Յովհաննէս Եռևուուֆեանի եւ ուրիշներու կազմակերպչական տաղանդը ձեւ եւ մարմին տուաւ Կովկասէն մինչեւ Պոլիս ու արտասահման տարածուող պաշնակցական միաւորներուն։ Ու 1892-97 տարիներուն Բիւրոներուն կողմէ յեղափոխական կենդանի աշխատանքի «գործուղուող» ներկայացուցիչ-գործիչները, որոնք դարերու ստրկութեան ժանդէն զեռ չճերբազատուած ժողովուրդի գժուար մշակելի հողին մէջ գործեցին՝ ու չինչէն ստեղծելով կազմակերպուած կոմիտէներ եւ մարտական խումբեր, մեր կուսակցութեան առաջին տասնամեակի կառոյցին վրայ իրենց անհատական գրոշմը գրին, անխուսափելորէն։ Տեսակ մը free-lance գործիչներ եղան անոնք, որ յեղափոխական տեսակէտէ տակաւին անմշակ հայութեան կազմակերպական ձեւ ու ողի ներշնչեցին, բազմութիւնները իրենց անձնական շքեղ օրինակովը վարակելով, — Եռևուուֆեա-

նը, որուն հետեւեցաւ Վուամեանը՝ նախ Պոլիս եւ ապա Ամերիկա։ Խաժակը եւ Հրաչը՝ Կիպրոս, Իզմիր եւ Եգիպտոս։ Պետոն, Վաղգէնը, ապա նաեւ Վարդանը՝ Վասպուրական։ Սերորը, Հրայրն ու Գուրգէնը՝ Ակլամթ եւ Սասուն։ Դումանը, Իշխան Արդութեանը, Յովնան Դաւթեանը, Սամսոնը եւ ուրիշներ՝ պարսկական Աստրապատական։ Ու չարքը չ'աւարտիր։

1895–98 տարիներուն, Թիֆլիսի Բիւրոյի Հրաւէրով (11), Դաշնակցութեան արեւելեան շրջանի մարմինները գումարեցին ներկայացուցչական բնոյթի քանի մը ժողովներ, որոնք սկզբանապէս կոչուեցան տարեկան «ընդհանուր» ժողովներ, բայց որոնք, աւելի ուշ, տըրւած ըլլալով որ Երկրի կարգ մը մարմինները եւ արտասահմանի կազմակերպութիւնները մաս չէին կազմած անոնց, ստացան «Կովկասեան Ռայոնական (Շըրջանային կամ Շըրջանական) Ժողովներ» անունը (12)։ «Ընդհանուր» կամ ոչ, Կովկասեան Ռայոնական Ժողովները, ե'ւ այդ տարիներուն, ե'ւ աւելի ուշ՝ 1904–1906ին, փաստօրէն եղած են կուսակցական բարձրագոյն աստիճանի համախմբումներ, որոնք իրենց որոշումներով փոփոխութեան ենթարկած են կառոյցի եւ իրաւունքներու վերաբերեալ կարգ մը հիմնական կտտեր եւ մարմիններուն պարտագրած նոր գործունէութիւն։ Այսպէս, 1895ի Ռայոնական Ժողովը վերջ կուտար Թաւրիզի Բիւրոյին, որոշելով որ «Պարսկաստանի Բիւրոն այսուհետեւ կոչուելու է եւ ստանալու՝ ինքնուրոյն խմբի անուն եւ նշանակութիւն»(13), մինչ 1896–97ի Ռայոնականը կ'որոշէր՝ «Կազմակերպել մի ուժեղ խմբագրութիւն «Դրօշակ»ի համար . . . որ միեւնոյն ժամանակ լինելու է ամբողջ Դաշնակցութեան արտասահմանեան ներկայացուցիչ-Բիւրոն»(14), այսպիսով փաստօրէն ստեղծելով Արեւմտեան Բիւրոն, որու գոյութեան իրաւական հաստատումը պիտի դար տալ, մէկուկէս տարի ետք, Հ.Յ.Դ. Երկրորդ Ընդհանուր Ժողովը։ Միեւնոյն այդ Ռայոնական Ժողովին (1896–

97) կը պատկանի «Վրէժստանում» (Առբալատական) պատրաստի ուժ (զէնք եւ մարդիկ) պահել եւ յարմար գէպքում մեծ արշաւանք գործել սահմանից»(15) վճիռը, որ, տարի մը չանցած, պիտի յանդէր Խանստորին՝ Առբալատականի կ. Կոմիտէի եւ Արեւելեան Բիւրոյի ջանքերով :

Շահեկան է նաև 1896-97ի Ռայոնական Ժողովի այն որոշումը, որ լիազօրութիւն կու տայ երկու Բիւրոներուն (Արեւելեան եւ Արեւմտեան) եւ Կոուածաղիկի (Պոլիս) կ. Կոմիտէին՝ «փոխադարձ խորհրդակցութեամբ բանակցելու» պետութեան ներկայացուցիչներուն հետո, եւ նոյնիսկ «որոշումներ ու վճիռներ կայացընելու ամբողջ Դաշնակցութեան կողմից»(16) : Ասիկա կը նախապատրաստէ Բ. Բնդհանուր Ժողովի կողմէ հաստատումը Դաշնակցուրեան կամքը Ներկայացնող Մարմնին (մասնակցութեամբը Բիւրոներու եւ Պատասխանատու Մարմիններու մէկական ներկայացուցիչներուն), որ, աւելի ուշ, Գ. Բնդհ. Ժողովին կողմէ պիտի վերածուէր Դաշնակցուրեան իորհուրդին :

Կազմակերպական նոյնօրինակ մտահոգութիւններ եւ որոշումներ կը յայտնուին նաև 1897-98ի Ռայոնական Ժողովին մէջ, որ աեղի ունեցած է ի նախապատրաստութիւն Բ. Բնդհ. Ժողովին եւ ուր կը գտննեամք գործնական նախադիմքը աշխատանքի եւ իրաւասութեանց այն յատակ սահմանումին, որ Գերագոյն Ժողովը չուտով պիտի հաստատէր՝ երկու Բիւրոներու կապակցութեամբ : Աւելին, շահեկան է կարգալ այդ ժողովին հաստատումները՝ Բիւրոներու բնոյթին եւ իրաւասութեանց մասին [«Բիւրոն, հիմնուած լինելով Շրագի համաձայն իրեւ լոկ տեղեկատու հիմնարկութիւն, իրերի բնական պահանջին համապատասխանելով դարձել է կիսավարչական մարմին, որ չէ հակասում ապակենտրոնացման սկզբունքին, որովհետև . . .»](17)] : Մենք ըսի՞նք արգէն, բարոյական-գաղափարական գերագոյն հեղինակութիւն էին Բիւրոները, որոնց ցուց-

մունքներուն եւ կարգադրութեանց ամբողջական նուի-  
րումով ու հպարտութեամբ կ'ընդառաջէին ապակեղ-  
րոնացման հիմնական սկզբունքին շնորհիւ իրենց տե-  
ղական շրջանակներուն մէջ ազատօրէն գործող դաշ-  
նակցական մարմինները : Լոկ կապի գերը վերածուած  
էր գործունէութիւն համակարգողի եւ վերահսկիչի դե-  
րին, Բիւրոնները սպարտականութիւն ունենալով «Վարե-  
լու ընդհանուր գործը Ծրագրի եւ Ընդհ. Ժողովի վնիո-  
ների գծած սահմաններում»(17) :

1897ին, Պարսկաստանի եւ Երկրի մէջ կազմակերպ-  
ուած միաւորներ կը ներկայացնէին արդէն Վրէժի (Ա-  
տարապատական,) Շամի (Վասպուրական), Բարձրաւան-  
դակի եւ Պուրակի (Սասուն եւ Ալւաթ), Կարմիր-Բեր-  
դի (Բարձրարերդ ? = Կարին), Ծովափի (Տրապիզոն)  
եւ Սեպուհի (արդեօ՞ք Երզնկա-Տերսիմ) Կեղրոնական  
Կոմիտէնները : Ասոնք, ինչպէս նաև Կովկասեան 9 մար-  
մինները (Կ. Կոմիտէններ կամ Կոմիտէններ՝ ընդհանրա-  
պէս I, II, III . . . թիւերով անուանուած) կապուած էին  
Արեւելեան Բիւրոյին (Թիֆլիս) :

Վիշապի կամ Կոուածաղիկի Կ. Կոմիտէութիւնը  
(Պոլսոյ շրջան), Ուկեհանքը (Իզմիր), Լեռնավայրի  
(Կիլիկիա), Պալքաններու, Եղիպատոսի մարմինները  
(փոփոխական անուններով), Ամերիկայի Կ. Կոմիտէու-  
թիւնը եւ Եւրոպայի Հ. Յ. Դ. Ուսանող. Միութիւնը  
կապուած էին «Դրօշակ»ի խմբագրութեան, այլ խօս-  
քով՝ Արեւմտեան Բիւրոյին (Ճընեւ) :

Արդէն իսկ փաստօրէն կազմակերպական կենդանի  
դրութեան մը վերածուած այս ամբողջութիւնն էր, որ  
1898ի Ապրիլ-Մայիս-Յունիս ամիսներուն Թիֆլիսի մէջ  
գումարեց Հ. Յ. Ե. Երկրորդ Ընդհ. Ժողովը, որ ե-  
կաւ, իր յաւելումներով եւ յստակացումներով, նուի-  
րականացնելու ստեղծուած կազմակերպականօրէն ա-  
պակեղրոնացեալ, բայց բարոյապէս եւ նիւթապէս Բիւ-  
րոններու հեղինակութեան եւ գերազոյն հակակշռին տակ  
գտնուող այդ դրութիւնը :

- (1) Ասա Ս. Վրացանի — տեսմել Դիմիլն, ա. հատոր, էջ 87 — կոչի տակ Ռուսումի ձեռքով գրուած է. «Հրատարակուած Թաւրիզում, 1892 թ. Ապրիլին, Ընդհանուր Ժողովից առաջ: Խըմ-րազրի են Յոնանը (Յ. Դաւթեան) եւ Օքոնեանը»: Կոչը տեսմել՝ նոյն, էջ 95: Նաեւ Նիկոլայ, բ. հատոր, էջ 10:
- (2) Թուականի անորոշութեան մասին տեսմել Նիկոլայ, բ. հատոր, էջ 8:
- (3) Մրագիր, ապահով, աշխարհահայեացք, էջ 107-121:
- (4) Նոյն, — էջ 110-111:
- (5) Մրագիրը առաջին անգամ հրատարակուած է 1894ին, ԴրՈՇԱկի 10 եւ 11 համարներուն մէջ, ապա արժանացած յաջոր-դական առանձին հրատարակութիւններու՝ արեւելահայերէն եւ ա-րեւմտահայերէն: Մրագրի ներածական-տեսական բաժինը գրած է Ռուսումը՝ Ա. Ընդի. Ժողովին անմիջապէս ետք, յաւելումներով կամ աշխատակցութեամբ Քրիստոնութիւնը կամ Զաւարեամի, մինչ գործնական մասը կամ «բուն ծրագիրը» (Նպաստակ, Միջոցներ Կազմակերպութիւն) մշակուած է, բայ երեւոյթին, Ընդի. Ժողո-վին ինկ ընթացքին: Տեսմել Նիկոլայ, բ. հատոր, էջ 8:
- (6) Նիկոլայ, բ. հատոր, էջ 11-16, եւ ի մասնաւորի՝ էջ 15:
- (7) Տեսմել Նիկոլայ, բ. հատոր, էջ 15-16, եւ մասնաւոր էջ 16ի ծանօթագրութիւնը: Թաւրիզի Բիւրոյին կապուած էին Ասրը-պատականի եւ Վասպուրականի մարմինները:
- (8) ՅՈՒՇԱՊԱՏՈՒՄ Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ, Պոստըն, 1950, — էջ 167-259: Տեսմել նաեւ նոյն հեղինակի ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՈԳԻՆ հատորը, Գահիք, 1951:
- (9) Անդ, էջ 247:
- (10) Անդ, էջ 248:
- (11) 1895ի Ռայոնական Ժողովի արձանագրութիւնը յստակօրէն կը նշէ, որ «Բիւրոյին է պատկանում Ժողով կազմելու իմիցիա-տիւր»: — տեսմել Նիկոլայ, բ. հատոր, էջ 18:
- (12) Պահուած են արձանագրութիւնները 1895 թուականի սկիզ-բը գումարուած «Ծննդհանուր» Ռայոնական Ժողովին, 1896-97ի եւ 1897-98ի Ռայոնական Ժողովներուն: Տեսմել Նիկոլայ, բ. հատոր, էջ 18-44:
- (13) Նիկոլայ, բ. հատոր, էջ 19:
- (14) Անդ, էջ 32:
- (15) Անդ, էջ 31:
- (16) Անդ, էջ 33:
- (17) Անդ, էջ 41:

հինգումնի շաբաթականությունը և օպերայի հարցելու մեջ մասնակիությունը պատճենաբառություն է համարվում և առաջնահատությունը առաջնահատություն է համարվում, և այսպիսուհաւաքը համարվում է ՀՀ պատճենաբառությունը:

## Գ.— Հ. Յ. Դ. ԵՐԿՐՈՐԴ ԸՆԴՀ. ԺՈՂՈՎԸ

Եթ 1898 — 1903 ՎԵՑԱՄԵԱԿԸ

առաջնահատությունը կատարված է 1898 թվականի մայիսի 20-ին Երևանի պատճենաբառությունում, և այս ժամանակին առաջնահատությունը կատարված է 1903 թվականի մայիսի 20-ին Երևանի պատճենաբառությունում:

Պատճենաբառությունը կատարված է Երևանի պատճենաբառությունում, ուղարկությունը կատարված է Երևանի պատճենաբառությունում:

Հ. Յ. Դ. Երկրորդ Բնդհանուր Ժողովը գումարուած է Թիֆլիս, 1898 Ապրիլ, Մայիս և Յունիս ամիսներուն: Մանրամասն արձանագրութիւններ պահուած չեն կամ հասած չեն մեզի: Մեր արամագրութեան տակ ունինք սակայն, բարեխախտաբար, «Նիտերու ամփոփ եւ կրծատ ատենագրութիւն» մը, որ, Սիմոն Վրացեանի ուսումնասիրական ներածականով, հրատարակուած է նաեւ Դիիթնի Բ. Հատորին (էջ 208—239), ապա նաեւ Նիխթերու Բ. Հատորին մէջ (էջ 45—70, առաւել «Յաւելուած» մը՝ էջ 71—86): «Ամփոփ եւ կրծատ» այդ ատենագրութենէն քաղուածք մը կը դանենք նաեւ «Ծրագիր Հ. Յ. Դաշնակցութեան եւ ատենագրութիւն Երկրորդ Բնդհանուր Ժողովի» գրքոյն մէջ(1):

Երկրորդ Բնդհ. Ժողովին կը մասնակցին, Թուրքիայէն՝ Վիշապի (Պոլիս), Ասկեհանքի (Իգմիր), Ծովագի (Տրապիզոն), Արծիւի (արդեօ՞ք Երզնկա) և Կղզիի (Կիպրոս) պատղամաւորները, Կովկասէն և Բուսաստանէն՝ Մեծ Քաղաքի (Թիֆլիս), Ասկեջուրի (Պաքու), Ամուրի (?) , Քարի (Ալեքսանդրապոլ), Զրա-

բերդի (Կարս) , Նաւահանգստի (Պաթում) , Աւազանի (Օտեսա-Խրիմ) , Նալպանտի (Նոր Նախիջևան) եւ Եկեղեցիի (Մոսկուա) պատղամաւորները , Երկրէն դուրս՝ Վրէժմատանի (Պարսկական Ատրպատական) , Պալքանեան թերակղզիի եւ Եղիպտոսի պատղամաւորները . նաեւ , անշուշտ , «Դրօշակ»ի խմբագրութեան եւ Բիւրոյի (Արեւելեան Բիւրօ , Թիֆլիս) ներկայացուցիչները : Ժողովին մասնակցելու հրաւիրուած են նաեւ «Երկրի մէջ պատասխանատու գործեր վարող ընկերներ , թուով 13 հոդի» : Մասնակցութեան իրաւունք ունին , բայց կը բացակային՝ Շամի (Վան) , Բարձրաւանդակի (Սասուն) , Կարմիր-Բերդի (Կարին) , Արարատի եւ Ամերիկայի պատղամաւորները (2) :

Շրջաններու այս թուումը՝ դազափար մը տալու համար Դաշնակցութեան կազմակերպական տարածուն ցանցին մասին , 1897-98 տարիներուն : Տրուած ըլլալով որ իւրաքանչիւր շրջան կը ներկայանայ մէկ պատկամաւորով միայն (2) , հնարաւոր չէ անշուշտ ցուցակէն հետեւցնել կազմակերպական առանձին միաւորներու բացարձակ թէ յարաբերական տարողութիւնը : Ժողովին սկիզբը՝ այդ տարողութիւնը յստակացնելու կոչուած անունները եւս կը պակսին կամ շփոթ են տակաւին . այսպէս , Կովկաս-Բուռնաստանի ինը շրջանները կը ներկայացուին իրեւ Կեզրոնական Կոմիտէութիւններ , մինչ նոյն որակումը չի տրուիր միւս շրջաններուն : Երկրորդ Ընդհանուր Ժողովը ի՞նքն է , որ վերջնականապէս պիտի յստակացնէ կազմակերպական զանազան միաւորներու տարողութիւնն ու իրաւունքները . պիտի բիւրեղացնէ Դաշնակցութեան կազմակերպական կառոյցը՝ մարմիններու փոխադարձ կախումը , իրաւունքներն ու պարտաւորութիւնները սահմանելով , առաջին անգամ ըլլալով , կանոնադրային յստակ տրամադրութիւններով (3) :

Այդ տրամադրութիւններէն եւ համապատասխան որոշումներէն՝ բաւական յստակ կերպով կ'արտացոլայ

ընդհանուր ձգտում մը դէպի ուժերու հաւասարակըշ-  
ռութիւն, դէպի զեկավար մարմիններու իրաւասու-  
թեանց ու փոխաղարձ պարտաւորութիւններու կանո-  
նաւոր ու հաւասարակչութեալ բաշխում։ Քանի մը բառի  
մէջ ամփոփելու համար Դաշնակցութեան կազմակեր-  
պական դրութեան բնութագրումը, այնպէս՝ ինչպէս  
այդ երեւան կու գայ 1898ի Ընդհանուր ժողովի որո-  
շումներու արձանագրութիւններէն եւ յարակից փաս-  
տաթուղթերէն, պիտի ըսենք՝ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՓՈԽԱ-  
ԴԱՐՁ ԿԱԽՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՎԱԿԱՆ ԱՊԱԿԵԴՐՈՒՄՑ-  
ՄԱՆ Մէջ։

Ճիշդ է որ ապակեղբոնացման շուրջ տեսական  
կարծիքներու արտայայտութիւնները տեղ չեն գտած  
ժողովի «ամփոփ եւ կրծատ ատենագրութեան» մէջ,  
սակայն Սիմոն Զաւարեանի կողմէ Ընդհ. ժողովին  
ուղղուած կարգ մը նամակներու բովանդակութիւնը ի-  
րաւամբ եղրակացնել կու տայ Ս. Վրացեանին, թէ  
«կենարոնացման եւ ապակենարոնացման խնդիրը բա-  
ւական զրադեցրել է ժողովը»(4)։ — «Գաղափարական  
տեսակիտից, — կը զրէ Ս. Զաւարեան, — զլխաւոր  
հարցերի վերաբերմաբ ես համամիտ եմ ժողովական-  
ների ննշող մեծամասնութեան հետ։ Բացառութիւնը  
կենարոնականութեան եւ ապակենարոնացման հարցն  
է. դա էլ չի կարող պառակտման մի առանձին պատ-  
ճառ լինել, որովհետեւ ես ապահով եմ, որ կազմակեր-  
պութիւնը թէ՝ պաշտօնապէս, թէ՝ այս կամ այն քողի  
տակ քոյլ չի տայ կենարոն ստեղծուելուն եւ  
կ'ապահովէ մեր բոլոր մարմիններու հաւասարա-  
կչութիւնը»։ Այլ տեղ, Զաւարեան կ'աւելցնէ,  
կրկնելով Ծրագրին մէջ իսկ արտայայտութիւն գը-  
տած մտքերը, թէ «Դաշնակցութեան մէջ, անհատնե-  
րից, խմբերից եւ կոմիտեներից սկսած մինչեւ Բիւրօ  
եւ Պատ. Մարմին, չկայ խնդիր իրաւունքի ու իշխա-  
նութեան, այլ միմիայն պատասխանատուութեան ու  
պատրաստականութեան՝ կատարելու կազմակերպական

որոշումներն ու ընկերների խնդիրները»(4) :

Բոլոր պարագաներուն, ինչ աստիճանի ալ որ եղած ըլլան տարակարծութիւններն ու վէճերը տեսական եւ սկզբունքային խնդիրներու շուրջ, ինչպէս վերը ըստնք արդէն, Ընդհանուր Ժողովի որոշումները կը ձգտին զանազան մարմիններու իրաւասութեանց ամբողջական հաւասարակշռութեան : Կազմակերպական ապակեզրոնացումը է՛ եւ կը մնայ հիմնական դրութիւն, բայց եւ բացայացտ են անոնց բարոյական փոխադարձ կախումն ու փոխադարձ հակակշիռը :

Կազմակերպութիւն գլուխին տակ(5) կը ճշգույին յեղափոխական մարմիններու բնոյթը, անունը, իրաւասութիւնները, փոխադարձ կախումը եւ յարաբերութեան ձեւերը : Այլ խօսքով, առաջին անգամ ըլլալով, ութամեայ կուսակցութիւնը թուղթի վրայ կը զծէ ամբողջութիւնը իր կազմակերպական կառոյցին՝ կանոնադրային յատակ բնոյթ տալով այդ ամբողջութեան :

Նկատի կ'առնուին պայմաններու տարբերութիւնները թուրքիոյ մէջ (յեղափոխական ընդյատակայ գործունէութիւն) եւ թուրքիայէն դուրս (համեմատարար ազատ պայմաններ եւ ուրեմն՝ կազմակերպական աւելի ժողովրդավար դրութեան մը հնարաւորութիւն) : Այսպէս՝ մինչ թուրքիոյ մէջ կոմիտէները կը կազմըւին «դաշնակցական պատուիրակի մը ձեռքով եւ տնօրինութեամբ ու չըջանի կեղր . կոմիտէի գիտութեամբ» եւ մինչ անոր «նոր անդամները կ'ընտրուին կոմիտէի անդամներուն փոխադարձ համաձայնութեամբ» միայն, թուրքիայէն դուրս, կովկաս թէ արտասահման, նման անհրաժեշտութիւններ չկան, ու «կոմիտէն կը կազմըւի, կեղր . կոմիտէի պատասխանատուութեան տակ, չըջանի Պատգամաւորական ժողովի դժած ներքին կանոնագրին համաձայն» : Մինչ յեղափոխական կենդանի գործի վայրերուն մէջ (թուրքիա) «չըջանի մը կոմիտէներու հաւանութեամբ եւ Դաշնակցութեան կամքը ներկայացնող Մարմնի համաձայնութեամբ՝ իրենցմէ

ամէնէն աւելի յարմար դիրք ունեցող եւ եռանդուն գործունէութիւն ցըյց տուող կոմիտէն կը յայտարարուի կեզրոնական կոմիտէ այդ շրջանին համար», թուրքիայէն դուրս՝ «կեզրոնական կոմիտէն կ'ընտրուի իր շրջանի Պատգամաւորական ժողովին կողմէ»։ Տարբերութիւնները որոշ են եւ հասկնալի։ Տարբեր կերպով նախատեսուած ու սահմանագծուած են նաեւ գործերը վարելու եղանակները, մարմիններու փոխադարձ կախումը, ինչպէս նաեւ անոնց նիւթական պարտաւորութիւնները՝ յեղափօխական եւ օժանդակ շրջաններուն համար(5)։

Ինչ որ Երկրորդ Ընդհանուր ժողովի որոշումներուն մէջ տակաւին կը մնայ չճշգուած, այդ՝ կազմակերպական դանապան միաւորներու (կոմիտէ, կեղը, կոմիտէ) թւրական նուազագոյն ցենզն է։ Խօսք չկայ նաեւ խումբերու եւ ենթակոմիտէններու մասին։ Բոլոր այդ յատակացումները կազմակերպութեան Կանոններուն մէջ յետագային պիտի մտցնէր Երրորդ Ընդհանուր ժողովը։

Այլ մակարդակի մը վրայ՝ Երկրորդ Ընդհանուր ժողովը իր յատուկ որոշումով կը նուիրագործէ 1896–1897ի կովկասեան Ռայոնական ժողովէն ասդին արդէն իսկ գոյութիւն ունեցող երկու Բիւրոններու դրութիւնը՝ Արեւելեան (Թիֆլիս) եւ Արեւմտեան (Գլնեւ, «Դրօշակ»ի խմբագրութիւն)։ Բիւրոնները բնականաբար կ'ընտրուին Ընդհանուր ժողովին իսկ կողմէ եւ կը պաշտօնավարեն մինչեւ յաջորդ Ընդհանուր ժողովը, որուն հաշուետու են։ Անոնց դերն ու իրաւասութեան սահմանները ճշգուած են, — անոնք պարբերաբար գիտակ կը պահեն իրենց շրջանի կեղը։ Կոմիտէնները գործի ընթացքի մասին, կը հաղորդեն անոնց «իրենց Բիւրոյական հաշիւը», կարգադրիչ դեր ունին դրամի բաշխումին մէջ եւ կեղը։ Կոմիտէններու հաշուետութեան քննութիւնը կը կատարեն, Բիւրոն, եթէ հարկ տեսնէ, տեղացիններու համաձայնութեամբ՝ հաւասար ձայնի իրաւունքով ընկերներ կրնայ զրկել այս կամ այն կեղը։

Կոմիտէն զօրացնելու համար . անոր վերապահուած է նաեւ կեղը . Կոմիտէներուն համար կնիք պատրաստելու իրաւունքը(6) :

Յստակ կերպով ճշգործուած են նաեւ երկու Բիւրոներու դործունէութեան աշխարհադրական սահմանները .— Երկիրը՝ կիրասոն - Խարբերդ - Տիգրանակերտ գծէն դէպի արեւելք , ինչպէս նաեւ Պարսկաստանն ու Կովկաս - Ռուսաստանի (Սարուստան) բովանդակ տարածքը՝ կը կազմեն Արեւելեան Բիւրոյի շրջանը , մինչ միեւնոյն գծէն դէպի արեւմուտք ինկող բոլոր շրջանները , Պոլսուը , Պալքանները եւ ամբողջ արտասահմանը՝ Արեւմտեան Բիւրոյի շրջանը : Արեւմտեան Բիւրոյի հիմնական պարտականութիւններէն են նաեւ՝ Դաշնակցութեան օրգան «Իրօշակ»ի հրատարակութիւնն ու արտասահմանեան քարոզչութիւնն . անոր հինգ անդամներէն երեքը կը մնան Ժընեւ , իսկ մնացեալ երկուքը շրջուն գործիչներ են , որոնք , ի պահանջել հարկին , հաւասար ձայնի իրաւունքով կրնան մտնել Պատասխանառու կեղը . Կոմիտէներու մէջ : Երբ հարկ դգացուի , կազմակերպութեան հաշւոյն երկու անդամ կրնայ ունենալ նաեւ Արեւելեան Բիւրոն :

Մեր քննութեան մարդէն դուրս կ'իյնան անշուշտ տակտիկայի (tactique , գործելակերպ) վերաբերեալ ուրոշումները : Նկատի ունենալով սակայն անոր կապը կուսակցութեան կազմակերպական կառոյցէն ներս երկրորդ Ընդհանուր ժողովին կողմէ բերուած կարեւոր նորութեան մը հետ , չենք կրնար չնշել , որ , ի պատրաստութիւն եւ ի գործադրութիւն ապրատամբական - ուազմական հետագայ մեծ ձեռնարկներու , Երկրի որոշ շրջաններուն մէջ յեղափոխական ուժերու եւ ուազմամբերքի կեդրոնացումը եղաւ Ընդհանուր ժողովի հիմնական որոշումներէն մէկը(7) : Առ այդ , Ընդհանուր ժողովը հաստատեց Պատասխանառու Կեդրոնական Կոմիտէներու դրութիւնը , այդպէս կոչելով իր իսկ ընտրած այն մարմինները(8) , ու-

բոնց կը յանձնուէր «վճռուած խոշոր ձեռնարկի մը ի-  
րագործման պատասխանատութիւնը՝ Երկրի որոշ  
շրջանի մէջ»(9) :

Իրրեւ կեղրոնացման հաւանական վայրեր՝ նկատի  
կ'առնուին Բարձրաւանդակը (Սասուն), Լեռնավայրը  
(Կիլիկիա), Կոռաւածաղիկը կամ Վիշապը (Պոլիս) եւ  
Վասովուրականը : Ժողովը կ'ընտրէ առաջին երեքի կազ-  
մերը, գործնական դժուարութեանց բերումով Վաս-  
սպուրականի Պատասխանատու Մարմնի յառաջացումը  
վստահելով Արեւելեան Բիւրոյին՝ գործակցութեամբը  
Շամի (Վան) եւ Վլէժի (Ատրպատական) Կեղր . Կոմի-  
տէներուն(10) :

Պատասխանատու Մարմինները կ'օժտուին այնպի-  
սի լիազօրութիւններով, որոնց մասին ակնարկ իսկ  
չկայ Բիւրոներու վերաբերեալ բաժնին մէջ : Ճիշդ է որ  
անոնցմէ իւրաքանչիւրը, «իր ստանձնած խոչոր ձեռ-  
նարկին գործադրութեան վայրկեանը վճռելէ առաջ,  
պարտաւոր է այդ մասին խորհրդակցիլ գո՞նէ իր շըր-  
ջանի Բիւրոյին եւ երկու Պատասխանատու Կեղր . Կո-  
միտէներու հետ», բայց անոնք ՎԱՐՄԻՉ Դեր ՈՒՆԻՆ ի-  
րենց ԳՈՐԾՈՒՆԵՐԻԹԵԱՆ ՇՐՋԱՆԸ ԿԱԶՄՈՂ ԵՐԿՐՈՒ  
ՄԵԶ, եւ անոնց հետ խորհրդակցիլը «պարտաւորիչ է  
հարեւան Կեղր . Կոմիտէներու համար ամէն անգամ,  
երբ վերջիններուն կողմէ քիչ-չատ կարեւոր յեղափո-  
խական գործ մը կատարել կ'որոշուի» : Այլ խօսքով՝  
Երկրի մարմիններուն համար եւ զուտ յեղափոխական-  
մարտական գործունէութեան ծիրին մէջ, կազմակեր-  
պական ապակեղրոնացումը որոշ չափով կը սահմանա-  
փակուի, ի շահ Ընդհանուր Ժողովին իսկ կողմէ որոշ-  
ուած ուազմական յատուկ ձեռնարկներու պատրաստու-  
թեան եւ ղեկավարման առաքելութիւնը ունեցող՝ Դաշ-  
նակցութեան ամենազօր Պատասխանատու Մարմիննե-  
րուն(9) :

Եւ երբ նկատի կ'ունենանք անունները այն նուիր-  
եալներուն, որոնք Երկրորդ Ընդհանուր Ժողովին յաջորդող

տասնամեկին մաս կազմեցին Պատասխանատու Կեդր . Կոմիտէներուն — Սերոր , Գուրգէն , Հրայր , Վահան , Աշոտ-Երկաթ , Գեղամ Տէր Կարապետեան , Գէորգ Զաւոչ , Ռուբէն՝ Բարձրաւանդակի մէջ , Հրաչ , Մար , Պետրոս Սերեմծեան , Սիմոն Զաւարեան , Վարդան՝ Լեռնավայրի Մարմնին մէջ , Գարեգին Խաժակ , Քրիստափոր , Քրիս Ֆեներճեան , Սափօ , Անդրանիկ , Ակնունի եւ ուրիշներ՝ Պոլսոյ եւ Յուցական Մարմիններուն մէջ , եւայլն — աւելի յստակ կը դառնայ , թէ ի՞նչ տարողութիւն ունէին այդ Մարմինները եւ ի՞նչ եղաւ անոնց գերը մեր ազատագրական շարժման պատմութեան մէջ :

Բիւրոներուն համահաւասար՝ Պատասխանատու Կեդր . Կոմիտէները «կը համարուին անդամ Դաշնակցութեան Կամքը Ներկայացնող Մարմնին»(9) :

Թէեւ որոշ չափով նախապատրաստուած 1896-97ի Կոմիտասեան Ռայոնական Ժողովի արտայայտած տրամադրութիւններով(11) , յամենայն դէպս , իրքեւ կանոնագրական յստակ որոշում , Երկրորդ Ընդհանուր Ժողովի բերած նորութիւններէն մէկն է նաեւ հաստատումը կուսակցական այս նոր ու գերագոյն միաւորին (Դաշնակցութեան Կամքը Ներկայացնող Մարմնին) , որ կոչուած է Դաշնակցութիւնը ներկայացնելու Ընդհ . Ժողովներուն միջնեւ ինկող շրջանին եւ զոր կը կազմեն երկու Բիւրոներն ու չորս Պատասխանատու Կեդր . Կոմիտէները՝ հաւաքարար(12) : Ան լիազօրուած է վարելու կուսակցութեան արտաքին բոլոր յարաբերութիւնները , Ընդհ . Ժողովի վճռած ձեռնարկներու յաջողութիւնը ապահովելու համար ի պահանջել հարկին կատարելու ուժերու տեղաշարժ եւ նոր բաշխում , նոր տարրերով զօրացնելու Բիւրոներն ու Պատասխանատու Մարմինները , ինչպէս նաեւ , չնախաւեսուած քացանիկ պարագաներու տակ , փոխել կամ յետաձգել Ընդհ . Ժողովի վճիռները կամ նոր ձեռնարկ սկսիլ իր պատասխանատութեան տակ(13) : Փաստօրէն , եթէ

ծրագրային հարցերը եւ կազմակերպական կանոններու հիմնական տրամադրութիւնները մէկդի ձգենք, մնացեալ բոլոր հարցերուն եւ ի մասնաւորի յարաբերական ու տակտիկային (կործելակերպի) որոշումներու մարդին մէջ, Կամքը ներկայացնող Մարմինը օժտուած է Բնդհանուր Փողովի իրաւասութիւններով:

Ներկայիս հրատարակուած ու տրամադրելի փաստաթուղթերու հիման վրայ՝ մենք ծանօթ ենք Դաշնակցութեան Կամքը ներկայացնող Մարմինի մէկ ժողովին միայն, որ տեղի ունեցած է Երկրորդ Ընդհանուր ժողովին երեք տարի ետք, 1901ի դարնան, Ֆիլիպէ, մասնակցութեամբ երկու Բիւրոններու եւ Պոլսոյ ու Լեռնավայրի Պատասխանատու Կեդր. Կոմիտէններու ներկայացնուցիչներուն: Այստեղ կատարուած են Պատասխանատու Մարմիններու անդամներու նոր նշանակումներ: Օրակարգի հիմնական նիւթերը կազմած են դրամական տաղնապը եւ, անոր իրրեւ հետեւանք, զանազան շրջաններու կողմէ զրուած՝ բռնի հանդանակութեան պահնջը. իրրեւ որոշում՝ սկիզբ զրուած է «Փոթորիկ»ի գործին: Այլ հիմնական հարց եւ որոշում՝ առկախել Պոլսոյ ցուցական ընթացիկ ձեռնարկները եւ ահարեկել Սուլթան Համիտը: Այս ծրագիրը կապուած ըլլալով նիւթական մեծ կարիքներու հետ, որոշուած է անոր ձեռնարկել զրամական գործի յաջող ելքէն ետք: Գիտենք, որ ահարեկման վերջնական վճիռը պիտի տար Երրորդ Ընդհանուր ժողովը (Սոֆիա, 1904), առ այդ յառաջացնելով յատուկ Պատասխանատու Մարմին մը Ցուցական Մարմինը (14):

Երկրորդ Ընդհանուր կը ճշդէ նաեւ գոյցութիւն ունեցնող կամ իր կողմէ կազմուող մարմիններու կազմակերպական իրաւավիճակը եւ իրաւասութիւնները՝ ինչ կը վերաբերի, ի մասնաւորի, անոնց մասնակցութեան յաջորդ (Երրորդ) Ընդհանուր Փողովին: Հետաքրքրական է դիտել, որ մինչ մէկական ձայն միայն կը տրուի երկու Բիւրոններուն եւ չորս Պատասխանատու

կեղր . Կոմիտէներուն եւ չորս ձայն՝ Սարուստանի (Կովկաս - Ռուսաստան) բոլոր մարմիններուն հաւաքաբար , մէկական ձայնի իրաւունք կ'ունենան նաեւ առանձին Կեղր . Կոմիտէութիւններ , ինչպէս՝ Ծովափը , Վրէժստանը , Պալքանները եւ Ամերիկան եւ նոյնիսկ առանձին կոմիտէններ , ինչպէս՝ Սեպուհը (?) , Կարմիր-Բերդը (Կարին) , Ուկեհանքը եւ Եգիպտասուը (15) :

Կազմակերպական այս մեքենան էր որ պիտի գործէր 1898-1903 վեցամեակիին ընթացքին , մինչեւ Երրորդ Ընդհ . ժողով : Պարզ է անշուշտ , որ յեղափոխական - կան - կազմակերպչական կեանքը պիտի ունենար իր վերիվայրումներն ու հոլովոյթը , եւ այդ կառոյցը ամբողջ վեց տարի պիտի չմնար անփոփոխ՝ յուսալքման եւ տեղատուութեան դէմ պայքարի , եւրոպական փրոփականար աշխոյժ գործունէութեան , ապստամբական ձեռնարկներու նախապատրաստութեան , բռնի հանգանակութեան եւ , աւելի ուշ , ցարական բռնակալութեան դէմ ծառացման այդ ժամանակաշրջանին : Արեւելեան Բիւրոյի 1899 Յունուարի նստաշրջանի ատենապրութիւնները (16) , ինչպէս նաեւ Կամքի 1901ի Ժողովին մասին մեր ունեցած տեղեկութիւնները (14) ցոյց կուտան , որ յեղափոխական կեանքի թոհուրուհին մէջ անխուսափելի կերպով յարափոփոխ էին ե'ւ շրջանային միաւորներու (կոմիտէններ , կ . Կոմիտէններ) կարեւորութիւնն ու կազմակերպական իրաւութիւնները , ե'ւ դեկավար մարմիններու պարբերաբար հնձուող անձնակազմը . մինչ Բիւրոնները տեւարար կը ձգտէին լիցնել ինկողներու տեղը՝ նոր առաքեալներով :

1904ի սկիզբը Սոֆիայի մէջ գումարուող Հ . Յ . Դ . Երրորդ Ընդհ . Ժողովին պատկերը լրիւ արտայայտիչ է վեցամեակի ընթացքին կառոյցի կրած հոլովոյթին տեսակէտէն (17) : Շամիրը (Վան) կը մնայ Կեդրոնական Կոմիտէութիւն . կազմուած չէ Պատասխանատու Մարմինը . մինչ Բարձրաւանդակի Պատ . կ . Կոմիտէի ներկայացուցչի կողքին՝ կը գտնենք նաեւ պատգամա-

ւորները Դուրսանի (Տարօն) եւ Պուրակի (Ախլաթ-Մալնոյ Զոր) նորակաղմ կեզր . Կոմիտէութեանց եւ Լեռնավայրի Պատ . Մարմնի ներկայացուցիչի կողքին՝ պատղամաւորը Հովհանի (Այնթապ) եւ Խոր-Վիրապի (Ատանա) : Գոյութիւն ունենալէ դաւրած է նաեւ, հաւանօրէն Կամքի ժողովին իսկ որոշումներուն իրբեւ հետեւանք (կազմութիւն «Փոթորիկ»ի), Պոլսոյ Պատասխանատու Կ. Կոմիտէն : Սարուստանը, Բ. Ընդհ. Ժողովի սահմանուած չորս ձայներուն տեղ, կը ներկայանայ հինգ պատղամաւորներով : Կը պակսին Սեպուհը եւ Կարմիր-Բերդը (Կարին) : Խորհրդակցական ձայնով ներկայ են նաեւ Դաշնակցական Ուսանողական Միութիւնները՝ ինչպէս որոշած էր Երկրորդ Ընդհ. Ժողովը : Բարձրաւանդակի Պատասխանատու Մարմինը նախապատրաստած է արդէն Սասնոյ ապստամբութիւնը (որ դժբախտաբար պիտի պայթէր նախատեսուած ժամանակին առաջ՝ Ընդհ. Ժողովի իսկ օրերուն), մինչ, Կոմկասի մէջ, ցարական բանութիւններն ու դէպքերու նոր ընթացքը յառաջացուցած են նոր մարմինը՝ «Խնդիրապաշտպանութեան Կեդրոնական Կոմիտէն, որ Երրորդ Ընդհ. Ժողովի կողմէն կը ճանչցուի իրբեւ Կովկասի Պատասխանատու Մարմին :

(1) Մեր տրամադրութեան տակ ունինք գրեոյի ք. տպագրութիւնը, — Ժընե, Հ. Յ. Դաշնակցութեան տպարան, 1903: Կ'աթզիտանամք, քէ ուր եւ ե'րբ լոյս տեսած է ա. հրատարակութիւնը :

Այսուեղ նշենք, որ Երկրորդ Ընդհ. Ժողովին սկսեալ, սովորութիւն է եղած ասենագրութենին քաղուածքներու կամ Որոշումներու գրեոյիներու տպագրութիւնը : Այդ հրատարակութիւնները առհասարակ գաղտնի բնոյր բնին եւ տպագիր մակագրուած են՝ «Մարմիններու համար» կամ «Միայն Մարմիններու համար» : Բացառութիւն կը կազմէն միայն Երկրորդ եւ Հիմներորդ (Վառնա, 1909) Ընդհանուր Ժողովներու գրեոյիները, որոնք կը բուին հրատարակուած ըլլալ՝ հանրութեան տրամադրուելու համար :

(2) Այս բոլորին, ինչպէս նաեւ պատղամաւորներու անուան կապակցութեամբ՝ տեսնել Նիկողոս Հ. Յ. ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱ-ՄԱՐ, ք. հասոր, էջ 53-54:

(3) Այդ յստակացման իբրև արդիւմք, օրինակ, Կովկաս-Ռուսաստանի ինը շրջաններուն, յաջորդ Ընդհանուր գողովին համար, կը տրուի, հաւաքարար, չորս Կեդրոնական Կոմիտեութեան իրաւումք միայն (չորս ձայն) — տեսնել Նիկողօս, թ. հատոր, էջ 64-65, — թէեւ, գործնականին մէջ, կազմակերպական այդ ամբողջութիւնը երրորդ Ընդհանուր գողովին պիտի ներկայանար հինգ պատգամատորով:

(4) Զաւարեանի գրութիւնները եւ Ս. Վարացեանի եղանակացութիւնները տեսնել Նիկողօս, թ. հատոր, 51-52:

(5) Անդ, էջ 61-65:

(6) Բիւրոններու մասին՝ տեսնել անդ, էջ 63-64: Երկրորդ Ընդհանուր գողովը Արեւմտեան Բիւրոն կ'ընթորէ հետեւեալ կազմով, — բորփս (Սմբատ Խաչատրեան), Արմէն-Գարօ, Ռոստոմ, Վահապ (Արշակ Վասենան), Էլլէն (Քրիստափոր): Նուազ որոշ են Արեւելեան Բիւրոյի անդամ ընտրուսդմերէն գէք երկուէք կամ երեքք. որոշ են՝ Սիմոն Զաւարեանը, Աւետիք Սահակեանը, Յ. Շահրիկեանը, եւ ամենայն հաւանականութեամբ՝ Արշակ եւ Տիգրան Թաղէոսեանները, — տեսնել այս մասին Նիկողօս, թ. հատոր, էջ 20ի թիւ 11 ծանօթագրութիւնը. ինչպէս նաև էջ 93ի թիւ 15 ծանօթագրութիւնը:

(7) Նիկողօս, թ. հատոր, էջ 59:

(8) Պատասխանառու Կեդր. Կոմիտենները յանախ կոչուած են նաև Պատասխանառու Մարմիթներ:

(9) Նիկողօս, թ. հատոր, էջ 63:

(10) Բարձրաւանդակի Պատ. Կ. Կ.ի անդամ կ'ընտրուին Աղբիւր-Սերորը եւ Գուրգէնը (որոնք պարտականութեան նամբուն վրայ պիտի նահատակուիին Ընդհ. Ժողովէն մէկ-մէկուկէս տարի հազիւ անցած), ինչպէս նաև Հրայրը, Սեւէքարեցի Սաքն (որ շուտով պիտի ճերքակալուէր) եւ Խանասորի Վարդամը (որ պիտի հրաժարէր): 1899 Յունուարին, Արեւելեան Բիւրոն անոնց տեղ նկատի պիտի ունենար ուրիշները, ինչպէս՝ Քեռին եւ Գիսակը (Վարդգէս): Տեսնել այս մասին Նիկողօս, թ. հատոր, էջ 89:

Լեռնավայրի Պատ. Կ. Կ.ի անդամ կ'ընտրուին Հրաչը (Հայկ Թիրեաքեան), Մարը (Միքայէլ Տէր Մարտիրոսեան) եւ Արքակ Ռշտումին (Ցովսէփ Միքոնյեան): Պայմաններու թերումով՝ աւելի մեայուն թիւյք չունեցաւ այս կազմը եւս. Մարը, ապա նաև Հրաչը, պիտի ճերքակալուէին, մինչ Միքոնյեանը պիտի չկարենար գալ իրեն համար նշանակուած գործութեալութեան նոր վայրը: 1901 Մայիսին, Դաշնակցութեան Կամէքը Ներկայացնող Մարմիթնը (Ֆիլիպէի Ժողով) անոնց տեղ պիտի նշանակէր Աշոտ Մարքինը, Պետրոս Սերեմենեանը (որ նոյն տարեվերջին կախաղան պիտի բարձրանար Աղբիւրամապուսոյ մէջ) եւ Արմենակ Լեռնեանը՝ հե-

տագայ Աշուտ-Երկարը (որ շուտով պիտի նախընսրէք Երկրի կենդամի զործը եւ անցմէք Ալսլաք): Անզամ մը եւս երեւան կու զայ արդէն իսկ շեշտուած իրողութիւնը, որ Դաշնակցութեամ գեկափար մարմինները գիւտանական զործութեամ նուիրուած եւ անփոփոխ կազմով զործող գրասենեակներ չեին, այլ յեղափոխական կենդամի աշխատանքը անձնապէս գեկափարող նուիրեալներու ժամանակաւոր խմբակցութիւններ: Ու նորէրը կու զային նահատակուողներու տեղը լիցմելու:

Պոլսոյ Պատասխանառու Մարմին անդամ՝ կ'ընտրուին Սեւ-Աշոտը, Բարան (Գարեգին Խաժակ) եւ Կարենը (Արամ Յակոբեան), Երկրորդ Ընդհանուր Ժողովին ամուսնութիւնը կամաց մասնակի կամքի ժամանական կամքի ժամանական կամքի ամուսնութիւնը կամաց մասնակի ամուսնութիւնը:

(11) Տեսմել էջ 22:

(12) Երրորդ Ընդհանուր Ժողովին եստ, նմանօրինակ իրաւասութիւններով օժտուած Ժողովը պիտի կոչուէք «Հ. Յ. Դաշնակցութեամ Խորհրդի»:

(13) Նիհիթեր, ք. հատոր, էջ 64:

(14) Կամքի ժողովին մասին ընդհանրապէս՝ տեսմել Նիհիթեր, ք. հատոր, էջ 94-98, Արամ Յակոբեանի (Կարէն) նամակը: Ըստ Ա. Յ. ի, այդ ժողովին կողմէ «Փոքորիկ» դրամահաւաք մարմին անդամ կը նշանակուին Քրիստոնորը, Ռոստոմը, Սեւ-Աշոտը եւ ինքը՝ Կարէնը. աւելի ուշ, Արեւելեան Բիւրոյի կողմէ, «Փոքորիկ»ին մաս կը կազմէ անեւ Յ. Շահրիկեանը:

(15) Նիհիթեր, ք. հատոր, էջ 64-65:

(16) Անդ, էջ 89-93:

(17) Անդ, էջ 109:

Այդ գործը պնդական շույս լավա ու) պատվիճակի լրաց  
զար նոր նույնական մաս և այդպէս պատվիճակի վեհականաց  
առջար նույնականաց զա աշխատավոր ռահնույն առ արար  
այս ին ռահնույն մաս ստիճանաբար նորանին չ պետքէ լրաց զա  
հայութիւնը լրա և այդ գնաճականը առ առ առ ապա պատվիճակի  
առ ապաւական բարերարքը պարագան պահանձնան հականը առանձին պար առ առար առ առանձին ստիճանաբար նորանին

## Դ.— ԵՐԻՌՈՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

Եի 1904 — 1906 ՏԱՐԻՆԵՐԸ

**Կառույցի տեսակէտէ՝ Հ. Յ. Դ. Երրորդ Ընդհ.**  
**ժողովը** (Սոֆիա, 1904 Փետրուար-Մարտ) հիմնական  
փոփոխութիւններ չի մտցներ Երկրորդ Ընդհ. ժողովով իր յստակ ձեւաւորումը ստացած եւ 1898—1903  
վեցամեռակի ընթացքին բնական գարդացումի ենթարկեցած եւ ուռացայած կազմակերպութեան մէջ։ Կը պահուի Երկու Բիլթոններու (Արեւելեան եւ Արեւմտեան)  
դրութիւնը՝ իրաւասութեանց դրեթէ միեւնոյն սահմանումներով(1) եւ աշխարհագրական միեւնոյն բաժանումներով։ Կը պահուին նաեւ Պատասխանատու Կեդր. Կոմիտէնները՝ աւելի յստակացուած իրաւունքներով եւ պարտաւորութիւններով. փոխուած են միայն անոնցմէ Երկուքին գործի ընոյթը եւ անունը(2)։ Առնուն կը փոխէ նաեւ Դաշնակցութեան Կամքը Ներկայացնող Մարմինը, դառնալով «Դաշնակցութեան Խորհուրդ»։ կազմուած Բիլթոններու եւ Պատասխանատու Կեդր. Կոմիտէններու ներկայացուցիչներէն, «Խորհուրդ»ը ունի աւելի յստակացուած եւ մանրամասնուած պարտականութիւններ եւ իրաւասութիւններ, քան նախորդ շրջանի «Կամք»ը(3)։

Կառոյցի եւ զայն սահմանող կանոնագրային կէտե-  
րու յստակացումը բնդհանուր է, եւ կը կազմէ Երբորդ  
Ընդհանուր Ժողովի պլատոր իրագործումներէն մէ-  
կը : Առաջին անգամ ըլլալով՝ մշակուած են կազմակեր-  
պական մանրամասն կանոններ, մեծ մասամբ թուա-  
գրուած յօդուած առ յօդուած, ու աել գտած՝ Ընդհ .  
Ժողովի ատենագրութիւններուն մէջ(4) : Երբորդ Ընդ-  
հանուր Ժողովին ետք է որ, կանոնագրային այդ յօդ-  
ուածներու առանձնացումով, «Դրօչակ»ի տպարանէն  
լոյս տեսած է Հ . Յ . Դաշնակցութեան կազմակերպա-  
կան կանոններու առաջին գրքոյկը(5) :

Այդ կազմակերպական կանոնները բաժնուած են  
բազմաթիւ գլուխներու, որոնցմէ առաջինին մէջ կը  
սահմանուին անհատ գործիչները (ա . չըջուն գործիչ-  
ներ, չըջիկներ կամ պրոպագանդիստներ, թ . պատ-  
ուիրակներ, գ . ներկայացուցիչներ) եւ անոնց գե-  
րը(6) : Ապա կը սահմանուին խումբերը եւ մարմիննե-  
րը՝ Թուրքիոյ մէջ, իրենց թուական նուազագոյն ցեն-  
զով (խումբ՝ 7 հոգի, ենթակոմիտէ՝ 5 խումբ կամ 35  
հոգի, կոմիտէ՝ 3 ենթակոմիտէ կամ 15 խումբ = 105  
հոգի, կեղբոնական կոմիտէ՝ 3 կոմիտէ կամ 45 խումբ  
= 315 հոգի), պարտաւորութիւններով եւ պատասխա-  
նատուութիւններով(7) : Մարմիններու կազմութեան ե-  
ղանակը ճշգուած չէ, բայց կեղը . Կոմիտէն «տարին  
մէկ անգամ կը իրաւիրէ շրջանի պատգամաւորական  
ժողով՝ երէ դիւրութիւններ կան» (յօդ . 16) . Ինչ որ  
ենթադրել կու տայ, որ նուազագոյն հնարաւորութեան  
պարագային, ընդունուած ձեւն էր մարմիններու ընտ-  
րութիւնը՝ ժողովրդավարական սկզբունքով եւ ժողո-  
վական կարգով : Բացայայտօքէն, ընտրական դրութիւ-  
նը եւ մարմիններու ապակեդրոնացեալ իրաւասութիւն-  
ները սահմանափակուած են կեղբոնացման վայրերուն  
մէջ միայն՝ ուր, փաստօքէն, կարեւոր ամէն կարգա-  
դրութիւն ենթակայ է Պատասխանատու Մարմնի վերին  
հակակշուն :

Կը հետեւի խումբերու եւ մարմիններու սահմանումը՝ թուրքիային դուրս գտնուող շրջաններու համար : Խումբերը (առ նուազն 7 հոգի) կրնան ըլլալ օժանդակ եւ մարտական . ենթակոմիտէն պէտք է ունենայ 5 խումբ կամ 35 անդամ , եւ կը կազմուի խումբերու ներկայացուցիչներէն . կոմիտէն պէտք է ունենայ 5 ենթակոմիտէ կամ 25 խումբ = 175 հոգի . Կեղրոնական կոմիտէի թուական նուազագոյն ցենզն է՝ 5 կոմիտէ կամ 25 ենթակոմիտէ = 875 հոգի : Ընտրական դրութեան կիրարկումը բացայաց է՝ այստեղ ուր կը նշուի մարմիններու կազմութեան եղանակը . այսպէս՝ «յօդ . 41 .— Կեդր . կոմիտէն ամէն տարի կ'ընտրուի իր շրջանի պատգամաւորական ժողովի կողմէ» : Ճշգուած կանոնագրային ընդհանուր կէտերէն դուրս , «Արէժըստանի , Բալկանեան թերակղղիի , Եգիպտոսի եւ Ամերիկայի պատգամաւորական ժողովներուն , ինչպէս նաեւ Սարուստանի Կեդր . կոմիտէններու պատգամաւորական ժողովին կը վերապահուի Ընդհանուր պատգամաւորական ժողովին դուրս , իրաքանչիւրն իր ներքին կանոնագրով , առանց հակասելու Դաշնակցութեան Ծրագրին եւ Ընդհանուր պատգամաւորական ժողովին» .— յօդ . 50(8) :

Զարմանալի է , որ Կազմակերպական կանոնները Ռայոնական ժողովներուն կ'ակնարկեն պարագայական կերպով միայն , այստեղ՝ խօսելով «Սարուստանի Կեդրոնական կոմիտէններու Պատգամաւորական ժողով»ին մասին , այլ տեղ նշելով , որ Արեւելեան Բիւրոյի հինգ անդամներէն երեքը կ'ընտրուին կովկասի Ռայոնական ժողովին կողմէ : Մինչդեռ , իրեւ բազմաթիւ Կեդր . կոմիտէութիւններ պարփակող շրջանի մը դերագոյն հաւաքականութիւն՝ Արեւելեան Բիւրոյի շրջանի Ռայոնական ժողովները որոշիչ դեր ունեցած են Դաշնակցութեան պատգամաւորական մէջ՝ թէ՛ 1895-97 տարիներուն եւ թէ 1940էն 1906՝ Զորբորդ Ընդհանուր պարզող ժամանակաշրջանին(9) :

Կը յաջորդեն Պատասխանատու Կեդրոնական Կոմիտէներուն վերաբերող յօդուածները : Երկրորդ Ընդհանուր ժողովի առողջութեան կը մնան անփոփոխ . յաւելումները աւելի՛ եւս կը շեշտեն ու կը յստակացը նեն Պատասխանատու Մարմիններու իրաւասութիւնները : Այսպէս, անոնց անդամները ձայնի իրաւունքով կրնան մաս կազմել դաշնակցական ունել մարմնի . անոնք (Պատ. կ. Կ. ները) կ'ունենան իրենց ներկայացուցիչը «պատկանեալ» Բիւրոյի կազմին մէջ : Միւս կողմէ կ'աւելցուի սակայն՝ որ «Պատ. Մարմնի անդամները պարտաւոր են Երկրու, իրենց գործունէութեան վայրը մտնել : Առանց ընկերներու համաձայնութեան դուրս մնացած անդամը կը համարուի հրաժարած»(10) :

Ընդհանուր ժողովի թուրքիոյ մէջ ունենալ երեք Պատասխանատու Կեդր . Կոմիտէներ , — Լեռնավայրի (Կիլիկիա) և Բարձրաւանդակի (Սասուն) Պատ. Մարմինները և Վիշապ - Ասկեհանի (Պոլիս - Իզմիր) Ցուցական Մարմինը : Կամքի 1901ի ժողովին կողմէ հաստատուած «Փոթորիկի»ի գործը շարունակելու իրաւունքը կը արուի Ցուցական Մարմինին միայն : Անդին, Կովկասի մէջ, եկեղեցական կալուածներու բոնագրաւման գէմ համաժողովրդային ծառացումը զեկավարող «Խնճնապաշտպանութեան Կեդրոնական Կոմիտէն» կ'ընդունուի ի շարս Պատասխանատու Մարմիններու (Կովկասի Պատ. Մարմինին) : Առաջին Երեքի կազմերը կ'ընտրէ Ընդհանուր ժողովը . չորրորդինը՝ Մարուսամի Ռայոնական Ժաւարէանի գործի տեսակէտէ Պատասխանատու Մարմիններուն տրուած հիմնական կարեւորութիւնը ի յայտ կու գայ նաեւ անկէ՝ որ Քրիստոնիորի եւ Զաւարեանի նման կեդրոնական գէմքեր, Բիւրոներէն դուրս դալով, կը մտնեն այդ Մարմիններուն մէջ(11) :

Յաջորդ գլուխը յատկացուած է երկու Բիւրոներուն՝ որոնց պարտականութիւններն ու իրաւունքները, ինչպէս նաեւ աշխարհագրական սահմանները, ըսի՞նք

արդէն, հիմնական ոչ մէկ փոփոխութիւն կը կրեն: Նոռութիւն կը կազմէ միայն անոնց ընտրութեան ձեւը: Արեւելեան Բիւրոյի 5 անդամներէն երեքը կ'ընտրուին Սարուստանի Ռայոնական Ժողովէն, մինչ միւս երկուքը կը դրկեն (կամ կը նշանակեն) Բարձրաւանդակի Պատ. Մարմինն ու Շամբրի (Վան) Կեդր. Կոմիտէն: Իսկ Արեւմտեան Բիւրոյի 5 անդամներէն երեքը կ'ընտրութիւն Ընդհ. Ժողովին կողմէ, միւս երկուքը դրկուելով՝ Ցուցական եւ Լեննավայրի Պատ. Մարմիններուն կողմէ: Հետաքրքրական է դիտել, որ համապատասխան Բիւրոյին մէջ անդամ կամ ներկայացուցիչ նշանակելու իրաւունքը տրուած չէ Կովկասի Պատասխանատու Մարմինն, որուն համար 67րդ յօդուածը կ'ըսէ, թէ ան «կը գտնուի Արեւելեան Բիւրոյի գտնըւած քաղաքին մէջ եւ կը դործէ անոր հետ համերաշխ կամ միացած»(12):

«Դաշնակցութեան Խորհուրդ»ին կը վերաբերին յաջորդ վեց յօդուածները. (3) եւ (13):

Ապա տրուած են Ընդհանուր Ժողովներու գումարման, նախապատրաստութեան եւ ընթացքի, մասնակցութեան պայմաններու եւ ձայններու բաշխումի վերաբերեալ կանոնադրային բոլոր մանրամասնութիւնները՝ 22 յօդուածներով(14): Հիմնական բոլոր տրամադրութիւնները, շատ քիչ փոփոխութիւններով, պիտի գառնային կուսակցական աւանդութիւնն եւ կիրարկուէին ամբողջ տասնամետկներ: Ընդհ. Ժողովին կը մասնակցին Կեդրոնական Կոմիտէները, Բիւրոներն ու Պատասխանատու Մարմինները (մէկական ձայնով), Դաշնակցական Ռւսանողական Միութիւնները, ինչպէս նաև Բիւրոյի մը եւ Պատասխանատու Կեդր. Կոմիտէի մը փոխադարձ համաձայնութեամբ կամ Ընդհ. Ժողովին իսկ կողմէ հրաւիրուած «այնպիսի ընկերներ, որոնք իրենց յեղափոխական դործունչութեամբ որոշ երաշխաւորութիւն կը ներկայացնեն՝ Ընդհ. Ժողովի որոշումներուն զդալապէս նպաստելու» (պատգամաւորնե-

բութիւն հետ համեմատութիւն ճշգուած չէ)։ Հրաւիրուած այդ ընկերները «պատզամաւորի հաւասար ձայնի իրաւունք կ'ունենան Ընդհ. Ժողովին մէջ» (յօդ. 106 եւ 107) (15)։ Հիմնական է եւ աւանդութիւն կը դառնայ նաեւ վերջին յօդուածը (119), որուն համաձայն՝ «Դաշնակցութեան նպատակի եւ կազմակերպութեան սխտեմի վերաբերեալ որեւէ արմատական փոփոխութիւն չի կրնար որոշել Ընդհ. Ժողովը, եթէ կանխապէս այդ խնդիրը չէ ներկայացուած կեդրոնական կոմիտէներուն»։

Առանձին դրուխ մը յատկացուած է այն «նուազագյն պահանջներ»ուն (16), որոնք դրուած են մարմիններուն վրայ եւ անոնց գոյութեան իրաւունքը կը պայմանաւորեն։ Այսպէս՝ Կեղը. Կոմիտէ մը պարտաւոր է տարեկան առնուազն 10.000 ֆր. մուտք ունենալ, ամէն տարի կազմակերպութեան համար պատրաստել կամ դոնել դործիչ, ուազմագէտ կամ մասնագէտ ընկերներ (թուի ճշգումը կը ճգուի շրջանի Պատզամաւորական ժողովին), եւ, դարձեալ իւրաքանչիւր տարի, առնուազն 50 զինավարժ ընկերներ («որոնցմէ տասը պատրաստ՝ Երկիր մտնելու իրենց հաշուով»)։ Իւրաքանչիւր Բիւրօ պարտաւոր է ունենալ տարեկան նոյն նուազագյն մուտքը (10.000 ֆր.)՝ չհաշուած հրատարակութիւններու հասոյթը), եւ պատրաստել կազմակերպող թէ ուազմագէտ վեց մտաւորական ուժեր։ Յաւելեալ պարտաւորութիւններ կը դրուին Արեւմտեան Բիւրոյի վրայ՝ «Քրօշակի» եւ այլ հրատարակութեանց դժուլ։ Վերոյիշեալ պահանջներուն դոհացում չտուած մարմինը Ընդհ. Ժողովին մասնակցելու իր իրաւունքը կը կորսնցնէ։ Գալով Հ. Յ. Ռւսանողական Միութիւններուն, անոնք կրնան մասնակցիլ Ընդհ. Ժողովին եթէ ունենան առնուազն 100 (Ռուսաստան) կամ 50 (արտասահման) անդամներ։

Կազմակերպական կանոններու յաջորդ բաժինները (Կարգապահութիւն, Հաշուետուութիւն, Դաշնակցա-

կան տուրք եւ Օժանդակութիւն ընկերներու) կազմակերպական կառոյցին հետ անմիջական աղերս չունի(17) :

Ներկայ նիւթին կապակցութեամբ՝ մեր հետաքըրբ-քրութեան սահմաններէն դուրս կը մնան նաեւ Սովիա-յի լնդհ. Ժողովին այլ զբազումները՝ Բարձրաւանդա-կի ձեռնարկը (Սասնոյ ապստամբութիւն) (18) եւ տակ-տիկայի հարցերը (գործունէկութեան եղանակ)՝ լնդ-հանրապէս, եւրոպական քարոզչութեան մանրամասն քննութիւն, ժողովուրդի կազմակերպման, զինման, տեսորներու, այլ յեղափոխական կազմակերպութիւն-ներու հետ գործակցութեան խնդիրներ, եւն։ Հետա-քրքիր լնթերցողը կրնայ դիմել «Նիւթէ՛ Հ. Յ. ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ»ի երկրորդ հատորին, ուր լը-րիւ տրուած են ժողովի որոշումներն ու յարակից փաս-տաթուղթերը (19)։ Յատկանշական կը դանենք սակայն, եւ յիշատակութեան արժանի, ժողովին մէջ տիրող այն համոզումը, որ ապատագրական շարժման յաջողու-թեան անհրաժեշտ նախապայմանն է բուն ի՞նքն Երկրի տառապող ժողովուրդին ամբողջական ինքնազիտակ-ցութիւնը եւ նուիրեալ մատնակցութիւնը (20)։ Այս հա-մոզման արդիւնք են անկասկած ժողովուրդի կազմա-կերպման եւ զինման անհրաժեշտութեան նշումին ա-ռընթեր տրուած կարգ մը մասնակի որոշումները՝ ինչ-պէս Մեծ Հայքի եւ Փոքր Ասիոյ զանազան շրջաննե-րուն մէջ կազմակերպութիւն յառաջացնել, մարտական օժանդակ խումբեր («պահեստի բանակ») ստեղծել եւայլն։ Արտաքին քարոզչական ճակատի վրայ, Արեւ-մբտեան Բիւրոյին կը յանձնարարուի կազմակերպել օ-տար հեղինակաւոր հայասէրներէ բաղկացած մնայուն բիւրօ մը՝ անկախ Pro Armeniaի խմբագրութենէն։

\*

1904–1906 եռամեակը Դաշնակցութեան գործու-նէութեան ամենաբեղուն շրջաններէն մէկն է անկաս-

կած : Սասնոյ ապստամբութիւն , արշաւախումբեր , Վասովուրականի եւ Լեռնապարի յեղափոխական եւ զինական կազմակերպում , Հայ Դատի ի նպաստ արտաքին քարողչութեան ծաւալում , Զաւարեանի եւ Վարդանի ցրջապտոյտ՝ Եղիպտոսէն Կիլիկիա , Սուլթանի մահափորձ եւ Իզմիրի գաւաղրական ձեռնարկ , մասնակցութիւն համառուսական յեղափոխական շարժման , Հայ-թաթարական կորիներ՝ թուած ըլալլու համար դվինաւոր խորագրերը միայն Հայ ազատագրական շարժման ու յեղափոխութեան պատմութեան շքեղ այդ էջերուն : Բայց , իրենց աւելի կամ պակաս յաջող ելքով , դէպքերն ու դրուագները չեն որ ինքնըստինքեան կը հետաքրքրեն մեղ այսոեղ , այլ այն իրողութիւնը՝ որ անոնց գործօնները հանդիսացան Երրորդ Բնող . Ժողովին մարմինները , — ամբողջութիւնը Դաշնակցութեան կազմակերպական մեքենային՝ Բարձրաւանդակի Պատասխանատու Մարմին , Արեւելեան Բիւրո , Լեռնավայրի Պատասխանատու Մարմին , Ցուցական Մարմին , Արեւելեան Բիւրո , Կովկասի Պատասխանատու Մարմին , անմիջական օժանդակութեամբն ու գործօն աջակցութեամբը շրջանային Կեդրոնական Կոմիտէներուն :

Ռուս յեղափոխական շարժման բռնկումով , դէպքերը Կովկասի եւ ամբողջ Ռուսաստանի մէջ ընթացան դահավեէժ արագութեամբ : Յարական բռնակալութեան դէմ պայքարը Դաշնակցութեան համար սկսած էր աւելի կանուխէն՝ 1903ի եկեղեցական կալուածներու դրաւման Հրամանադրի օրերէն : Ջուտ ազգային այդ պայքարը 1904էն սկսեալ զուգահեռ զնաց համառուսական պոռթկումի ընկերային-յեղափոխական առաջադրանքներուն հետ : Դաշնակցութեան կովկասեան մարմինները մասնակցեցան Ռուսաստանի կուսակցութեանց համաժողովներուն , կազմակերպչական ու դաւադրական դադանի աշխատանքներուն : Եւ անկասկած՝ շատ աւե-

Մի կարեւոր պիտի ըլլար Դաշնակցութեան մարտակա՞ն մասնակցութիւնը համառուսական յեղափոխութեան, եթէ 1905 ֆետրուարին չոկոէին հայ-թաթարական կը-ոփուները, որոնք մեր կազմակերպութեան զինեալ ուժերը զբաղեցուցին աւելի քան տարի մը:

Այս պայմաններուն մէջ բնական է տեսնել, որ 1904-1906 տարիները Դաշնակցութեան կովկասիան մարմիններուն համար կը յատկանշուին թէ՛ տենդա-գին դործունէութեամբ մը՝ ժողովական, կազմակերպ-չական, քարողչական եւ մարտական գոտիներուն մէջ, եւ թէ, միաժամանակ, դաղափարաբանական հոլովոյ-թով մը՝ դէպի արտա-ազգային ընկերային առաջա-դրանքներ։ Արեւելեան Բիւրոն, կովկասի Պատասխա-նատու Մարմինը եւ կովկասիան յաջորդական Ծայո-նական ժողովները կը զբաղին ծրագրային նոր պա-հանջներու եւ համապատասխան գործունէութեան ե-ղանակներու ձեւակերպումով։ Ընկերովարութեան ամ-բողջապէս յարելու կամ ցարական բռնակալութեան դէմ հայութեան ծառացումը զուտ ազգային-ազատա-գրական պայքարի հունին մէջ պահելու հակոտնեայ ձգտումները կը բախին իրարու, յաճախ ստեղծելով բուռն վէճեր։

Միայն 1904 տարուան ընթացքին, եւ անկախ Ա-րեքսանդրապոլի զինուորական խորհրդակցութենէն (18), արխիւային նիւթերու համաձայն՝ Թիֆլիսի մէջ դումարուած են Ծայոնական չորս ժողովներ (ա. Ալ-րիլ-Մայիս. թ.) Յուլիս՝ արտակարգ. գ.) Սեպտեմբե-րեր՝ արտակարգ եւ դ.) Դեկտեմբեր)։ Վերջինին մէջ մանաւանդ՝ յստակօրէն առկայ է կովկասի կազմակեր-պութեան համար տնտեսական եւ քաղաքական նոր ծրա-գիր կազմելու եւ աւելի յստակօրէն ու գործնականա-պէս ընկերովարութեան յարելու արամազրութիւնը, թէ եւ անկէ առաջ իսկ այդ հարցերու քննութեան եւ յստակացման կարեւորութիւնը կը նշէ Արեւմտեան Բիւրոյի 30 նոյեմբեր 1904ի շրջաբերականը (21)։

Դաշնակցութեան Խորհուրդն էր, որ 1905ի գար-  
նան(Ժընեվ), բիւլեղացնելով՝ արտայայտուած տրա-  
մադրութիւնները, պիտի որոշէր՝ «Կովկասեան շարժ-  
ման հարցում ինքնապաշտպանութեան շրջանից անցնել  
քուն յեղափոխական գործունեութեան, մշակել ծրա-  
գիր՝ համաձայն Կովկասեան Ռայոնական ժողովում  
արտայայտուած տրամադրութեան, ուղարկել կովկաս-  
եան դաշնակցական մարմիններին՝ ժամանակաւորապէս  
դեկալարուելու այդ ծրագրով, քողնելով նրա վերջ-  
նական մշակումը եւ հաստատումը առաջիկայ Ընդհա-  
նուր ժողովին»(22)։ ու Խորհուրդը պիտի կազմէր  
«Կովկասեան Գործունեութեան Նախագիծ»ը(23)։

Մեր տրամադրութեան տակ ունինք նոթեր՝ Խոր-  
հուրդի երկու նիստերու մասին, — առաջինը՝ Փե-  
տրուարի վերջ, մասնակցութեամբ Ռուսամի (Արեւ-  
մբան Բիւրօ), Հ. Օհանջանեանի (Արեւելեան Բիւրօ),  
Անդրանիկի (Բարձրաւանդակի Պատ. Մարմին), Մոայ-  
լի (? — Կովկասի Պատ. Մարմին) եւ Յ. Գալֆայեա-  
նի (Վահրամ — Լեռնավայրի Պատ. Մարմին)։ Երկ-  
րորդը, աւելի ընդլայնուած կազմով (կ'աւելնան՝ Ցու-  
ցական Մարմնէն Սաֆոն, նաեւ Ահարոնեանը, Ակնու-  
նին, Վարանդեանը եւ Սարգսուը), Ապրիլին(22)։ Ահ-  
կախ կովկասեան հարցերէն, Խորհուրդը մանրամասնօ-  
րէն կը զբաղի նաեւ Երկրի գործելակերպին եւ Ցու-  
ցական Մարմնի ծրագիրներուն վերաբերեալ հարցե-  
րով, Կեղը. Կոմիտէութեան իրաւունք կու տայ Ժլատի  
(Հիւս. Կովկաս) Կոմիտէին, նոր ուժերով (Սարգսին,  
Սամսոն, Կոմս) կը զօրացնէ Վասպուրականի կեղը.  
Կոմիտէն եւայլն. ան որոշումներ կու տայ նոյնպէս  
Սերաստիոյ շրջանի յատուկ ուսումնասիրութեան եւ  
կազմակերպման ուղղութեամբ։

Խորհուրդի դումարումէն ետք եւ Զորբորդ Ընդ-  
հանուր ժողովին առաջ, եւ անկախ հայ-թաթարական  
կոմիտէուն պարտադրած զինուորական յաճախակի  
խորհրդակցութիւններէն(24), Կովկասի մէջ տեղի ու-

նեցած են առնուազն երկու Ռայոնական ժողովներ, — առաջինը 1905 Նոյեմբեր (25), եւ երկրորդը, շատ աւելի բազմամարդ ու կարեւոր, 1906 Մարտ-Ապրիլ ամիսներուն (26) : Այն հիմունքով, որ Հայ-թաթարական պատերազմին եւ համառուսական յեղափոխութեան բերումով Դաշնակցութեան կովկասեան բոլոր մարմինները (Արեւելեան Բիւրօ եւ Կեդր. Կոմիտէներ) մտած են կոռուի ամէնօրեայ թոհուրոհին մէջ, Նոյեմբերի Ռայոնական ժողովը աւելորդ կը գտնէ Կովկասի Պատասխանատու Մարմնի առանձին դոյցութիւնը եւ զայն կը յայտարարէ լուծուած : Երկրորդին մէջ, որուն կը մասնակցին արեւմտահայ կոռուսդ ուժերէն և զեկավարներէն շատեր (Մուրատ, Սեպուհ, Արմէն Գարօ, Կոմս, Համազասպ եւ ուրիշներ), վերստին սուր կերպով երեւան կու զան տարակարծութիւնները Կովկասեան նախադին չուրջ եւ բաւական յստակ կերպով կը զրուի կովկասեան ընկերային յեղափոխութիւնը թրքահայ դատէն անջատելու տրամադրութիւնը՝ արեւելահայ կարդ մը գործիչներու կողմէ : Ռոսառմի, Զաւարեանի, Գարեգին Խաժակի եւ Եղիշէ Թոփչեանի նման կեդրոնական դէմքերու հաւասարակշուրած ու առողջ կցցուածքն է որ առաջը կ'առնէ «անջատման» վատանդաւոր տեսակետի յաղթանակին, միաժամանակ սահմանափակելով Միհրանական ծայրայեղ ազգայնական հոսանքի ազդեցութիւնը՝ «Հականախազծական»ներուն մօտ : Իր այս զրագումներով եւ արտայայտած մտահոգութիւններով՝ 1906 Մարտ-Ապրիլի թիֆլիսի Ռայոնական ժողովը Զորբորդ Ընդհանուր ժողովը կը նախապատրաստէ :

Արեւմտեան Բիւրոյէն՝ Ռոսառոմը, Վարանդեանը եւ Ահարոնեանը ներկայ են Կովկասեան Ռայոնական ժողովին : Հայ-թրքական ընդհարումները զեկավար ու մարտական ուժերու ընտրանին հաւաքած են Կովկաս : 1906ին, բժիշկ Լորիս-Մելիքեանի հրաժարումով, Երրորդ Ընդհ. ժողովին կողմէ ընտրուած Արեւմտեան Բիւրոյի կազմէն՝ փաստօրէն ժընեւ կը մնայ Ակնունին

միայն : Իրողութիւն մը , որ բաւական խիստ քննադատութիւններու առիթ պիտի տար Վիեննայի Բնդհ . Ժողովին մէջ : Ուժերու եւ մտահոգութիւններու կեղոսնացումը գէպի Կովկաս միայն Արեւմտեան Բիւրոյին վրայ չէ որ ժխտական կերպով կ'անդրադառնայ : Զաւարեանն ու Վարդանը անուանապէս է միայն , որ կը մնան անգամ Լեռնավայրի Պատասխանատու Մարմնին : Ու Յուցականը փաստօրէն ջլատուած է՝ Քրիստավորի մահէն եւ Երլարզի մահափորձին ու Խղմիրի դաւադրական ձեռնարկներուն ձախող ելքէն ետք : Կոռուող ուժերու մեկնումով եւ ապստամբութեան յաջորդող տեղատուութեան հետեւանքով՝ համեմատաբար տկարացած է Դուրան-Բարձրաւանդակի կազմակերպութիւնը . ու թէեւ կը մնայ Պատասխանատու Մարմնը՝ Գէորգ Զաւուշով , Գեղամ Տէր Կարապետեանով եւ Վարդան Վարդապետով (որոնց վրայ 1906ին պիտի գար աւելնալ Ռուբէնը) , սակայն 1907ին արդէն իսկ փաստօրէն գոյութիւն չունի Պուրակ Սալնոյ Զորի Կեղրոնական կոմիտէութիւնը (կամ , առնուազն , Բնդհանուր Ժողովին առանձին մասնակցելու չափ կարեւուրութիւն չի ներկայացներ) : Ծաւալած է սակայն Վասպուրականի կազմակերպութիւնը , որ , Գիսակէն (Վարդգէս) ու Կոմոէն ետք Արամի եւ Իշխանի տիրական ներկայութեամբ , դարձած է Երկրի յեղափոխական հիմնական դարբնոցը : Շամիրի (Վան) Կեղրոնական կոմիտէութենէն զատ , Ռշտունեաց լեռներուն մէջ կը գործէ նաև Լեռնապարի Կեղրոնական կոմիտէութիւնը :

Այս պայմաններուն մէջ էր , որ 1907ի Փետրուար-Մարտ-Ապրիլ ամիսներուն , Վիեննայի մէջ պիտի գումարուէր Հ . Յաչնակցութեան ամէնէն կարեւոր Բնդհանուր Ժողովներէն մէկը՝ Զորբորդ Բնդհանուր Ժողովը :

(1) Տեսնել Նիկոլե Հ . Յ . ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ , ք . հաստոք , էջ 123 :

(2) Ամդ, էջ 122-123: Կը մնան Բարձրաւանդակի (Սասուն) և Լեռնավայրի (Կիլիկիա) Պատասխանառու Կեդր. Կոմիտէները, իսկ Վիշապի (Պոլսոյ) Պատասխանառու Մարմինը կը վերածուի Ցուցական Մարմին: Վասպուրականը Պատ. Մարմին չունի: «1903 բունքն ի վեր Կովկաս հաստատուած Խճճապաշտպանութեան Կեդր. Կոմիտէն կ'ընդունուի ի շարս Պատասխանառու Մարմիննեռու» (յօդ. 65):

(3) Մինչ, Երկրորդ Ընդհ. ժողովի որոշմամբ, Դաշնակցութեան կամքը Ներկայացնող Մարմինը կազմուած էր Երկու Բիւրներէն եւ չորս Պատասխանառու Մարմիններէն (Ներկայացուցիչներու ժաման Հարց չեար), Խորհուրդը կը կազմուի նոյն մարմիններու Ներկայացուցիչներէն: Ան պէտք է գումարուի իւրաքանչիւր տարուայ Դեկտեմբերին, բայց անձեռնհաս կը համարուի Երես Երկրի Պատ. Մարմիններու ներկայացուցիչներու Երկու Երրորդը բացակայ գտնուի ժողովէն: Պարտաւորութիւններն ու իրաւասութիւնները — առնուազն նոյնքան լայն՝ որքան կամքինը — մանրամասնուած են: Տեսմել Նիկիթէր, ք. հատոր, էջ 124:

(4) Ամդ, էջ 120-125:

(5) Մեր տրամադրութեան տակ ունինք ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒ առաջին գրքոյի Երկրորդ տպագրութեան մէկ օրինակը, Ժընի 1906, 24 էջ: Յօդուածները մինչեւոյնն են, ինչ որ Երրորդ Ընդհ. ժողովի առնենագրութեանց մէջ կազմուածները, Վերջին բաժիններուն մէջ յօդուածներու համարներու յստակացումով կամ յաւելումով:

(6) Նիկիթէր, ք. հատոր, էջ 120. գրքոյկ՝ էջ 3:

(7) Նիկիթէր, ք. հատոր, էջ 120-121. գրքոյկ՝ էջ 4-7:

(8) Նիկիթէր, ք. հատոր, էջ 121-122. գրքոյկ՝ էջ 7-10:

(9) Տեսմել Նիկիթէր, ք. հատոր, էջ 17-44 եւ էջ 193էն մինչեւ հատորի վերջը:

(10) Նիկիթէր, ք. հատոր, էջ 122-123, գրքոյկ՝ էջ 10-12: Գրքոյին մէջ, 52րդ եւ 67րդ յօդուածները (Պատ. Մարմիններու Վայրեր) դրուած են կիտաւոր:

(11) Երրորդ Ընդհ. ժողովը, բաւական դժուարութեամբ, կ'ընտրէ Լեռնավայրի Պատ. Մարմինը՝ յանձինս Ս. Զաւարեանի, Ազասէրի, Խամասորի Վարդամի և Միսաք Գույումնեանի (Ալանձար, Կարին): Կը վերահասուատէ Բարձրաւանդակի Պատ. Մարմինի նախկին կազմը՝ յանձինս Հրայրի, Վահանի եւ Աշոտ-Երկարի, որոնք երեքն ալ պիտի նահատակուին շուտով: Իսկ Ցուցական Մարմին անդամ կ'ընտրուին Քրիստոփորը, Սաֆոն (Մարտիրոս Մարգարեան), Յովհան Գաւքեանը, Պոլսոյ գործիչ Թորգոմը եւ Աշոտ Բագրատումին (հաւամօրէն Սեւ-Աշոտը, Ա. Եղիկեան): Այս մարմինն է որ պիտի վստահուէր Սուլթանի ահարեկման եւ Պոլ-

ույ ու Խգմիրի ցուցա-տեռորական գործողութեանց կազմակերպումն ու դեկալարութիւնը: Տեսնել Նիփիք, ք. հասոր, էջ 133-135 եւ ծանօթազրութիւնները՝ էջ 137:

(12) Բիւրոններուն մասին տեսնել՝ Նիփիք, ք. հասոր, էջ 123-124, կամ զրբոյկ՝ էջ 12-15: Երրորդ Ընդհ. ժողովը Արեւմբունան Բիւրոն կ'ըմտրէ հետեւեալ կազմով.— Բժ. Լ. Մելիքեան, Խ-Մալումեան (Ակնունի), Ռոստոմ, Ա. Ակարոննեան (Ղարիք) եւ Միք. Յովհաննէսեան (Վարանդեան), որոնցից երեքը խւական եւ մնայուն անդամներ են եւ երկուքը՝ բարողիչներ (պրոպագանդիստներ). այս վերջինները քընեւ գտնուելու շրջանին կը նկատուիմ Բիւրոյի հաւասարազօր անդամներ:

(13) Նիփիք, ք. հասոր, էջ 124, յօդ. 93էն 98. զրբոյկ, էջ 15-16, մէկ յօդուածահամարի տարրերութեամբ՝ յօդ. 92էն 97:

(14) Նիփիք, ք. հասոր, էջ 125. զրբոյկ՝ էջ 16-19:

(15) Երրորդ Ընդհ. ժողովի ատենազրութեան համաձայն, մասնակցած են «ընդդամէնը 26 հոգի՝ 29 ճայնով (Աշուն-Երկար, Երրուամդ Համաշէնան եւ Վահրամ՝ երկուական ճայն), որոնցից երեքը՝ խորհրդակցական» (որոց են երկու ուսանող ներկայացուցիչները. երրորդը՝ անորոշ): 29էն առ նուազն վեցը՝ ոչ-պատգամաւոր, երաւիրեալ ընկերներ են: Տեսնել Նիփիք, ք. հասոր, էջ 109:

(16) Նիփիք, ք. հասոր, էջ 124. զրբոյկ՝ էջ 19-20:

(17) Նիփիք, ք. հասոր, էջ 126-129. զրբոյկ՝ էջ 20-24:

(18) Երրորդ Ընդհ. ժողովին անմիջապէս ետք, Ալեքսանդրապոլի մէջ տեղի պիտի ունենար Կովկասեան մարմիններու եւ մարտական դասի ներկայացուցիչներու, ինչպէս նաև դեկավար ընկերներու ընդարձակ խորհրդակցութիւն մը, ուր պիտի գործնականացուէին Ընդհ. ժողովի որոշումները՝ Սասուն օգնական ուժեր եւ գինամբեր հասցնելու, ինչպէս նաև այլ արշաւախումբեր կազմակերպելու ուղղութեամբ (տեսնել Նիփիք, ք. հասոր, էջ 195-196): Ապա իբրարու պիտի յաջորդէին Թորգումի, Աշուն-Երկարի, Նիկոլ-Դումանի, Խանի, Նեւրուզի, Գայլ-Վահանի, Միհրանի եւ ուրիշներու անցքը երկիր, փոքրաքիւ գինատար խումբերով քէ ցուցական մեծ արշաւախումբերով, իրենց հերոսական սլացքով ու յանախի՝ անխուսափելի, եղերական վախճանով:

Օգնական խումբերը պիտի չհասնեէին Սասուն, ուր ակնկալուած քուականէն առաջ յարձակման անցած էր արդէն քուրք քանակը՝ ֆետայինները ստիպելով կոիւ մղելու իրենց սահմանափակ ուժերով եւ ուղմական անբաւարար պատրսոսութեամբ, եւ ապա Քաջուելու Բարձրաւանդակէն՝ Ալյաքի եւ Վասպուրականի զծով դէպի Պարսկաստան ու Կովկաս:

(19) Երրորդ Ընդհ. ժողովի զրադումներու եւ որոշումներու

արձանագրութիւնները, Նիհիթերու ք. հասորին մէջ, կը գրաւեն էջ 108էն 136: Յարակից փաստաբուղբերն ու գրութիւնները՝ էջ 137էն 192:

20) Անդ, էջ 119. տեսմել «Ընդհանուր» խորագրուած հաստատումը:

(21) Անդ, էջ 201-203:

(22) Հ. Տ. Խորհուրդին եւ անոր աշխատանքներում մասին տեսմել անդ՝ էջ 227-236. Մէջքերուած պարքերութիւնը՝ էջ 230. նաև «Կովկասեան Խախագծի» իբրև ներածական՝ էջ 231:

(23) ՆԱԽԱԳԻԾ ԿՈՎԿԱՍԵԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԵԱՆը հրատարակուած է նաև առանձին գրքոյինով: Մեր արտամադրութեամ տակ ունինք 1906ի ք. տպագրութիւնը (Ժընեւ): Խորհուրդի կողմէ: Կովկասեան Խախագծի կազմութիւնն ու հրատարակումը Գաշնակցութեամ տանիկահայ եւ մարտական դասին կողմէ: սուր Քննադատութիւններու տեղի պիտի տար, հիմնականին մէջ ծրագրային փոփոխութեամ կամ առնուազն նորութիւններ քերող նման Ցախաճեռնութեամ մը կապակցութեամբ՝ ձեռնիհասութեան (իրաւունք ունենալու կամ չունենալու) խնդրի յարուցմամբ, Վիհնմայի Զորբրդ Ընդհ. ժողովին մէջ (1907):

(24) Տեսմել Նիհիթեր, ք. հասոր, էջ 249-253:

(25) Անդ, էջ 230-243:

(26) Անդ, հասորի գրերէ ամբողջ վերջին մասը՝ էջ 258-324: Խայտնական ժողովը կ'ընտրէ Արեւելեան Բիւրօն՝ հետեւեալ կազմով.— Միմոն Զաւարեամ, Ռոսոսոմ, Համո Օհանջանեամ, Բժ. Յ. Տէր Դաւթեամ,, Աւետիք Սահակեամ, Ստեփան Տէր Մկրտչեան եւ Ցոլինամ (Դաւթեամ ?):

## Ե.— ԶՈՐՐՈՐԴ ԵՒ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ

### ԺՈՂՈՎՆԵՐՈՒԽ ՄԻՋԵՒ

Զորրորդ թնդհանուր ժողովը կը գումարուի Վկեն-նա , 1907 Փետրուար 22էն Մայիս 4: Բարձրաւանդակը (Պատասխանատու Կ. Կ.) , Դուբանի շրջանին հետ (Տա-րօն) , ունի երկու ներկայացուցիչ (1) . Երկուական պատգամաւոր դրկած են նաեւ Ամերիկայի եւ Պալքան-ներու Կեղրոնական Կոմիտէութիւնները (2) : Վանը , իր շրջանով , նոյնպէս ունի երկու ձայնի իրաւունք , սա-կայն ներկայ է միայն Արամը (3) : Մնացեալ մարմին-ներն ու շրջանները ունին մէկական պատգամաւոր , — Արեւմտեան եւ Արեւելեան Բիւրոներ , Լեռնավայրի եւ Ցուցական Պատասխանատու Մարմիններ , Զիփոն (4) , Լեռնապարի (Մշտուննեաց շրջան) , Վրէժի (Ատրպա-տական) , Մեծ Քաղաքի (Թիֆլիս) , Մրգաստանի (Ե-րեւան) , Ջրաբերդի (Կարս) , Ոսկանապատի (Պաքու) , Նաւահանգստի (Պաթում) , Քարի (Ալեքսանդրապոլ) , Ապառաժի (Շուշի) , Այգեստանի (Գանձակ) , Նալբան-դի (Նոր Նախիջեւան) եւ Ժլատի (Ճիւսիս . Կովկաս) Կեղրոնական Կոմիտէութիւններ , ինչպէս նաեւ Եւրո-պայի եւ Մուսաստանի Հ. Յ. Դ. Աւանողական Միու-թիւններ (5) : Ոսկեհանքի (Իզմիր) ձայնը փոխանցուած է Պալքանի պատգամաւոր Մ. Զարդարեանին : Ասոնց-

մէ զատ՝ Ժողովին մասնակցելու հրաւիրուած են ձայնի իրաւունքով 6 եւ խորհրդատու 5 ընկերներ(6) :

Հստ էութեան՝ Զորբորդ Ընդհանուր Ժողովի այն զբաղումներն ու որոշումները, որոնք Դաշնակցութեան կազմակերպական կառոյցին հետ անմիջական աղերս չունին, զուրս կը մնան ներկայ քննութեան սահմաններէն(7) : Տրուած ըլլալով սակայն անոնցմէ քանի մը հատին հիմնական կարեւորութիւնը, ոչ միայն դաշնակցական մարմիններու հետազայ համերաշն գործունչութեան, այլ նոյնիսկ Դաշնակցութեան գոյութեան տեսակէտէն՝ իրեւ քանի մը ճակատներու վրայ գործող մէկ ամբողջութիւն(8), Զորբորդ Ընդհանուր Ժողովի որոշումներու դրայիկի ներածական բաժնէն քաղելով (9) կու տանք այստեղ ամէնէն էականները —

«1. — Անջատման ծրագիրը, որ մի քանի ժամանակից ի վեր դարձել էր խլրտումների եւ նոյնիսկ կը-սիւների պատճառ, կուսակցածողով յետ մկնեց ոգեւորիչ ժեստով, համարեա միաձայն։ Նա որոշեց իր անցելին եւ ուժին վայել վճռականութեամբ երկու դատերն էլ՝ քրքահայ եւ կովկասեան՝ առաջ մղել Դաշնակցութեան դրօշակի տակ, շաղկապուած եւ միացած։

2. — Կովկասեան գործունէկութեան նախագիծը, որ 1905ի Խորհուրդից ի վեր հանդիսանում է իրեւ մի քաղաքական կոռուածաղիկ կազմակերպութեան շարքերում եւ այդ շարքերից դուրս, . . . . . , ընդունուեց, վաւերացուեց, թէ՛ ըստ իրաւասութեան եւ թէ՛ ըստ էութեան, եւ դարձաւ այն հիմնաքարերից մէկը, որի վրայ պէտք է յենուի Դաշնակցութեան սոցիալիստական գործունէկութիւնը Անդրկովկասեան հայ ժողովրդի մէջ։ . . . . .

3. — Սոցիալիստական ծրագրի հիմնական սկզբանինների վաւերացումը, իրեւ տրամարանական շա-

բունակութիւն նախորդ որոշման, պիտի համարուի Չորրորդ Ընդհ. Ժողովի մտածողութեան եւ աշխատանքների պսակը: . . . . Կազմակերպութեան դեկավար մարմինը վճռեց՝ յայտարարել Դաշնակցութիւնը իրեւ հայ աշխատաւոր դասակարգի կուսակցութիւն, որ ձգտում է քաղաքականապէս եւ տնտեսապէս կազմակերպել նրան, պաշտպանել նրա տնտեսական-դասակարգային եւ քաղաքական-ազգային իրաւութենքը, . . . . (10):

4.— Տակտիքը, որով պիտի ձգտենք մեր նպատակների իրագործման, գերազանցապէս յեղափոխականէ: . . . Յեղափոխական տակտիքի արտայայտութիւնները, — ընդհանուր ապստամբութիւն, դինուած դիմադրութիւն կառավարութեան ուժերին, քաղաքական լայն տեսոր, ցուցական-յեղափոխական ձեռնարկներ, ժողովրդական դինուած ինքնապաշտպանութիւն, քաղաքական եւ տնտեսական գործադուլներ, գիւղացիական եւ բանուորական շարժումներ, — այդ բոլորը մանրամասն մշակուած եւ շաղկապուած պիտի կազմեն գործելակերպի այն ամբողջական սիստեմը, որով կուսակցութիւնը պիտի իրականացնէ իր ծրագիրը կեանքի մէջ:

5.— Համերաշխութեան սկզբունքը, լայնացրած եւ համերաշխ ձեռնարկների վերածուած, կազմելու է Դաշնակցութեան գործելակերպի հական եւ առանձնապէս շեշտուած կողմը: . . . Համերաշխութիւն հակակառավարական ցոյցերի ժամանակ, շաղկապումն ըմբուտացող ուժերի՝ առանց կրօնի եւ ազգի խտրութեան, միացած, միջազգային հողի վրայ դրած պահանջներ, գործադուլներ բոլոր ազգերին պատկանող բանուորների, գիւղացիական միութիւններ տարբեր կրօնների պատկանող համայնքների միջեւ եւ ուրիշ ձեռնարկներ . . . Հալածուածներ բոլոր ազգերի, միացիք, — ահա նշանաբանը»:

Տեսնենք սակայն, թէ ի՞նչ փոփոխութիւններ կը մտնեն կառոյցի եւ կազմակերպական կանոններու մարդկարէն ներս։ Շատ մը կէտերու մէջ, Վիեննայի Ընդհանուր Համաշխարհական կանոնագույքութեան»ը(11) կրկնութիւնն է 1905-906ի «Կազմակերպական կանոններ»ուն։ Կան սակայն նորութիւններ եւ մանրամասնութեանց մէջ տարբերութիւններ : Այսպէս, 1907ի Կանոնագիրը կը սկսի Անդամներու վերաբերեալ բաժնով մը, զոր նախորդը չունէր . Դաշնակցութեան անդամները կրնան ըլլալ գործօն կամ օժանդակ . առաջինները «կը մասնակցին Դաշնակցութեան ունէ կազմին եւ կը վճարեն իրենց հասոյթին առ նուազն 2%օր», մինչ օժանդակները կ'ընդունին Ծրագիրը, նիւթապէս կ'օժանդակեն կուսակցութեան, «չեն զեկավարուիր սակայն անոր տակտիքով ու կանոններով»։ Կը հետեւ Անհատ գործիչներու գլուխը . նախորդ կանոնագրի պատուիրակը վերցուած է եւ դարձած ներկայացուցիչ՝ պահելով պատուիրակի նախկին սահմանումը(12) . Կը մնան նաեւ պրոպագանդիստները (շրջեկներ) :

Կազմակերպական բաժնին մէջ՝ կը սահմանութին խումբն ու մարմինները՝ ննթակոմիտէէն մինչեւ Բիւրուները : Նախ այդ սահմանումները կը դրուին ընդհանրապէս՝ բոլոր շրջաններուն համար ուր հնարաւոր է իրագործել : Անփոփոխ է խումբի նուազագոյն թիւը՝ եօթը . սակայն կ'աւելցուի, որ դաշնակցական խումբերը կը բաժնուին քաղաքական մարտական, արհեստական, գիւղացիական, Կարմիր Խաչի եւ այլ տեսակներու, — ինչ որ հետաքրքրական նորութիւն մընէ : Բարձրացում կը կրեն կուսակցական միաւորներու թուական նուազագոյն ցենողերը, — ենթակոմիտէն պէտք է ունենայ առ նուազն 50 գործօն ընկերներ . ան կ'ընտրուի խումբերու անդամներու պարզ մեծամասնութեամբ : Կոմիտէութեան մը անդամներու նուազագոյն թիւը կ'ըլլայ 200 (նախկին 175ին տեղ) . կոմիտէի

ընտրութիւնը կը կատարուի խումբերու անդամներուն կամ անոնց ներկայացուցիչներուն կողմէ . ինքնաբերաբար կանոնագրային կէտ կը դառնայ ուրեմն ներկայացուցչական ժողովը , թէեւ այդ մասին առանձին յիշատակութիւն չկայ : Կեդրոնական կոմիտէութեան համար անհրաժեշտ են առ նուազն 1000 անդամներ (նախկինը՝ 875) : Իրաւասութիւններն ու փոխ-յարաբերութիւնները ճշգող կանոնագրային մնացեալ կէտերը երբեմն միայն , եւ մանրամասնութեանց մէջ , կը առըբերին 1905—906ի կազմակերպական կանոններու համապատասխան յօդուածներէն :

Դալով կազմակերպութեան՝ Թուրքիոյ մէջ , Ընդէ . Ժողովը , «նկատի ունենալով քաղաքական դժնդակ պայմանները , ..անխուսափելի կը գտնէ Թոյլատրել՝ որ սահմանափակուի , ըստ առաջնոյն , ընտրական սխտեմի կիրառումը , իրաւունք տալով , որ բոլոր կազմերը՝ խումբ , կոմիտէ եւ կեդր . կոմիտէ , անուանուին կամ վաւերացուին բարձր մարմիններէ , եւ որ նուազը ըլլան մարմիններու անդամներու թիւը , եւ դրամական , ընտրական եւայլն ցենզի չափը»(13) : Մարմիններուն տրուած սահմանումներն ու պահանջուած նուազագոյն թուական ցենզերը միեւնոյնը կը մնան , ինչ որ նախորդ կազմակերպական կանոններուն մէջ(14) :

Պատասխանատու Մարմիններու եւ Բիւրոներու պարտաւորութիւններն ու իրաւասութիւնները կը մնան փաստօրէն անփոփոխ : Նաև՝ երկու Բիւրոներու — Արեւելեան եւ Արեւմտեան — աշխարհագրական սահմանները : Առանց այդ յիշատակելու կանոնագրին մէջ , Զորբորդ Ընդհանուր Ժողովը կ'ընտրէ երկու Պատասխանատու Մարմիններ , — ա) Տարօն-Վասպուրականի Պատասխանատու Մարմինը , որ պիտի վարէր ամբողջ Երկրի զինուորական — յեղափոխական դործը . թ) Ցուցական Մարմինը(15) : Կովկասի Պատ . Մարմինը ջընջրւած էր արդէն 1905 նոյեմբերի Ռայոնական ժողովի որոշումով : Գոյութիւն ունենալէ կը դադրի նաեւ Լեռ-

նավայրի (Կիլիկիա) Պատ. Կեղրոնական Կոմիտէն :

Կազմակերպական Կանոններուն մէջ առաջին անգամ ըլլալով կը յիշատակուին Ռայոնական Ժողովները՝ առանձին դրուխի տակ : Կովկասեան Ռայոն . Ժողովներէն անկախ (Ատրաստականը ներառեալ), կը նախատեսուին նաեւ Երկրի («Մեծ Հայաստանի») եւ արտասահմանի («Արեւմտեան ռայոնի», — Հաւանօրէն Կիլիկիան եւ Պողիսը ներառեալ) Ռայոն . Ժողովները : Առաջինները (Կովկաս) կը գումարուին տարին անդամ մը, իսկ միւս երկու շրջաններուն մէջ՝ «բատ կարիքի եւ Հնարաւորութեան» : Կը ճշգույին իրաւասութիւններն ու մասնակցող մարմինները (Բիւրո, Պատ. Մարմին, Կեղր . Կոմիտէններ, Խմբագրութիւն, ուսանողութիւն, Եւն.) (16) :

Կը պահուի «Ռաշնակցութեան Խորհուրդ»ը . ան կը կազմուի երկու Բիւրոններու, Պատասխանական Մարմիններու եւ Ռայոն . Ժողովներու կողմէ ընտրուած ներկայացուցիչներէն (2 Արեւելեանէն եւ 1 Արեւմտեանէն . Երկրի Ռայոն . Ժողովին մասին յիշատակութիւն չկայ) : Խորհուրդի իրաւասութիւնները կը մնան անփոփոխ : Միակ նորութիւն՝ «Խորհուրդը կը համարուի քարձրագոյն ատեան՝ դատական խնդիրներու մէջ»(17) :

Կարգ մը յօդուածներու տեղափոխութեամբ եւ փոքր յաւելումներով՝ անփոփոխ կը մնան նաեւ Ընդհանուր Ժողովներու վերաբերեալ կանոնագրային տրամադրութիւնները(18) : Նորութիւն է այն՝ որ Ընդհ . Ժողովին պատղամաւոր զրկելու իրաւասութիւն կը ստանան, կ. Կոմիտէններու կողքին, նաեւ համապատասխան Շրջանային Ժողովները :

Կը հետեւին նուազագոյն պահանջները, որոնք փոխուած են: Այսահեղ չի խօսուիր Բիւրոններուն մասին: Խերաքանչիւր Կեղրոնական Կոմիտէ պարաւոր է ունենալ 1000 գործօն անդամ (Երկրէն դուրս անշուշտ) եւ տարհկան առ նուազն 20.000 Փրանք մուտք (Երկրի Կեղրոնական Կոմիտէններուն համար կը պահուի նախ-

կին 10.000ը) : Նաեւ, ըստ առաջնոյն, «իւրաքանչիւր տարի պատրաստել ամենաքիչը 50 զինավարժ ընկերներ, որոնցմէ 10ը պատրաստ՝ Երկիր մտնելու» : Բարձրացած է նաեւ Ընդհ. Ժողովին մասնակցելու համար Ռւսանողական Միութիւններէն պահանջուած նուազգոյն թիւը, — 200՝ Ռուսաստանի համար, եւ 100՝ արտասահմանի համար (19) :

1907ի Կանոնագրին մնացեալ կարգ մը գլուխները (Դրամական Միջոցներ՝ ուր խստիւ կ'արգիլուի բոնի հանդանակութիւնը, Հաշուական, Օժանդակութիւն, Տեռոր՝ ուր մահավճիռ արձակելու իրաւունքը կը վերապահուի միայն կեղրոն. Կոմիտէններուն եւ Պատասխանատու Մարմիններուն, Մայուլ, Կարգապահութիւնն, եւն.) անմիջական աղերս չունին կազմակերպական կառոյցին հետ : Բացառութիւն կը կազմեն «Մարտական խմբեր»ը եւ «Միութիւններ»ը(20) :

Առթը ունեցանք արզէն չետելու, որ դաշնակցական մարմինները երրեք չեն եղած զրասենեակային բնոյթի անփոփոխ ու քարացած կազմեր, այլ յեղափախական կենդանի դործը իրենց ամէնօրեայ նուիրումովն ու անձնական օրինակովը զեկավարող անհատներու ժամանակաւոր խմբակցութիւններ : Այդ իրողութիւնը անդամ մը եւս կը փաստուի անով՝ որ, Չորրորդ Ընդհ. Ժողովի նախօրեակին, նախորդ կուսակցածողովին կողմէ ընտրուած Արեւմտեան Բիւրոյի անդամներէն Ժընեվա մնացած էր Ակնունին միայն, Ռուսումը, Վարանդեանն ու Ահարոննեանը փոխադրուած ըլլալով Կովկաս՝ հայ-թաթարական կոհեններու շրջանին : Ու թէեւ ոյս երեւոյթը քննադատութիւններու տեղի կու տայ վիեննայի Ընդհ. Ժողովի ընթացքին, այլ եղրակացութիւնը փաստօրէն կ'ըլլայ այն՝ որ պատասխանատու ընկերներ իրաւունք չունէին հանդիսատ մնալու իրենց տեղը, երբ անդին դժուար օրեր կ'անցընէին Կովկասի կազմակերպութիւնն ու հայ ժողովուրդը :

Ահակնկալներով լեցուն ժամանակաշրջան մը կը

կազմեն Դաշնակցութեան Զորբորդ եւ Հինգերորդ Բնդհանուր Ժողովներուն միջեւ ինկած երկուքութէս տարիները։ Օսմանեան Սահմանադրութեան հռչակումը մէկ կողմէ, Կովկասի եւ Ռուսաստանի յեղափոխական համատարած տեղատուութիւնն ու Դաշնակցութեան դէմ Սառլիպինեան-Լըժինեան հալածանքները միւս կողմէ, ըրին այնպէս՝ որ Երկրի, Թուրքիոյ եւ արտասահմանի կազմակերպութիւնները ուռճացան եւ ամրացան, մինչ կը տկարանային ու թուի զգալի նուազում կ'արձանադրէին արեւելեան շրջանի Կեդրոնական Կոմիտէութիւնները։ Զորբորդ Բնդհանուր Ժողովէն բաւական տարբեր կազմակերպական պատկեր մը պիտի ներկայացնէր Հինգերորդը։

Մասնակցութիւն Շթուտգարթի եւ Պրիւքսէլի ընկերվարական համագումարներուն, դիմումներ՝ Լահանչյի դեսպանախորհուրդին եւ եւրոպացի բարեկամներու, հետզհետէ սերտացող յարաբերութիւններ այլազգ յեղափոխականներու հետ եւ նախաձեռնութիւն 1907 Դեկտեմբերի «Օսմանեան կայսրութեան ընդդիմագլիք տարրերու» Փարիզեան համաժողովին, նոր դիմումներ պետութեանց եւ միջազգային հանրային կարծիքին՝ Վանի եւ Աստանայի դէպէրուն առթիւ, հրատարակչական զործ, — ահա՝ զիլսաւորները այն աշխատանքներուն, որ տարբաւ Արեւմտեան Բիւրոն՝ անշուշտ համախորհուրդ կարեւոր միւս մարմիններուն հետ։ Զորբորդ Բնդհէ. Ժողովի որոշման համաձայն՝ Ցուցա-Ճեռորական Մարմինը կապ կը հաստատէր թուրք, մակեղոնացի եւ այլ յեղափոխական մարմիններու հետ՝ միջազգային բնոյթ տալու համար ցուցական-դաւադրական-ահարեկչական ճենարկիներուն։ Սահմանադրութեան հռչակումէն ետք, անոր կեղրոնը կը դառնար Պոլիսը, եւ, Բիւրոներու համաձայնութեամբ իր նախկին կազմի ամբողջացումով, ան կը վերածուէր Պոլսոյ Պատասխանատու Մարմնին, որ պիտի վարէր իթթիհատի հետ յարաբերութիւնները եւ թուրքիոյ գա-

ւառներու գինման եւ ինքնապաշտպանութեան գործը : 1908 Օգոստոսէն ետք, Սահմանադրութեան հոչակումով, իր գոյութեան իմաստը փաստօրէն կորսնցուց նաեւ Տարօն-Վասպուրականի յեղափոխական գերագոյն կեղրոնք՝ Երկրի Պատասխանատու Մարմինը :

Առաջին մէկ-մէկուկէս տարիները համեմատաբար խաղաղ անցան արեւելեան շրջանին մէջ : Արեւելեան Բիւրոն յաջողութեամբ զլուխ հանեց իր պայքարը Միւրանական եւ անջատական ծայրայեղ շարժումներուն գէմ, չէզոքացնելով զանոնք ու զտելով շարքերը : Վրէժի կեղր . Կոմիտէի համաձայնութեամբ ու գործակցութեամբ, ան կոռուղ ուժերով, զէնքով ու դրամով օժանդակեց Պարսկաստանի ժողովուրդի ազատադրական շարժման : Յարական հալածանքներու բուռն թափ ստանալէն եւ զեկավար ընկերներու զանգուածային ձերակալութիւններէն ետք, սակայն, մարմինները սկսան կազմականացնել, ինչ որ անշուշտ ոչ-գրական ազդեցութիւն ունեցաւ նաեւ շարքերուն վրայ(21) :

Հետեւեալ կարգ մը տեղեկութիւնները կը քաղենք Հ. Յ. Դ. Հինգերորդ լինդէ . Ժողովի ատենագրութիւններէն (յառաջիկային հրատարակելի) : Զեկուցման մէջ կ'ըսուի, որ «Զորբրորդ լինդէ . Ժողովին յետոյ Արեւելեան Բիւրոն հրաւիրած է գործիչընկերներ՝ խորհըրդակցելու եւ ընթացք տալու համար նոյն լինդէ . Ժողովի ծրագրին եւ որոշումներուն . այդ Ժողովը տեղի ունեցաւ Թիֆլիսի մէջ, ունինալով բաւական նշանակելի զեր կուսակցական շարքերու զտման և կազմակերպչական գործերու կանոնաւորման տեսակէտէն(22) : Մօտ 6-7 ամիս յետոյ տեղի ունեցաւ նաեւ Ռայոնական Ժողով, ուր ծրագրուեցաւ բանուորական եւ զիւղացիական միութիւններու կազմակերպման եղանակը . այդ Ժողովին մէջ էր, որ բաւական վիճաբանութեան նիւթ դարձաւ կաթողիկոսական ինսդիրը(23)» :

1908 Մարտի Խորհուրդի նստաշրջանը նոյնպէս գումարուած է Մեծ Քաղաք (Թիֆլիս), — ինչ որ ցոյց

կու տայ, որ այդ թուականին լըժինեան հալածանք-ները տակաւին հասած չէին իրենց զաղաթնակէտին : Խորհուրդին մասնակցած են Արեւելեան Բիւրոն (Ս. Զաւարեան), Արեւմտեան Բիւրոն (Մար), «Տէմէն» Պատ. Մարմինը (Ցուցա-տեռորական Մարմին՝ Ակնու-նի), Վասպուրականի (Երկրի) Մարմինը (Տիգրան) եւ երկու հոդի՝ ընտրուած Կովկասեան Ռայոն . Ժողովին (Ռոստոմ եւ Հ. Օհանջանեան) : Խորհրդակցական ձայ-նով հրաւիրուած՝ Արեւելեան Բիւրոյի մնացեալ ան-դամները, մօտակայ կ. Կոմիտէներու ներկայացուցիչ-ներ, ինչպէս նաև Ն. Դուման, Մուրատ եւ Աւերեան : Խորհուրդի արձանագրութենէն կը տեղեկանանք, որ Արեւմտեան ըշջանը տակաւին որեւէ Ռայոն . Ժողով գումարած չէ եւ ուրեմն ներկայացուցիչ չունի(24) :

Խորհուրդը կը քննէ պատերազմի հաւանականութիւնները եւ հայ ժողովուրդի ինքնապաշտպանութեան հնարաւորութիւնները՝ Դաշնակցութեան ղեկավարութեամբ, Վասպուրականի մէջ ուժերու կեղրոնացման հարցը, Օսմանեան պետութեան ընդդիմագիր կազմակերպութիւններուն եւ պարսիկ յեղափոխականներու հետ բանակցութեան եւ զործակցութեան խնդիրը, ցու-ցական, տեռորական եւ զինական ծրագիրները, շար-քերու գտման, գիտակցութեան եւ ուժեղացման անհրա-ժեշտութիւնը եւայլն : Յատուկ վերլուծութեան առար-կայ կը դառնայ կովկասեան մարմիններու վիճակը՝ արդէն իսկ բաւական թուլացած . Խորհուրդը առժամա-րար կեղրոնական Կոմիտէութիւն կ'ընդունի Մեծ-Քա-ղաքը (Թիֆլիս)՝ անոր կցելով Այդեստանը (Գանձակի ըրջան), Ուկանապատը (Պաքու)՝ անոր միացնելով Ա-պառաժը (Լեռնային Ղարաբաղ), Մրգաստանը (Երեւան)՝ կարսն ու Ալեքսանդրապոլը կցելով անոր, եւ Նաւահանդիստը (Պաթում)՝ որուն կը կապուին Նալ-րանդը (Նոր Նախիջեւան) եւ մերձակայ ըրջանները : Այսպէս՝ Չորրորդ լնդհ . Ժողովին վճռական ձայնով մասնակցած Մարուստանի 10 ըրջաններուն տեղ, եւ

կովկասեան նոր իրականութեան բերումով, տարի մը չանցած՝ կեղը . Կոմիտէութեան ցենդ կը վայելէին համագուած չորս մեծ շրջաններ միայն : Խորհուրդը պարտականութիւն կու տար Արեւելեան Բիւրոյին՝ «մինչեւ առաջիկայ Սեպտեմբերի սկիզբը ստուգել մարմինների ցենդի խնդիրը եւ ըստ այնմ պարզել իւրաքանչիւրի դիրքը» :

1908ի վերջերը Կովկասի կացութիւնը վատթարացած է սակայն : Արեւելեան Բիւրոյի եւ կեղը . Կոմիտէններու անդամներուն կարեւոր մէկ մասը ցարական բանտերուն մէջ է արդէն . ուրիշներ՝ օրին կրցած են անցնիլ Երկիր կամ Պոլիս, օգտուելով Սահմանադրութեան բերած ազատութիւններէն : 1909 Ապրիլին, Ռուկանապատի կ. կ.ի հրաւէրով կայացած «Կովկասեան Ռայոնի Մարմինների արտակարգ ժողով»ը կը ձգտի, տուանց մեծ յաջողութեան, վերակադմելու մարմինները եւ կատարելու ուժերու նոր բաշխում . կ'ընտրուի Արեւելեան «Ժամանակաւոր Բիւրօ» մը : Փաստօրէն, սակայն, Պաքուի կեղը . Կոմիտէն կ'ըլլայ Կովկասի կուսակցական գործերը վարողը՝ մինչեւ Հինգերորդ հնդհ . ժողով :

1909 Օգոստոս 14էն մինչեւ Սեպտեմբեր 18 Վառնայի մէջ գումարուած Հ. Յ. Դ. Հինգերորդ Ընդհանուր ժողովի պատկերը, ինչպէս ըսուեցաւ արդէն, թիւով ու ցենդով տկարացած կովկասեան մարմիններու զիմաց՝ Երկրի եւ Թուրքիոյ կազմակերպութիւններուն եթէ ոչ ըստ ամենայնի զօրացումը, առ նուազն բազմացումը կը յայտնաբերէ(21) : Սահմանադրութիւնը, ապա նաև Սուլթանի անկումը, շրջած են Դաշնակցութեան ծանրութեան կեղրոնը՝ ի նպաստ Երկրի եւ արեւելեան մարմիններուն : Սարուստանը կը ներկայացնեն Արեւելեան (Ժամանակաւոր) Բիւրոն, որուներկայացուցչին վճռական ձայնի իրաւունք տալը անդամ խնդրոյ առարկայ կը դառնայ ժողովին մէջ, Ռուկանապատը(2 ձայն), Նաւահանդիստը, Մրգաստանը

եւ Քարը(25) . նաեւ , Կովկասէն դուրս , Աւազանը (0-տեսա-Խրիմ) եւ Վրէժը (Ատրպատական) : Միւս կողմէ՝ իրենց պատգամաւորներով ներկայ են Արեւմտեան Բիւրոն , Պոլսոյ Պատասխանատու Մարմինը , Վասպուրականը , Մուշ-Սասունը , Սալնոյ Զորը , Կարինը , Խարբերդը , Տիգրանակերտը , Մարզուանը , Տրապիզոնը , Պոլսոյ Կեդր . Կոմիտէն , Իդմիրը , Պալքանները եւ Ամերիկան (26) : Ճիշտ է , որ նորակազմ մարմիններուն համար ցենզի հարցը կը դրուի , յանդելով երթեմն վըճռական , երբեմն՝ խորհրդակցական ձայնի որոշման , սակայն փաստացի իրողութիւնը այն է , որ այդ շրջանները կազմակերպուած են արդէն եւ զօրացման ընթացքի մէջ : Ժողովին վճռական ձայնի իրաւունքով հրաւրուած են գործիչ ընկերներ(27) . Հրաւրուած են նաեւ (ձայնի բնոյթը ճշդուած չէ) Օսմանեան Խորհըրդարանի եւ ոռւս պետական Դումայի հայ երեսփոխանները :

Հինդերորդ Բնդհանուր Ժողովի կազմակերպական բնոյթի որոշումներուն եւ անոնցմէ բխող նոր կառոյցին կ'անդրադառնանք յաջորդիւ : Նշենք սակայն՝ որ , 1908 Մարտի Խորհուրդի որոշման համաձայն , Դաշնակցութեան Խորհուրդը կը գումարուի Վառնա՝ Ընդհանուր Ժողովին նախորդող օրերուն եւ Ժողովի խոկընթացքին : Կը դրուի բնականարար Խորհուրդի իրաւասութեան հարցը՝ Կուսակցութեան Գերագոյն Ժողովի շրջանին . սակայն , դատական բազմաթիւ հարցեր լուծուած տեսնելու մտահոգութեամբ , Ընդհ . Ժողովը կ'արտօնէ , որ Խորհուրդը շարունակէ իր նիստերը իրբեւ «դատական բարձրագոյն ատեան» (կոչում , որ Խորհուրդին տուած էր , ինչպէս տեսանք , Վիեննայի Ընդհ . Ժողովը) :

---

(1) Սասունյ Պատ . Մարմինը պատգամաւոր նշանակած էր Գէորգ Զաւուշը՝ որ , արտասահման գտնուող ընկերներէն մէկուն հետ (Անդրամիկ կամ Մուրաս) , պիտի ներկայացնէր Դու-

բան-Բարձրաւանդակը: Երկրէն դուրս գալու ամյաջող երկու փորձէ ետք, Գէորգ կը գրէ Անդրանիկին եւ Մուրատին, որ միասին ներկայացնեն շրջամի:

(2) Ամերիկային՝ Վահագն Տաքեւեան եւ Թովմաս Ճելալեան. Պալքանին՝ Ասլան (Շուրէն Զարդարեան) եւ Արամ-Աշոտ (Սարգիս Մինասեան): Այս շրջանները երկուական պատգամաւոր ուժին՝ հաւանօքին Կեդր. Կոմիտէութեան մը համար Գ. Ընդհ. Ժողովի սահմանած «նուազագոյն պահանջներ»ուն աւելիով գոհացում տալու քերումով: Ցամենայն դէպս անոնց երկուական ճայնով մասնակցելու խնդիրը հարցապնդումներու եւ բողոքներու տեղի տուաւ Ընդհ. Ժողովին մէջ:

Հետաքրքրական է նկատել, որ Կովկասեան մարմիններու, Զիֆոնին եւ ուսանողներու 13 ճայներուն դիմաց, երկրի եւ արտասահմանի մարմինները այս ձեռով ունեցած կ'ըլլան նոյնիան՝ 13 ճայն (Շուրէն Զարդարեանի տրուած Ուկեհանքի ճայնը ներառեալ), չհաշուելով երկու թիւրունները: Պատահականութիւնն արդեօք, քէ որոշ չափով կանխամտածուած բաշխում...: Արգեօք Դաշնակցութեան համար տարրեր պիտի չըլլա՞ր Զորրորդ Ընդհ. Ժողովի ելքը, երկ արեւելեան շրջանի ներկայացուցիչները (կարեւոր մասամբ անջատման կողմանակից) ննջող մեծամասնութիւնն կազմէին:

(3) Հիւանթութեան պատճառաւ՝ Համազասպ Բաղէշցեանը (Ալման) չկրցաւ մասնակցի Ժողովին:

(4) Ցիշուած մարմիններու կարգով՝ Ակնումի (Խաչ. Մայումեան) Ռոստոմ, Ա. Զաւարեան, Սափո, Ստ. Տէր Մկրտչեան (Գագիկ): Զիփոնն 1905ի Դաշնակցութեան Խորհուրդի որոշումով Կովկասին զէնք մատուակարարելու պարտականութեամբ ստեղծուած մարմինն է (տեսնել Նիկողոսի, թ. հասոր, էջ 227):

(5) Լեռնապարէն սկսած եւ յիշուած մարմիններու կարգով՝ Խշխան, Վրէժումի (Ստ. Ստեփանեան, Բալաջան), Եղ. Թոփչեան, Բժ. Զաւրեան, Ղարիք (Ա. Ահարոնեան), Զոփութեան (Լ. Թագկոսեան, Պապաջան), Մ. Վարանդեան, Աւ. Խսահակեան, Քարսենեան, Աւ. Խանակեան (Արշ. Զամալեան) եւ Արքուր (Ա. Շահխարումեան):

(6) Զայնի իրաւումքով՝ Սեպուհ, Վուանեան, Սափո (Սերեցի), Վարդան (Խանասորի), Համօ Օհանջանեան եւ Տանատ (Վարդապետ ?): Նախապէս նկատի առնուած Նիկոլ-Դումանը չէր կրցած գալ Ժողովին:

(7) Զօրքորդ Ընդհ. Ժողովի արձանագրութիւններու, որոշումներու եւ յարակից փաստաբուլը երու ամբողջութիւնը պիտի նիկող Նիկողոս Հ. Յ. ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐԻ Գ. հասորով:

(8) Ինչպէս տեսանք նախորդ գլուխիմ մէջ, Դաշնակցութեան ռուսահայ հասուածին մէջ բաւական հող գտած էր կովկասի հայութեան ընկերային-տնտեսական դատը Տաթևկահայատանի ազգային ազատազրական պայքարէն անջառելու, այլ խօսեով՝ նոր եւ առանձին դրօշակով հրապարակ իշնելու տրամադրութիւնը։ Դաշնակցութեան միուրի իւնն ու միասնականութիւնը փրկութեան՝ ըընորիի Չորրորդ Ընդհ. ժողովի առողջ որոշումներում։ Ոչ միայն քրքահայ եւ կովկասահայ դատերը պիտի հետապնդուէին միաժամանակ՝ Դաշնակցութեան միակ դրօշին տակ ու վերամրոգուած ծրագրով, այլ, Ընդհ. ժողովի որոշումով, Դաշնակցութիւնը իր գործօն աջակցութիւնը պիտի քրեկ նաեւ ընկերային քէ ազգային ազատազրական գոտող բոլոր ժողովուրդներուն, ի մասնաւորի Պարսկաստանին։

Այս բոլորը պիտի չըլլային անշուշտ առանց լուրջ ցմցումներու։ Միիրանականները պիտի արտաքուէին կուսակցութեմէն։ Ընկերվարական նոր ծրագրին ի տես՝ տասուանումներ պիտի արձանագրէին արեւմտահայ կռուող ուժերէն ումանք։ Ժամանակը, ասկայն, ինչպէս նաեւ նոր գլավիեր (Օսմանեան Սահմանադրութիւն, Պարսկաստանի կոփիւներ, եւ Ռուսաստանի մէջ՝ յառակ հայածն Հ. Յ. Դաշնակցութեան նէլ), պիտի հարքէին բոլոր տարակարծութիւնները։

(9) Տեսնել՝ ՈՌՈՇՈՒՄՆԵՐ Հ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՉՈՐՄՈՒՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԾԻ (Քաղուածքներ, մարմիններու Համար), — Ժընեւ, 1907. Աերածական մաս՝ էջ 3-10։ Այս գրքոյի բովանդակութիւնը գրեք նոյնութեամբ կը գտնեմք ԴՐՈՇԱԿԻ 1907 Մայիսի համարին մէջ (քիւ 5, 17րդ տարի)։

(10) Չորրորդ Ընդհ. ժողովը կազմից նաեւ Դաշնակցութեան նոր — երկրորդ — Ծրագիրը, շեշտելով կուսակցութեան Ընկերվարական սկզբունքներն ու առաջարանքները։ Ծրագիրը կը բաղկանայ «ընդհանուր տեսութեան» մը (Աերածական բաժին) և «նուազագյն պահանջմերէն՝ բաղադրական (Թուրքիա - Անդրկովկաս - Ընդհանուր պահանջմեր) եւ տնտեսական բաժիններով։ Հարարակուած է առանձին գրքոյիկով, 1907էն սկսեալ, բազմից, Ժընեւ, Պալիս քէ այլուր։ Ծրագրի «ընդհանուր տեսութիւնը» լոյս տեսած է նաեւ ԴՐՈՇԱԿԻ 1907 Մետամբերքի համարին մէջ (քիւ 9, 17րդ տարի)։

Օսմանեան Սահմանադրութեան ետք, Ծրագրի ժաղաքական պահանջմերու բաժին մէջ մասնակի փոփոխութիւններ միայն մըտցնեցան՝ Հինգերորդ Ընդհ. ժողովի որոշումով։ Խոկ 1919ին, Դաշնակցութեան նմներորդ Ընդհ. ժողովը, «համդիսաւորապէս նուիրագործելով անկախ եւ միացեալ Հայաստանի յայտարարութիւնը...», որոշեց չեղեալ համարել կուսակցութեան նուազագյն

ծրագրի Ռուսական աստանի եւ Տաճկահայաստանի վերաբերեալ ժաղաքական պահանջմերը, ամբողջական ծրագրի վերաբենութիւնը յիտաձելով յաջորդ Ընդհ. ժողովին: Տասներորդ Ընդհ. ժողովի (Փարիզ, 1925 Յունիուար) հրատարակած Նրագիրը նոյնուրեամբ կը պահէ ներածական «ընդհանուր տեսութիւն»ը եւ նզրափակիչ «Տնտեսական պահանջներ»ը, «Քաղաքական պահանջներ»ը փոխելով ըստ իններորդ Ընդհ. ժողովի որոշման: Անկէ ասովին, Հ. Յ. Դաշնակցուրեամ Նրագիրը փոփոխութիւն կրած չէ:

(11) ԿԱՆՈՆԱԳԻՒՐ ՀԱՅ ՅԵՊ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ, ՀԱՍՏԱՏ-ԱԼՈՒՄ 1907ի ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸՆ, — ծանօթ ենի երկու տպագրու-րեամց, — ա' Ժընեվ, 1907 եւ բ' Կ. Պալիս, 1908, — երկութն ալ արեւմտահայերէնով:

(12) Այն գործօն ընկերը, ոք դաշնակցական մարմնի մը կողմէ կ'երբայ որոշ տեղ մը, որոշ առավելութեամբ եւ որոշ ժամանակամիջոցի մը համար, որ կը նշդուի անոր վկայագրին մէջ:

(13) ԿԱՆՈՆԱԳԻՒՐ, 1907, — էջ 8:

(14) Տեսնել էջ 39 եւ 40:

(15) Երկրի Պատ. Մարմնի ամեամ կ'ընտրուին՝ Գերոց Զաւուշ, Սարգիս (Վանայ) Մուրաստ (Սերաստացի), Կամս եւ Տաճառ: Ցուցա-տեռորական Մարմնին՝ Անդրանիկի, Վահագն Տարեւեան եւ և. Մալումեան (Ակնունի): Արեւելեան Բիւրոյին համար նոր Կանոնագիրը կը նախատեսէ 7 ամեամներ, որոնցմէ հինգը — չամօ Օհանցանեան, Ա. Զաւարեան, Արմեն Գարօ, Եղ. Թոփշեան եւ Ա. Վանամեան — կ'ընտրէ Ընդհ. ժողովը. միւս երկուքն մէկը ընտրելի է Կովկասի Խայոն: Ժողովէն, Երկրորդը՝ նշանակելի Երկրի Պատ. Մարմնի կողմէ: Արեւմտեան Բիւրոյին համար կը նախատեսուին իհնօ անդամներ, որոնցմէ Երեքը՝ ընտրելի Ընդհ. ժողովէն, եւ միւս երկուքը՝ Արեւմտեան Խայոնական ժողովէն: ա-տեսագրութիւններէն ի յայտ կու գայ սակայն, որ Ընդհ. ժողովը ընտրած է չորս հոգի՝ Միքայէլ Վարանդեան, Յովնան Դարեան, Սարգիս Միհնասեան (Արամ Աշոտ) եւ Մալումեան (Ակնունի):

(16) ԿԱՆՈՆԱԳԻՒՐ, 1907, — էջ 16:

(17) Անդ, էջ 16-18:

(18) Անդ, էջ 18-21:

(19) Անդ, էջ 21-22:

(20) Անդ, էջ 26-27: «Կազմակերպութիւնը իր յեղափոխական ձեռնարկներուն համար դաշնակցական շարքերէն կը կազմէ մարտական խումբեր. ամէն մէկ խումբ բաղկացած կ'ըլլայ 10 մարտիկներէ. իւրաքանչիւր մարտիկ պարտաւոր է ապրիլ սեփական աշխատանքով, ունենալ սեփական գենք, եւն.»: Խոկ «Միութիւնները կ'ըլլան՝ ա) արհեստակցական, բ) գիւղացիական»:

(21) Բոլոր տեղեկութիւնները առնուած են Հինգերորդ Ընդհ.

Ժողովի արձանագրութեանց տումարէն, — Հ. Յ. Դ. Կեդրոնական  
Դիւան, ծրար թիւ 1537/18:

(22) Խորհրդակցական այդ ժողովի որոշումները հրատարակ-  
ուած են առանձին փոքր գրքոյիկով մը, — «Հ. Յ. Դ. Կովկասնա  
Ռայոնական Խորհրդաժողովի որոշումները. — 1907 Օգոստ. 10»:  
Ժողովը տեղի ունեցած է 1907 Յուլիս 2էն 8:

(23) Ունինք նոյնպէս «միայն մարմինների համար» հրատա-  
րակուած գրքոյիկ այդ Ռայոնական ժողովի որոշումներում (31  
Դիւկտ. 1907-8 Յուլիս. 1908). այնուեղ կան բաւական մատրամասն  
որոշումներ՝ կազմակերպական բնոյքի, — բազաֆական խում-  
քեր, մարտական խումքեր, կազմակերպութիւն՝ գօրքի մէջ, ա-  
շակերտական, արհեստակցական և համագործակցական միու-  
թիւններ, եւն. (ամբողջութիւնը՝ 22 էջ):

(24) Տեսնել «Հայ Յեղ. Դաշնակցութեան Խորհուրդը (1908 թ.  
Աստաշրջանի)», — 36 էջոց փոքր գրքոյի՝ 11x16,5 սմ. չափով:  
Ցիշառակուած բոլոր արձանագրութիւններն ու գրքոյկները հրա-  
տարակելի են Նիհիթերու յաջորդական հատորներով:

(25) 1908ի Խորհուրդի որոշումով, Քարք (Ալեքսանդրապոլ)  
պէտք է դադրած ըլլար առանձին Կեդր. Կոմիտէութիւն Ակադուն-  
լէ եւ կցուած՝ Մրգաստանին (Երեւան): Պատգամաւորներու ա-  
նունները ընդհանրապէս ծածկամունքներ են:

(26) Արեւմտ. Բիւրոյէն՝ Յ. Դաւթեան, Պոլսոյ Պատ. Մարմ-  
նէն՝ Ակենութի, Վասպուրականէն՝ Սարգիս (արդեօ՞ք մասն ուրիշ  
մը), Մուշ-Սասունէն ընտրուած՝ Մարզպան (փոխանորդագրաքար՝  
Մշոյ Երեափոխան Գեղամ Տէր Կարպատեսեան) եւ Սեպուհ (Մրա-  
ժամանակ Սալոյ Չոր), Կարինէն՝ Մարալ, Խարքերդէն՝ Ամառու-  
նի (?), Տիգրանակերտէն՝ Զուլալ, Մարզուանէն՝ Գ. Ազգշեան,  
Տրապիզոնէն՝ Հրանդ (?), Պոլսէն՝ Բարսեղ Շահպազ, Խոմիքէն՝  
Հ. Բաքարամեան, Պալքամէն՝ Շահրիկեան (նաև Ժիրայր ?), Ա-  
մերիկայէն՝ Աստիկեան եւ Զելալեան, Վրէժէն՝ Վահան (?):

(27) Ռոստոմ, Ս. Զաւարեան, Անդրանիկ, Նիկոլ - Դուման,  
Ռուբեն, Մուրատ եւ Մ. Վարանդեան:

Խորհրդակցութիւնը ու անուշականականութիւնը : ԵԶ-ԵԶ թիւ 1537  
թիւ Դիւկտ. ու Ռայոնական Խորհրդաժողով առանձ Խորհրդակցութիւնը  
առանձ նույնականական մասն ու անուշական անուշական  
անուշական մասն ու անուշական մասն ու անուշական  
անուշական մասն ու անուշական մասն ու անուշական  
անուշական մասն ու անուշական մասն ու անուշական

առնենք բանի շահմասնութեան ի առ այս ապրութեան վեց ամիսուն  
— ու կազմակերպութեան առաջնական աշխատանքները առնենք առաջնա-  
կան մասնակի ու պատրաստութեան մաս մասն այս գիտ մաս-  
նաւուն այլ առաջնական աշխատանքները առնենք առաջնական մաս-  
նաւուն այլ առաջնական աշխատանքները առնենք առաջնական մաս-

## Զ.— 1909 — 1911 ԵՐԱՄԵԱԿԸ

և այս մաս այս ապրութեան առաջնական աշխատանքները առնենք  
— այս ապրութեան առաջնական աշխատանքները առնենք առաջնա-  
կան ապրութեան առաջնական աշխատանքները առնենք առաջնա-

Անկախ շրջաններու եւ մարմիններու համարատը-  
ւութեան եւ կուսակցութեան անցնող երկու-երեք տա-  
րիներու գործունէութեան վերլուծման ընթացիկ օրա-  
կարգերէն, Հինգերորդ Ընդհանուր Ժողովը մանրա-  
մասնօրէն կը զբաղուի նաեւ հետեւեալ հարցերով, —  
Թուրքիան եւ Սահմանադրութիւնը, յարաբերութիւն-  
ներ իթթիհատի եւ յեղափոխական հայ թէ օտար այլ  
կազմակերպութիւններու հետ, Դաշնակցութեան խոր-  
հըրդարանային գործունէութիւնը, Կիլիկիոյ դէպէրը  
(պահպանողական — սուլթանական շրջանակներու հա-  
կազզեցութիւնը՝ ընդհանրապէս), ինքնապաշտպանու-  
թեան կազմակերպումը, Օսմաննեան պետութեան սահ-  
մաններէն ներս՝ Դաշնակցութեան «օրինականացման»  
խորհրը, մարմիններու եւ անհատ դաշնակցականներու  
մասնակցութիւնը ազգային — մշակութային կեանքին  
եւ կառոյցին, Խորհուրդի իրաւասութիւնները, կու-  
սակցական մամուլը եւ քարոզչութիւնը, Դաշնակցու-  
թեան գործունէութիւնը Պարսկաստանի եւ Ռուսա-

տանի մէջ, ծրագրային եւ կազմակերպական խնդիրներ եւայլն(1) :

Վերոյիշեալ հարցերուն Դաշնակցութեան մօտեցման տեսական հիմնաւորումը եւ Ընդհանուր ժողովի համապատասխան որոշումներու կարեւոր մէկ մասը տրուած են 1910ին Ժընեվ հրատարակուած «Յայտարարագիր եւ որոշումներ Հ. Յ. Դաշնակցութեան Վ Ընդհանուր ժողովին — 1909» գրքոյկով(2) : Գործունէութեան եղանակի (տակտիկա) մարզին մէջ՝ նշելի են հետեւեալ որոշումները, — «1) Հրաժարիլ այժմեան Թուրքիոյ եւ Իրանի մէջ, իբրեւ սահմանադրական երկիրներ, դաւադրական միջոցներու գործադրութենէն. եւ 2) Կիրարկանել կազմակերպութեան մարտական բոլոր ուժերը սահմանադրութիւնը պաշտպանելու եւ ըէակսիոնի դէմ կռուելու համար» : Ինքնապաշտպանութեան զծով, նկատելէ ետք «որ Հայ ժողովուրդը, յեղաշրջման ներկայ անցողական շրջանի մէջ ընդհանրապէս, չէ կարող ապահով նկատուել», կ'որոշուի՝ «ա) ինքնապաշտպանութեան գործը, իբրեւ համաժողովրդական՝ դնել ժողովրդական եւ անկուսակցական հոդի վրայ. բ) Նախապատրաստական շրջանի մէջ, Դաշնակցութեան բոլոր անդամները պարտաւոր են մասնակցի ինքնապաշտպանութեանը, իբրեւ անհատներ, նպաստելով անոր կազմակերպելուն ու զինման զործին. գ) Վտանգի ատեն Դաշնակցութիւնը իրապարակ կռւ գայ իր ամբողջ ուժով . . .»(3) : Զանազան երկիրներու գաշնակցական «պարլամենտական ֆրակցիա»ները կը նըկատուին մարմիններ, եւ «Ընդհ. ժողովը պարտք կը դնէ անոնց վրայ՝ իբրեւ այդպիսին՝ իրենց ներկայացուցչի միջոցով մասնակցիլ Ընդհանուր ժողովին եւ ներկայացնել հաշուետուութիւն» : Ինչ կը վերաբերի դրաւոր եւ բանաւոր քարոզչութեան, կ'որոշուի շարունակել «Ֆրօշակ»ը հրատարակել Ժընեվ՝ ամիսը անդամ մը. կ'ընդունուի սակայն շրջանային «կիսապաշտօնական» թերթերու օգտակարութիւնը (ժողովի ար-

ձանագրութիւններուն մէջ չեշտը կը դրուի Պոլսոյ «Ազատամարտ»ին եւ Թիֆլիսի «Հորիզոն»ին վրայ), անոնց հիմնումն ու նիւթական հոգը ձգելով համապատասխան իրաւասու մարմիններուն վրայ(4) :

Հինգերորդ Ընդհանուր Ժողովի քուէարկած այլ մէկ բանաձեւը կը ճշգէ՝ թէ 1907ի Մրագրի «նուազագոյն պահանջներ»էն կը վերցուի «նուազագոյն» բառը, միաժամանակ նախորդ Ընդհանուր Ժողովի կազմած թէքորին մէջ մացնելով մասնակի այն փոփոխութիւնները, որոնք հրամայական դարձած են Օսմանեան պետութեան նոր իրաւակարգին բերումով(5) :

Այսուղ մեղ ուղղակի կերպով հետաքրքրող նորութիւնները Հինգերորդ Ընդհանուր Ժողովին կողմէ կազմակերպական կառոյցի գծով արուած որոշումներն են անշուշտ։ Յայտնենք, թէ Վառնայի մէջ, առաջին անգամ ըլլալով, եւ այլ առաջարկներու կարգին, երեւան կու գայ Մեծ-Հայքի համար առանձին Բիւրօ մը ընտրելու մտածումը, մինչ Կովկասն ու Պարսկաստանը պիտի կազմէին Արեւելեան Բիւրոյի, եւ Փոքր-Հայքը, Պոլսոն ու զաղութները՝ Արեւմտեան Բիւրոյի շրջանները— մտածում՝ որ գործնական ձեւ պիտի ստանար տարիներ ետք միայն, 1913ի Եօթներորդ Ընդհանուր Ժողովին մէջ, ստեղծումովը Հայաստանի Բիւրոյին։ 1909ի վերջնական որոշումը կ'ըլլայ այն՝ որ պիտի պահուին Արեւելեան եւ Արեւմտեան Բիւրոները, իրենց աշխարհագրական նախկին սահմաններուն մէջ։ Արեւելեան Բիւրոն կազմուած պիտի ըլլայ սակայն ութ ընկերներէ, որոնցմէ հինգը պիտի մնան Կովկաս (Արեւելեան Բիւրոյի կովկասեան հասուած), եւ երեքը, մնայուն կերպով, Երկիր (Արեւելեան Բիւրոյի Թուրքիոյ հասուած)։ այդ ութ ընկերներէն հինգը կ'ընտրէ Ընդհանուր Ժողովը (Երեքը Կովկասի եւ երկուքը Մեծ-Հայքի համար), երկուքը՝ Կովկասի եւ մէկը՝ Երկրի Ռայոնական Ժողովները(6)։ Այսպիսով միաժամանակ կը ճշգուի նաեւ այն՝ որ Արեւելեան Բիւրոյի շրջանը

կը բաղկանայ երկու Ռայոնի (Կեդր. Կոմիտէութեանց շրջան), — ա) Կովկաս և Պարսկաստան, բ) Մեծ-Հայք: Արեւմտեան Բիւրոն պիտի բազկանայ եօթը ընկերներէ, որոնցմէ հինգը կ'ընտրէ Ընդհանուր Ժողովը եւ երկուքը՝ արեւմտեան շրջանի Ռայոնական Ժողովները. արեւմտեան Թուրքիան եւ գաղութները հաւաքաբար կը կազմեն այդ Ռայոններէն մէկը. միւսը պիտի ըլլայ Փոքր Հայքը, «Եթէ միայն հաստատուած Կեդր. Կոմիտէների թիւը չորսից պակաս չէ»(7):

Վիեննայի Ժողովին ստեղծած նախրնթացին նման՝ Հինգերորդ Ընդհանուր Ժողովն ալ կ'ընտրէ «Իննի Յանձնաժողով» մը, պարտականութիւն տալով անոր քննելու եւ տնօրինելու առկախ մնացած շարք մը խընդիրներ(8): Կ'ընտրուին նաեւ Հաշուեքննիչ Յանձնախումբ մը(9), որ պարտականութիւն ունի «քննելու Բիւրոների եւ Պատասխանատու Մարմինների հաշիւները եւ արդիւնքը տեղեկացնելու բոլոր մարմիններին եւ Խորհրդին», ինչպէս նաեւ Հանգանակիչ Յանձնախումբ մը(10), «որը Ժողովը ցրուելուց յետոյ պիտի սկսի հանգանակութեան՝ յօդուտ Դաշնակցութեան»:

Ընդհանուր Ժողովը կը յանձնարարէ Խորհուրդին (11), «իր այժմեան կազմով, տեսնել եղած բոլոր դատելը», եւ ապագայ Խորհուրդին՝ «որ VI թ. Ժ. Ինախապատրաստական աշխատանքները ժամանակին կատարէ, որպէսզի Ժողովը աւելի արդիւնաւէտ պարապմունքներ ունենայ»: «Նոր Կեդր. Կոմիտէների հաստատումը եւ նրանց յաջորդ Ժողովին հրաւիրելը» կը ձգուի երկու Բիւրոներուն(12):

Օսմանեան պետութեան նոր իրաւակարգին իրեւ հետեւանք, վերցուած են ուրեմն Պատասխանատու Մարմինները. չկան ուազմա-յեղափոխական մասնաւոր ձեռնարկներ, որոնք դուրս իյնան Կեդրոնական Կոմիտէներու ձեռնհասութենէն. արդէն Երկիրը պիտի ունենայ Արեւելեան Բիւրոյի իր հաստուածը՝ ըստ Ժողովի իսկ որոշման(13). ու գործնականին մէջ, Արեւմտեան

Բիւրոյի քանի մը անդամները գրեթէ մնայուն կերպով պիտի գտնուին Օսմանեան մայրաքաղաքին մէջ, ինքնարերաբար ստեղծելով Արեւմտեան Բիւրոյի Պոլսայ հաստածը : Պատասխանատու Մարմիններու վերացման իրեւ հետեւանք, կ'որոշուի՝ որ Արեւմտեան Բիւրոյի շրջանը (արեւմտեան Ռայոնական Ժողովները) այնուհետեւ երկու ներկայացուցիչով պիտի մասնակցի Դաշնակցութեան Խորհուրդին :

Չորրորդ Ընդհանուր ժողովի կազմակերպական կառոյցի վերաբերեալ որոշումները, ինչ կը վերաբերի մարմիններու թուական եւ դրամական ցենզին, փոփոխութիւն չեն կրեր : Այլ խօսքով, Կեդրոնական Կոմիտէութիւն մը կազմելու համար, շրջան մը պէտք է ունենայ, ըստ 1907ի Կանոնագրութեան, առ նուազն հազար ընկեր եւ տարեկան 20.000 ֆրանք մուտք : Վեցերորդ Ընդհանուր ժողովի ատենագրութեան մէջ տեղ դտած ակնարկութիւն մը Մեկուսի Կոմիտէներուն(14), մտածել կու տայ միայն, որ 1909էն ետք, եթէ ոչ կանոնական, դէթ փաստացի գոյութիւն պէտք է ունեցած ըլլան այդ մարմինները, որոնց մասին նուազագոյն ակնարկութիւնն իսկ չկար 1907ի Կանոնագրին մէջ : Կըրնայ ըլլալ նաեւ, որ առանց թուական եւ դրամական նուազագոյն ցենզի ճշգումի, իմա՞ առանց կանոնական ճանաչումի, պարզապէս այդպէս կոչուած ըլլան քիչ թէ շատ կարեւորութիւն ներկայացնող այն կոմիտէները՝ որոնք, աշխարհագրական հեռաւորութեան բերումով, կապուած չէին ուեէ Կեդր . Կոմիտէութեան :

1909 Սեպտեմբեր – 1911 Օգոստոս երկու տարիները ցնցող նորութիւն չեն բերեր Դաշնակցութեան պատմութեան մէջ : Փաստորէն՝ նախորդ երկամեակին ընթացք առած վիճակն է որ կը շարունակուի, — Թուրքիոյ մէջ փոխադարձ կասկածանքի մթնոլորտով մը պարուրուած դէթ սկզբունքային գործակցութեամբ մը իթթիհատի հետ, ու խորհրդարանային – քաղաքական գործունէութեամբ, — Պարսկաստան՝ յեղափոխական

շարժման հետ մնայուն դործակցութեամբ՝ թէ՛ քաղաքական եւ թէ ռազմական մարդերուն մէջ, — ու Կովկաս՝ Լըյժինեան-Ստոլիպինեան տակաւ աճող հարածանքներով, որոնք պիտի յանդէին Դաշնակցութեան ծանօթ դատավարութեան։ Այս պայմաններուն մէջ, Դաշնակցութեան կովկասեան մարմինները կը չարունակեն աստիճանական տկարացման իրենց ընթացքը, կամ կը գասնան բոլորովին ընդյատակեայ։ Ու թէ եւ Արեւելեան Բիւրոն կը շարունակէ դործել իր կովկասեան եւ Թուրքիոյ զոյլ հատուածներով, սակայն երեւոյթները ցոյց կու տան, որ էապէս դեր ստանձնողը վերջինն է՝ Բիւրոյի Կարնոյ հատուածը։ Կովկասի Կեղրոնական Կոմիտէները, եթէ զոյտթիւն ունին, փաստորէն կենդանի կապ չեն պահեր Երկրի եւ արտասահմանի հետ։

1911 Օդոստոս 17էն մինչեւ Սեպտեմբեր 17 Պոլսոյ մէջ զումարուող Վեցերորդ Ընդհանուր Ժողովը կենդանի պատկերն է իրերու այս վիճակին։ Ներկայ են՝ Արեւմտեան Բիւրոյի ներկայացուցիչը, ինչպէս նաև Վանայ, Կարնոյ, Մուշի, Տիգրանակերտի, Սերաստիոյ, Կեսարիոյ, Սամսոն-Մարզուանի, Տրավեզոնի, Պոլսոյ, Ամերիկայի, Պալքաններու եւ Պարսկաստանի Կեղր, Կոմիտէութեանց պատղամաւորները(15)։ Առենազրութեանց մէջ կը նշուի, որ Խարբերդ, Իզմիր, Այնթապ, Ատանա եւ Եգիպտոս պատղամաւոր չունին, «ոմանք կազմի անբաւարարութեան, մէկ-երկուքն ալ անյարմարութեանց պատճառաւ»։ Բացայայտ է, յամենայն դէպս, արեւմտեան մարմիններու դէթ համրանքի աճը։ Ասոր զիմաց, Կովկասէն՝ ոչ մէկ պատղամաւորը՝ Կարնոյ հատուածէն՝ Ռոստոմ, որ Արեւելեան Բիւրոն կը ներկայացնէ, կը հասնի մօտաւորապէս ժողովի կէսին։ Վճռական ձայնով հրաւիրուած են հինգ ընկերներ։ Խորհրդակցական ձայնով՝ չուրջ 14 հոգի, եթէ ոչ աւելի(16)։

Ժողովի ներկայացուցչական պատկերն իսկ կը

ստեղծէ առաջին եւ հիմնական տաղնապը : Վռամեան , հիմնուելով «մանտաքային» (լիազօրագրերու ստուգ-ման) յանձնախումբի այն հաստատումին վրայ , որ թէ եւ շրջաններու մեծամասնութիւնը իր թուական ցեն-դը աւելիով կը լրացնէ՝ սակայն դրամական ցենզերը առ հասարակ թերի են , եւ նկատի ունենալով մանա-ւանդ՝ Կովկասի բացակայութիւնը , ժողովի իրաւա-սութեան հարցը կը դնէ : Թէր ու դէմ կարծիքներու արտայայտութենէն ետք , գրեթէ միաձայնութեամբ կ'որոշուի «Ժողովը համարել լիազօր այն բոլոր հար-ցերուն համար , որոնք կը վերաբերին Թուրքիային , Պարսկաստանին եւ զաղուրներուն . իսկ Ռուսիոյ վե-րաբերմանք բաւականանալ լոկ նախընթաց Ե.րդ ժո-ղովի գծած շրջանին մէջ կատարուելիք ձեռնարկներու գործնական որոշումով» : Վռամեանի հաստատումնե-րէն երեւան կու դայ , որ հակառակ Հինգերորդ Ընդ-հանուր ժողովի որոշման , Ակցերորդի նախօրեակին Դաշնակցութեան Խորհուրդը գումարուած չէ . պատ-գամաւորներու զեկուցումներէն կարելի է հետեւցնել , սակայն , որ թէ՛ Կովկասը եւ թէ Մեծ Հայքը կրցած են գումարել Ռայոնական ժողովներ . արեւմտեան շրջա-նը , ըստ երեւոյթին , Ռայոնական ժողով ունեցած չէ :

Թուրքիոյ քաղաքական վիճակ եւ իթթիհատի հետ յարաբերութեանց վերաքննութիւն , հայապատկան հո-դերու հարց (հողավէճ) , խորհրդարանական դործու-նէութիւն , աղջային-հասարակական մարմիններ , հայ քաղաքական կուսակցութեանց հետ համերաշխութեան ձիգեր , Ռուսիոյ եւ Պարսկաստանի կացութիւն եւ ա-ւելի տշխոյժ մասնակցութիւն իրանի ադամադրական պայքարին , հաշուածական եւ կազմակերպական հարցեր , մամուլ եւ քարոզութիւն , — ահա՛ այն հիմնական խըն-դիրները , որոնք կազմած են Վեցերորդ Ընդհանուր ժո-ղովի օրակարգերն ու զրադումներու առարկան :

Մեր քննութիւնը կեղրոնացնելով կազմակերպա-կան որոշումներուն վրայ , կը նկատենք , որ անհրա-

ԺԵՂՄ կը համարուի իիմնական կանոնագրին վերաբըննումը(17) , հիման վրայ «լրացման եւ բարեփոխման մասին եղած կարեւոր առաջարկներու , որոնց մէկ մասը մնացած՝ նախորդ Ընդհանուր ժողովէն»(18) : Այսպէս , քայլ մըն ալ առաջ երթալով նախորդ համագումարի որոշումներէն , Վեցերորդ Ընդհանուր ժողովը կը հաստաէ , իրրեւ կանոնագրային պահանջ , կեդրոնական հաշուեքննիչ Մարմին մը , որ պիտի պատրաստէ Ընդհանուր պիտանէի նախադիծը , հակակշիռ պիտի բանեցնէ Դաշնակցութեան բոլոր վարչական մարմիններու հաշիներուն վրայ , պիտի տնօրինէ հասոյթներու բաշխումը ըստ պիտանէին , եւն .(19) . նաեւ , տրուած ըլլալով որ «Խորհուրդի գումարումը տակաւին մօտալուտ չէ» , կ'ընտրուի ինը հոգիէ բաղկացած Բարձրագոյն Դատական Յանձնախումբ մը (20) , որ կը միազգորուի Ընդհ . ժողովի անունով քննելու եւ վճռելու ներկայացուած դատական խնդիրները : Յապաւման կ'ենթարկուի Կեդր . Կոմիտէներու դրամական նուազգոյն սակը՝ 20·000էն իջնելով 10·000 Փրանքի , եւ , «անդամավճարներու քանակը պատշաճեցնելու համար արդարութեան դադարիարի մը» , Զաւարեանի առաջարկով կ'ընդունուի հասուրային տոկոսի յառաջատրական սկզբունքը(21) : Մեկուսի ճանչցուած կոմիտէներու նկատմամբ զրուած սահմանափակումներուն ակնարկեցինք արդէն(14) : Ընդհանուր կերպով , որոշումներու եւ կազմակերպական կանոններու դործադրութեան նկատմամբ աւելի խստապահանջ ըլլալու յստակ տրամադրութիւն մը երեւան կու զայ , անսաստողները Դաշնակցութենէն հեռացնելու վճռով :

Դաշնակցութեան խորհուրդը վերցուած չէ , հակառակ ժողովին մէջ այդ ուղղութեամբ արտայայտուած որոշ տրամադրութիւններու : Սակայն անդամները պիտի ճշդուին «Ռայոնական ժողովներու կամ մարմիններու փոխադարձ համաձայնութեամբ»(22) : Ռայոններ կը ճանչցուին Պոլիսը եւ Պալքանները՝ հա-

ւաքաբար, Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Կովկասը, Պարսկաստանը եւ Ամերիկան՝ առանձնաբար. այն հասկացողութեամբ՝ որ հինգ Կեղրոնական Կոմիտէութիւն պարփակող Ռայոնները, եթէ ըլլան, Խորհուրդին մէջ պիտի ունենան երկու ձայնի իրաւունք: Պարսկաստանի մէջ, Վրէժէն զատ (Ատրպատական), Կեղրոնական Կոմիտէութիւն կը ճանչցուի նաեւ Թեհրանի շրջանը (Շահստան) :

Բիւրոներու եւ Բիւրոյական հասուածներու դրութիւնը եւս կ'ենթարկուի մանրամասն քննութեան: Կուսակցական ղեկավարութեան ծանրութեան կեղրոնը վերջին երկու տարիներուն փաստօրէն դարձած է Պոլիսը. ուստի ոմանք կ'առաջարկեն վերջ տալ Արեւելեան Բիւրոյի Թուրքիոյ (Կարնոյ) հատուածին եւ Երկրի բոլոր մարդինները կապել ուղղակի Պոլսոյ Բիւրոյին (Արեւմտեան) հետ: Վերջնական եղրակացութիւնը կ'ըլլայ, սակայն, պահել Հինդերորդ Բնդհանուր Ժողովին կողմէ հաստատուած դրութիւնը(23):

«Դրօշակ»ը կը պահուի Ժընեւ («Դաշնակցութեան դործունէութեան վայրերէն դուրս»), իսկ «Ազատամարտ»ը կը նկատուի «Թուրքիոյ շրջանի Դաշնակցութեան կիսապաշտօնական թերթ»ը՝ Արեւմտեան Բիւրոյի անմիջական հակակշուին տակ: Կը տրուին նաեւ մանրամասն որոշումներ գրաւոր թէ բանաւոր քարոզչութեան կապակցութեամբ(24): Կազմակերպական կանոններու բազմաթիւ յօդուածներ կը վերաբերին նաեւ Դաշնակցութեան խորհրդարանային դործունէութեան (Թուրքիոյ մէջ) եւ երեսփոխաններու նիւթական թէ բարոյական պարտաւորութեանց(25):

1911 տարուան երկրորդ կէսին՝ քաղաքական կացութիւնը այն չէ սակայն, ինչ որ էր 1908ի վերջաւորութեան՝ Սահմանադրութեան յառաջացուցած խանդավառութեան շրջանին, կամ Հինդերորդ Կուսակցաժողովի օրերուն՝ երբ, յետադիմական տարրերու զրպումէն ետք, Համիտ գահընկէց եղած էր արդէն: Իթ-

թիհատի եւ անոր կազմած կառավարութեանց վերաբերումը հայութեան հանդէս՝ ընդհանուր առմամբ մը նացած է ոչ-բարեկամական, հակառակ անկեղծ համագործակցութեան մը ուղղութեամբ Դաշնակցութեան ի գործ դրած յարատեւ ճիպերուն: Այս բոլորը յստակ կերպով երեւան կու գան զեկուցումներուն եւ կազմը ւած բանաձեւերուն մէջ: Ժողովը կ'որոշէ բոլոր գժգոհութիւնները ամփոփող յայտարարագիր մը ուղղել «Իթթիհատի յառաջիկայ քոնկրէին», յստակ բարեկոխումներ չտեսնելու պարագային ամէն յարաբերութիւն դադրեցնելու վճռով: Իթթիհատի հետ յարաբերութիւնները վարելու պարտականութիւնը կը տրուի Արեւմտեան Բիւրոյին՝ մասնակցութեամբ Խորհրդարանի Դաշնակցական Հատուածի ներկայացուցչին. իսկ խորհրդակցութիւններն ու որոշումները տեղի պիտի ունենան խառն մարմնի մը մէջ, կազմուած Բիւրոյի անդամներէն, երեսիոխաններէն եւ Պոլսոյ Կեդր. Կոմիտէի մէկ ներկայացուցիչէն:

Յամենայն դէսպի մտահողութեան մթնոլորտը յըստակապէս կը զգացուի արդէն: Քաղաքական արտաքին կացութեան աստիճանական վատթարացումը եւ Թուրքիոյ պատերազմի մէջ մտնելու հաւանականութիւնը փաստօրէն առկայ են: Ու թէեւ կը մերժուի Արամի առաջարկը՝ Մեծ-Հայքի համար յառաջացնելու լայն իրաւասութիւններով օժտուած Պատասխանատու Մարմին մը(26), սակայն Ժողովը առանձին ուշադրութեամբ կը կեղրոնանայ ինքնապաշտպանութեան անհրաժեշտութեան եւ անոր գործնական կազմակերպման եղանակներուն վրայ: Կ'ընտրուի յատուկ մարմին մը՝ ինքնապաշտպանութեան Մարմինը, որ թէեւ նախկին Պատասխանատու Մարմիններու կանոնական հանդամանքը ըստ երեւոյթին չունի, բայց որ լիազօրուած է վարելու Կուսակցութեան դինական-մարտական ամբողջ գործը՝ «Խորհրդակցութեամբ համապատասխան ձեռնհաս մարմիններուն». անոր արամադրութեան տակ

կը դրուին մարմիններու զինական միջոցները եւ ուժերը, ինչպէս նաև Դաշնակցութեան կեղրոնական սընտուկի ինքնապաշտպանութեան յատկացուելիք գումարները (26) : Պայմաններու բերումով, ինքնապաշտպանութեան Մարմինը յաջորդ տարին խսկ գուրս պիտի գար իր մասնաւոր սահմաններէն, ըրջանի մը համար փաստօրէն դառնալով ամբողջ Թուրքիոյ Դաշնակցութեան ղեկավար մարմինը :

Կ'որոշուի նաև, որ Խորհուրդը գումարուի յաջորդ Ընդհանուր Ժողովէն (1913 Յուլիս) առաջ, լուծելու համար դատական հարցերը՝ եթէ ըլլան, եւ ապահովելու համար բոլոր մարմիններու եւ պատասխանատու ընկերներու մասնակցութիւնը Ընդհանուր Ժողովին: Հրաւիրուելիք զործիչներու վճռական ձայներու թիւը պէտք չէ անցնի պատղամաւորներու թիւին կէսը: Բիւրոնները կրնան ներկայ ըլլալ իրենց լրիւ կազմերով, բայց կ'ունենան, համաձայն Կանոնագրի, մէկական վճռական ձայն միայն: Բիւրոյի անդամները այլ ո'եւէ մարմնի ձայնը չեն կրնար ունենալ:

Առկախ մնացած կարդ մը խնդիրներու քննութեան եւ կարգադրութեան պարտականութեամբ, Վեցերորդ Ընդհանուր Ժողովը եւս կ'ընտրէ իննի Յանձնախումբ մը (27) :

---

(1) Մեր տրամադրութեան տակ ունինք Վառմայի Ընդհ. Ժողովի ձեռագիր արձանագրութիւնները, որոնք պիտի հրատարակուին, հերթական կարգով, Նիկունի Հ. Յ. ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ շարքի յատաշիկայ հատորներէն մէկում մէջ:

(2) Հինգերորդ Ընդհ. Ժողովի այս գրքոյկը, բացառապէս, հրատարակուած է հանրութեան համար և «Գաղտնի» կամ «Միայն Մարմիններուն համար» տպագրեալ մակագրութիւնը չի կրեր:

43) Տեսնել անդ՝ էջ 26 և 27:

(4) Անդ, էջ 30 և 31:

(5) Բաղդասի «ՆՈՒԱԶԱԳՈՅՆ ՊԱՀԱՆՁՆԵՐ» (ՔԱՂՈՒԱՆ ԾՐ-ԲԱԳԻՑ)» (Ժըմեր 1907) երկիեզուեան պրոցեւրը Փրամսերէն և հայերէն (կամ 1908ին Պոլիս հրատարակուած «ՄՐԱԳԻՐ»ը ամբողջական, արեւելահայերէն) և, Հինգերորդ Ընդհ. Ժողովին

եսք՝ 1910ին ժըմեւ հրատարակուած «ԵՐԱԳԻՐ»ը (ամբողջական, արեւմտահայերէն): Նոր կացութեամ պատշաճեցումները յըստակ են:

Տեսնել նաեւ, այս մասին, նախորդ բաժնի մեր թիւ 10 ծանօթագրութիւնները:

(6) Արեւելեան Բիւրոյի ամեամ կ'ըմտրուիմ՝ Ա. Շահնաքումեան, Նրուամդ (?) Բարենդեան, Նապունացի եւ Կարմիկեան: Կ'որոշուի, որ Բիւրոն ի՞նչ պիտի նշյէ քէ որո՞նք պիտի մաս կազմեն Կովկասեան հատուածին եւ որո՞նք պիտի անցնին նրկիր:

(7) Արեւմտեան Բիւրօ' Միքայէլ (Վարանդեան), Ցովման (Դաւթեան), Ակնունի, Ռուսում եւ Վուամեան:

(8) Ռուսում, Պիկո (?), Ցովման, Ակնունի, Զաւարեան, Զաւըրեան, Վահան (Վրէժէն), Ասրիկեան, Արրահան:

(9) Արքահամ, Ասրիկեան եւ Նապունացի:

(10) Անդրանիկ, Ակնունի, Զաւրեան:

(11) Հնդի. Ժողովի նատաշաշահին Խորհուրդի ուժեցած իրաւասութեան շուրջ տարակարծութիւններուն մասին՝ սեսմել Շախորդ գլուխը (Ա. Շ., թիւ 25):

(12) Բոլոր մէջքերումները ասենուած են Հինգերորդ Հնդի. Ժողովի ասենագրութեանց տեսրակիցները:

(13) Բիւրոյի Երկրի հատուածին կեղրոնքը պիտի դառնար Կարմը:

(14) «Ընդհ. Ժողովը, անգամ մը եւս շեշտելով սերտ գործակցութեան հրամայական անհրաժեշտութիւնը դրացի կոմիտեներուն միջեւ, կանոնական սահմանափակումներու հնքարկեց Մեկուսի Կոմիտէներու գոյութիւնը: Առաջիկայ շքամին մէջ, իրեւ այդպիսին, Ժողովը որոշեց նամնալ հետևեալ վայրերը, իրենց շըրջաններով միասին, — Ալեքսապ, Ատանա, Եգիպտոս եւ Կեսարիա: Տեսմել «Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՎԵՑԵՐՈՌՈԴ ԸՆԴՀԱՆՈՒՐԻ ԺՈՂՈՎԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ, — ամփոփում եւ բաղուածեներ (միայն մարմիններու համար), 1911»: Տեսմել նաեւ «ԴՐՕՇԱԿ», 21րդ տարի, թիւ 7-12, Ցուլիս-Դեկտեմբեր 1911, էջ 87: «ԴՐՕՇԱԿ»ին մէջ գրքոյէկի պարունակութիւնը տրուած է լրիւ, բացի «ԻՄԹԻՀԱՍ ՎԵԹԵՐԱԳՐ և Օսմ. կառավարութիւնը» բնդարակ գլուխէն եւ «Աղասամարտ»ին վերաբերող փոքր մասէ մը: Մեր տրամադրութեան տակ ունինք նաեւ Վեցերորդ Հնդի. Ժողովի ասենագրութեանց եւ որոշումներու ձեռագիր տեսրակը:

(15) Արեւմտ. Բիւրօ' Վահան (Ա. Վասինեան). ապա, շքաններու յիշատակութեան կարգով՝ Արամ, Բժիշկ (Յ. Տէր Դաւթեան), Ս. Զաւարեան, Թորգում, Սուրէն, Վիշապ, ?, Մէմօ, Ատում (Շահրիկեան), Նշան (Ասրիկեան ?), Գրգօ, Հայրիկ (Կարագեան ?). — դժբախտարար մեծ մասամբ ծածկամումներ:

(16) Վայովական ձայնով՝ Վարաժդեամ, իբրև Եւրոպայի Ուսանողական Միութեամ ներկայացուցիչ, Կովկասէն նոր դարձած՝ Սիսեան, Բարա (Գ. Խաժակ) եւ Ալօ. նաև՝ Տիգրամ: Խորհրդակցական ձայնով՝ Անդրամիկ (որ չի կրնար գալ), Վարդան, Ակնունի, Մար, Ասլան (Ռ. Զարդարեամ), Զաւրեամ, Հրաչ, Մարզպետ, Վահան (Կոմս), Գալֆա (Յ. Գալֆայեամ, Վահրամ), Ժիրայր, Լեռնեամ (Լիպ. Նազարեանց), Մելօ (Դ. Մելոյեան ?), Սաքեմիկ (?) :

(17) Տեսմել գրեոյկ («Վեցերուրդ ԸՆԴՀ. ԺՈՂՈՎԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ»), Էջ 26. կամ «ԴԻՌՇԱԿ», 21րդ տարի, թիւ 7-12, Էջ 86:

(18) Ինչ որ յստակ կը դարձմէ՝ որ մինչեւ 1911 Սեպտեմբերի օրու էր տակաւին 1907ի Կամոնագիրը: Ըստ երեւոյթին՝ Կազմակերպական Կամոններու նոր հրատարակութիւն մը լոյս տեսած չէ նաև 1911ի վերջերը կամ յաջորդող ժամի մը տարիներուն:

(19) Գրեոյկ, Էջ 26-27, կամ «ԴԻՌՇԱԿ» (նոյն), Էջ 87: Կ'ընտրուին՝ Մար, Գալֆա եւ Վարդան. քեկնածուներ՝ Հրաչ եւ Ժիրայր:

(20) Գրեոյկ, Էջ 29-30, կամ «ԴԻՌՇԱԿ», (նոյն), Էջ 87: Կ'ընտրուին՝ Վարդան, Լեռնեան, Ս. Զաւրեամ, Հրաչ, Ակնունի, Բարա (Խաժակ), Գալֆա, Վարազդատ եւ Ս. Շաւարշ:

(21) Մանրամասնուրիւնները տեսմել անդ:

(22) Որոշումը աւելի յստակացուած չէ: Այս եւ հետազայ բոլոր տեղեկութիւնները առնուած են Զ. Ընդհանուր Ժողովի տախագործեանց տոմարէն, — Հ. Յ. Դ. Կեղրոնական Դիւան, քըդրաբար թիւ 1541/22:

(23) Ժողովը Արեւելեան Բիւրյոյի երեք անդամներ կ'ընտրէ, — Ակնունի, Զաւրեան (Զաւրեամ), Բժիշկ (Յ. Տէր Դաւթեամ). այլ երեկու անդամներու ընտրութիւնը, համաձայն Կամոնագրին, կը ձգուի արեւելեան շրջանի Շայոնմական Ժողովներուն: Արեւելեան Բիւրյոն կը կազմուի հետեւեալ ձեռով, — Ս. Զաւրեամ, Ա. Վուամեան, Մ. Վարանդեան, Ռ. Զարդարեան եւ Գ. Խաժակ:

(24) Գրեոյկ, Էջ 24-26. կամ «ԴԻՌՇԱԿ» (նոյն), Էջ 86:

(25) Գրեոյկ, Էջ 12-15. կամ «ԴԻՌՇԱԿ» (նոյն), Էջ 83:

(26) Ինքնապաշտպանութեան Մարմինը կ'ընտրուի, գաղտնի քուէարկութեամբ, հետեւեալ կազմով, — Ռոստոմ, Անդրամիկ, Վարդան (Խաճանորի), Հրաչ եւ Մար:

(27) Վարանդեան, Վուամեան, Ակնունի, Մելոյեան, Զաւրեամ, Խաժակ, Զարդարեան, Գրգո (?) եւ Մելգում (?). քեկնածուներ՝ Ս. Շաւարշ, Վարազդատ, Տիգրամ:



թէ՝ այդ փաստաթուղթը, եւ թէ Ինքնապաշտպանութեան Մարմնի 1912ի վերջերը հրապարակ հանած մէկ չըջարեականը(2) կը վկայեն՝ որ Վեցերորդ ԲնդՀանուր Ժողովէն տարի մը ետք, 1912 Սեպտեմբերին, Խորհուրդը փորձած է գումարուիլ Պոլսոյ մէջ, սակայն, ներկայացուցիչներու կապակցութեամբ կանոնական պահանջները գոհացուած չըլլալով(3), ան ինքզինք նկատած է ոչ թէ իրաւասու, այլ Արտակարգ Խորհուրդ։ Անկախ կազմակերպական ընթացիկ խընդիրներէն, նկատի ունենալով Թրքահայաստանի մէջ հետզհետէ շատցող սպանութիւններն ու աւազակային յարձակումները, Արտակարգ Խորհուրդը յատուկ կերպով կը զրադուի ինքնապաշտպանութեան խնդրով եւ մարտական խուժբերու կազմութեամբ, առ այդ կազմելով Ինքնապաշտպանութեան Ղեկավար Մարմին մը։ Կ'ենթալրենք թէ Խորհուրդի ըրածը պարզապէս գործնականացումն էր Վեցերորդ ԲնդՀանուր Ժողովի որոշման, վերակազմութեամբը կամ ամբողջացումովը անոր կողմէ արդէն իսկ ընտրուած ինքնապաշտպանութեան Մարմնին։ Յամենայն դէպս փաստաթուղթերը ցոյց կու տան՝ որ, 1912ի ընթացքին, և թերեւս մինչեւ Եօթներորդ ԲնդՀանուր Ժողովը, զօրացուած եւ ընդլայնուած ինքնապաշտպանութեան Մարմինն է որ կը հանդիսանայ Թուրքիոյ Դաշնակցութեան զեկավարմարմինը, փաստօրէն իր վրայ առնելով նաեւ Արեւմբտեան Բիւրոյի պարտականութիւնները։

Իր տեւողութեամբ (1913 Օգոստոս 17էն սկսեալ՝ մէկ շաբաթ, 14 նիստերով)՝ Կարնոյ Եօթներորդ ԲնդՀանուր Ժողովը Դաշնակցութեան ամենակարճ ԲնդՀանուր Ժողովն է։ Որոշումներու գրքոյկի(4) նախարանը կ'ըսէ, թէ «Ժողովը սեղմ օրակարգ մը ունէր, նըւիրուած հասուն եւ անմիջական լուծում պահանջող խնդիրներու», եւ թէ՝ «ի օրու կը մնան նախորդ Զ. Բնդի. Ժողովի բոլոր այն որոշումները, որոնց չէ դըպած այս է. Ժողովը իր նոր որոշումներով»։

Քննութեան առարկայ կ'ըլլան՝ Թուրքիոյ կացութիւնը ընդհանրապէս, Դաշնակցութիւն-Իթթիհատ յարաբերութիւնները՝ որոնց վերջնական խզման վճիռը կը արուի, հողավէճը, հայ-քրտական յարաբերութիւնները, ազգային-հասարակական հարցեր, Ռուսիոյ եւ Պարսկաստանի (դաշնակցական զօրախումբերու ցըրտմ) վերաբերեալ խնդիրներ, զբաւոր ու բանաւոր քարոզչութիւնը(6), հաշուական խնդիրներն ու Կեդրոնական Հաշուեքննիչ Մարմնի պարտականութիւններու յստակացումը(7), ինչպէս նաև, անշուշտ, կազմակերպական կառոյցի վերաբերեալ հարցեր եւ դատական-կան-կարգապահական խնդիրներ :

Յաջորդական քանի մը Ընդհանուր Ժողովներու մէջ այդ հարցը արծարծուելէ եւ քննութեան առարկայ դառնալէ ետք, Եօթներորդ Ընդհանուր Ժողովին մէջ է, վերջապէս, որ կ'որոշուի Երկրի համար ունենալ բիւրյական պարտաւորութիւններով եւ իրաւասութիւններով օժտուած մարմին մը՝ Հայաստանի Բիւրոն. անոր շրջանը պիտի կազմեն «Թուրքիոյ վեց հայաբնակ եւ Տրապիզոնի նահանգները, Ճանիկի հետ» : Կը պահուին, աշխարհապահական նոր սահմանազծումով, Արեւմբտեան (Արեւմտեան Թուրքիա եւ գաղութներ) եւ Արեւելեան (Ռուսիա եւ Պարսկաստան) Բիւրոնները(8) : Յատկանշական է այն ծանօթութիւնը (9)՝ որ Երեք Բիւրոններուն կու տայ նաեւ Պատասխանատու Մարմիններու համար «Կանոնագրով նախատեսուած պարտականութիւններն ու իրաւունքները»։ զիտենք որ, իրբեւ որոշ մարդի մը մէջ ամէն լիազօրութեամբ օժտուած կազմեր, Պատասխանատու Մարմինները, մարտական-յեղափոխական շրջանին շեղում մը կրնային նկատուիլ Դաշնակցութեան վարչական ապակեղբոնացման ընդհանուր դրութեան մէջ. 1913ի ամրան, քաղաքական արտաքին թէ ներքին կացութեանց առթած մտահոգութիւններն էին, որ կ'արդարացնէին նման վերապարձ մը։ Եւ այդ պայմաններուն մէջ, ինքնապաշտպանու-

թեան Մարմինը աւելորդ կը դառնար բնականաբար :

Եօթներորդ Ընդհանուր ժողովի կազմակերպական որոշումներէն յիշենք նաեւ հետեւեալները .— «Օսման-եան Խորհրդարանի Դաշնակցական Հատուածը պարտաւոր է առաջնորդուիլ Արեւմտեան Բիւրոյի որոշումներով . Հատուածին ներկայացուցիչը խորհրդակցական ձայնով կը մասնակցի նոյն Բիւրոյի նիստերուն» : Արեւմտեան շրջանի գերագոյն մարմնին հետ (Բիւրօ) շփոթ չառաջացնելու համար՝ «Կ. Պոլսի Կեդր. Կոմիտէն անուանել Բիւթանիոյ կամ Մարմարայի Կեդր. Կոմիտէ»(10) : Օխրանայի դադանի տեղեկագրերուն համաձայն, Ընդհանուր ժողովը Կովկասի մէջ Կեդրոնական Կոմիտէ կը ճանչնայ Ոսկանապատը (Պաքու), Մեծ Քաղաքը (Թիֆլիս), Մրգաստանը (Երեւան), Զրաբերդը (Կարս) եւ Նաւահանդիստը (Պաթում) . Այդ գեստանը (Գանձակ), Քարը (Ալեքսանդրապոլ), Ապաւաժը (Շուշի), Նալբանդը (Նոր Նախիջեւան-Ռոստով) եւ Ժլատը (Ճիւս. Կովկաս) կոմիտէներ են միայն : Հայստանի Բիւրոյի շրջանը ունի հինգ Կեդրոնական Կոմիտէներ, — Մուշ-Սասուն, Պիթլիս, Վասպուրական, Կարին եւ Պայազիտ : Արեւմտեան Բիւրոյին ենթակայ Կեդրոնական Կոմիտէութիւնները յիշատակուած չեն : Մարմիններու թուական եւ դրամական ցենզերը կը մընան, ըստ Երեւոյթին, անփոփոխ(11) :

Բիւրոները պէտք է ունենան տրամադրելի ազատ անդամներ՝ պարբերաբար շրջելու համար իրենց ենթակայ շրջաններուն մէջ :

Եթէ ընդհանուր կերպով տկարացած են Թուրքիոյ մարմինները՝ 1911-1913ի տարիներուն, միեւնոյն ժամանակաշրջանին ուռացացած եւ զօրացած է սակայն Ամերիկայի կազմակերպութիւնը : Ասոր իրեւեւ հետեւանք, Ամերիկային կը չնորհուի բացառիկ իրաւասութիւն մը .— «Դաշնակցութեան Խորհուրդը կը կազմեն երեք Բիւրոներու եւ Ամերիկայի Կեդր. Կոմիտէի ներկայացուցիչները» :

Հետաքրքրական են նաև դատական եւ կարգապահական գլուխներուն տակ արձանագրուած կարգ մը որոշումներ : Կը ճշդուին դատական դործերու վերաքըննութեան աստիճանները՝ խումբէն մինչեւ կեդր . Կոմիտէներ , նշելով՝ որ վերջիններու դատերը կը քննուին Ընդհ . Ժողովին մէջ : Գերազոյն Դատական Ատեանի մասին յիշատակութիւն չկայ , եւ Ընդհ . Ժողովը , իր վրայ կեղրոնացնելով նաև դատական իշխանութիւնը , այդ մարզին մէջ փաստօրէն կ'իրաւազրկէ Դաշնակցութեան Խորհուրդը : Ութերորդ Ընդհանուր Ժողովը պիտի ուղղէր այս կէտը (12) : Այլ մարզի մը մէջ՝ «Ուստիկանութեան կամ պետութեան վարչական կազմին մէջ պաշտօն ստանձնող դաշնակցականները դադրած կը համարուին կուսակցութեան մէջ իրենց անդամակցութենէն» :

Եօթներորդ Ընդհանուր Ժողովի որոշումները մէկ կողմէ — որոնց մէջ կազմակերպական տեսակէտէ էական էր անկասկած՝ Երկիրը ինքնուրոյն Բիւրօ-Պատասխանատու Մարմնով մը օժտելու նախաձեռնութիւնը — , քաղաքական հետզհետէ վատթարացող կացութիւնը միւս կողմէ , վերակազմակերպման եւ ուժեղացման տեսակէտէ կը թուին աշխատանքի մղած ըլլալ դաշնակցական մարմինները : Տարի մը ետք , Ութերորդ Ընդհանուր Ժողովին , կազմերու վերաշխուժացումը որոշապէս պիտի զգացուէր , ի մասնաւորի Երկրի եւ Թուրքիոյ մարմիններուն համար՝ որոնք պիտի վերադանէին Վառնայի Ժողովին (1909) իրենց ներկայացուցած կազմակերպական ճոխ պատկերը (13) : Սակայն , միեւնոյն (լ.) Ընդհանուր Ժողովի հաստատումներէն դատելով , Բիւրոները ինքնըստինքեան մեծ եռանդ եւ աշխուժութիւն ցուցաբերած չեն անցնող մէկ տարուան ընթացքին , ըլլա՛յ իրենց անդամական յարավուինի կազմին , ըլլա՛յ հանրային , մշակութային եւ արտակուսակցական այլ ճիպերու լծուած ըլլալու , ըլլա՛յ , Հայաստանի Բիւրոյի պարագային , ցրուածութեան եւ աշ-

խառանքներու ի սկզբանէ ոչ կանոնաւոր դասաւորման բերումով(14) : Կազմակերպական վիճակի եւ գործունէութեան որոշ բարելաւում մը կը նշուի, որուն վարկը կը վերապրուի սակայն շրջանային մարմիններո՛ւն առաւելաբար :

Խորհուրդը, յամենայն դէպս, գումարուած է վերջապէս, Պեոլինի մէջ, 1914 Մարտի երկրորդ կէսին : Այդ մասին կը վկայեն, առ նուազն, Օխրանայի գաղտնի տեղեկագրերը(15) : Բայտ այդ տեղեկագրերուն, մասնակցած են՝ Աւետիս Ահարոնեան եւ Տոքթ. Մինաս Մուրատեան (ակուլինարնակ)` Արեւելեան Բիւրոյի, Արմէն Գարօ եւ Խէօ (Դաշնակցական Խէօ ?)՝ Հայաստանի Բիւրոյի, եւ Վարանդեան՝ Արեւմտեան Բիւրոյի կողմէ (կու տանք ամենայն վերապահութեամբ) : Այլ տեղ՝ կը յիշատակուին անունները Սարգիս Արարատեանի («Դրօշակ»ի կողմէ), Լիւլ. Նազարեանցի (Պեոլինի Կոմիտէին կողմէ ?!), այդ օրերուն Պեոլին ապրող Ա. Զիլինգարեանի (Ռուբէն Դարբինեան) եւայլն : Խորհուրդը կը քննէ երեք Բիւրոներու աշխատանքի ծրագրերը, կը զրադուի Ութերորդ Ընդհանուր Ժողովի նախապարաստութեամբ, Պեոլինի «Հայկական Կոմիտէ»ի աշխատանքներու ծանօթացմամբ, ինչպէս նաև, ի մասնաւորի, ինքնապաշտպանութեան դործով եւ տեսորներու առաջարկներով(16) : Տեսորներու կազմակերպման եւ գործադրութեան իրաւունքը կը վերապահուի Բիւրոներուն միայն :

Ութերորդ Ընդհանուր Ժողովը կը գումարուի կարին, նախորդ Համագումարին մէջ որոշուած թուականին՝ 1914 Յուլիսին : Ան կը տեւէ երկու շաբաթ (28 նիստ) :

Հրաւիրուած են՝ Երեք Բիւրոները, մէկական վրձուական ձայնով. Մշոյ, Վանայ, Կարնոյ, Սերաստիոյ, Խարբերդի, Տրապիզոնի, Ամասոնի եւ Պոլսոյ Կեղրոնական Կոմիտէութիւնները՝ երկուական վճռական ձայնով, եւ Ատանայի, Պէյրութի, Իզմիրի, Կեսարիոյ ու

Տիգրանակերտի Մեկուսիները՝ մէկական խորհրդական ձայնով. արեւելեան շրջանէն՝ Կոմիտէութիւններ (I, II եւ III, հաւանօրէն՝ Պաքու, Թիֆլիս եւ Երեւան) եւ Պարսկաստանի երկու Կեդրոնական Կոմիտէութիւնները (Թաւրիդ եւ Թեհրան)՝ երկուական վճռական ձայնով. զաղութներէն՝ Ամերիկան եւ Պալքանները երկուական եւ Եղիպտոսը՝ մէկ վճռական ձայնով : Նաեւ, մէկական վճռական ձայնով, «Դրօշակ»ի եւ «Ազատամարտ»ի խըմբագրութիւնները, Երոպայի, Թուրքիոյ եւ Ռուսաստանի Ուսանող. Մխութիւնները : Գործիչ ընկերներ եւս : Ներկայ են՝ վճռական ձայնով 26 հոգի, եւ խորհրդակցական ձայնով՝ չորս(17) :

Ութերորդ Ընդհանուր Ժողովի օրակարգի դիմաւոր նիւթերն են՝ Թուրքիոյ քաղաքական վիճակը, իթթիհատական կառավարութեան ապիկար եւ հայահալած ընթացքը, բարենորոգումներու ծրագիրը, զինուորագրութեան հարցը, Կուսակցութիւնը եւ ազգային հիմնարկութիւնները, արտազագթը, գրաւոր եւ բանաւոր քարոզութիւնը, եւն.։ Ծանօթ են Իթթիհատի ներկայացուցիչներու դիմումը Կարնոյ Ընդհանուր Ժողովին եւ Դաշնակցութեան պատասխանը : Քննութեան առարկայ են նաեւ Կովկասի կացութիւնը, հայկական պահանջները՝ Ռուսաստանի մէջ, Պարսկաստանի գործունէութիւնը, եւն.։ Անդամ մը եւս՝ այս բոլորը քրն-նելի չեն սակայն մեր նիւթի հիմնական պարունակի տեսանկիւնէն(18) :

Կազմակերպական մարզէն ներս, յետ երեք Բիւրոներու միամեայ գործունէութեան մանրամասն քննութեան, Կուսակցութեան զեկավար կառոյցը կ'ենթարկուի նոր փոփոխութեանց : Կը պահուի Արեւելեան Բիւրոն՝ «իր այժմեան կանոնական իրաւունքներու սահմանին մէջ» (Կովկաս եւ Պարսկաստան) : Կը ջնջուի Արեւմտեան Բիւրոն : Հայաստանի Բիւրոյի իրաւասութեան կ'ենթարկուի «այն շրջանն եւս, որ մինչեւ այժմ

յատուկ էր Արեւմտեան Բիւրոյին» : Պոլիսը կ'ունենայ Հայաստանի Բիւրոյի հատուած : Հայաստանի Բիւրոն կը բաղկանայ տասը անդամէ , Երկիր՝ 6 , Պոլսոյ հատուած՝ 3 , Ժընեվ՝ 1 : Արեւելեան Բիւրոյի 7 անդամներէն հինգը կ'ընտրէ Ընդհանուր Ժողովը , երկուքը՝ Կովկասեան Ռայոնական Ժողովը(19) :

Ազատ գործիչներ ունենալու անհրաժեշտութիւնը անդամ մը եւս կը շեշտուի կարեւորութեամբ : Ուժերու բաշխումը կը ձգուի Բիւրոններուն : Դատական գործերու վերաքննութեան աստիճաններու ճշգման մասին խօսեցանք արդէն(12) : Կը ջնջուի Կեդրոնական Հաշուեքննիչ Մարմինը՝ որուն գոծունէութիւնը , ըստ երեւոյթին , եղած էր անպատուզ :

Ժողովը կ'որոշէ «մինչեւ յաջորդ Ընդհանուր Ժողովը՝ դեկավարուիլ 1907ի Ընդհանուր Ժողովին վաւերացուած կանոնագրով , քանի որ քաղաքական պայմանները , ստիպելով փակել Ժողովը , թոյլ չտուին աւարտել կանոնագրի վերամշակման գործը»(20) :

Որոշումներու գրքոյկով կուսակցական մարմիններու ուշագրութեան եւ զործադրութեան յանձնուող եղբակացութիւններէն ու Հարահանդներէն զատ , ըստ երեւոյթին , տրուած են այլ , աւելի զաղանի եւ արձանագրութեանց մէջ միայն մնալու կոչուած որոշումներ , որոնց կ'անդրադառնան Օխրանայի տեղեկագրերը : Ի մասնաւորի , եւ ի հետեւումն Խորհուրդի որոշման(1914 Մարտ) , բռնի հանդանակութեան («Փոթորիկ») սկզբունքային վերականգնումը եւ այդ կարգի , ինչպէս նաև ընդհանրապէս՝ մարտական գործերու համար , յառաջացումը երկու Պատասխանատու Մարմիններու :

Այսպէս , ըստ Օխրանայի 5 Նոյ . 1914ի թիւ 1486 տեղեկագրին , Արեւելեան Բիւրոյի շրջանին մէջ «Համագումարը որոշում է . . . կազմակերպել «Փոթորիկ»ը , բայց նրա ծրագիրն ու զործունէութեան իրաւունքը չհրատարակել (չյայտնել նոյնիսկ կուսակցութեան

կազմակերպութիւններին), մինչեւ քաղաքական վիճակի պարզուելը»(21) :

15/28 Դեկտ. 1914ի թիւ 1721 տեղեկագրին մէջ կը կարդանք՝ «Համագումարը... որոշեց ունենալ երկու Պատ. Մարմիններ. մէկը՝ որ բաղկացած պիտի լինի Արեւմտեան Բիւրոյի (կ'ենթագրենք թէ պէտք է ըլլայ Հայաստանի Բիւրոյի, — Հ. Տ.) 2 ներկայացուցիչներից եւ 1 Արեւելեան Բիւրոյից, պիտի հետեւի Կուս. բոլոր կազմակերպութիւնների գործունէութեան... : Երկրորդը, ըստ Համագումարի ընտրութեան, պարտաւոր է հետեւիլ գործունէութեանը բոլոր որոշումների՝ Բիւրոյի, Կենտ. Կոմիտէի, լիազօր յանձնախըմբերի, Կուս. Խորհուրդի՝ մարտական եւ տեսորական հարցերում» : Իրաւասութիւններու Դաշնակցութեան համար քիչ մը խորթ եւ տարօրինակ այս կեդրոնացումը, փաստօրէն երկու Գեր-Մարմիններու ստեղծումով, եթէ Օխրանայի կարգ մը այլ տեղեկութեանց նման չափազանցութեան կամ սխալի արդիւնք չէ, կրնայ բացարուիլ քաղաքական պահին ճզնաժամային բնոյթովը»(22) :

Դաշնակցութեան Խորհուրդը պիտի կազմուի Երկու Բիւրոներու ներկայացուցիչներէն եւ «Դրօշակի խմբագրէն կամ, «նրանց նշանակումով, երեք անձերից» : Խորհուրդը կը լիազօրուի, ի հարկին առանց Բիւրոներու տեսակիտը առնելու, վճռահատելու այս կամ այն անյետաձգելի հարցը :

Ութերորդ Բնդհանուր ժողովի ցրւումէն ետք, դէպքերը, մանաւանդ Կովկասի մէջ, կ'ընթանան շատ արագ : Փաստօրէն կտրուած Հայաստանի Բիւրոյէն (կամ անոր անդամներու այն մասէն՝ որ մնացած էր Երկիր), Արեւելեան Բիւրոն, զարգացող դէպքերու հարկադրանքին տակ, բանակցութիւններ կը վարէ ոռւս պետական շրջանակներուն հետ՝ Երկրի ժողովուրդին փրկութեան ի խնդիր : Իրբեւ փոխազարձ ակնկալութիւն, ոռւս կառավարութիւնը ցանկութիւն կը յայտ-

նէ՝ որ հայերը օժանդակեն ոռւս զօրքին, ոռւս-թրքական հաւանական պատերազմի պարագային։ Կը կաղմըսի Ազգային Բիւրոն, որ կը ծրագրէ կամաւորական գունդերու կազմութիւնը՝ դործնական կազմակերպումը, վարժութիւնը եւ ամբողջ զինուորական գործը վստահելով՝ Հ. Յ. Դաշնակցութեան։ Կամաւորները կոչուած էին «Ճառայելու հայ գիւղերու ինքնապաշտպանութեան եւ, անհրաժեշտ պարագային, աջակցելու ոռւսական բանակին»(23)։ Անդին, Թուրքիոյ մէջ, օրէ օր սաստկացող սեղմումներուն եւ հայերու նկատմամբ հայտանիքի պետական քաղաքականութեան դիմաց, կուսակցական եւ ազգային մարմինները, մասսամբ ժամանակ շահելու եւ կազմակերպուելու, բայց մանաւանդ հաւանական կոտորածներու պատրուակ չտալու քիչ մը միամիտ մտահոգութեամբ, ժողովուրդին կոչ կ'ընէին անհրաժեշտ զիջումներով ենթարկուելու կառավարական հրահանգներուն։ Այսպէս կամ այնպէս, մտահոգութիւնը, պայմաններու բերումով տարրեր ձեւով արտայայտութիւն գտնող, ընդհանուր էր սահմանէն ասդին թէ անդին։ Բայց կ'երեւի ոչ ոք կըրնար մտքէն անցընել տակաւին՝ որ 1915ը արեւմտահայութեան պիտի բերէր ոչ թէ պատահական կոտորածներ կամ պատերազմի հետեւանքով մարդկային թէ նիւթական ծանր կորուստներ, այլ թուրք ոճրածին ուղեղին կողմէ ամենայն բծախնդրութեամբ եւ մանրամասնօրէն նախածրապրուած՝ ամբողջական ցեղասպանութիւն մը։

1914 Սեպտեմբեր 21-23ին տեղի կ'ունենայ Ռւթերդ Ընդհանուր Ժողովին ետք գումարուող կովկասի անդրանիկ Թայյոնական Ժողովը, որուն վճռական ձայնով կը մասնակցին Արեւելեան եւ Հայաստանի Բիւրոներու մէկական, եօթը կեղրոնական կոմիտէութեանց մէկական կամ երկուական, Շուշիի, Ախալքալաքի եւ Շահստանի (Թիգրան) մէկական, Զինուորական Մարմնի 1 եւ ուսանողութեան 1 ներկայացուցիչները։ Նաեւ

չորս գործիչ ընկերներ : Ծայոնական ժողովը կը լսէ Ութերորդ Ընդհանուր ժողովի, Արեւելեան Բիւրոյի միամեայ զործունէութեան, Ազգային Բիւրոյի կազմութեան եւ կամաւորական գործի վերաբերեալ զեկուցումները, կը զրադուի Կովկասի կուսակցական շրջաններու եւ մարմիններու վերակազմութեան հարցով եւ կ'ընտրէ Արեւելեան Բիւրոյի երկու անդամները՝ որոնց ճնդումը վերապահուած է իրեն, ըստ Կանոնագրին : Կ'որոշուի, օգտուելով նպաստաւոր պահէն, «Հարունակել սկսուած վերակազմութեան գործը» : Հայստանի Բիւրոյի ներկայացուցիչը, Պոլսէն ստացուած տեղեկութեանց հիման վրայ, կը զեկուցէ՝ թէ «այնտեղի ընկերները որոշել են լարել բոլոր ուժերը, կեդրոնացընել բոլոր տարրերը հայ ինքնապաշտպանութեան համար, եւ առաջարկել Կովկասի մարմիններին, որ ուժեր կեդրոնացնեն սահմանադլխում եւ անկախօրէն գործեն նոյն ինքնապաշտպանութեան հողի վրայ» : Իսկ կամաւորական շարժման կապակցութեամբ Ծայոնական ժողովի քուէարկած բանաձեւին մէջ կը կարդանք ի միջի այլոց, — «Ժողովը, ի նկատի ունենալով այն, որ Ծննդի ժողովի որոշման համաձայն ուստանկական պատերազմի դէպքում մեր բռնելիք դիրքը որոշող կուսակցութեան օրգան հանդիսանալու է՝ Տանկաստանում գոյութիւն ունեցող յատուկ մարմինը(24)՝ ընտրուած Ծննդի ժողովի կողմից, եւ երկրորդ՝ մըտնելով Արեւելեան Բիւրոյի դրութեան մէջ, որ ամէն բռապէ սպասում էր ուստ-տանկական պատերազմի բռնկումին, իսկ այն մարմինի մասին տեղեկութիւն չուներ, ստիպուած է եղել որոշ քայլերի դիմել, խոստումներ անել, եւ արդէն փաստօրէն տեղի է ունեցել ուժերի մոռթիկացիան, ժողովը, քէեւ իր իրաւասութիւնից դուրս է գտնում կամաւորներ կազմակերպելու հարցի վճիռը, բայց եւ չունենալով այդ խնդրի վերաբերեալ աւելի բարձր եւ իրաւասու մարմինների որոշումը, հաստատում է Բիւրոյի որոշումները եւ նպաստում է

դրանց լաւագոյն իրագործման : Ռայոնական Ժողովը  
ցանկութիւն է յայտնում՝ որ Բիւրոն, ըստ հնարաւո-  
րութեան, յարաբերութեան մէջ մտնէ Հայաստանի  
Մարմնի հետ . . .» :

Այնուհետև սակայն դէպքերը դարձան այնքան դա-  
հավէժ, որ ոչ միայն Արեւելեան Բիւրոն առիթ և հնա-  
րաւորութիւն չունեցաւ յարաբերելու Երկրի եւ Պոլսոյ  
պատասխանատու ընկերներուն հետ, այլեւ վաստօքն  
ցանուցիր եղաւ նոյնինքն՝ Հայաստանի Բիւրոն, որու  
անդամներէն ոմանք (Ակնունի, Վուամեան, Զարդարեան,  
Սարդիս, Շահրիկեան, Խաժակ) եղան եղեռնի ա-  
ռաջին զոհերէն, զեկավար այլ ընկերներու կարդին :  
Ռոստոմը, Վրացեանը եւ Արմէն Գարոն գործեցին Կով-  
կաս : Երկիր մնացողները՝ Արամ եւ Ռուրէն, իւրաքան-  
չիւրը իր շրջանին մէջ եւ ի'ր ժողովուրդին գլուխը ան-  
ցած, Հայոց Պատմութեան նորագոյն շրջանը չփեղօքէն  
հարստացնող երկու հերոսամարտեր վարեցին, պայ-  
մաններու բերումով՝ մէկը յաջող, միւսը՝ եղերական  
ելքով : Փաստօքէն, սակայն, ինչպէս հետազային պի-  
տի նշէր Երեւանի իններորդ Ընդհանուր Ժողովը, Հա-  
յաստանի Բիւրոն, իբրեւ մարմին, հաւաքական գոր-  
ծունէութիւն չունեցաւ : Ասիկա լրիւ ըմբռնելի է 1915ի  
եղերական օրերուն համար : Զարմանալի կը դառնայ  
սակայն՝ 1916էն սկսեալ, հակառակ համազգային հետ  
ի հետ պայքարին եւ, աւելի ուշ, գերագոյն գոյամար-  
տին՝ զեկավար ընկերներու անձնական ամէնօրեայ  
մասնակցութեան, քիչ մը բոլոր ճակատներուն վրայ :  
Մարմիններու հաւաքական դործունէութիւնը կենսա-  
կան է՝ տաղնապի' օրերուն նաեւ : Ուստի կազմակեր-  
պականօրէն հասկնալի է՝ իններորդ Ընդհանուր Ժողո-  
վի քննադատական մօտեցումը՝ այս երեւոյթին նկատ-  
մամբ : Գործնականին մէջ, սակայն, դաշնակցական զե-  
կավարները իրենց դադախարական էութեան չէին կըր-  
նար հակասել : Մենք միեւնոյն երեւոյթին հանդիպե-  
ցանք Զորբորդ Ընդհանուր Ժողովին նախորդող՝ կով-

կասեան տաղնապի օրերուն : Տուինք բացատրութիւնը՝  
պարզաբանելով բնոյթը յեղափոխական շրջանի դաշ-  
նակցական մարմիններուն : Միեւնոյն երեւոյթին դի-  
մաց , միեւնոյն բացատրութիւնը կը մնայ ի զօրու :

---

(1) Տեսնել Ներթեր Հ. Յ. Դ. ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ, հա-  
տոր Ա., էջ 184-185:

(2) Անդ, էջ 182-184:

(3) Կ'ենք-ադրեն՝ թէ չէիմ կրցած գումարուիլ Ռայոնական  
ժողովները, որոնց ներկայացուցիչներն պիտի կազմուէին Խոր-  
հուրդի վճռական ձայնները, համաձայն Զ. Ընդհ. Ժողովի որոշման:  
Տեսնել յօդուածաշարքի նախորդ գլուխը :

(4) «Հ. Յ. Դ. Եօթներնը ԲՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄ-  
ՆԵՐԸ» (միայն մարմիններուն համար). 1913: Շատ ժիշ յապա-  
ւումներով, ամբողջուրիւնք երտարակուած է նաեւ ԳՐՈՇԱԿԻ  
1913ի (23րդ տարի) 9-10 համարին մէջ (Սեպտ.-Հոկտ.):

(5) Եօթներորդ Ընդհանուր Ժողովին կանոնաւոր եւ ամբող-  
ջական արձանագրուրիւնք մնացած չեն դժբախտաբար, որպէսզի  
կարիի ըլլար նշգրատորէն տալ Ժողովի ներկայացուցչական պատ-  
կերը: Հստ երեւոյրին՝ մասնակցած են «18 իրաւասու մարմին-  
ներէն 14ր», որոնցմէ ապահովաբար հետեւայները (զանազան  
նիստերէ քայիլով).— Պարսկաստան, Կարին, Վասպուրական, Կով-  
կաս (Ռայոնական ժողովնի երկու ներկայացուցչներ՝ Ազբալեան  
եւ Արշակ Զամալեան), Պետքրուրգ, Ռազմական, Նովոստի (Տրա-  
վիգոն), Պոլիս, Ասրաբատական, Դուրամ-Բարձրաւանդալ, Շամի  
շրջան եւ Աւազան: Այտենագրուրեանց մէջ կը հանդիպիեմ հետեւ-  
եալ անուններուն, — Արմէն Գարօ, Քրմոյեան, Ռուբէն (Գուրան-  
Բարձրաւանդալ), Վահապ — Վոամիեան — եւ Բարսւակ — Կա-  
պուտիկեան ? — (Շամ՝ Վասպուրական, Ռոստոմ, Հանգոյց  
— Ալբալեան —, Արշակ Զամալեան, Բարպալեան, Արամ, Վարանդ-  
եան, Փաշայեան, Գիւլյանիանեան, Զաւարեան:

Օյրանայի 11 Յուլիս 1913ի թիւ 1066 փաստաբուրքը կը  
նշէ՝ որ «Համագումարը կազմուած է Կովկասի եօթը Կեդրոնական  
Կոմիտէներից (Բագու, Թիֆլիս, Երեւան, Կարս, Պարսում, Նա-  
խիշեւան, Ռոստոմ եւ Ելիզավետով), — իրականուրեան մէջ՝ զէր  
վերջին երեքը այդ շրջանին կոմիտէուրիւններ միայն պէտք է ե-  
ղած ըլլան), Դաշնակցուրեան Թուրքիոյ, Պարսկաստանի, Ամերի-  
կայի, Եգիպտոսի եւ Բալկանների կազմակերպութիւններից»: Օյ-  
րանայի այլ տեղեկագրերուն մէջ, իբրև Ժողովին մասնակցած  
պատուամաւորներ, կը յիշուին անունները Ս. Զաւարեանի, Յ.

Շահրիկեանի, Մարտիրոսեան Յարութիւնի (Մար ?), Արմէն Գառոյի, Թ. Խոմալեանի (Երևանի պատգամառը), Ա. Զամալեանի (Թիֆլիսի ներկայացուցիչ ?) եւ Ն. Աղբալեանի (Թիերանի պատգամառը). տեսնել փաստարդեր քիւ 1217 եւ 1329: Վերջին երեքը, ուրիշներու հետ, նախապէս խորհրդակցութիւններ են ունեցած Ար. Կարապետի մէջ, օգոստելով զբերու գիւտի 1400ամեակի տօնախմբութեանց առիրէն (1329):

(6) Տեսնել Որոշումներու զրբոյլը: ԳՐՕՇԱԿԻ իւրաքանչիւր համարին կէսը պիտի յատկացուի Կուսակցութեան պատմութեան վերաբերող նիւրերու՝ «Դիւան Դաշնակցութեան Պատմութեան» խորագրին տակ: Յաւելեալ պաշտօնականացում ստանալ կը քուի Ա.Զ.Ա.Ս.Ա.Մ.Ա.Բ.Տ.Ը. որում համար «Թուրքիոյ կիսապաշտօնական օրգան» տարագը չի գործածուիր այլեւս: Արեւմտեան Բիւրոն (Պուլիս) պատասխանատու կը դառնայ Ա.Զ.Ա.Ս.Ա.Մ.Ա.Բ.Տ.Ը. ուղղութեան եւ վարչութեան համար: Քերքին խմբագրապետը խորհրդակցական ձայնով կը մասնակցի Բիւրոյի նիստերուն:

(7) Կեդրոնական Հաշուեքննիչ Մարմինը չունի լոկ հաշուապահի դեր: այն մարտինեները, որոնց հաշիւները ենք արկուած չեն անոր քննութեան, պիտի զրկուին Ընդհ. Ժողովին մէջ ճայն ունենալու իրաւումնէն:

(8) Հստ ցարական Օխրանայի (Փարիզի գրասենեակ) 13/26 Դեկտ. 1913ի քիւ 1956 տեղեկագրին, Հայաստանի Բիւրոյի անդամ են ընտրուած՝ Ռոստոմ, Արմէն Գարօ, Տոքր. Պոնաֆարքեան, Մարալեան (?) , հինգերորդը ծանօթ չէ. Հայաստանի Բիւրոյի նստավայրն է Կարֆին: Արեւմտեան Բիւրոն կ'ընտրուի հետեւեալ կազմով, — Մ. Վարանդեան, Գ. Խաժակ, Ռ. Զարդարեան, Ակնութին եւ Ս. Զատարեան՝ որ յանկարծաման պիտի ըլլար Ժողովի փակումէն երկու ամիս ետք: Կը կարծուի քէ Արեւելեան Բիւրոն պիտի կարենայ հաստառուիլ Թիվիս: այդ նախատեսութեամբ կ'ընտրուին Ա. Զամալեան, Ն. Աղբալեան, Նշ. Պողոսեան, Ցովի. Խաչատրութեան, հինգերորդը՝ անորոշ. իսկ երկ նստավայրը Պատուի ըլլայ, միշտ ըստ Օխրանայի, կազմը պիտի ըլլայ՝ Միմ. Յակոբեան, Լ. Թադէռսեան (Պապաշա, Չոփուեան), Առ. Առաքելեան, Զառափեան եւ Սիմոնեան (?):

(9) Որոշումներու զրբոյլ, էջ 19: Նաեւ ԳՐՕՇԱԿ, 1913, քիւ 9-10 (Սեպտ.- Հոկտ.), էջ 151:

(10) Տեսնել անդ:

(11) Փարփփ Օխրանայի 13/26 Դեկտ. 1913ի քիւ 1956 փաստարդ (Hoover Institution, Սան Ֆրանսիսկո, Ա.Մ.Ն.):

(12) Համաձայն Հ. Յ. Ռիթերը ԸնդՀ. ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՆ ՔԱՂՋԻԱԾԲՆԵՐ զրբոյլին (1914), որոշումը կը ստանայ հետեւեալ ձեւը— «... Կ. Կոմիտէներու մէջ ծագած դատե-

բը կ'աւարտին Բիւրոյի մէջ (Կ. Կոմիտէ — Շրջ. Ժողով — Բիւրո): Բիւրոներու եւ Պատ. Մարտիմներու դատերը կը քննուին հորհրդի մէջ: ... Ընդհ. Ժողովը դատական գործերով չի գրադիր. անիկան ունի միայն վենարեկի դեր, սուկ իրմէ թխած մարտիմներուն վերաբերմամբ» (Էջ 23-24):

(13) Մեր տրամադրութեան տակ չունինք դժբախտաբար Ռւթերոդ Ընդհ. Ժողովի մանրամասն արձանագրութիւնները, նըշդիկու համար թէ Թուրքիոյ 8 Կելպոնական եւ 5 Մելուսի Կոմիտէնները 1914ին կը լրացնէի՞ն իրենց անդամական եւ դրամական լրիւ ցենզը, թէ՞ մասնակցած են Ընդհ. Ժողովին շնորհիւ Զ. Խ. է. Համագումարներէն ժառանգ մնացած բոյլատու ոգիի մը առկայութեան:

(14) Հ. Յ. Դ. ՈՒԹԵՐՈՐԴ ԸՆԴՀ. ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՆ ՔԱՂՈՒԱՄՔՆԵՐ (1914), — Էջ 17-20:

(15) Տեսմել տեղեկ. թիւ 424 (12 Մարտ 1914), թիւ 552 (26 Մարտ 1914) եւ թիւ 688 (4/17 Ապրիլ 1914). Hoover Inst., Սան Ֆրանսիսկօ:

(16) 1913 Գեկտեմբերին, Եւրոպայի Դաշնակցական Ռւսանուն. Միութեան համագումարը առաջարկ քերած էր Բիւրոներուն՝ վերակենդանացնել տեսորը հայատեաց պաշտօնեաններու և քաղաքական դէմքերու նկատմամբ, բայց մասնաւոնդ այն հայ հարուստներուն հանդէպ՝ որոնք չէին ուզեր ինքնակամ կերպով գումարներ տրամադրել ինքնապաշտպանութեան գործին: Ըստ Օլիրանայի տեղեկացքերուն, Եօրներոդ Ընդհանուր Ժողովին մէջ ալ տեղ գտած էր յօգուտ ինքնապաշտպանութեան գործին «Փորորիկ»ը վերակենդանացնելու տրամադրութիւնը: Ժողովին անմիջապէս ետք, Վուտինեան դրկուած էր Կովկաս եւ Ռուսաստան՝ շփումներ ունենալու ունենոր հայերու հետ: Օլիրանայի փաստաթուլքերէն դատելով, Վուտինեան անձամբ զիկուցած է Պետլինի Խորհուրդին: Խորհուրդը «կզրունքով կ'որոշէ տեսորի վերակենդանացումը՝ «որպէս գործունեութեան պիտին եւ պայքարի միջոց», թէ՝ հայատեաց օտար դէմքերու եւ թէ ազգային ինքնապաշտպանութեան գործին տնտեսապէս սատարելու առաջարկները մերժող հայ մեծահարուստներուն նկատմամբ:

(17) Տեսմել Որոշումներու գրքոյկ, Էջ 3-4: Ժողովի ատենագրութեանց տոմարը մեր տրամադրութեան տակ չունինք: Կուտանք պատգամաւորներու անունները՝ իրենց շրջանային պատկանելիութեամբ, առնելով Վ. Մ. Բ. տարուան (1934) 5րդ համարէն (Սեպտ.-Հոկտ., Էջ 125). — Բիւրոներէն՝ Ռուսում (Հայաստանի Բ.) եւ Ակնումի (Արևմտեան Բ.), «Ազատամարտուչէն» Ռ. Զարդարեան, Ամերիկայէն՝ Ս. Վ. Վրացեան, Կովկասէն՝ Գէորգ Ղազարեան եւ Մարտ. Յարութիւնեան (ըստ Օլիրանայի՝ Անրիկայացուցիչ

Արեւելեան Բիւրոյի), Պարսկաստանէն՝ վ. Դագեսեան, Եգիպտոս-սկն՝ Արտ. Հանցմեաթ, Պէյրուրէն՝ Տոքը. Աւետիս Խնմէթիկեան, Սամսոնէն՝ Վահան Մինախորեան, Տրապիզոնէն՝ Մանաս Պալոյ-եան, Շապիթ-Գարահիսարէն՝ Հիւսիսեան, Կարիմէն՝ Մարուքէ Մարանեան եւ Շահ-Արմէն, Սերաստիայէն՝ Վարդանեան եւ Փոլատ-եան, Մուշէն՝ Ռուրէն Տէր Մինասեան եւ Մօս Պոլոյեան, Բաղէ-շէն՝ Արմենակ Օխիկեան (Ալաք), Վանէն՝ Միհրան Թերլէմէզեան: Հրաւիրեալմեր՝ Արտ. Գաւաֆեան, Վահէ Թոռամեան եւ Փիլոս-Մարալ:

(18) Հետաքրքրուողը կրնայ դիմել Որոշումներու գրքոյկին:

(19) Արեւելեան Բիւրոն, համաձայն Օխրանայի 15/28 Դեկտ. 1914ի թիւ 1721 փաստաքրուղքին, կ'ընտրուի հետեւեալ կազմով, — Ռոստոմ, Ա. Զամալեան, Շիրակունի (Մարտ. Յարութիւնեան), Ա. Գիւլխամդանեան եւ Ն. Ալրայիեան: Հայաստանի Բիւրոն՝ Վարանդեան (Ժըներ, «Իրօշակ»ին համար), Վլամեան, Շարիկեան եւ Ի. Զարդարեան (Պոլսոյ հատուած), Մալումեան — Ակմութի (գաղուրթներ), Արամ, Արմէն Գարօ, Պնափարքեան, Արծիւեան եւ Գ. Խաժակ (Երկիր): Շատ հաւաօրէն՝ կան սխալներ: Ուժերուայիլ դասաւորում կը գտնենք Ս. Վարցեանի նորերում մէջ, — Հայաստանի Բիւրօ՝ Ռոստոմ, Ակմութի, Վլամեան, Արամ, Արմէն Գարօ, Զարդարեան, Վանայ Սարգիս (Բարսեղեան), Ռուրէն, Վլացեան եւ Վարանդեան: Արեւելեան Բիւրօ՝ և. Կարթիկեան, Աւ. Սահակեան, Յ. Զաւրեան, Ս. Արարատեան, Ա. Շահխարումեան եւ Ա. Գիւլխամդանեան, — որոնցմէ հինգը միայն կրնայ ընտրած ըլլալ Ընդհ. Ժողովը:

(20) Որոշ է ուրեմն՝ որ 1907էն մինչեւ 1919, անկախ Ընդհ. Ժողովներու մասնակի որոշումներէն եւ կառոյցի վերաբերմամբ պարբերաբար Քուէարկուած փոփոխութիւններէն, մարմինները ի ձեռիմ ունեցած են Չորրորդ Ընդհանուր Ժողովի կազմած կանոնագիրը միայն: Ակմարկուած «Քաղաքական պայմանները» Թուրքիոյ պատերազմի մտնելն է:

(21) Ցարական Օխրանայի Փարիզի գրասենեալի փաստաքրուղքը Աերլայիս սեփականութիւնը կը կազմեն Սան Ֆրանսիսկոյի Hoover Հիմնարկութեան: Հ. Յ. Դաշնակցութեան վերաբերեալ տեղեկագրերը ամբողջութեամբ ուսւերէն բնագրէն քարգմանած է ընկ. Անտրէ Ակուրեան:

(22) Միեւնոյն տեղեկագրին մէջ, «Ընտրութիւններ» բաժմին մէջ կը կարդանք՝ «Պատասխանառու Մարմիններ. — ա) Կուսակցական գործունէութեան համար՝ Վարանդեան, Մալումեան (Ակմութի), Ռոստոմ. բ) Մարտական գործունէ համար՝ Գրօ, Խէչօ (Գ. Առաքելեան), Արմէն Գարօ»:

(23) Այս եւ յաջորդ տեղեկութիւնները առնուած են «Արձանագրութիւններ Հ. Յ. Դ. Կովկասի Խայտն. Ժողովի (Սեպտ. 21-23, 1914)» Խմբատիպ գրութենին, որ լոյս տեսած է (առաջին մասի թերթի արձանագրութեամբ) Ս. Վրացեամի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԻ գրքի թ. տպագրութեան մէջ՝ իրեւ յաւելուած (էջ 577-581):

(24) Կ'ակնարկուի Հայաստանի Բիւրոյին կամ կուսակցական գործունեութեան հսկելու պարտականութիւն ունեցող լիազօր Պատասխանառու Մարմնին :

Ը. — 1917—18Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՔԱՂՈՍԸ  
ԵՒ ԻՆՆԵՐՈՐԴ ԸՆՀԴԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

Նախորդ բաժնի վերջաւորութեան, մենք նշեցինք արդէն այն ցիրուցան վիճակը որ, Եղեռնէն եւ կովկասեան ճակատի վերիվայրումներէն ետք, կը յատկանչէր Հ. Յ. Դաշնակցութեան գերազոյն մարմինները, եւ ի մասնաւորի կիսով անձիտուած Հայաստանի Բիւրոն(1): Իններորդ Ընդհանուր Ժողովը, հաստատելով պայմաններու ստեղծած այդ ցրուածութիւնը, հաւաքական աշխատանքի եւ ուրեմն՝ հաւաքական տեսակէտներու եւ ուղեղծի չգոյութիւնը, ինչպէս նաեւ Բիւրոններու ողջ մնացած անդամներուն գրաւուած ըլլալը արտակուսակցական զրադումներով՝ իրեւ անդամ Ազգային Բիւրոյի եւ Խորհուրդի, Աէյմի, կառավարութեան եւն., պիտի գար եղրակացնելու՝ որ, ա) 1914—19 հնդամեակը լեցնող ազգային ցնցող իրադարձութեանց շրջանին կուսակցութիւնը չէ կրցած ունենալ ընդհանուր միակ ուղեղիծ մը, բ) Իրարմէ կտրուած՝ զանազան մարմիններ կամ կուսակցական շրջաններ գործած են տարրեր ուժերու հետ, յաճախ հակոտնեայ ուղղութիւններով, եւ գ) Ղեկավար անհատ ընկերներ գործած են յաճախ անհատական մղումով ու պատասխանատուութեամբ(2): Պարզ է, որ այս հաստատումներն ու եղրա-

կացութիւնները, հայոց նորանկախ հայրենիքն ու անոր մայրաքաղաքը համակազմակերպական ծանրութեան կեղրոն դարձնելու հասկնալի տրամադրութեան միացած, հիմնական դեր պիտի խաղային Դաշնակցութիւնը գործադիր միակ իշխանութեամբ մը — մէկ Բիւրոյով — օժտելու՝ Երեւանի Ընդհանուր Ժողովին անկիւնադարձ կազմող որոշման մէջ :

Սակայն Կուսակցութեան գերագոյն ղեկավարութեան հարցը չէր միայն, որուն զարման պիտի ուզէր դանել իններորդ Ընդհանուր Ժողովը : Անկախ այն իրողութենէն, որ 1918—19 տարիներուն Հայաստանի մէջ կողք-կողքի կը գործէին Հայաստանի Բիւրոյի կազմին մնացորդացը (Հաւանօրէն նոր տարրերով ուժեղացուած) եւ Արեւելեան Բիւրոն, — 1915—19 հնդամեակի վերիվայրումները, ժողովրդական զանդուածներու յաջորդական տեղաշարժները՝ Երկրէն Կովկաս ու Կովկասէն Երկիր՝ ոռուսական նահանջող ու վերադարձող բանակներուն հետ, եւ ապա, 1918ին, արեւմտահայութեան մնացորդացին վերջնական սեղմումը՝ նորանկախ հայրենիքին նեղ սահմաններէն ներս, այնտեղ յառաջացուցած էին կազմակերպական մարմիններու տարօրինակ եւ աննախընթաց խճողում մը : Ստեղծուած այդ անբնական կացութեան մանրամասնօրէն կ'անդրադառնայ Ռուբէն իր Յիշատակներու ի. հատորին մէջ, թուելով այն զաղթական կեդր . Կոմիտէութիւններն ու անոնց ենթակայ կոմիտէութիւնները, որոնք կը գործէին Հայաստանի զանազան քաղաքներուն եւ շրջաններուն մէջ, ուր արդէն իսկ գոյութիւն ունէին անշուշտ տեղական մարմիններ, եւ մատնանշելով այն բոլոր հակամարտութիւններն ու զանազան տեսակի անպատճութիւնները, որոնք կը ծագէին իրերու այդ տարականոն վիճակէն(3) : Այդ կացութիւնը դարմանելու ուղղութեամբ իններորդ Ընդհանուր Ժողովի տուած կազմակերպական կառոյցի վերաբերեալ որոշումներուն կ'անդրադառնանք քիչ ետք :

Ընդհանուր ժողովի ներկայացուցչական պատկերը, «իրաւասու ձայներ»ու ցուցակով մը տրուած Որոշումներու գրքոյկի սկզբը (էջ 3), զաղափար մը կուտայ կովկասեան Հայաստան Հաստատուած արեւմտահայ կազմակերպական մարմիններու բազմութեան մասին: Անկախ «Երկրի Կեդրոնական Կոմիտէ»էն, կազմը լած թերեւս 1917ի Ռայոնական ժողովի օրերուն կամ, աւելի հաւանօրէն, 1918 Մայիսէն ետք, Բիւրոներու որոշումով, գէթ ընդհանուր անունի մը տակ զաղթական մարմիններու խայտարդէտութիւնը վարագուրելու տըրամադրութեամբ —, այնտեղ ներկայ են Վանայ (Հաւանաբար Լեռնապարը միացուած), Մուշ-Սասունի, Կարին-Բասէնի, Հարք-Ապահունիքի, Բագրեանդի եւտակաւին՝ Սեբաստիոյ մարմիններու ներկայացուցիչները, թուելու համար Մեծ եւ Փոքր Հայքի շրջանները միայն:

Այդ մարմինները անո՞նք են, որոնք գոյութիւն ունէին տակաւին Եղեռնէն առաջ, Ութերորդ Ընդհանուր ժողովի օրերուն կամ յաջորդող ամիսներուն. կամ բընականոն յաջորդնե՞րը անոնց, — դժուար թէ: Յամենայն գէպս տուեալ հնդամեակի ընթացքին արեւմտահայ մարմիններու կրած փոփոխութիւններուն եւ հոլովոյթին մասին՝ գրաւոր փաստացի տեղեկութիւններ կը պակսին մեզի: Ընկ. Կարօ Սասունիի համաձայն, նախ քան պատերազմը, «այդ շրջաններուն մէջ կը գործէին երեք խոշոր կ. Կոմիտէներ... ա) Դուրան-Բարձրաւանդակի կ. Կոմիտէն... բ) Վասպուրականի կ. Կոմիտէն... գ) իրզումի կ. Կոմիտէն...»(4). Եւ ճիշդէ որ այդ ձեւով կը ներկայանար Արեւմտահայաստանի կազմակերպական պատկերը՝ գէթ Ութերորդ Ընդհանուր ժողովի օրերուն, եթէ նկատի չունենանք Սեբաստիոյ, Խարբերդի, Տրապիզոնի եւ Սամսոնի Կեդրոնական Կոմիտէութիւնները՝ իբրեւ Մեծ Հայքէն դուրս ինկող շրջաններ(5): Ընկ. կ. Սասունի կը նշէ, որ, «Թրքահայաստանի ոռոսական տիրապետութեան» օրե-

բուն (նախ քան 1917ի Փետրուարեան յեղափոխութիւնը), «Երկրի մէջ վերահաստատուած թրքահայ զանդուածները գաղտնի փոքրիկ խմբակներ եւ կուսակցական բջիջներ միայն ունէին . . . ինուս-Մուշ շրջանը պրաւուելէն անմիջապէս յետոյ, Հ. Յ. Դիւրոյի յանձնարարութեամբ, Երեք ընկերներ կը գործէին այդ շրջանին մէջ, ժամանակաւոր պատասխանատու մարմնի իրաւասութեամբ»(6)։ Ապա կ'աւելցնէ. «Խուսական յեղափոխութենէն անմիջապէս յետոյ վերակազմուեցան Հ. Յ. Դաշնակցութեան Երկրի բոլոր մարմինները եւ շրջանային ժողովներ գումարելով՝ ընտրեցին իրենց շրջանի օրինաւոր կեդր. Կոմիտէները»։ Ան կը ժամանակէ նաեւ նորընտիր մարմիններու վարչական նոր սահմանագծումները, ճշգելով որ կրպումի Կեդրոնական Կոմիտէութենէն կը բաժնուին Խնուսի շրջանը (Հարք)՝ կցուելու համար Մուշ-Սասունին, ինչպէս նաեւ Բառէնի եւ Ալաշկերտի (Բագրեւանդ) շրջանները՝ կազմելու համար նոր Կեդրոնական Կոմիտէութիւնները(7)։

Փաստաթուղթերու տեսակէտէն աւելի հարուստ չէ 1915-1919 տարիներու Դաշնակցութեան կովկասեան հատուածին պատմութիւնը։ Դժուար թէ 1914 Սեպտեմբերի Ռայոնական ժողովին(8), կամաւորական շարժման եւ համառուսական պատերազմի թոհուրուհին մէջ, եւ հակառակ ցարական հալածանքներու մեղմացումներուն, յաջորդած ըլլայ կուսակցական վերակազմակերպման աշխոյժ շրջան մը։ Պայքարի դաշտ իջած էր կովկասահայութիւնը ամբողջ, եւ անոր հետ, միշտ իրբեւ յառաջապահ, դաշնակցական մարմինները, ղեկավարները, մարտիկները։ Այստեղ եւս երեւոյթները բացայայտ կը դարձնեն կուսակցական-կազմակերպչական կեանքի զգալի վերաշխուժացում մը՝ Փետրուարեան յեղափոխութենէն ետք. յոտակ կերպով այդ կը թելազրեն Արեւելեան Բիւրոյի օ եւ 10 Մարտ 1917ի երկու յաջորդական շրջաբերականները, կուսակցական

վերաշխուժացումը նախապայման նկատելով մոմենտի հիմնական առաջադրանքի յաջողութեան . այն է՝ «ամեն հնարաւոր միջոցներով պահել եւ ամբապնդել նոր կարգը եւ վերջնականապէս վերացնել հնի մնացորդները»(9) : 1917 Ապրիլին կը գումարուի Ռայոնական ժողովը, որու հիմնական բանաձեւերը տրուած են Ս. Վ. Պացեանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ դործինք . տպագրութեան իրեւ յաւելուած(10) : Կ. Սասունիի համաձայն՝ «1917 Սեպտեմբերին տեղի ունեցաւ Հ. Յ. Դաշնակցութեան կովկասի Ռայոնական Ժողովը, որուն կը մասնակցէին ժօտ 75 ձայն ունեցող պատղամաւորներ : Թրքահայաստանի հինգ Կ. Կոմիտէներէն այդ ժողովին կը մասնակցէին 25 պատղամաւորներ»(11) : Այսպէս կամ այնպէս, իններորդ Բնդհանուր Ժողովին պիտի մասնակցէին արեւելեան շրջաններէն՝ Պաքուն, Թիֆլիսը, Ծովափը (Պաթում, Սոխում, Սոչի), Ալեքսանդրապոլը, Երևանը, Կարսը եւ Գանձակը՝ իրեւ Կեդրոնական կոմիտէութիւններ (առնուազն 2 պատղամաւոր) եւ Շուշին ու Զանգեզուրը՝ իրեւ կոմիտէութիւններ (մէկական ձայն) : Արեւելեան Ռայոնի լաւագոյն օրերը յիշեցնող կազմակերպական պատկեր(12) :

Մեր նիւթէն դուրս կ'իյնայ խօսիլ դաշնակցական մարմիններու տուեալ ժամանակաշրջանի ազգային գործունէութեան շուրջ, — զեկավար մասնակցութիւն կամաւորական շարժման, Ազգային Բիւրոյին եւ, աւելի ուշ, Ազգային Խորհուրդին, Արեւմտահայ եւ Արեւելահայ Համագումարներ, Քաղաքական արտօքին աշխատանքներ, Մայիսեան Գերազոյն Գոյամարտ՝ Արամի գլխաւորութեամբ եւ Պաքուի Հերոսամարտ՝ Ռուսաստանի տիրական ներկայութեամբ, անկախութեան յայտարարութիւն եւ անկախ ու միատարր Հայաստանի աստիճանական կերտում(13) : Ու թուած չեղանք ամէն ինչ : Զանց կ'ընենք այդ բոլորը, անցնելու համար, Երեւանի Բնդհանուր Ժողովին նախորդող կազմակեր-

պական բաւական բարդ պատկերը ըստ Հնարաւորի բնութագրելէ ետք, բո՛ւն իսկ իններորդ Ընդհանուր Ժողովի աշխատանքներուն եւ որոշումներուն :

Հ. Յ. Իններորդ Ընդհանուր Ժողովը — անկախ Հայաստանի մայրաքաղաքին մէջ տեղի ունեցած Դաշնակցութեան գերազոյն միակ ժողովը — կը բացուի 27 Սեպտեմբեր 1919ին եւ փաստօբէն կը տեսէ ամբողջ Հոկտեմբեր ամիսը : Երկու Բիւրոններու 1 Մարտ 1919ի շրջաբերականը, որ մարմիններուն կը փոխանցէր Ժողովի օրակարգը եւ իրաւասու ձայներու թուական բաշխումը՝ ըստ շրջաններու, Ընդհանուր Ժողովի բացման թուական կը նախատեսէր Օդոսոսու 15ը(14) : Այդ շրջաբերականէն արդէն իսկ յստակ կը դառնայ Բիւրոններու տրամադրութիւնը՝ իններորդ Ընդհանուր Ժողովին տալու ամենալայն ներկայացուցչական պատկեր, յստակօբէն համազգային բնոյթ, — ինչ որ, պարզ է, կը բացատրուի նորաստեղծ Հայաստանը ամենայն հայոց հայրենիք նկատելու եւ նկատել տալու հիմնական տրամադրութեամբ, ի հետեւումն Արեւմտահայոց Բ. Համագումարին կողմէ բանաձեւուած է վարչապետ Ալ. Խատիսեանի 28 Մայիս 1919ի յայտարարութեամբ պետական-քաղաքական փլաքֆորմի բնոյթ ստացած Միացեալ եւ Անկախ Հայաստանի տարագին : Ժողովին մասնակցելու կը հրաւիրուին ուրեմն բոլոր այն մարմինները, որոնք իրաւապէս գոյութիւն ունէին Ութերորդ Ընդհ. Ժողովի օրերուն, անոնք՝ որոնք կազմուած են Հնդամեակի ընթացքին, ինչպէս նաև անոնք՝ որոնք կը բխին Հայաստանի նոր իրականութենէն (խորհրդարանական Փրակցիա) . արեւմտահայ մարմիններուն կը տրուին յատուկ դիւրութիւններ . «Այն շրջանները, որոնց մարմինները պատերազմի եւ տեղահանութեան պատճառով քայլայուել են, Ընդհ. Ժողովին մասնակցելու համար պէտք է փութան վերակազմուել : Այդպիսի մարմիններից Ընդհ. Ժողովի համար կանոնագրական

ցենց չի պահանջում։ Եթէ մի որեւէ շրջանում որեւէ պատճառով կարելի չի լինում վերակազմել մարմին, 1914ի Յուլիսին գոյութիւն ունեցած Կոմիտէների եւ Կենտր. Կոմիտէների ողջ մնացած անդամները կարող են հաւաքարար ուղարկել պատգամաւոր»։ Շրջաբերականով հրաւիրուած պատղամաւորներու (իրաւասուձայներ) թիւն է 68. ըստ Որոշումներու գրքոյկին, մասնակցած են վճռական ձայնով 61 պատղամաւորներ եւ խորհրդակցական ձայնով 19 հրաւիրեալներ («Դահլիճի դաշնակցական ընկերները եւ կարգ մը գործիչ ըններներ») (15)։

Իններորդ Ընդհանուր Ժողովի օրակարգը կը բաղկանայ հիմնական հինգ մասերէ — ա) Զեկուցում եւ հաշուետուութիւն (Բիւրոներու, Կեդրոնական եւ Մեկուսի Կոմիտէներու, Խորհրդարանական եւ կառավարական Փրակցիաներու եւն.) — բ) Սոցիալ-Քաղաքական (Սահմանադիր Ժողովի եւ պետական Սահմանադրութեան հարց, Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականութիւն, բանակ եւ զինուորական նախարարութիւն, այլ նախարարութիւններ, պարենաւորման հարց, ներդադիր եւ վերաշնուրութիւն, տնտեսական քաղաքականութիւն եւն.) — գ) Կազմակերպական (Գոփոխութիւն Հ. Յ. Նուազագոյն Ծրագրի եւ կաղմակերպական կանոններու, ազգայի՞ն թէ միջազգային կազմակերպութիւն. տնտեսական կացութիւն. գաղութներու կազմակերպութիւնները եւ անոնց կապը երկրի հետ) — դ) Կուսակցական ընթացիկ կիանք (արխիւներ, թանգարան, հրատարակութիւններ, կուսակցական դպրոց, պանթէոն, Հ. Յ. պատմութիւն, երեսնամեակ եւն.) — ե) Ընտրութիւն Հ. Յ. Թիւրոյի։

Շրջաբերականին եւ Որոշումներու գրքոյկին մէջ տեղ գրաւած օրակարգի պաշտօնական այս կէտերէն դուրս, Ընդհանուր Ժողովը զբաղած է անշուշտ աւելի խորհրդականական այլ հարցերով, ինչպէս թրքօ-թա-

թար ապստամբ չը ջաններու զսպումն ու հայ գաղթականութեամբ վերաբնակեցումը (16) , Մեծ եղիոնի պատասխանատուներու պատուհասումը (17) եւայլն :

Այստեղ մէնք պիտի ծանրանանք բնականաբար Դաշնակցութեան կազմակերպական կառոյցին հետ աղերս ունեցող որոշումներուն վրայ միայն : Իններորդ Բնդհանուր ժողովի աշխատանքներուն եւ եղակացութիւններուն մասին ընդհանրապէս, մթնոլորտին, պետական եւ կուսակցական ըմբռումներու եւ մօտեցումներու բախումին՝ մասին՝ աւելի ամբողջական ու մանրամասն աեզեկութիւններ կարելի է դանել Որոշումներու գրքոյկին (2) , ինչպէս նաև Ռուբէնի (16) եւ Վրացեանի (14) յուշերուն մէջ : Այդ ամբողջը, յաջող կերպով համագրուած, կարելի է դանել նաև ընկ . Յարութիւն «Ռուբէնի ձ . Յ . Պ . Պատմութեան 1919-1924 հնգամեթակի» ուսումնասիրական ակնարկին մէջ (18) : Քննելէ ետք ժողովի ներկայացուցչական պատկերը եւ նկատելէ ետք որ «Ճայներու բաշխումը կը կատարուի տակաւին համաձայն հին կառոյցին» (այսինքն, օրուան պայմաններուն մէջ, փաստորէն ի նպաստ արեւմտահայ մարմիններուն . բոլոր պարագաներուն, նշելի է այն կէտը՝ որ ներկայ 61 վճռական ձայներուն վրայ, 11ը միայն Հայաստանի Հանրապետութեան «ընիկ» կազմակերպութեանց ձայներն են, Զանդեպուրը ներառեալ), ընկ . Յ . Քիւրքճեան իրաւամբ կը հաստատէ . «Ներկայացուցչական այս պատկերը արգելվ չ'ըլլար սակայն, որ Թ . Ընդհ . ժողովին ձ . Յ . Գաշնակցութիւնը գումարուի իբր ՊԵՏԱԿԱՆ կուսակցութիւնն : Այս սահմանումին շուրջ տարակարծութիւն եւ վիճաբանութիւններ պիտի ըլլան, բայց փաստը փաստ է . Թ . Ընդհ . ժողովով, ձ . Յ . Գաշնակցութիւնը կը նուիրագործէ պիտութիւն կերտող եւ պիտութիւն վարող կուսակցութեան իբ նոր հանգամանքը» :

Իններորդ Բնդհանուր ժողովի Որոշումներու գըրքոյկը կը սկսի նուազագոյն Ծրագրի փոփոխութեան

բանաձեւով (19), իրրեւ անկիւնաղարձ Հ. Յ. Դաշնակցութեան քաղաքական առաջադրանքներու : Անոր կը հետեւին Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականութեան, զօրքի, հանրային կրթութեան եւ տնտեսական քաղաքականութեան վերաբերեալ որոշումներն ու հայացման բանաձեւը (20) : Ապա կու գան Արեւելեան եւ Հայաստանի Բիւրոներու դործունէութեանց քննութիւնը եւ կազմակերպական բնոյթի այն ֆնագասութիւնները, որոնց անդրադարձանք արդէն այս բաժնի սկիզբը : Կը հետեւին կամաւորական շարժման մասին հանուած բանաձեւը (21), մամլոյ եւ Դաշնակցութեան պատմութեան, արխիւներու կարգաւորման, կուսակցական թանդարանի, կուսակցական դպրոցի եւ Հ. Յ. երեսնամեակի ու պանթէոնի վերաբերեալ որոշումները, Բնկերվարական միջազգային մեծ ընտանիքին հաւատարմութեան բանաձեւը՝ իրրեւ անոր «հաւատար ու հարազար» անդամը : «Պօղոս - Նուապարի պատուիրակութեան հետ բանակցելու համար հիմքեր» կը տրուին դաշնակցական բանադնացներուն (22) : «Երկրի Կեղրոնական Կոմիտէ»ն կը յայտարարուի լուծուած եւ կ'որոշուի ընդհանրապէս՝ «ա) Թոյլ չտալ մի կեդր. Կոմիտէի սահմաններում մի այլ կեդր. Կոմիտէի գոյուրիւնը. բ) Կեդր. Կոմիտէի սահմանների մէջ եղած բոլոր կոմիտէները պիտի ենթարկուեն այդ շրջանի կեդր. Կոմիտէին միայն» (23) : Կը հետեւին որոշումներ ուսանողական եւ աշակերտական միութիւններու մասին, ապա՝ կարգադրահական վճիռներ (14), եւ վերջապէս՝ Դաշնակցութեան «նպաստի դրամագլուխ»ի կանոնադիրը (օժանդակութիւն նահատակ ընկերներու ընտանիքներուն) :

Որոշումներու դրքոյկը, ինչպէս ի յայտ կու գայ դլուխներու թուումէն, զրեթէ չ'անդրադառնար Դաշնակցութեան կազմակերպական նոր կառոյցին : Սակայն այդ կառոյցը, իր ամբողջ մանրամասնութիւններով, կը դանենք 1919ին Երեւան հրատարակուած կը ԶՄԱ-

ԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՆ մէջ («Հաստատուած՝ թ. Ընդհ. Ժողովի կողմից»)։ Փոփոխութիւնները ակներեւ են, ու նոր կառոյցը, բխած նոր պայմաններէն, բնականաբար կը համապատասխանէ պետութիւն դարձած Հայաստանի ապրող իրականութեան։ Ստորեւ կուտանք Հիմնական գծերը (25)։

Անդամներու բաժնէն վեցուած է 1907ի Կանոնադրին օժանդակներու վերաբերեալ մասը։ Անհատ գործիչներ գլուխը ըստ էութեան կը մնայ անփոփոխ, «ներկայացուցիչ» անունը միայն փոխարինուած ըլլալով «լիազօր»ով։

Կազմակերպութիւն խորագրին տակ կը գտնենք հետեւեալ մարմիններն ու համապատասխան ժողովները։

ա. Գիւղական կոմիտէ	Գիւղական ժողով
բ. Թաղային կոմիտէ	Թաղային ժողով
գ. Գաւառակային կոմիտէ	Գաւառակային ժողով
դ. Գաւառական կոմիտէ	Գաւառական ժողով
ե. Քաղաքային կոմիտէ	Քաղաքային ժողով
զ. Կենտրոնական կոմիտէ	Շրջանային ժողով
է. Բիւրօ	Ռայոնական ժողով Կոնֆերանս (Խորհրդաժողով) Բնդհանուր ժողով։

Ապա կը տրուին մարմիններու վերաբերեալ կանոնադրային մանրամասնութիւնները եւ իրաքանչիւրի թուական նուազագոյն ցենզը։ Իրեւ ընդհանուր սկզբունք՝ դաշնակցական անդամները կազմում են մարմիններ, գիւղերում՝ քուով մէկից ոչ աւելի, աւաններում՝ երեքից ոչ աւելի եւ քաղաքներում՝ քաղերի քանակով» (յօդ. 6)։ Նաև՝ «գաշնակցական բոլոր անդամները վճարում են կուսակցական տուրք իրենց եկամտի 2% կամ Շրջանային ժողովի որոշած սակի համաձայն . . .» (յօդ. 9)։ Թաղային եւ գիւղական կոմիտեները պէտք է ունենան առ նուազն 15 անդամ։ Կը

նախատեսուին ստորաբաժանումներ՝ մարտական, արհեստակցական, բանուորական, գիւղացիական, ուսանողական, աշակերտական, կարմիր խաչի եւն։ Գիւղական հինգ կոմիտէ ունեցող գաւառակ մը կ'ունենայիր գաւառակային կոմիտէն, իսկ թաղային հինգ կոմիտէ ունեցող քաղաք մը՝ իր քաղաքային կոմիտէն։ Այս մարմինները ընտրելի են ձայներու պարզ մեծամասնութեամբ, թաղային եւ գիւղական կոմիտէներու ներկայացուցիչներուն կողմէ։

Իւրաքանչիւր գաւառ կրնայ ունենալ միայն մէկ գաւառական կոմիտէ՝ առ նուազն երեք գաւառակային եւ քաղաքային կոմիտէներով։ Իսկ Կեդրոնական կոմիտէն պէտք է ունենայ առ նուազն երեք գաւառական կոմիտէ։ Ան ամէն տարի կ'ընտրուի իր շրջանի Շրջանային ժողովին՝ ձայներու 2/3ի մեծամասնութեամբ։ Դժուար չէ հաշուելը, որ այս պայմաններուն մէջ Կեդրոնական կոմիտէութեան մը թուական նուազագոյն ցհնդը կ'ըլլայ 675 (նախկին 1000ին տեղ, որ, մանաւանդ իններորդ լնդհ։ Ժողովին նախորդող հնդամեակին, պէտք է յաճախ անուանական մնացած ըլլայ)։ Կ. կոմիտէի մը իրաւասութիւններն ու պարտաւորութիւնները մանրամասնութիւններու մէջ միայն կը տարբերին 1907ի Կանոնագրի տրամադրութիւններէն։ Յըստակացուած է սակայն՝ թէ «կ. կոմիտէն իւր ամբողջ եկամտի 25%ը տալիս է Բիւրոյին, իսկ մնացածը յատկացնում է Շրջանային ժողովի կողմէց որոշուած ձեռնարկներին ու պէտքերին՝ համաձայն նախահաշուի» (յօդ. 34)։

1919 Նոյեմբերէն սկսեալ, Հ. Յ. Դաշնակցութիւնը կ'ունենայ մէկ թիւրօ, որ «կուսակցութեան կենտրոնական գործադիր մարմինն է» (յօդ. 37)։ Ու մենք բացատրեցինք արդէն գէթ երեւութապէս որոշ կեդրոնացման ձգտումի մը համապատասխանող այդ որոշման պատմական ու հողերանական նախադրեալները։ Իրականութեան մէջ, եթէ բաղդատենք 1907ի եւ 1919ի

կանոնագրերը, փաստօրէն ոչինչ կը գտնենք փոխուած Բիւրոյի պարտաւորութեանց եւ իրաւասութիւններուն մէջ : Նորութիւնը այն է՝ որ, արուած ըլլալով Հայաստանի եւ հայութեան օրուան իրականութիւնը՝ բոլորովին տարրեր նախկինէն, ու արուած ըլլալով նաեւ՝ պարագաներու բերմամբ ստեղծուած կազմակերպական քառսէն որոշ յստակացումով դուրս գալու անհրաժեշտութիւնը, երբեմնի ցըուած ու բազմադեկ Դաշնակցութիւնը (Եր երբեմն՝ երկու Բիւրոներ եւ քանի մը Պատասխանատու Մարմիններ հաշուող) իններորդ Ընդհանուր Ժողովին կը վերածուի մէկ ամբողջութեան : Կեղրոնական Կոմիտէները, սակայն, ապակերպոնացման հիմնական սկզբունքով իրենց արուած իրաւասութիւնները կը պահեն լրիւ կերպով :

Հ. Յ. Բիւրոն կ'ընտրուի Ընդհ. Ժողովէն՝ գաղտնի քուէարկութեամբ եւ ձայներու երկու երրորդի մեծամասնութեամբ. ան կը բազկանայ 7 անդամէ եւ կ'ունենայ 3 փոխանդամներ (26) : Անոր կեղրոնը երեւանն է : Բիւրոյի անդամը չի կրնար միաժամանակ կառավարութեան անդամ ըլլալ (յօդ. 38 և 39) :

Կը հետեւի Պարլամենտական Փրակցիային վերաբերեալ մասը : Բիւրոն վճռական հակագչոս ունի Հայաստանի Խորհրդարանի դաշնակցական Փրակցիային վրայ, որ «ինքնուրոյն կերպով վարում է պարլամենտական ամբողջ օրենսդրական աշխատանքը՝ դեկավարուելով Ընդհ. Ժողովի, Կոնֆերանսի որոշումներով» : Կառավարութիւն բաժնին մէջ կը ճշդուի, թէ «Փրակցիան ընտրում է նախարարապետին՝ նախապէս առնելով Բիւրոյի համաձայնուրինը» : Ֆրակցիան — եւ անոր ճամբոր անշուշտ Հ. Յ. Բիւրոն — վճռական ձայն ունին կառավարութեան անդամներու ընտրութեան եւ անոնց փոփոխման հարցերուն մէջ : Ու այսուղ եւս կը շեշտուի, որ «կառավարութեան դաշնակցական անդամները միաժամանակ կուսակցական ունէ մարմնի ան-

դամ չեն կարող լինել» (տեսնել էջ 12–13, յօդ. 60–65) :

Ինձնավարութիւններու (զաւառական եւ քաղաքացին) բաժնէն ետք, որ անմիջական աղերս չունի զուտ կաղմակերպական կառոյցին հետ, կու դայ վերոյիշ-եալ մարմիններուն համապատասխանող ժողովներու մասը — զիւղական եւ քաղային ժողովներ, զաւառակային եւ քաղաքային ժողովներ, զաւառական ժողով, շրջանային ժողով : Վերջինին «մասնակցում են գաւառական կոմիտէների, կենտրոնական կոմիտէի եւ Բիւրոյի կողմից մէկական եւ զաւառական ժողովների երկուական ներկայացուցիչները» (յօդ. 84) : Ռայոնական ժողով կը կոչուի «իւրաքանչիւր պետութեան սահմաններում գտնուող բոլոր կենտր. կոմիտէների եւ շրջանային ժողովների ներկայացուցիչների ընդհանուր ժողովը» . ան կը զումարուի ըստ կարիքի, բայց առ նուազն տարին մէկ անդամ՝ Բիւրոյի հրաւէրով : Իր-բեւ ընդհանուր կանոն, բոլոր ժողովները օրինաւոր կը համարուին, երբ ներկայ է իրաւասու ձայներու 2/3ը :

Նորութիւն է անշուշտ Խորհրդաժողովը (Կոնֆե-րանս), որ կը հրաւէրուի «Բիւրոյի անդամների 2/3ի կամ առ նուազն երեք կենտր. կոմիտէների պահանջով» (յօդ. 96), «Ընդհանուր ժողովի կողմից չնախատեսուած հարցերի համար եւ նրա որոշումները պարտադիր են Բիւրոյի եւ բոլոր մարմինների համար» (յօդ. 97) : Սակայն ան «փոփոխութեան չի կարող ենթարկել Ծրա-դիրը, կանոնագիրը եւ ընդհ. ժողովի որոշումները» : Խորհրդաժողովին կը մասնակցին՝ «Բիւրոն իւր ամբողջ կազմով, բոլոր կենտր. կոմիտէները եւ Հայաստանի Խորհրդարանական խմբակցութիւնը (Փրակցիա)՝ մէ-կական ներկայացուցիչներով» (յօդ. 94) :

Փոփոխութիւն չեն կրեր Ընդհանուր ժողովի վե-րաբերեալ յօդուածները . 1907ի Կանոնագրին բաղւատ-մամբ՝ կը գտնենք միայն մասնակի պատշաճեցում մը՝ միակ Բիւրոյի զրութեան : Իր անդամներու մէկ-երրոր-դի սահմաններուն մէջ ձայնի իրաւունքով դործիչ ըն-

կերներ հրաւիրելու իրաւասութիւնը վերապահուած է Ընդհանուր ժողովին միայն (յօդ. 101) :

Կը հետեւին նուազագոյն պահանջները : Իւրաքանչիւր կ. Կոմիտէ պարտաւոր է ունենալ գաւառական երեք կոմիտէութիւն՝ համապատասխան ցենզով, եւ առ նուազն 20.000 ֆրանք տարեկան եկամուտ : Ուսանողական միութիւնները Ընդհ. ժողովին կը մասնակցին, եթէ անոնց կազմակերպուած ուսանողներու թիւը 200էն աւելի է, իսկ աշակերտական միութիւնները՝ առնուազն 300 անդամ ունենալու պարագային :

ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒ մնացեալ գլուխները — Դրամական միջոցներ, Հաշուապահութիւն, Օգնութիւն, Միուրիւններ, Կարգապահական եւ Դատական — անմիջական աղերս չունին կառոյցին հետ (27) : Իրրեւ վերջին գլուխ աւելցուած Գերագոյն Դատական Աստեանը, ըստ իր կանոնագրային բնոյթին, Խորիրդաժողովին հետ կը բաժնէ Դաշնակցութեան Խորհուրդին պարտականութիւններն ու իրաւունքները : Ան կ'ընտրուի Ընդհանուր ժողովէն, իրրեւ մնայուն մարմին, որ կը բազկանայ երեք անդամէ եւ երեք փոխանդամէ : Ան քննութեան կ'ենթարկէ ընկերներու, մարմիններու (Բիւրոն ներառեալ), Ֆրակցիայի եւ կառավարութեան դաշնակցական անդամներու «ղրամական», քրէական եւ հակակարգապահական դործերը», եւ կրնայ վճիռ կայացնել՝ մինչեւ Դաշնակցութենէն արտաքսում : Անոր դատական վճիռները կը փոխանցուին Բիւրոյին՝ առ ի գիտութիւն եւ գործադրութիւն : «Դատական Աստեանի անդամները կուսակցական կազմակերպական մարմինների անդամ չեն կարող լինել, բացի պարլամենտական ֆրակցիայից» (յօդ. 169) :

Դժբախտաբար, իններորդ Ընդհանուր ժողովին ախագծած կազմակերպական այս նոր ու յստակ կառոյցը, իր կարգին, եւ մի՛շտ հայ ժողովուրդի դաժան ձականագրին բերումով, բաւարար ժամանակ պիտի չունենար հաստատուելու եւ ամրապնդուելու : Քաղա-

քական անակնկալները նոր պայմաններ պիտի ստեղծէին չուտով, հնգամեակ մը եւս, հայութեան նորանոր դժբախտութիւններուն հետ, կազմալուծելու, ցրուելու կամ առ նուադն հիմնական փոփոխութիւններու ենթարկելու համար Դաշնակցութեան կազմակերպական մեքենան :

(1) Ներկայ ուսումնասիրութեան առաջադրանքնեն դուրս կ'իջնայ դեպքերու եւ դեմքերու ըստ էութեան գնահատանքը: Եթի կը խօսիմ «կազմակերպական քառու»ի եւ «մարմիններու ցրուածութեան» մասին՝ բոլոր նախատեսութիւնները գլող-անցնող գահավէժ դեպքերու իրք հետեւանք, նկատի ունիթի դաշնակցական մարմինները՝ իբրև կազմակերպական կառոյցի ամբողջութիւնը պայմանաւորող հաւաքականութիւնները: Այդ հաւաքականութեանց ցրուածը — կազմակերպական մեջ իմաստով անընդունելի — ոչինչով կը պակսեցնէ անոնց բաղկացուցիչ անհատներուն դաշնակցականի գաղափարական գորութիւնը եւ նուիրումը՝ հայութեան ազատագրութեան գործին: Ընդհակառաց՝ տեսանք արդէն, կը պայմանաւորէ ու կը բացատրէ զանոնք: Մեր ժողովուրդի գերազոյն գոյամարտի օրերուն ու անկէ ետք տակալին աւելի քան տարի մը, դաշնակցական դեկավարները, ժողովներու եւ մարմիններու անդամ քլալի առաջ ու աւելի՝ մարտիկներ էին, զինուորական դեկավարներ, Ազգային Խորհուրդի վարչչներ, անկախութեան կերտիչներ, ու քրքախան անձեւ քառու մը՝ Վաւերական Հայաստանի ստեղծիչները: Այդ գործերու գումարն է Դաշնակցութեան վաստակը 1917-1920 տարիներուն, եւ անոնց արգասիքը՝ ինքնուրոյն Հայաստանի մը գոյութիւնը վերջին 56 տարիներուն:

(2) ՔԱՂՈՒԱԾԲԻՆԵՐ Հ. Յ. ԳՐԴ ԸՆԴՀ. ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՑ, երեւան, 1920 (միայն մարմինների համար). Էջ 14-15:

(3) Տեսնել Ծուրեն, ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ՄԸ ՅԻՇԱՏԱԿԱՆԵՐԸ, է. հասոր, էջ 154-157: Իններորդ Ընդհանուր ժողովին նախորդող ժամանակաշրջանի կազմակերպական անդամական վիճակին կ'անդրադարձայ նաեւ ընկ. Յարութիւն Քիւրքինեան, իր «Թւրուագիծ Հ. Յ. Պատմութեան 1919-1924 Հնդամեակի» շահեկան յօդուածաշարքին մէջ: Տեսնել ԱԶԴԱԿ ՇԱԲԱԹՕՐԵԱԿ - ԴՐՈՇԱԿ, Դ. տարի (1973), ի մասնաւորի թիւ 36 եւ 37:

(4) Կարօ Սասունի, ԹԻՔԱՀԱՅԱՍՏԱՆԸ Ա. ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ԲՆԹԱՑՔԻՆ, Պէյրութ, 1966. էջ 145:

(5) Տեսնել նախորդ բաժինը, ի մասնաւորի՝ էջ 87-88:

(6) Կարօ Սասունի, ԹՐՔԱՀԱՅԱՍՏԱՆԸ Ա. ԱՇԽԱԲՀԱՄԱՐՏԻ  
ԸՆԹԱՑՔԻՆ, Պէյրուր, 1966, էջ 144:

(7) Անդ, էջ 145-146: Առաջին անգամ ըլլալով է որ Բասէնն  
ու Ալաշկերտը կը դառնային առանձին կեդրոնական կոմիտէու-  
թիւնները: Եքիդրը այսպէսով կ'օժնուէր իինց կեդր. Կոմիտէու-  
թիւններով: Ընկ. Կ. Սասունիի յուշերը եւս, սակայն, չեն տար  
մեզի «Երկրի կեդրոնական կոմիտէ»ին ծննդեան պարագաները:

(8) Տեսնել նախորդ բաժինը, ի մասնաւորի՝ էջ 91-92:

(9) Ունիմիք այդ երկու շրջաբերականներուն տպագիր պատ-  
ճենները: Ընդգծուած մէջբերումը քիւ 1էն է (1917 թ., Մարտ 5):

(10) Ս. Վրացեան, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ, թ. տիպ,  
Պէյրուր, 1958. էջ 590-595:

(11) Զերցանիք նշդել՝ թէ երկու տարրե՞ր Ռայոնական Ժողով-  
ներու կ'ակնարկեն երկու հեղինակները, թէ՞ միեւնոյն Ժողովին,  
մէկուն մօտ ամսուան սխալով մը: Կ. Սասունի (յիշատակուած աշ-  
խառուքիւն, էջ 146) կը նշէ՝ որ այդ Ռայոնական Ժողովը ընտ-  
րած է ոչ միայն Արեւելեան Բիւրոյի կանոնագրով նախատեսուած  
երկու անդամները (անուններ չկան), այլ նաև Հայաստանի Բիւ-  
րոյի երեք անդամները, յանձինս Հմայեալ Մանուկեանի, Ամասու-  
նիի եւ Կարօ Սասունիի:

(12) Տեսնել ՔԱՂԱՔԱՆԵՐՆԵՐԸ, էջ 3:

(13) Հետաքրքրուողը կրնայ դիմել Ս. Վրացեանի եւ Ալ. Խո-  
տիսիանի ծանօթ գործերուն, բայց մանաւանդ Փրոփ. Ռիշըրս  
Ցովիաննեխեանի մասնագիտական աշխատախրութեանց, — AR-  
MENIA ON THE ROAD TO INDEPENDENCE, Քա-  
լիփրնիա, 1967, և THE REPUBLIC OF ARMENIA, ա.  
հասոր, Քալիփ., 1971:

(14) Մեր տրամադրութեան տակ ունիմիք տպագիր այդ շրջա-  
բերականէն օրինակ մը: Ամբողջութիւնը հրատարակուած է Ս.  
Վրացեանի «ԿԵՍՆԻ ՈՒՂԻՒՆԵՐՈՎ» շարքի ե. հատորին մէջ, էջ  
108-112:

(15) Հետաքրքրական է բաղդատել 1 Մարտի շրջաբերականով  
իրաւիրուած մարմինները եւ ըստ ՔԱՂԱՔԱՆԵՐՆԵՐՈՒ գրքոյին Ժո-  
ղովին փաստօրէն մասնակցած շրջաններն ու մարմինները՝ իրենց  
վեռական ձայններու թիւով: Կուտանք անունները, կողքին՝ վեռա-  
կան ձայններու իրաւունքը ըստ շրջաբերականին, ապա, փակագծի  
մէջ, մասնակցաններու թիւը ըստ գրքոյին: — 1. Ռուսաստան  
(Պ.թիմ, Ռուսով, Հիւս. Կովկաս)՝ 2 (0) — 2. Պաքու՝ 4 (3) — 3.  
Շուշի՝ 2 (1) — 4. Գանձակ՝ 2 (2) — 5. Ջանգեզուր՝ 2 (1) —  
6. Թիֆլիս՝ 4 (5) — 7. Շովագի (Պարում, Սուխում, Սոչի)՝ 2  
(2) — 8. Ալեքսանդրապոլ՝ 2 (4) — 9. Երեւան՝ 4 (4) — 10.  
Կարս՝ 2 (2) — 11. Թիհրամ՝ 2 (2) — 12. Թաւրիգ՝ 2 (0) — 13.

Վամ՝ 4 (4) — 14. Կարին՝ 2 (2՝ Բասէնի հետ) — 15. Մուշ՝ 2 (2) — 16. Ալաշկերտ՝ 2 (2) — 17. Խարբերդ՝ 2 (0) — 18. Սերաստիա՝ 2 (1) — 19. Տրապիզոն՝ 2 (0) — 20. Տիգրանակերտ՝ 2 (0) — 21. Հարք-Ապահովմիք (Խմուս)՝ 0 (2) — 22. Կիլիկիա՝ 2 (2) — 23. Պոլիս՝ 4 (4) — 24. Իզմիր՝ 0 (1) — 25. Եգիպտոս՝ 2 (1) — 26. Պալֆանինիք՝ 2 (2) — 27. Ամերիկա՝ 6 (3) — 28. Նորոպա՝ 1 (0) — 29. Խորհրդարանական Թրակցիա՝ 1 (2) — 30. Հ. Յ. Երևանի Ներկայացուցչական Խորհուրդ՝ 0 (1) — 31. Երկրի Կեդրոնական Կոմիտէ՝ 0 (1) — 32. Հ. Յ. Պւսանող. Միութիւն՝ 0 (1) — 33. Հ. Յ. Աշակերտ. Միութիւն՝ 0 (1) 34. Հայաստանի Բիւրո՝ 1 (1) — Հայաստանի Բիւրոյի Պոլսոյ հատուած՝ 0 (1) — 36. Արեւելիսան Բիւրօ՝ 1 (1):

Մեր տրամադրութեան տակ չունինք նաեւ, դժբախտաբար, 61 պատգամաւորներու եւ 19 երաւիրեալներու լրիւ անուանացանկը, եւս առաւել՝ անոնց բաշխումը ըստ իրենց ներկայացուցած շրջաններուն կամ մարմիններուն: «Հետաքրքիր կը լիներ ներկայացնել բոլոր պատգամաւորների ցանկը, ինչ որ հնարաւոր չէ, դժբախտաբար» — կը գրէ Սիմոն Վրացեան («ԿեԱՆՔԻ ՈՒՂԻՆՆԵՐՈՎ», եւ. հասոր, էջ 112), միաժամանակ մատնանշելով բացակայութիւնը Արմեն Գարոյի, Միք. Վարանդեանի եւ Աւ. Անարոնեանի: Ռուսում եւ Արամ 1919 Յունիւրին մահացած էին արդէն: Նկարներն եւ մասնակի այլ տեղեկութիւններէ օգտուելով՝ կը բնանք բուել կարգ մը անուններ միայն, ինչպէս՝ Խշուան Ցովսէփ Արդութեան, Ռուբէն, Գրո, Ս. Վրացեան, Ն. Աղբալիսան, Ալ. Խատիսեան, Շատարշ Միսաքեան, Սասունցի Մուշեղ (Աւետիսեան) եւ Միթքար Գարմանեան (Մշոյ Կեդր. Կոմիտէի ներկայացուցիչներ), Տիգրան Նամին Վերածին (Կիլիկիոյ պատգամաւորներ), Արք. Գիւլիսանդանեան, Կարօ Սասունի, Ցովհ. Տէլէնեան եւայլլ: առ այս չե ուստի նույնական ժամանակաշրջանուն

(16) Տեսնել Ռուբէնի ՑիՇԱՏԱԿՆերու է. հասորը ընդհանրապէս, եւ ի մասնաւորի՝ Խմբապետ Մուշեղի յուշերը Ռուբէնի մասին, էջ 98-117:

(17) Տեսնել Սիմոն Վրացեան, «Հայկական անիւրէնքերգը», Արշ. Շիրակեանի ԿԱՏԱԿՆ էր ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒԽՆ հատորին մէջ (Պէյրութ, 1965), էջ 55-61:

(18) Յօդուածաշարքին մասին տեսնել Ծանօթագրութիւն թիւ 3: Մէջբումը՝ ԱԶԴԱԿ ՇԱԲԱԹՈՐԵԱԿԻ 1973ի 36րդ համարէան, էջ 569:

(19) «Հ. Յ. Ֆաշնակցութեան Թրդ. Լնդիք Ժողովը, հանդիսաւորապէս նուիրագործելով անկախ եւ Միացեալ Հայաստանի յայտարարութիւնը եւ անորուամբողջացման եւ զարգացման ձգութեալ գործութեամբ, դողովրդավար (դեմոքրաքիք) Համբապետու-

քեան հիման վրայ, որոշեց՝

Ա. — Զեղեալ համարել կուսակցութեան նուազագոյն ծրագրի Ռուսահայաստանի եւ Տաճկահայաստանի վերաբերեալ բաղաքական պահանջմերը :

Բ. — Ամբողջական ծրագրի վերաբենութիւնը յետաձգում է յաջորդ Ընդհ. ժողովին» (Էջ 4-5):

(20) «Լսելով զեկուցում հայացման հարցի մասին, Հ. Յ. Դրդ Ընդհ. ժողովը ցաւով կը դիմու որ ոչ միայն դաշնակցական կառավարութիւնը, այլև կուսակցութեան ձեռնիստ մարմինները ոչ մեկ ուղղակի եւ գործնական բայլ առած են Հայաստանի Հանրապետութիւնը հայացմելու. հետեւաբար կը պահանջէ»:

ա. — Հայերկնը ընդունի իբր միակ լեզու բոլոր նախարարութիւններու եւ ամեն տեսակի գործառնութիւններու համար:

բ. — Մինչեւ երեք ամիս արձակել հայերկնի անտեղեակ պաշտօնեաները եւ այսուհետեւ հայերկն լեզուն նկատել էական կէտ պաշտօնեաններու ընթրութեան համար» (Էջ 13-14):

(21) Ընդհ. ժողովը կը հաստատէ որ «հայկական կոտորածները կը բխէին պատմականորէն եւ փաստորէն ապացուցուած համարութեական Երիտասարդ Թուրքիայի հայացինց բաղաքականութենէն», որ կամաւորական շարժումը «պատերազմէն բխած վերիվայրումներուն» մէջ փաստորէն պատմական անհրաժեշտութիւն մըն էր, ըլլալով միաժամանակ «կինքնաբուխ արտայայտութիւնը հայ ժողովուրդի պատմական տեսնչերուն եւ ձգումներուն», եւ որ «Դաշնակցութիւնը չէր կրնար պատմական այդ վայրկեանին առջեւ մնալ անտարբեր»՝ ժողովուրդը ճգելով անդեկ, — եւ կ'եղակացնէ՝ որ վեռապէս սխալ է այս կարծիքը՝ թէ «հայկական աղեւնները ուղղակի հետեւանք էին կամաւորական շարժումնեն». այդ շարժումը կը նկատուի, ընդհակառակն, «հայ ժողովուրդի ինքնապաշտպանական մէկ պատմական փաստ եւ մեր բաղաքական պատագրութեան ազդակ» (Գրքոյն, Էջ 15-16):

(22) Տեսնել անդ, Էջ 21-22:

(23) Անդ, Էջ 22-23:

(24) Վերացում Սափոյի եւ Սարհատի հեռացման պատիժներուն (տեսնել ատենագուրթիւններն ու որոշումները Զորքորդ Ընդհանուր ժողովին):

(25) Կոյն ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒն երկրորդ տպագրութիւնը լոյս տեսած է 1923ին (դարձեալ արեւելահայերէնով). ո՞ւր տպուած ըլլալը նշանակուած չէ սակայն: Մինչ 1919ի տպագրութիւնը, ինչպէս եւ ՔԱՂԱՌԱՆՔՆԵՐԸ (1920, տես 2րդ ծանօթագրութիւն), լոյս տեսած են Երեւանի «Ռուարդիա» տպարանէն:

(26) Հ. Յ. Դ. Բիւրոյի անդամ կ'ընօրուին՝ թժ. Համօ Օհանցանեան, Ռուբէն Տէր Մինասեան, Սիմոն Վարշեան, Արշակ Զա-

մալեան, Արմէն Գարօ, Սարգիս Արարատեան եւ Աքրահամ Գիւլյանիամեան: Փոխանդամներ՝ Գէորգ Ղազարեան, Վահան Նաւասարդեան եւ Շահմաղեան: Պարագաներու թերմամբ, յաջորդող ժամի մը տարիներուն Բիւրոյի անդամներն միայն երեքը կամ չորսը (Օհանջամեան, Վրացեան, Ռուրէն եւ մասամբ՝ Զամալիան) կուսակցական-կազմակերպական գծով տիրական ներկայութիւն պիտի արձանագրէին:

(27) Հետաքրքրուողը կրնայ այդ բաժինները գտնել 1919ի ԿԱԶՄԱԿԻՐՊԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ մէջ, էջ 20-28:

ունի առաջարկ՝ ու առաջարկ ուժում պահանջված քայլական բարձրացումը և առաջարկ պահանջված դաշտեական առաջարկը ։ Առաջարկը ու առաջարկը առաջարկ է ունի առաջարկը ։ Առաջարկը առաջարկ է ունի առաջարկը ։ Առաջարկը առաջարկ է ունի առաջարկը ։ Առաջարկը առաջարկ է ունի առաջարկը ։

**թ.- 1920—1924 ՀՆԳԱՍՏԵԱԿԸ**

**ՊՈՒՔՔՐԷՇԻ ԵՒ ՎԻԵՆՆԱՑԻ**

**ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՆԵՐԸ**

— Հայոց գոյացեած ու մասնաւուած պատահական առաջարկութեան ու առաջ առաջարկ է ունի առաջարկ ։ Առաջարկը առաջարկ է ունի առաջարկ ։

— Խաղաղ պահ ու պատահական առաջարկը առաջարկ է ունի առաջարկ ։ Առաջարկը առաջ առաջարկ է ունի առաջ առաջարկ ։

— Խաղաղ պահ ու պատահական առաջարկը առաջարկ է ունի առաջ առաջարկ ։ Առաջարկը առաջ առաջարկ է ունի առաջ առաջարկ ։

Երեւանի Բնդհանուր Ժողովին յաջորդող երկու տարիները եւս նոյնքան ճակատազրական պիտի ըլլային՝ ոչ միայն Հ. Յ. Դաշնակցութեան, այլ նաև Հայաստանի եւ Համայն Հայ ազգին համար։ Երէկի դժոխային պայմաններէն հաղիւ զուրս եկած, քիչ մը ազատ չունչ քաշելու, ապրելու եւ ստեղծագործելու սկզբանական իր ձիգին լծուած Հայաստանը պիտի ստիպուէր իր ոյժերը վատնել մէկ կողմէ թրքո-թաթար, միւս կողմէ պոլշեւիկեան հակապետական շարժումներն ու ապստամբութիւնները զսպելու։ Ստեղծուած ճգնաժամային կացութիւնը 1920 Մայիսին պիտի ստիպէր Հ. Յ. Բիւրոն դիմելու բացառիկ միջոցառումներու, — խորհրդարանական աշխատանքներու ժամանակաւոր դադար եւ Հ. Օհանջանեանի Բիւրօ-կառավարութեան կազմութիւն, — բան մը՝ որ կը հակասէր իններորդ Բնդհանուր Ժողովէն բխած կազմակերպական կանոններուն(1)։ Ու մինչ, 1920ի ամառը, միջադգային-դիմանագիտական գետնի վրայ Հայաստանը կարեւոր յաջողութիւն մը պիտի արձանագրէր՝ ստորա-

գրութեամբը Սեւրի դաշնագրին, ան նուազ բախտաւոր պիտի ըլլար սակայն իր դրացի պետութեանց՝ Թուրքիոյ, Ասրալէյջանի եւ Խորհրդային Ռուսաստանի հետ իր յարաբերութեանց եւ փոխադարձ հասկացողութեան ճիգերուն մէջ, — Շանթի պատուիրակութիւնը ձեռնունայն պիտի դառնար Մոսկուայէն եւ, Սեպտեմբերի վերջերը, թուրք բանակի անակնկալ յարձակումով սկիզբ պիտի առնէր հայ-թրքական աղետալի պատերազմը։ Կառավարութեան փոփոխութիւն, խորհրդայնացում, Հայաստանի պարպումը դաշնակցական ղեկավարութեան կեղրոնական դէմքերէն, ուրիշներու ձերբակալութիւնը, Հայաստանի բանակի սպաներու աքսորը, Կասեանի Յեղկօմի համատարած բռնակալութիւնն ու ձնչումի սանձարձակ քաղաքականութիւնը, Ալագեազի սասունցիներու պոռթկումն ու համաժողովրդական ասստամբութիւնը՝ 1921 Փետրուարին, Ս. Վրացեանի «Հայրենիքի Փրկութեան Կոմիտէ»ն եւ ազատ Լեռնահայաստանի գոյամարտը, Երեւանի վերագրաւումը 11րդ Կարմիր բանակին կողմէ՝ 2 Ապրիլին եւ Միասնիկեանի Յեղկօմի հաստատումը։ Ահա, արագ թուումով մը միայն, յաջորդականութիւնը Հայոց պատմութեան ամէնէն բախտորուշ եւ վերիվայրումներով ամէնէն խիտ տարիներէն մէկը կազմող այդ ժամանակաշրջանի դլխաւոր դէպքերուն։ Իրեւ պատմական պարունակ ու մթնոլորտ, նաեւ բացատրութիւն, 1920-21 տարիներուն Դաշնակցութեան Երկրի կազմակերպական կառոյցին կրած արագ փոփոխութիւններուն(2)։

Այս բոլորին մէջ, իններորդ Ընդհանուր Ժողովի նախատեսած կազմակերպական նոր ցանցը, իր գիւղական, թաղային, գաւառակային, քաղաքային, գաւառական եւ շրջանային մարմիններով ու համապատասխան ժողովներով, ո՞րքանով ժամանակ ունեցաւ հաստատուելու եւ ամրանալու, — հարց է։ Պարզ է սակայն — եւ Ռուբէն կը վկայէ այդ մասին(3) — որ

Ընդհանուր ժողովի աւարտէն անմիջապէս ետք նորընտիր Բիւրոն ձեռնարկած է կուսակցական մեքենայի ամբողջական վերադասաւորման՝ համաձայն նախագծութ նոր կառոյցին։ Հայաստանի Հանրապետութիւնը կը բաժնուի կուսակցական երեք շրջաններու՝ Կարսի (Ջրաբերգ), Ալեքսանդրապոլի (Շիրակ) եւ Երեւանի (Մրգաստան) Կեղրոնական Կոմիտէութիւնները, որոնց մէջ կը լուծուին մինչ այդ իրենց ինքնուրոյնութիւնը պահած «զաղթական» մարմիններն ու կազմակերպութիւնները։ Վրաստանը կը դառնայ առանձին — եւ մէկ — կեղրոնական Կոմիտէութիւն, միացումովը Թիֆլիսի (Մեծ Քաղաք) և Պաթումի (Նաւահանդիստ, ապա՝ Շովամի) նախկին շրջաններուն։ Նոյնը եւ Ատրպէջջանը, որուն մաս չեն կազմեր սակայն Զանգեզուրը, Գանձակն ու Լեռնային Ղարաբաղը, որոնք կապուած կը մնան ուղղակի Բիւրոյին՝ իրեւ առանձին կոմիտէութիւններ։ 1919ի վերջերն ու 1920ի սկիզբը, այս բոլոր մարմինները ծնունդ առած են արդէն Բիւրոյի ջանքերով հրաւիրուած համապատասխան Շրջանային ժողովներէն, — ոչ անշուշտ առանց դըժուարութեան, տրուած ըլլալով կազմակերպական խառնիձաղանձի զացող, բայց կուսակցական ամրող անցեալ մը յիշեցնող լայնօրէն ապակեդրոն նախկին կառոյցի կողմնակիցներու կարեւորութիւնը եւ արեւմտահայ-արեւելահայ հակատրամադրութիւնները(3)։ Բիւրոյի որոշումով, կազմուած է նաեւ Ընդհանուր ժողովին կողմէ չնախատեսուած արտահողային (Էքստերիորիալ) կեղրոնական Կոմիտէութիւն մը՝ «Երկարուդիների կ. Կոմիտէն», երկաթուղային ծառայողներն ու բանուորները կուսակցականօրէն կազմակերպելու համար՝ յօդուած համայնավարական քարոզչութեան չէզոքացման եւ անկախութեան ամրապնդման (2 եւ 3)։

Առանձին ուշադրութեան առարկայ են, Բիւրոյի կողմէ, կուսակցութեան մարտական ոյժերը, կազմը-

ւած առաւելաբար նախկին Փետայիներէ եւ կամաւորներէ, եւ ուր տիրող ներկայութիւն են սասունցիներն ու վասպուրականցիները՝ իրենց փորձուած խմբապետներու առաջնորդութեամբ։ Հայաստանի բանակի կողքին, անոնք հիմնական երախտիք պիտի ունենային ըլլայաց թրքո - թաթար շարժումներու զսպումին, ըլլայ, հետագային, հայրենիքի պաշտպանութեան գործին մէջ՝ թուրք թէ պոլչեւիկ ներխուժողներուն դէմ։

Նոյն թուականին (1920ի սկիզբ), արտասահմանի կազմակերպութիւնները կը ներկայանան հետեւեալ պատկերով — Թուրքիոյ մէջ՝ Վիշապի (Պոլիս) և Լեռնավայրի (Կիլիկիա) Կեղրոնական Կոմիտէութիւններ եւ Իզմիրի Մեկուսի Կոմիտէութիւն. գաղութներ՝ Ամերիկայի, Պալքաններու, Վրէժի (Թաւրիզ) եւ Շահըստանի (Թեհրան) Կեղրոնական Կոմիտէութիւններ եւ Եղիպտոսի Մեկուսի Կոմիտէութիւն։ Համագումար՝ մէկ Բիւրօ, 10 կամ 11 Կեղը. Կոմիտէութիւններ եւ 6 Մեկուսի կամ առանձնակի կոմիտէներ։ Երեւանի Ընդհանուր Ժողովին նախորդող շրջանի 26 մարմիններուն տեղ(4)։

Հակառակ յարաբերութեան դժուարութիւններուն եւ Բիւրոյի կլանուած ըլլալուն առաւելաբար Հայաստանի եւ անմիջականօրէն մերձակայ շրջաններու կազմակերպական գործերով, արտասահմանի մարմինները կարեւոր գեր պիտի ունենային Բիւրոն — եւ անոր միջոցաւ։ Հայաստանի կառավարութիւնը — արտաքին աշխարհի իրադարձութիւններուն եւ տրամադրութիւններուն դիտակ պահելու դժով։ Բստ երեւոյթին, աւելի քան զիւանազիտական ներկայացուցիչները, Պոլսոյ եւ Ամերիկայի մարմիններն էին Բիւրոյին եւ կառավարութեան քաղաքական տեղեկանք հայթայթողները։ Այս ուղղութեամբ նշելի է նաեւ գերը կարգ մը շրջաններու, ոչ կազմակերպուած իրեւ մարմին, բայց ուր գոյութիւն ունէին դաշնակցական խումբեր կամ անհատներ, ինչպէս Տրապիզոն, Հիւսիս. Կովկաս, Մոսկուա, եւն։

Կաղմակերպական այս մեքենան էր որ պիտի գործէր 1920ին, դէթ մինչեւ Հայաստանի խորհրդայնացումը, Երկրին մէջ անկէ ետք դառնալով ընդյանակեայ (նաեւ Ջրաբերդի կ. Կոմիտէութեան վերացումով՝ Կարսի շրջանի կորուստէն ետք), արտասահմանի մէջ շարունակելով երկար ժամանակ, իսկ թուրքիոյ եւ Վրաստանի մէջ՝ տակաւին քանի մը տարի:

Զանց կ'ընենք Բիւրոյի ներքին դժուարութիւնները 1919-1920 տարիներուն, կապուած առաւելաբար անոր անդամներէն ոմանց (1920 Մայիսէն սկսեալ՝ բոլորին) զբազուածութեան՝ կառավարական աշխատանքներով, ուրիշներու (Օհանջանեան՝ մինչեւ 1920 Ապրիլ, Արմէն Գարօ, Շահմազեան) Երեւանէն բացակայութեան, ինչպէս նաեւ կուսակցական-յեղափոխական եւ պետական ըմբռնումներու յաճախակի բախումներուն։ Այս բոլորը անմիջական կապ չունին կազմակերպական կառոյցի ամբողջութեան հետ։ Հետաքըրքը բռնուղը կրնայ դիմել Ռուրէնի (3) եւ Ս. Վրացեանի (5) յուշերուն, ինչպէս նաեւ ընկ. Յ. Քիւրքճեանի համադրական ուսումնասիրութեան (2)։

Հայաստանի խորհրդայնացումը վերջ տուաւ Հ. Յ. Դ. Բիւրոյի ներկայութեան Երկրէն ներս, ինչպէս նաեւ, փաստօրէն, անոր հաւաքական գործունէութեան՝ իրեւ մէկ եւ ամբողջական մարմին։ Ռուրէն անցած էր արդէն Դարալագեալ, Օհանջանեան՝ բանտարկուած, Զամալեան, Գիւլիսանդանեան, Արարատեան եւ ուրիշներ յաջողած էին, Թիֆլիսի վրայով, դուրս գալ արտասահման (Պոլիս)։ Երեւան կը մնար Վրացեանը միայն։ Դաշնակցական մարմինները կարճ ժամանակի ընթացքին դարձած էին ընդյանակեայ, ումանք մասսամբ կազմալուծուած՝ ձերբակալութեանց եւ ամէնօրեայ հետապնդումներու հետեւանքով։ Բայ Վրացեանի, «կուսակցական վերին իշխանութիւնը դբանը բռնը էր Հայաստանի Կոմիտէի ձեռքը։ Ես խորհրդակցական ձայնով մասնակցում էի Կոմիտէի նիստե-

րին» (6) : Հայաստանի կոմիտեն փաստօրէն շարունակութիւնն էր Մրգաստանի (Երեւանի) Կեդրոնական Կոմիտէին, որուն ազատ մնացած երեք անդամները Բիւրոյի ներկայացուցիչ Ս. Վրացեանի նշանակումով զօրացուած էին նոր տարրերով։ Կարեւոր դեր խաղացած է այս մարմինը, Բիւրոյի բացակայութեան, 1920 Դեկտեմբերէն մինչեւ 1921 Փետրուար (7) :

Չենք խօսիր խորհրդային իշխանութեան առաջին ամիսներուն իսկ Հայաստանի մէջ երեւան եկած «Զախնդաշնակցական» խմբակցութեան մասին (անուն մը՝ որուն չուրջ բոլցեւիկները տակաւին տարիներ կատակերգութիւն պիտի խաղային, 1921 Ապրիլէն ետք), քանի այդ «շարժում»ը կը պատկանի Հ. Յ. Դաշնակցութեան հերձուածներու պատմութեան եւ կապ չունի կուսակցութեան կառոյցի հոլովոյթին հետ:

Փետրուարեան յեղաշրջումէն ետք կազմուած Հայրենիքի Փրկութեան կոմիտեն եւ անոր գործունէութիւնը, ինչպէս նաև Լինքնալվար Սիւնիքի եւ Լեռնահայաստանի կուտները, նոյնպէս, դուրս կը մնան մեր նիւթի ծիրէն։ Այսպէս կամ այնպէս, 1921 Ապրիլէն մինչեւ Յուլիս, Դաշնակցութեան Երկրի դրեթէ բոլոր աչքառու դեկավարները հեռացած էին Հայաստանէն, Արաքսի վրայով անցնելով Թաւրիզ։ Այնտեղ են, ի մասնաւորի, Հ. Յ. Բիւրոյի երեք անդամներ՝ Համօ Օհանջանեան, Ռուրէն Տէր Մինասեան եւ Սիմոն Վրացեան։

Մինչ այդ, սակայն, Դաշնակցութեան արտասահմանեան հատուածին մէջ պատահած է կարեւոր իրադարձութիւն մը, որմէ փաստօրէն անտեղեակ մնացած են Բիւրոյի Երկիր մնացած անդամները։ Անցնելով Պոլիս եւ Պալքաններ, Ա. Գիւլիսանդանեան, Ա. Զամալեան եւ Ս. Արարատեան, ինչպէս նաև փոխանդամներ Գ. Ղազարեան եւ Վ. Նաւասարդեան, փոխանակ շարունակելու գործել իրբեւ Բիւրօ կամ առնուազն իրեւ Հ. Յ. Բիւրոյի արտասահմանի հատուած,

Հրատիրած են Խորհրդաժողով մը (Կոնֆերանս), որ գումարուած է Ապրիլին, Պուբլիկի մէջ: Պուբլիկի խորհրդաժողովը, որուն կը մասնակցէին, արտասահմանեան մարմիններու ներկայացուցիչներու կողքին, նաեւ Շիրակի Կեղրոնական Կոմիտէէն մէկ եւ Վրաստանի Կեղրոնական Կոմիտէէն երկու ներկայացուցիչներ(8), քննած է իններորդ Բնդհանուր Ժողովին ասդին պատահած դէպքերը, քննադատած Երկրի մարմինները, որոնք չեն կրցած տանիլ կազմակերպական բաւարար աշխատանք, կուսակցական բոլոր ոյժերը սրետական գործեռու լծուած ըլլալով, նշած՝ Վրաստանի Կեդր. Կոմիոէի աշխոյժ գործունէութիւնը, ինչպէս նաեւ, Հակառակ Զայաստանի տագնապին եւ Բիւրոյի հետ յարաբերութեանց գործարութեան, կազմակերպութեան ծաւալումը զաղութներուն մէջ: Հարցեր՝ որոնցմէ առնուազն մէկ քանիին անդրադառնալու իրաւունքը չունէր Խորհրդաժողովը, քանի այնտեղ ներկայացուցիչ չունէին Երկրի (բացի Շիրակէն), Զանգեզուր-Ղարաբաղի եւ Պարսկաստանի մարմինները: Աւելի՛ն սակայն. Պուբլիկի Խորհրդաժողովը, հիմնուելով Բիւրոյի ներկայ անդամներու զեկուցման վրայ (անդամներ, որոնք բալորովին կարուած էին Երկրի կենդանի իրականութենէն 1920 Դեկտեմբեր-1921 Ապրիլ տագնապի ամիսներուն), բաւական խստօրէն քննադատած է նաեւ Հ. Յ. Բիւրոն, գտնելով որ ան «կանգնած չէ եղած պատմական ծանր վայրկեանի բարձրութեան վրայ» ու «չէ աշխատած ստեղծելու կուսակցական ուժեղ կազմակերպութիւն», այլ «մտած կառավարութեան մէջ, լքելով կազմակերպական շարքերը», ու մայիսեան օրերու հայրենիքի փրկութեան չքեզ գործէն ետք «անմիջապէս չէ հրաժարած իշխանութենէն»(9): Քաղաքական ծրագրի մարզին մէջ, Խորհրդաժողովը կ'որոշէ «կանգնած մնալ Միացեալ Հայաստանի անկախութեան տեսակէտի վրայ»: Կ'որոշուի նաեւ «Երկրէն դուրս կապի մէջ մտնել Սովետ.

Ծուսաստանի հետ, նպատակ ունենալով օդտագործել անոր քաղաքական կշիռը» — որոշում՝ որ չուտով պիտի յանդէր Ռիկայի բանակցութիւններուն, Հ. Յ. Դաշնակցութեան եւ Ծուսաստանի Համայնավար կուսակցութեան ներկայացուցիչներուն միջն (10) : Հայաստատանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը կը գորացուի Ալ. Խատիսեանի մուտքով :

Կաղմակերպական մարզին մէջ Պուքը էշի Խորհրդաժողովին բերած նորութիւնը կ'ըլլայ ստեղծումը Պատասխանատու Մարմնի մը, որ նախատեսուած չէր իններորդ Ընդհանուր Ժողովի որոշումներուն կամ Կաղմակերպական Կանոններուն մէջ : «Նկատի ունենալով Բիւրոյի ներկայ անդամներու առաջարկը Բիւրոյի վերակազմութիւնը անորոշ ժամանակով յետաձգելու, նաեւ անհրաժեշտութիւնը արտասահմանի համար ունենալու Բարձրագոյն Պատասխանատու Մարմին մը, — կ'ըսուի որոշումներու ամփոփման մէջ, — Խորհրդաժողովը կ'որոշէ կազմել Պատասխանատու Մարմին մը, որ բիւրոյական լրիւ իրաւունքներով կը վարէ կուսակցական եւ քաղաքական գործերը մինչեւ յառաջիկայ Ընդհանուր Ժողովը : ...Պատասխանատու Մարմինի իրաւասութեան սահմաններէն դուրս կը գտնուին Անդրկովկասը եւ Պարսկաստանը : ...Պատասխանատու Մարմինը կը պահէ իր իրաւասութիւնները մինչեւ այն ատեն, երբ Բիւրոն ինքզինք ի վիճակի կը յայտարարէ վարելու կուսակցական գործերը արտասահմանի մէջ...» : Ան կը լուծուի, երբ Բիւրոյի կազմը ամբողջանայ արտասահմանի մէջ եւ ի վիճակի ըլլայ «ինքզինք Բիւրո յայտարարելու» (11) :

Բնական է եւ հասկնալի, որ նման համակուսակցական եւ ծանրակշիռ քննադատութիւններ եւ որոշումներ, արուած ժողովի մը կողմէ, ուր ներկայ չէին Բիւրոյի երկիր մհացած անդամները, Հայաստանի Կոմիտէն եւ Անդրկովկասի ու Պարսկաստանի մարմինները, որոշ ընդվզում յառաջացուցած ըլլան Թաւրիզի

մէջ, 1921 Յունիս-Յուլիս ամիսներուն : Նամակներու եւ հեռագրերու ամիսներ տեւող փոխանակութիւն մը կայ՝ Արտասահմանի Պատասխանատու Մարմնին եւ Բիւրոյի Պարսկաստան դանուող անդամներուն, ինչպէս նաև Գերագոյն Դատական Ատեանին միջեւ (ուրու նախազահն էր Հայաստանի Հանրապետութեան Թեհրանի գեսպան Իշխան Յովսէփ Արզութեան) . առաջինները՝ պահանջելով որ Վրացեան, Ռուբէն եւ Օհանջանեան վարեն Երկրի, Անդրկովկասի եւ Պարսկաստանի գործերը՝ իրեւ Բիւրոյի հատուած (մինչ Ռիկայի բանակցութիւնները վարելով՝ Արտասահմանի Պատասխանատու Մարմնը ինքնարերարար միջամուխ եղած կ'ըլլար արդէն Երկրի գործերուն), Վրացեան՝ իրեն եւ իր երկու ընկերներուն համար նուաստացուցիչ եւ անարդար գտնելով իրենց բացակայութեան Բիւրոյի գործունէութեան մասին հանուած բանաձեւը եւ ուրեմքն՝ ներկայացնելով իր հրաժարականը, Ռուբէն՝ բողոքելով Ռիկայի «անհեթեթ էքսպերիմենտ»ներուն դէմ, Գերագոյն Դատական Ատեանը՝ լուսաբանութիւններ պահանջելով՝ Արտասահմանի Պատասխանատու Մարմնի իրաւական բնոյթին շուրջ, եւայլն(12) : Ամիսներ, նոյնիսկ աւելի քան տարի մը տեւող թղթակցութիւններն ու խօսակցութիւնները տեղ չեն յանդիր սակայն եւ, փաստօրէն, Ռուբէնի եւ Վրացեանի Եւրոպա անցնելէն ետքն իսկ Բիւրոն չի վերակազմուիր եւ ի վիճակի չ'ըլլար «ինքին Բիւրո յայտարարելու» : Պատասխանատու Մարմն-կառավարութիւն յարաբերութիւններն ու փոխադարձ իրաւասութիւններու հարցը, յաճախ ինդրոյ առարկայ, աւելի եւս կը բարդացընէ կացութիւնը :

Փաստօրէն, ուրեմն, 1921 Ապրիլէն մինչեւ 1923 Ապրիլ-Մայիսի Վիեննայի Խորհրդաժողովը, Պուքրէշի մէջ կազմուած Արտասահմանի Պատասխանատու Մարմնն է որ կը հանդիսանայ Դաշնակցութեան գերագոյն մարմնը : Հաստատուած նախ Պոլիս եւ ապա՝ Պուք-

րէշ, ան կը վարէ կուսակցութեան ներքին-կազմակերպական, ահարեկչական թէ արտաքին-յարաբերական դործերը, թէեւ ոչ միշտ բաւարար հեղինակութեամբ եւ աղղուութեամբ, ինչպէս կը վկայէ Վիեննայի Խորհրդաժողովի բանաձեւը՝ անոր գործունէութեան մասին(13) : Իր գործունէութեան մէջ տկարացած մանաւանդ 1922ի կէսերէն ետք, Արտասահմանի Պատասխանատու Մարմինը կը փորձէ փութացնել Տասներորդ Ընդհանուր ժողովի գումարումը, ինչպէս ցոյց կու տան կուսակցական միաւորներուն ուղղուած իր զանազան շրջարերականները . սակայն մէկ կողմէ Երկրի եւ Անդրկովկասի մարմիններուն պատգամաւոր դրկելու անկարելիութիւնը եւ միւս կողմէ՝ Լօզանի Խորհրդաժողովին հետ կապուած աշխատանքները, անկարելի կը դարձնեն Ընդհանուր ժողովի գումարումը՝ 1922ի վերջերը կամ 1923ի սկիզբը : Ուստի կ'որոշուի 1923ի գործնան դումարել Հ. Յ. Դաշնակցութեան արտասահմաննան մարմիններու արտակարգ խորհրդաժողով՝ իր վիեննայի Խորհրդաժողովը կը սկսի 1923 Ապրիլ 7ին եւ կը տեսէ Մինչեւ Մայիս 19 : Հակառակ սկզբնական շնչանի իրենց անտրամադրութեան, ներկայ կ'ըլլան եւ 1920-21 տարիներու Երկրի անցքերուն մասին կը զեկուցեն նաեւ Վրացեան եւ Ռուբէն : Բիւրոյի եւ Պատասխանատու Մարմին անդամներէն զատ, Խորհրդաժողովը՝ վիեննայի իրաւասու ձայնով, Լեռնավայրի, Վիշապի եւ Պալքանի Կեղրոնական Կոմիտէներու, Եղիպատոսի եւ Քարպաթի Մեկուսի Կոմիտէներու (վերջինը՝ նորակազմ, Ռումանիա), Փարիզի Կոմիտէի եւ Միջազգայնականի ներկայացուցիչները : Նաեւ խորհրդակցական ձայնով հրաւիրուած 12 ընկերներ : Ամերիկայի Կեղրոնական Կոմիտէն դրկած է իր գրաւոր տեղեկագիրը, բայց, գործնական պատճառներով, ներկայացուցիչ չունի : Պարսկաստանի երկու մարմիններուն մասին յիշատակութիւն չկայ(14) : Խորհրդաժողովի օրակարգը ճոխ է — 1) ժողովի

կազմակերպութիւնը (ներքին կանոնագիր) . 2) Զեկուցումներ եւ դրամական հաշուետութիւն (Բիւրոյի, Արտասահմանի Պատասխանատու Մարմնի, Պատութրակութեան եւ հիւլպատուներու) . 3) Ներկայ քաղաքականութիւն՝ գաղութներու հանդէպ (ներգաղթի եւ ապահովութեան խնդիրներ) . 5) Կազմակերպական խնդիրներ . 6) Զանազան հարցեր (Վեթերաններու ֆոնտ, ուսանողներու հարց, նպաստ՝ տարագիրներու, եւն.) . 7) Զեկուցումներ հաշուեցնիչ եւ այլ յանձնաժողովներու . 8) Նախահաշիւ . 9) Ընտրութիւն Արտասահմանի Պատասխանատու Մարմնի(15) :

Խորհրդաժողովը իր որոշումները կը նկատէ պարտադիր՝ արտասահմանեան բոլոր մարմիններուն համար : «Երկրի եւ Անդրկովկասի մարմիններուն վերաբերող ընդհանուր քաղաքական խնդիրներու մասին» կը յանձնարարուի որոշումները գործադրել «Երկրի մարմիններու փոխադարձ համաձայնութեամբ եւ գործակցութեամբ» :

Քաղաքական մարդին մէջ, միացեալ և անկախ Հայաստանի պահանջը կը շարունակէ նկատուիլ ղեկավար սկզբունք : Բայց Հայաստանի վարչաձեւը տապալելու նպատակով բռնամիջոցներու պիտի չդիմուի : Դաշնակցութիւնը ամէն կերպով պիտի աջակցի Երկրի վերաշինութեան գործին : Հայաստանի դրացի ժողովուրդներուն հետ մերձեցման եւ համերաշխութեան ճիգերը պիտի շարունակուին, բայց Դաշնակցութիւնը պիտի չունենայ որեւէ կողմնորոշում՝ այս կամ այն մեծ պետութեան հանդէպ : Պիտի շարունակուին կազմակերպչական աշխատանքները Երկրէն ներս թէ արտասահմանի մէջ, Դաշնակցութիւնը միշտ մնալով ընդդիմադիր՝ հանդէպ բոլչեւիկներուն եւ անոնց մեթուններուն : -- Ահա', հիմնականին մէջ, ամփոփումը Վիեննայի որոշումներուն : Ման-

բամասնութիւնները մեր նիւթէն դուրս կ'իյնան. Հետապնդուողները կրնան դիմել Որոշումներու Գրքոյ-կին կամ ընկ. Յ. Քիւրքճեանի «Աւրուազիծ»ին(13) :

Ինչ կը վերաբերի Բիւրոյի Երկրի գործունէութեան, Խորհրդաժողովը, լսելէ ետք Ռուբէնի եւ Վարացեանի զեկուցումները, կը հաստատէ, թէ «Բիւրոյի Հայաստան մնացած անդամները, ցրուած ըլլալով, չեն կրցած տանիլ հաւաքական աշխատանիք»: Բայց Փետրրուարեան ապստամբութիւնը, որ Հայաստանի վերջին տարիններու իրականութիւնը չապրած կարդ մը դործիչներու համար (Մ. Վարանդեան) կը ներկայանայ իրրեւ «աւելորդ արկածախնդրութիւն», Խորհրդաժողովին կողմէ վերջնական ու վճռական կերպով կը նկատուի համաժողովրդական տարերային պոռքիում, որուն չէին կրնար կանոնաւոր ձեւ եւ ընթացք չտալ մարմիններն ու ընկերները: Զանգեզուրի եւ Լեռնահայաստանի շարժուաները նաեւ ունեցած են մեծ նշանակութիւն՝ Զանգեզուրը Հայաստանին կապուած պահելու, բոլշևիկները դպաստացնելու եւ նահանջը ապահովելու տեսակէտէն: Խորհրդաժողովը նուազ դրական կերպով կ'արտայայտուի Ապառաժի դէպքերուն կապակցութեամբ (Դարաբաղի ապստամբութիւն), որուն ձախողութիւնը կը վերապրուի կարդ մը սխալներու. տեղեկութեանց անբաւարարութեան պատճառով, սակայն, Ապառաժի հարցի մանրամասն քննութիւնը կը ձգուի Գերագոյն Դատական Ատեանին եւ յաջորդ Ընդհանուր Ժողովին: Փաստօրէն, բոլոր հարցերու քննութեան եւ վիճաբանութիւններուն մէջ, երեւան կու գան հակունեայ երկու հոսանքներ, — «Երկրի» (առաւելաբար՝ Վարացեան, Ռուբէն, Օհանջանեան) եւ «արտառահմանի» հոսանքները:

Խորհրդաժողովի աւարտին կ'ընտրուի, ըստ երեւյթին, աւելի ուժեղ՝ Պատասխանատու Մարմին մը, որ կուսակցական գործերը պիտի վարէ մինչեւ Տասներորդ Ընդհանուր Ժողով (զոր պէտք է գումարել «մին-

չեւ մէկ տարի») կամ, Ընդհանուր Ժողովի կայացու-  
մը անհնար ըլլալու պարագային, մինչեւ յաջորդ Խոր-  
հըրդաժողովը: Ա. Վարացեան կը մտնէ Արտասահմանի  
Պատասխանատու Մարմնին մէջ: Միւս անդամներու  
մասին դրաւոր յիշատակութիւն չունինք դժբախտա-  
բար. ամենայն հաւանականութեամբ, նախորդ Պա-  
տասխանատու Մարմնի անդամներուն կարեւոր մէկ  
մասը վերընտրուած է:

Հ. Յ. Դասներորդ Ընդհանուր Ժողովը պիտի  
գումարուէր 1924 Նոյեմբեր-1925 Յունուար ամիսնե-  
րուն, մասնակցութեամբ Երկրի եւ արտասահմանի դրե-  
թէ բոլոր մարմիններուն: Վիեննայի Խորհրդաժողո-  
վին յաջորդող մէկուկէս տարիիներուն ընթացքին: Ար-  
տասահմանի Պատասխանատու նոր Մարմինը կ'ընդար-  
ձակէ իր կապերը Երկրի հետ, նախաձեռնելով Երեւանի,  
Ալեքսանդրապոլի, Թիֆլիսի, Ղարաբաղի եւ Զանդե-  
ղուրի մարմիններու մասնակցութեամբ Ռայոնական  
Ժողովի մը զումարման եւ Հայաստանի Պատասխանա-  
տու Մարմնի կազմութեան: Տասներորդ Ընդհանուր  
Ժողովի հաստատումով(16), ան «վարած է շրջահայեաց  
քաղաքականութիւն մը» ու մասնաւորապէս՝ ջանացած  
«կանինել այն աղէտները, որոնք կրնային ծագիլ Երկրին  
մէջ» Վրաստանի ապստամբութեան հետեւանքով»: Ան  
թոյլ եղած է սակայն «կուսակցական մամուլի հսկո-  
ղութեան, Երիտասարդ սերունդի դաստիարակութեան  
եւ նոր գաղութներու աշխատաւոր տարրերու կազմա-  
կերպման գործին մէջ», եւ ընդհանրապէս, աննպաստ  
պայմաններու բերումով, դադութներու իր գործու-  
նէութեան մէջ «չէ կրցած բաւարար չափով հանդէս բե-  
րել նախաձեռնութեան ողի»:

---

(1) Տեսնել յօդ. 38ի Մանօքութիւնը.— «Բիւրոյի անդամը  
չի կարող միաժամանակ լինել եւ կառավարութեան անդամ»:

(2) Ուսումնասիրութեան առարկայ հնգամեակը, իր պատմա-

կամ, եռքիրանական եւ ներքին-կուսակցական տուեալներով, բը-  
ծախնդիր բննութեան ենթարկուած է ընկ. Յարութիւն Քիւրքնեա-  
նի կողմէ, իր «Ռեպուլագիծ Հ. Յ. Պատմութեան 1919-1924  
Հեղամետակ»ի աշխատասիրութեան մէջ: Տեսնել ԱԶԴԱԿ ՇԱԲԱԹՕՐ-  
ԵԱԿ-ԳՐՈՇԱԿ, Գ. տարի, թիւ 355 44:

(3) Առութ, ՀԱՅ ՅԵՎԱՓՈԽԱԿԱՆԻ ՄԸ ՑԻՇԱՏԱԿԱՆԵՐԸ, է.  
հատոր, գլուխ ք. եւ զ., էջ 148-176 (ա. տպագրութիւն, Լու Ան-  
նելը, Քալիփորնիա):

(4) Անդ, էջ 159-160:

(5) Ս. Վարցեան, ԿԵՆԵՔԻ ՈՒՂԻՆԵՐՈՎ, Ե. հատոր:

(6) Անդ, էջ 286:

(7) Մրգաստանի Կեդր. Կոմիտէն կը մնային՝ Եփրեմ Սար-  
գսեան, Յակոր Տէր Յակորեան եւ Յովակիմ Բաղայեան: Վարց-  
եան նշանակած էր հաեւ երկու արեւմտահայեր՝ Յովի. Տէվէնեան  
եւ Ռուրէն Քաջքերունի: Տեսնել այս մասին ընկ. Յ. Քիւրքնեանի  
յիշատակուած աշխատասիրութիւնը, ԱԶԴԱԿ ՇԱԲԱԹՕՐԵԱԿ-ԳՐՕ-  
ՇԱԿ, Գ. տարի, թիւ 41, էջ 651: Ընկ. Յ. Քիւրքնեան իր կարգին  
հիմնուած է Ս. Վարցեանի կրտարակութիւններուն եւ անձնա-  
կան նոքերուն վրայ:

(8) Պուլքրէշի Խորհրդաժողովին մասնակցած են, արխիային  
նիւրերու համաճյն, բացի Քիւրոյի արտասահման գտնուող երեք  
անդամներէն եւ երկու փոխ-անդամներէն (Արմէն Գարոյի մասնակ-  
ցուրթիւնը որոշ չէ եւ ֆիչ հաւանական), Վիշապի Կ. Կոմիտէն  
(Յ. Ամառունի եւ Արմ. Բարսեղեան), Լեռնավայրի Կ. Կոմիտէն  
(Ճայլ Գրիգորեան), Պալքանի Կ. Կոմիտէն (Օ. Վարդանեան եւ  
Մ. Օհաննէսեան), Ամերիկայի Կ. Կոմիտէն (Շահան Նարալի եւ  
Զ. Զատիկեան), Եղիպատոսի Մեկուսի Կոմիտէն (Լիպ. Նազար-  
եանց), Հայաստանի Համբավետուրեան Պատուիրակութիւնը (Ա. Ահարոնեան), Միջազգայնականի Ներկայացուցութիւնը (Միք.  
Վարանդեան), — ինչպէս նաեւ, Երկրէն եւ Անդրկովկասէն՝ Վրաս-  
տանի Կ. Կոմիտէն (Դ. Դաւիթխանեան եւ Արշ. Թորոսեան), Շի-  
րակի Կ. Կոմիտէն (Պարոյը Լեռնեան) եւ Հայաստանի Խորհր-  
դարանական Քրակցիայէն՝ Ս. Խաչատուրեան: Խորհրդակցական  
ձայնով երաւիրուած են Տոքր. Ներուզ, Ալ. Խատիսեան եւ Պ.  
Առաքելեան:

(9) Պուլքրէշի Խորհրդաժողովի օրակարգերու, հաստատում-  
ներու և որոշումներու մանրամասնութիւնները տեսնել ընկ. Յ.  
Քիւրքնեանի յիշատակուած յօդուածաշարքին մէջ: — ԱԶԴԱԿ ՇԱ-  
ԲԱԹՕՐԵԱԿ, Գ. տարի, թիւ 42, էջ 665-666: Այդ մանրամասնու-  
թիւնները առնուած են Խորհրդաժողովի ամփոփ արձանագրու-  
թիւններէն (Հ. Յ. Գ. Կերպոնական Դիւանի նիւրեր):

(10) Արիկայի բանակցութիւններուն մասին տեսնել անդ, էջ 666-667:

(11) Աթե, էջ 666: Արտասահմանի Պատասխանառու Մարմնի անդամ կ'ընտրուին Քիւրոյի ենթակայ երեք անդամները — Ա. Զամալեան, Ա. Գիւլյանիանեան, Ս. Արարատեան, — երկու փոխանդամները — Գ. Ղազարեան, Վ. Նաւասարդեան —, առաւել, ըստ երեւոյթին, երեք հոգի, — Ամերիկայէն՝ Շահան Նաբալի, Վշշապէն՝ Ամատունի եւ Վրաստանէն՝ Գ. Դաւիթի խանեան:

(12) Մանքամասնորդի լինենքը, արխիվային փաստաթուղթեր, և Ս. Վարցեանի նորագործություններէն առնուած, տեսնել նոյն յօդուածաշարքին մէջ.—ԱԶԴԱԿ ՇԱԲԱԹՈՐԵԱԿ-ԴՐՈՇԱԿ, Դ. տարի, թիւ 43, էջ 682-683:

(13) Տեսմել անդ, էջ 684-685: Վիճակի հորիզոնավը եւս հրատարակած է որոշումներու զաղանի մակագրուած գրեյլ մը (ՔԱՂ.ՈՒԱԾՔՆԵՐ Հ. Յ. Գ. ԱՐՏԱՍԱՆՀՄԱՆԵԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԽՈՐՀՐԴԱԳՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԵՆ, 1923):

(14) *Sbuūb₁ qpfnJ₁, k₉ 1:*

(15) *Ulin*, ხ 1-2:

(16) Տեսմել ՔԱՂԱԿԱՄՐԵՆԵՐ Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ 10ՊԴ-Ը ՆԴՀՀ. ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՆ (Ժըմեւ, 1925. մակարուած՝ ԳԱՂՏՆԻ, միայն մարմիններու համար). Էջ 7:

Ժ. — Հ. Յ. Դ. ՏԱՍՆԵՐՈՐԴ  
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ  
ԵՒ ՅԱԶՈՐԴՈՂ ՏԱՍՆԱՄԵԱԿԸ

Հ. Յ. Դաշնակցութեան Տասներորդ լնդհանուր Ժողովը կը գումարուի Փարիզ, 1924 Նոյեմբեր 17էն մինչեւ 1925 Յունուար 17:

Լնդհանուր Ժողովին ներկայ են, իրաւասու ձայնով, ներկայացուցիչները «Երկրի, Ատրպատականի, Եղիպատոսի, Լեռնավայրի, Բալկանի, Ամերիկայի Կեր. Կոմիտէներու, Յունաստանի Մեկուսի Կոմիտէի, Դատական Գերազոյն Ատեանի, Բիւրոյի, Արտ. Պատասխանատու Մարմնի, Վիշապի, Յատուկ Մարմնի» (1). առաւել՝ ձայնի իրաւունքով հրաւիրուած մէկ լնդեր. «լնդամէնը 17 ձայն»: Իսկ խորհրդակցական ձայնով կը մասնակցին «Բիւրոյի, Պատ. Մարմնի, Հ. Հ. Պատուիրակութեան անդամները եւ լնկերվարական Միջազգայնականի ներկայացուցիչը, եւ խորհրդակցական ձայնով հրաւիրուած այլ ընկերներ, լնդամէնը թիւով 10 հոգի» (2):

Կը բացակային ուրեմն Շահստանի Կեղրոնական Կոմիտէն (Թեհրան) եւ Վիեննայի Խորհրդաժողովին

մասնակցած Կարպատի կամ Քարպաթի (Ռումանիա) Մեկուսի Կոմիտէն : Նշելի են նաև այլ փոփոխութիւններ :— Վիշապը (Պոլիս), որ վիճնական կոմիտէողովին կը ներկայանար իրեւ Կեդրոնական Կոմիտէութիւն, այսուեղ կը յիշատակուի պարզապէս իրեւ կուսակցական տեղանուն, առանց իրաւավիճակի նշումի . նորութիւն է Յունաստանի Մեկուսի Կոմիտէն՝ ներկայացած անկախ Պալքանեան Կեդրոնական Կոմիտէութիւնն . Եղիպառուը, որ 1923ին (Վիեննա) Մեկուսի Կոմիտէութիւն կը կազմէր, այժմ կը դասուի Կեդրոնական Կոմիտէներու շարքին . ոչ մէկ յիշատակութիւն կայ խորհրդաժողովին մասնակցած Փարիզի Կոմիտէին մասին եւ Արեւմտեան Եւրոպան, Ընդհանրապէս, ներկայացուցիչ չունի Ընդհանուր Ժողովին մէջ :

Տասներորդ Ընդհանուր Ժողովը կը լսէ տեղեկադրերը եւ կը քննէ դործունչութիւնը Գերագոյն Դատական Ատեանի(3), Հ. Յ. Բիւրոյի(4), Արտասահմանի Պատասխանատու Մարմնի(5), Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութեան, Ընկերվարական Միջազգայնականի ներկայացուցչութեան, Յատուկ Մարմնի (6) եւայլն : Ան կը զրադի Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան, Պատուիրակութեան եւ զեսպանութեանց հաջիւներու մանրամասն եւ բժախնդիր քննութեամբ : Փետրուարեան ապստամբութեան եւ Զանգեզուրի կոիւներու վերագնահատման կապակցութեամբ, ան ամբողջութեամբ կ'իւրացնէ Վիեննայի Խորհրդաժողովի եղբակացութիւնները(7) :

Մրագրի կապակցութեամբ, թէեւ վերջնական խմբագրութիւնը կը ձգուի յառաջիկայ Ընդհանուր Ժողովին, սակայն քաղաքական ուղեգծի բաժնին մէջ մտցուած յատակացումները, իրեւ յաւելում իններորդ Ընդհանուր Ժողովի ծրագրային որոշումներուն, 1925ին Հնարաւոր կը դարձնեն արդէն Հ. Յ. Դաշնակցութեան նոր (Եւ վերջին) Մրագրի հրատարակումը (8) : Նոր ուղեգծէն մեկնելով, կը ձգուի Դաշնակցու-

թեան դիրքը Խորհրդային Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիոյ, Անդրկովկասեան երկիրներու եւ մեծ պետութեանց նկատմամբ : Առանձին քննութեան առարկայ կը դառնայ գաղութներու եւ ի մասնաւորի նոր սերունդի կազմակերպման եւ դաստիարակչական գործը : Ասոնցմէ դուրս, որոշումներու դրայի մէջ կը հանդիպինք նաեւ ընթացիկ բոլոր օրակարգերուն (մամուլ, կուսակցական գուում, վեթերաններու եւ այլ ֆոնտեր, նկատողութիւններ եւայլն) : Կ'ընտրուի Հ. Յ. Դիւրոն, այս ձեւով վերջ տրուելով նաեւ Արտասահմանի Պատասխանատու Մարմինի դոյութեան եւ գործունէութեան(9) : Կը պահուի Հայաստանի Պատասխանատու Մարմինը (10) :

Կազմակերպչական մարդին մէջ, Տասներորդ Ընդհ. ժողովը, նկատելէ ետք թէ Պոլսոյ, Իզմիրի եւ Կիլիկիոյ աղէտներն ու անոնց հետեւանքները արգելք հանդիսացած են չարքերու բնականոն աճման եւ զօրացման, ու նշելով հանդերձ հակառակ այդ բոլորին արձանագրուած նուաճումները, 1925 թուականը կը հըռչակէ ներքին աշխատանքի եւ վերակազմութեան տարի : Կ'որոշէ «առանձին ճիգ թափել նորակազմ գաղութներու ցիրուցան աշխատաւորութեան եւ չափահաս որբերու սերունդին վրայ», մասնաւոր ուշադրութիւն կեղրոնացնելով Յունաստանի, Սուրիոյ եւ Ֆըրանսայի վրայ . նաեւ սահմանափակել գրասենեակային գործունէութիւնը՝ ի շահ կենդանի աշխատանքի, ու թոյլ չտալ որ կուսակցութեան մտաւոր ոյժերն ու նիւթեական միջոցները սպառին հանրային դանազան գործերու մէջ :

Տասներորդ Ընդհանուր Ժողովէն բխող ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՆՆԵՐԸ (11) փաստօրէն հիմնաքարը կը կազմէն Հ. Յ. Դաշնակցութեան վերջին յիսուն տարիներու կառոյցին եւ կանոնադրային ըմբռնումներուն, — տարրեր երկիրներու մէջ ապակեղրոնացման հիման վրայ գործող Կեղրոնական եւ Մեկուսի Կոմի-

տէներ, իրենց ներքին ենթակառոյցով՝ խումբեր, ենթակոմիտէներ եւ կոմիտէներ, եւ այդ բոլորը շաղկապող կեղրոնական գործադիր մարմինը՝ Հ.Յ.Դ. Բիւրոն։ Յաջորդող լնդհանուր ժողովներու հրատարակած կանոնները մասնակի փոփոխութիւններ միայն կը բերեն 1925ի կանոնադրին վրայ։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈԱԿԱՆ կանոններուն մէջ, ինչպէս անցկալին, նախ կը ճշգումին անդամակցութեան պայմաններն ու անհատ գործիչներու տեսակները (շրջուն գործիչ կամ պրոպագանիստ եւ ներկայացուցիչ) (12), ապա կը արուի կազմակերպական մեքենայի ամբողջ պատկերը, — մարմիններ՝ խումբ, կոմիտէ, Մեկուսի կոմիտէ, Կեդրոնական կոմիտէ, Հայաստանի Պատասխանատու Մարմին եւ Բիւրօ, — եւ համապատասխան ժողովներ՝ խմբական ժողով, ներկայացուցչական ժողով, Շրջանային ժողով, Տայբնական ժողով եւ Ընդհանուր ժողով. ըստ աւելցուած ծանօթութեան, Կեդր. Կոմիտէի որոշումով խմբական դրութիւնը կարելի է փոխարինել տարրեր դրութեամբ մը, սակայն «կոմիտէն սկսելով՝ կազմակերպական ձեւը պարտաւորիչ է բոլոր տեղերու համար» (13)։ Հայաստանի Պատասխանատու Մարմինը մէկդի ձգած, փաստօրէն մեր կազմակերպական ներկայ դրութիւնն է։

Կը հետեւին մանրամասնութիւններ վերոյիշեալ մարմիններու եւ ժողովներու կառոյցին, տարողութեան, փոխադարձ պարտաւորութիւններուն եւ իրաւասութիւններուն մասին։ Խումբի մը անդամներու նուազագոյն թիւն է 5, Կոմիտէութեան մը՝ 50, Մեկուսի կոմիտէութեան մը՝ 200 եւ կեղրոնական կոմիտէութեան մը՝ 500։ Կոմիտէն կ'ընտրուի ներկայացուցչական ժողովին կամ խումբի ընդհանուր ժողովին կողմէ (14). ան կը բաղկանայ 3էն 5 անդամներէ։ Մեկուսի եւ կեղրոնական կոմիտէները կ'ունենան 5էն 7 անդամ, ըստուած համապատասխան Շրջանային ժողովին կողմէ։ Երկու տեսակի մարմիններուն պարտա-

կանութիւններն ու իրաւասութիւնները կը նոյնանան, բացի թերթի հրատարակման և ահարեկման վճռի իրաւունքներէն, վերապահուած միայն Կեղրոնական Կոմիտէններուն (եւ, անշուշտ, աւելի բարձր մարմիններուն ժողովներու) : Անոնք իրենց շրջաններու կուսակցական տէրերն ու վարիչներն են՝ հաշուետու միայն աւելի բարձր մարմիններու (Պատասխանատու Մարմին, Բիւրօ) և ժողովներու (Շրջանային, Ռայոնական եւ Ընդհանուր ժողովներ) : Ընդհանուր գծերով, անոնց պարտաւորութիւններն ու իրաւասութիւնները կը յիշեցնեն նախորդ կանոնագրերով սահմանուած պարտականութիւնները և իրաւունքները : Իրեւ նորութիւն՝ կը հաստատուի Դաշնակցութեան Օրուան դրութիւնը, համապատասխան ձեռնարկով կամ հանդանակութեամբ : Կեղրոնական եւ Մեկուսի Կոմիտէնները իրենց եկամուտին 25% կը յատկացնեն Բիւրոյին, իսկ մնաց-ևալ 75%ը՝ «Շրջանային ժողովի կողմէ որոշուած ձեռնարկներու և պէտքերու, համաձայն նախահաշուի» (15) :

Հայաստանի Պատասխանատու Մարմինը «Երկրի եւ անոր ենթակայ շրջաններու կեղրոնական դործադիր օրկանն է», — փաստորէն, այդ շրջաններուն համար, Հ. Յ. Բիւրոն փոխարինող մարմինը : Անոր ընտրութեան եղանակն ու կեղրոնը, հասկնալի պատճառներով, նշանակուած են կիսաւոր (16) : Պարզ է սակայն, որ ան կ'ընտրուէր Երկրի Ռայոնական ժողովէն, որ կը համախմբէր Հայաստանի, խորհրդային այլ երկիրներու և Վրէժի (Ատրպատական) Կեղրոնական Կոմիտէութեանց ներկայացուցիչները (17) : Անոր պարտականութիւնները, հիմնականին մէջ, հետեւեալներն են — վարել Երկրի շրջանի կուսակցական գործերը՝ առաջնորդուելով Ընդհանուր ժողովի որոշումներէն, հսկել, որ կանոնաւոր կերպով դործադրուին Ընդհանուր եւ Ռայոնական ժողովներու որոշումները, կապ հանդիսանալ Երկրի շրջանի կեղրոնական Կոմիտէու-

թեանց միջեւ, պարբերաբար տեղեկադրել Բիւրոյին, կատարել եկամուտներու բաշխում եւ հսկել իրեն ենթակայ մարմիններու հաշիւներուն, եւն։ Փաստօրէն, միայն «Բնդհանուր ժողովի կողմէ չնախատեսուած հարցերու լուծման ժամանակ» է, որ «Հայաստանի Պատասխանատու Մարմինը կը գործէ Բիւրոյի հրահանդներուն համաձայն»(18)։

Կուսակցութեան կեղրոնական գործադիր մարմինն է Հ. Յ. Դաշնակցութեան Բիւրոն(19), որ կ'ընտրուի Բնդհանուր ժողովին (ձայներու երկու երրորդի մեծամասնութեամբ) եւ կը բաղկանայ հինգ անդամէ եւ երեք փոխանդամէ։ Ան է կապը ապակեղրոնացման դրութեամբ դործող Կեղրոնական եւ Մեկուսի Կոմիտէներուն միջեւ, եկամուտները՝ բաշխողը՝ համաձայն Բնդհանուր ժողովի մշակած նախահաշուխն, հսկողնու Հետեւողը, որ Ռայոնական եւ Շրջանային ժողովները չհակասեն Բնդհանուր ժողովի որոշումներուն եւայլն։ Ան հաւաքարար պատասխանատու է Բնդհանուր ժողովին առջեւ, իր բոլոր գործերուն համար։

Կը Հետեւին ժողովներու վերաբերեալ կանոնագրային մանրամասնութիւնները, որոնք, փոքր տարբերութիւններով, կը մօտենան Կազմակերպական Կանոններուն ներկայ տրամադրութիւններուն։ Կոմիտէն սկսեալ, բոլոր մարմինները կ'ընտրուին ձայներու երկու երրորդի մեծամասնութեամբ։ Կեղրոնական (կամ Մեկուսի) Կոմիտէն է, որ կ'որոշէ, թէ «որքան անդամներ կրնան մէկ պատգամաւոր տալ»։ այլ խօսքով, Շրջանային ժողովներու համար ընդունելի կը նկատւին թուական ցենզի համեմատական տարբերութիւններ՝ մէկ շրջաններու համար ներքին կանոնագրութեանց կազմութեան։ բան մը, որ բնդհանրացաւ անկէ ասդին (20)։

Ռայոնական եւ Բնդհանուր ժողովներուն մասնակցելու իրաւոնք ունին, Բիւրոյի եւ Հայաստանի Պատասխանատու Մարմինի, Կեղրոնական Կոմիտէներու

(ոչ Մեկուսի) , ինչպէս նաեւ Երկրի եւ Եւրոպայի գաշ-  
նակը ական ուսանողական միութիւններու մէկական  
ներկայացուցիչներէն զատ , նաեւ Շրջանային Ժողով-  
ներէն ընտրեալ պատղամմաւորներ , ի հարկին իւրա-  
քանչիւր շրջանէ մէկէ աւելի , «եթէ կը համապատաս-  
խանհն մէկէ աւելի կեզր . Կոմիտէկութիւններու սակին ,  
կազմակերպուած անդամներու թուով»(21) :

Կը հետեւին դրամական միջոցներու (էջ 17-19) ,  
մարտական խումբերու (էջ 19-20) , ուսանողական  
միութիւններու (էջ 20-21) եւ մամուլի (էջ 21) , ինչ-  
պէս նաեւ կարգապահական , դատական եւ ահա-  
րեկման վերաբերեալ բաժինները (էջ 22-24) : Մար-  
տական խումբերը կ'ենթարկուին տեղական մար-  
միններու եւ Բիւրոյի հրահանդիներուն . անոնց իւրա-  
քանչիւր անդամը «պարտաւոր է ապրիլ իր սեփական  
միջոցներով , ունենալ սեփական զէնք եւ միշտ պատ-  
րաստ բւլու յեղափօխական ձեռնարկիներու համար»  
(22) : Փաստորէն զոյութիւն ունին արդէն (75 կազմա-  
կերպուած անդամ ունենալու պարզային՝ Ընդհ . Ժո-  
ղովին մէկ ձայնով մասնակցելու իրաւունքով) Երկրի  
եւ Եւրոպայի ուսանողական միութիւնները , եւ կը  
նախատեսուի ուրիշներու կազմութիւնը՝ Ամերիկայի  
եւ Սուրիոյ մէջ : Կուսակցութեան պաշտօնական օր-  
կանը կը մնայ Դ.Բ.Օ.Շ.Ա.լ. , որուն վերահրատարակու-  
թեան ձեռնարկուած էր արդէն Ժընեւի մէջ , բայց ա-  
ռահճին թերթեր հրատարակելու իրաւունք ունին նաեւ  
Երկրի շրջանը (ուայոն) եւ իւրաքանչիւր Կեզրոնական  
Կոմիտէ : «Բիւրոն եւ Հայտատանի Պատասխանատու  
Մարմինը կը հսկին կուսակցական թերթերու ուղղու-  
թեան վրայ եւ կրնան ոչ-դաշնակցական յայտարարել  
այն օրկանը , որ կը չեղի կուսակցութեան Ծրագրէն եւ  
Ընդհ . Ժողովի որոշումներէն»(23) :

Կազմակերպական այս կանոններով եւ համապա-  
տասխան կառոյցով էր , որ Հայ Յեղափօխական Դաշ-  
նակցութիւնը սկիզբ դրաւ իր նոր շրջանին՝ սփիւռքա-

Հայ գործունէութեան : 1925ին յաջորդող տասնամեակը կը յատկանչուի կազմակերպչական անդուլ ճիգերով՝ նորաստեղծ զաղութիւները , անոնց ազգային-հասարակական կեանքը եւ կրւսակցական միաւորները ամբապնդելու գծով : Ամենօրեայ պատգամ եւ ազգային նըւիրական պարտականութիւն կը դառնայ Հայ զանդուածներու թուի եւ դիմագծի պահպանումը , ինչպէս նաեւ օտար երկինքներու տակ հասակ նետող նոր սերունդին ազգային դաստիարակութեան գործը,— մէկ խօսքով՝ Հայապահպանումը : Պայքարելով զաղափարական , ապդային-կազմակերպական , զաղթականներու ապահովութեան եւ պայմաններու բարելաւման , կը թական թէ այլ բազմազան ձակատներու վրայ , Դաշնակցութիւնը , Հայաստանի Պատասխանատու Մարմնին եւ Երկրի մարմիններու խողովակով , կը շարունակէր միեւնոյն ատեն կենդանի կազ պահել Հայաստանի ժողովուրդին հետ , անոր ամենաղժուար օրերուն ջանալով վառ պահել անոր մէջ ազգային արժանապատութիւնը , տոկալու եւ յարատեւելու կամքը , ու միաժամանակ , Կարմիր Խաչի(24) եւ քոյր այլ կազմակերպութիւններու խողովակով , պարբերաբար նիւթական օժանդակութիւն հասցնելով անոր :

Հ. Յ. Դաշնակցութեան ԺԱ. Բնդհանուր Ժողովը եւս կը դումարուի Փարիզ , 1929 Մարտ 17էն մինչեւ Մայիս 2: Վճռական ձայնի իրաւունքով կը մասնակցին Երկրի մարմիններուն կողմէ նշանակուած 4 ներկայացուցիչներ , Երեքական պատգամաւոր Ամերիկային եւ Եւրոպայէն , Երկուական ներկայացուցիչ՝ Առողարտականի (Վ.րէժ) եւ Թեհրանի (Շահստան) Կեդրոնական Կոմիտէութիւններէն եւ մէկական ներկայացուցիչ՝ Եղիպատոսի , Սուրբիոյ (դարձած Լեռնավայր) , Պալքանի , Յունաստանի , Կարսլատի մարմիններէն ու Հ. Յ. Բիւրոյէն(25) : Խորհրդակցական ձայնով կը մասնակցին Բիւրոյի եւ Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութեան անդամները :

ԺԱ. Բնդհանուր ժողովը ունեցած է շատ լայն ու բազմակողմանի օրակարգ, — զեկուցումներ (արտասահմանի մարմիններու, Երկրի մարմիններու եւ Բիւրոյի), քաղաքական ուղեղիծ (ընդհանուր նպատակ, ներքին հայկական — եւ արտաքին քաղաքականութիւն), Ծրագրի հարց, կուսակցական կեանք, դատական եւ կարգապահական խնդիրներ (Ծահան Նաթալի, Հայ Գնդունի, Մ. Սարեան եւն.) : Մեր նըպատակը չէ անչուշտ ամփոփումը ընել Որոշումներու Գրքոյիին(25), որուն մէջ արդէն կիսաւոր ճեւով են ներկայացուած կարդ մը շահեկան դործերու քննութիւնն ու այդ մարդերուն մէջ տրուած նոր որոշումները, — թուրքիոյ դէմ պայքարելու յատուկ միջոցներ (26), Քրտական հարց(27), Որոշումներ Երկրի կազմակերպութեան մասին(28), Ազատագրական կամ Յատուկ Փոնտ(29) եւայլն : Արձանագրենք միայն ԺԱ. Բնդհանուր ժողովի այն հաստատումը, որ «անցնող քառամեակը եղած է վերակազմութեան շրջան», եւ որ «համաշխարհային քաղաքական պայմանները Հայկական Դատի վերաբժարծման համար եղած են աննրպաստ»(30). Հ. Յ. Դ. Բիւրոյի քառամեայ ճիգերը՝ կազմակերպչական, դիւանական, քարոզչական (ԴՐՕ-ՇԱԿ), պետական-յարաբերական, քրտական շարժման օժանդակութեան, Երկրի մարմիններու հետ յարաբերութեան դժով՝ կը դնահատուին «զոհացուցիչ» բանաձեւով. կազմացած է սակայն Յատուկ Գործը՝ ներքին տարակարծութիւններու եւ ոմանց անլուրջ մօտեցման (Ծ. Նաթալի) հետեւանքով. որոշ չափով թերի է մնացած նաեւ՝ կուսակցական հասոյթներու դանձումի դործը(31) :

ԺԱ. Բնդհանուր ժողովին կողմէ հաստատուած ԿԱԶՄԱԿԵՐՊՈՎԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ(32), յօդուածներու շարքի եւ խմբագրական կարդ մը փոփոխութիւններով, փաստօրէն կը կրկնեն 1925ի կանոնագիրը : Մարմիններու շարքին մէջ աւելցած է միայն ենթակոմի-

տես, իսկ ժողովներու կարգին՝ անոր համապատասխանող խումբերու ժողովը (33)։ Կուսակցական միաւորներու թուական նուազադրոյն ցենզը կը մնայ անփոփոխ։ Կիտաւոր ձեւով արձանագրուած են սակայն, տպագրուած կանոնագրին մէջ, Ռայոնական ժողովի եւ Հայաստանի Պատասխանատու Մարմնին վերաբերեալ մասները (34)։

1933ին (Փետրուար 4էն Մարտ 21), Փարիզի մէջ է դարձեալ, որ կը գումարուի Հ. Յ. Դաշնակցութեան ԺԲ. Ընդհանուր ժողովը։ Առաջին անգամն է, որ Ընդհանուր ժողով մը կը գումարուի առանց Երկրի մարմիններու ուղղակի կամ նշանակեալ ներկայացուցչութեան։ Մնացեալները ԺԱ. Ընդհանուր ժողովին մասնակցած շրջաններն են, համեմատական հետեւեալ ներկայացուցչութեամբ, Երազակագիր, Ասրագատականի, Սուրբիոյ (Լեռնավայր), Եղիպատոսի, Յունաստանի (Ծովլք) եւ Պալքանեան կ. Կոմիտէներ՝ Երկուական, Ամերիկա, Թեհրան (դարձած Ասրուշան) եւ Կարպատ (Բուլմանիա)՝ մէկական, եւ Բիւրօ՝ մէկ ներկայացուցիչ։ Աւելցած է Իրաքի Կեդր. Կոմիտէութիւնը, որ ունի Երկու ներկայացուցիչ (35)։ Խորհրդական ձայնով կը մասնակցին Բիւրոյի մնացեալ անդամները միայն։ Հրաւիրեալներ չկան։

Ընդհանուր ժողովի օրակարգերու թուումը, անդամ մը եւս, բաւարար լոյս կը սփռէ ժամանակաշրջանի կուսակցական-քաղաքական զործունէութեան եւ հիմնական մտահոգութիւններուն վրայ։ Անկախ մարմիններու զեկուցումներէն, կան՝ քաղաքական պահանջները եւ ուղեղիծը, — 1) Թուրքիա (ա. Յատուկ զործ, բ. Քրատական զործ, դ. Քաղաքական պայքար եւ հակառակայքար), 2) Խորհրդային Հայաստան եւ Անդրկովկաս։ աղայ զաղութահայութիւնը, — 1) Կաղմակերպում եւ տեղաւորում. 2) Ներգաղթ եւ վերաշնուրութիւն (36). 3) Հ. Յ. դիրքը գէպի ուրիշ կուսակցութիւնները։ Լայն տեղ կը

գրաւէ անշուշտ կազմակերպական գլուխը, որուն կը հետեւին տնտեսական ձեռնարկներու վերաբերեալ ու հաշուական բաժինները :

Կազմակերպական բաժնին մէջ տեղ կը դանեն՝

1) Երկրի կազմակերպութիւնը, որու վերաբերեալ չորս որոշումներէն երեքը կիտաւոր են, բայց առաջինը, արուած լրիւ, պերճախօս է արդէն — «Երկրի հին կազմակերպութիւնները համարել լուծուած : Այս որոշումը կու դար նուիրագործել երևունական թուականներու սկիզբները Հայաստանի մէջ ստեղծուած դրութիւնը, երբ Զեկայի խստագոյն հետապնդումներուն եւ ներթափանցումի մնայուն ճիշերուն հետեւսնքով փաստօրէն տկարացած էին Երկրի դաշնակցական մարմինները՝ սարսափի եւ կասկածի ընդհանուր մթնոլորտի մը մէջ :

2) Ինքնապաշտպանութեան կազմակերպում, — մարտական խումբեր, Բիւրոյի եւ Կեդրոնական Կոմիտէութեանց փոխադարձ իրաւասութիւններ, յատուկ ձեռնարկներու կազմակերպում (Հակաթուրք պայքար), գործնական օժանդակութիւն քրտական շարժումներուն են . :

3) Հաստատում Խորհրդաժողովի դրութեան, որուն կ'անդամակցին Բիւրոյի բոլոր անդամները, իրանը՝ մէկ, իրաք, Սուրբա եւ Եղիպառու հաւաքարար՝ մէկ, Պալքան, Կարպատ եւ Յունաստան՝ մէկ, Եւրոպա՝ մէկ եւ Ամերիկա՝ մէկ ներկայացուցիչով : Խորհրդաժողովը պիտի հրաւիրուէր արտակարդ պարագաներու եւ անոր որոշումները պարտադիր պիտի ըլլային Բիւրոյին համար : Ուշան ծանօթ է մեզի, սակայն, 1933–38 հնդամեակի բնթացքին նման Խորհրդաժողով դումարուած չէ :

4) Կարգապահական խնդիրներ, — «բանաձեւ մարտկոցականութեան մասին» եւ Համապատասխան պատիժներ (37) :

5) Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակու-

թիւն, բանաւոր եւ գրաւոր քարողչութիւն, Հ. Յ.  
Դ. Փարիզի Տուն, եւն։

6) Ճշդում կուսակցական մարմիններու իրաւավի-  
ճակի, — (դրքոյկին մէջ՝ դժբախտաբար կիտաւոր) եւ  
ընտրութիւն Հ. Յ. Բիւրյոյի(38)։

Իրեւ նորութիւն, ԺԲ. Ընդհանուր Ժողովի հրա-  
տարակած ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ(39) Դաշ-  
նակցութեան անդամակցութեան համար նախապայման  
կը նկատեն ևնթակային տարի մը քեկնածու մնալը եւ  
կը հաստատեն օժանդակ անդամներու դրութիւնը։  
Մնացեալ կէտերուն մէջ, թէ՛ իրեւ շարք եւ թէ իրեւ  
խմբագրութիւն, նոր կանոնագիրը շատ քիչ կը տար-  
բերի 1929ի Կազմակերպական կանոններէն։ Հակառակ  
Ընդհանուր Ժողովի որոշման՝ մինչ այդ գործած  
երկրի մարմինները լուծուած յայտարարելու, կը  
պահուին նաեւ Հայաստանի Պատասխանատու Մարմ-  
նին եւ Խայտնական Ժողովին վերաբերեալ յօդուածնե-  
րը, բոլորն ալ կիտաւոր(40)։ Նորութիւն է նաեւ Շըր-  
ջանային ժողով գլուխին տակ յօդուած 17ին աւելցը-  
ւած հետեւեալ ծանօթութիւնը։ «Իւրաքանչիւր գե-  
րադաս մարմնի ներկայացուցիչ ձայնի իրաւունքով  
կրնայ մասնակցիլ իրեն ևնթակայ մարմնի ժողովին»։  
Որոշումներու դրքոյկին մէջ տեղ դատած կորիրդաժո-  
ղովը տակաւին անցած չէ Կազմակերպական կանոննե-  
րուն մէջ(41)։

(1) Տեսնել ՔԱՂՈՒԱԾԲՆԵՐ Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ 10րդ  
ընդհանուր ժողովի ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՆ (Գաղանի, միայն Մարմիննե-  
րու համար), քընեւ 1925. Էջ 1։ Այս եւ յաջորդ Ընդհանուր Ժո-  
ղովներուն մասին գրաւոր այլ փաստարությեր չունինք մեր տրա-  
մադրութեան տակ (անշուշտ բալորի մանրամասն արձանագրու-  
թիւնները պահուած են Հ. Յ. Գ. Կեդրոնական Գիւանին մէջ)։  
Մեր տեղեկութիւնները բաղուած են Որոշումներու Գրքոյկիներէն  
եւ Կազմակերպական կանոններէն, իրատարակուած իւրաքանչիւր  
Ընդհանուր Ժողովի աւարտին։

(2) Գաղուածքներու (Որոշումներու) գրքոյկին մէջ նշուած

չէ, դժբախտաբար, ճայներու բաշխումը: Պարզ է, անշուշտ, որ յիշատակուած չէ նաեւ որեւէ անում:

(3) Եզրակացութիւնը շատ դրական է:— «Ճերմ գնահատանք»: Ալտեհանը զործած է բարոյական այնպիսի հեղինակութեամբ, որ պատկառանք ազգած է ոչ միայն կուսակցական շարժերու, այլև չէզո՞ տարրերու»:

(4) 1919-21ի Բիւրոյին բարոյական հաշուեփակն է:— Կը նշուին այն դժուարին պայմաններն ու հայ ժողովուրդի համար նակատագրական կացութիւնները, որոնց մէջ զործելու կոչուած էր Բիւրոն, Խններորդ Ընդհ. Ժողովին կողմէ անոր յատուկ ուղղեցի մը տրուած չըլլալը, անդամներու ծանրաբեռնուած (պետական զործերով) ու ցրուած ըլլալը, եւայլն: Հակառակ այս բոլորին՝ Բիւրոն չա:— Հնարաւոր չափով զարկ տուած է Երկրի վերաշնուրեան զործին: բ.— Արագ եւ կտրուկ կերպով զսպած է բոլշևիկեան ներքին ապստամբութիւնը, 1920 Մայիսին: գ.— Ցաղողութեամբ շարունակած է պայքարը հակապետական տարրերուն դէմ: դ.— Զրդ Ընդհ. Ժողովին մինչեւ 1920 Դեկտ. յաջողութեամբ վարած է ազստագրական կոիւը Զանգեզուրի մէջ»: Սակայն Ընդհ. Ժողովը իր «Խորին ցաւը յայտնելով» կը նշէ նաեւ Բիւրոյի զործունեութեան քերի կողմերը,— հաւաքական տեսակետներու պակաս, 1920ի հայ-քրքական պատերազմը կամխնիլու համար ամէն նիզ ի զործ դրած չըլլալը, Մայիսեան ապստամբութեան զսպումն եսէ իշխանութեան զլուխ մնացած ըլլալը, եւմ: Տեսնել զրբոյլ, էջ 5-6:

(5) Վիեննայի խորերգաժողովին կողմէ ընտրուած Արտասահմանի Պատասխանատու Մարմինը «վարած է շրջահայեաց քաղաքականութիւն մը», «ընդարձակած է կապերը Երկրի հետ», բայց ոչ բաւարար չափով, կազմակերպչական, դաստիարակչական, մամլոյ հսկողութեան եւ այլ մարզերու մէջ եղած է համեմատաբար քոյլ՝ յանախ իրեր հետեւանք ստորադաս մարմիններու քերացումներուն: Տեսնել այս մասին նախորդ զլուխի վերջին մասը (Ա. Շ., թիւ 35):

(6) Այս բոլորին մասին տեսնել զրբոյլը, էջ 7էն 20: Նաեւ Ցատուկ Մարմնի մասին՝ էջ 32: Ցատուկ Մարմինը, ընտրուած Խններորդ Ընդհ. Ժողովին կամ նշանակուած Բիւրոյին՝ Ընդհ. Ժողովի որոշմամբ, այն մարմինն է որ վարեց քուրք դահնապետներու ահարեկման զործերը եւ, ընդհանրապէս, հակաբուրք ոչ-պետական պայքարը: Ընդհ. Ժողովը բաւարար եւ յաջող կը գտնէ «իին շրջանի զործունեութիւնը, իսկ նոր որոշումները զրբոյլին մէջ արձանագրուած են կէտերու»:

(7) Տեսնել այս մասին՝ նախորդ բաժինը, էջ 129:

(8) Տեսնել Հ. Յ. ԴԱՇՆԱԿՅՈՒԹԻՒՆ — ՄՐԱԳԻՐ (ՀԱՍՏԱՏԱ-  
ՌԱԾ Ժ. ԸՆԴՀ. ԺՈՂՈՎԻՆ ՀԱՂՄԸ), ԺԲԵՒ, 1925: Անկէ ետք նաեւ՝  
ՄՐԱԳԻՐԸ հրատարակուած է բազմաթիւ անգամներ:

(9) Հ. Յ. Բիւրոյի անդամ կ'ընտրուիմ՝ Ռուբէն, Ա.  
Վարացեան, Ա. Զամալեան, Շաւարչ Միավեան եւ Շահան Նա-  
րալի:

(10) Երկրի մարմիններու կապակցութեամբ Ընդհանուր Ժո-  
ղովը «իր գոհութեակուրիւնը կը յայտնէ այն աշխատանքներուն  
համար, որ չափազանց ծանր պայմաններու մէջ կատարած են  
Երկրի մարմիններն ու ընկերները, հաւատարիմ մնալով կուսակ-  
ցութեան աւանդութիւններուն եւ անձնագոհութեան ողիթն եւ պա-  
հելով Դաշնակցութեան հմայքն ու գաղափարական ազդեցուրիւ-  
նը մեր ժողովուրդի վրայ» (տեսնել զրեյլ, էջ 19):

(11) ԿԱԶՄԱԿԵՐՊՊԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ (հաստատուած Ժ. Ընդհ.  
Ժողովին կողմէ), — ԺԲԵՒ, 1925:

(12) Անդ, էջ 3: **Պրոպագանտիստը** Կեդրոնական Կոմիտէի մը  
որդումով իր շրջանին մէջ քարոզական աշխատանք տանող ըն-  
կերն է, երբեմն նաեւ կազմակերպչական աշխատանք՝ երև լիա-  
գօրուած է այդ ուղղութեամբ: Խոկ «ներկայացուցիչ կը կոչուի  
այն զործօն ընկերը, որ մարմնի մը կողմէ կը դրկուի որոշ վայր  
մը, յատուկ նապատակով եւ որոշ ժամանակով»:

(13) Անդ, էջ 4:

(14) Անդ, էջ 5, յօդ. 9: Աւելի ճիշդ պիտի ըլլար ըսել՝ «ներ-  
կայացուցչական ժողովին կամ խումբերու ընդհանուր ժողովին  
ՀԱՂՄԸ», քանի կոմիտէութիւն մը կ'ունենայ մէկէ աւելի խում-  
բեր: Անգամ մը եւս, ներկայի մեր դրութիւնը ի յայտ կու գայ  
իրբեւ շարունակութիւնը 1925ի Կանոնագրով հաստատուած կա-  
ռոյցին:

(15) Անդ, էջ 7:

(16) Անդ, էջ 8, յօդ. 30 եւ 31: Հայաստանի Պատաշխամատու  
Մարմին մասին, ընդհանրապէս, տեսնել էջ 8-10:

(17) Տեսնել անդ, էջ 13, յօդ. 66:

(18) Անդ, էջ 10, յօդ. 40:

(19) Տեսնել անդ, էջ 10-11:

(20) Թէեւ շրջաններու ներքին կանոնագրութեանց դրութիւ-  
նը բոլորովին նոր չէր: Մեր տրամադրութեան տակ կը գտնուին  
Ամերիկայի, Պոլսոյ, Պալքաններու եւ Եգիպտոսի ներքին կանո-  
նագրութիւններ՝ Առաջին Համաշխարհային պատերազմէն առաջ  
հրատարակուած:

(21) Անդ, էջ 15, յօդ. 74 եւ Մանօք.:

(22) Անդ, էջ 20, յօդ. 106 եւ 107:

(23) Անդ, էջ 21, յօդ. 118:

(24) Աւելի ուշ՝ Հայ Օգնութեան Միութիւն կամ Օգնութեան խաչ :

(25) Այս եւ հետազայ տեղեկութիւնները առնուած են ՔԱՂ-ՈՒԱԾՔՆԵՐԻ Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ 11րդ ԸՆԴՀ. ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՆ գրեոյլէն (զաղտնի, մարմիններու համար), 1929, ժընեւ։ Անգամ մը եւս, անունները յիշատակուած չեն դժբախտաբար, ոչ ալ իւրաքանչիւր շրջանի իրաւական վիճակը (Կնդրոնական կամ Սեկուլի կոմիտէութիւն)։

(26) Անդ, էջ 19-20:

(27) Անդ, էջ 20-21:

(28) Անդ, էջ 23:

(29) Անդ, էջ 45:

(30) Անդ, էջ 8-9:

(31) Տեսնել անդ, էջ 9-11: ԺԱ. Ընդհանուր ժողովը 1929-1933 ժառամբակին համար Հ. Յ. Բիրոն կ'ընտրէ հետեւեալ կազմով, — Ռուբէն, Վարշեան, Շ. Միսաֆեան, Ա. Զամալեան, Ա. Գիլխանդանեան եւ Կումս հաւատօրէն նկատի առնուած էր նաեւ հօրներորդ անդամ մը, որ սակայն մեզի կը մնայ անձանօր։

(32) ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ, հաստատուած ԺԱ. Ընդհ. ժողովին կողմէ, — ժընեւ, 1929:

(33) Անդ, էջ 5, — «Մէկ կամ մի ժամի մերձակայ վայրերու մէջ գտնուած բոլոր խումբերու գումարումը կը կոչուի խումբերու ժողով։ Խումբերու ժողովը կ'ընտրէ ներակումիտէ...»։ Եւ էջ 10, — «Մէկ կամ մի ժամի խումբեր, որոնց անդամներուն ընդհանուր թիւը 30էն պակաս չէ, կրնան ընտրել և բարեկանման ժամանակում պահպան կատարել և պահպան կատարել...»։

(34) Տեսնել անդ, էջ 7, յօդ. 18էն 24 (Ռայոն. ժողով) եւ էջ 13, յօդ. 62-74 (Հայաստանի Պատասխանառու Մարմին)։

(35) Այս եւ հետազայ ծանօթութիւնները՝ ՔԱՂՈՒԱԾՔՆԵՐԻ Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ժըները գրեած տարագիր բագնութիւնները, որոնց ներգաղը երկար ժամանակի կը կարօտի, ջանալ համախմբել Հայաստանի սահմանամերձ շրջաններուն մէջ — Առորիա, Իրաք, Պարսկաստան — եւ այն վայրերը, ուր ազգային ուժացման վտանգը նուազ է, եւ այսպիսով հակագդի հայ տարագիրներու ցըրտումին դէպի Հարաւ. Ամերիկա եւ այլ վայրեր»։ 1933ի այս որոշումները բառացի կերպով կրկնութիւնն են ԺԱ. Ընդհ. ժողովին կողմէ այս ուղղութեամբ տրուած վեհաներուն (տեսնել համապա-

(36) Միջանկեալ, կ'արժէ արտագրել ներգաղը ի վերաբերեալ հետեւեալ երկու որոշումները (անդ, էջ 32). — «1) Շարունակել տարագիրները Հայաստան համախմբելու նիգերը, իրեւ Համեական քաղաքականութիւն (ընդգծումը մեզմէ, Հ. Տ.): 2) Արտասահմանի մէջ ցրուած տարագիր բագնութիւնները, որոնց ներգաղը երկար ժամանակի կը կարօտի, ջանալ համախմբել Հայաստանի սահմանամերձ շրջաններուն մէջ — Առորիա, Իրաք, Պարսկաստան — եւ այն վայրերը, ուր ազգային ուժացման վտանգը նուազ է, եւ այսպիսով հակագդի հայ տարագիրներու ցըրտումին դէպի Հարաւ. Ամերիկա եւ այլ վայրեր»։ 1933ի այս որոշումները բառացի կերպով կրկնութիւնն են ԺԱ. Ընդհ. ժողովին կողմէ այս ուղղութեամբ տրուած վեհաներուն (տեսնել համապա-



ԺԱ. — Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ  
ԺԳ. ԵՒ ԺԴ. ԸՆԴՀ. ԺՈՂՈՎՆԵՐԸ  
ԵՒ ՎԵՐՋԻՆ 25 ՏԱՐԻՆԵՐԸ

Հ. Յ. Դաշնակցութեան Տասներեքերորդ լնդհանուր ժողովը կը գումարուի Գահիրէ, 1938 Յուլիս 14էն Սեպտեմբեր 12: Վճռական ձայնով կը մասնակցին Արևելման Եւրոպան, Սուրբան, Եղիպատոսը, Հիւսային Ամերիկան եւ Հրուտանդանի (Լիբանան) նորակազմ Կեղրոնական Կոմիտէութիւնը՝ երկուական պատգամաւորով, Պարսկաստանի երկու Կեղրոնական Կոմիտէութիւնները (Ատրպատական եւ Թեհրան), նոյնպէս Պարսկաստանի նորակազմ երկու Մեկուսի Կոմիտէութիւնները (Կամուրջ եւ Ռսկանապատ), ինչպէս նաև Յունաստանը, Ռումանիան, Իրաքը եւ Հարաւային Ամերիկայի նորակազմ Մեկուսի Կոմիտէութիւնը՝ մէկական ներկայացուցիչով, եւ անշուշտ Հ. Յ. Բիւրոն: Կը բացակային Պալքանեան Կեղրոնական Կոմիտէութեան ներկայացուցիչները: Խորհրդակցական ձայնով կը մասնակցին Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը (մէկ ընկեր), Հրաւերառած երկու ընկերներ եւ Բիւրոյի չորս անդամներ(1):

Որոշումներու գրքոյի կին մէջ, առաջին անգամ ըլլալով, տրուած են կուսակցական բոլոր չըջաններու եւ միաւորներու հնդամեայ դործունէութեան մասին քուէ-արկուած քանաձեւերը : Կը հետեւին քաղաքական քանաձեւերն ու որոշումները՝ համապատասխան դլուխ-ներով, — ընդհանուր վախճանական առաջադրանք՝ որ ՄիԱՅԵԱԼ ԵՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ տարազով կը մնայ միշտ անփոփոխ, Թուրքիա, Քրտական հարց, Խորհրդա-դային Միութիւն, Կովկասեան երկիրներ եւ ազգեր, այլ պետութիւններ, եւայլն : Ապա՝ ազգային քաղաքա-կանութիւն զլուխին տակ կը քննուին գաղութահայ կեանքի, հայ միւս կուսակցութիւններուն, կազմակեր-պութիւններուն եւ ի մասնաւորի ուղեկից միութեանց վերաբերեալ հարցեր : Կազմակերպութիւն բաժնին մէջ վերտափին բծախնդիր քննութեան առարկայ կ'ըլլան Եր-կրի իրական կացութեան եւ կապի վերաբերեալ խրն-դիրներ, յատուկ ձեռնարկներ՝ Թուրքիոյ նկատմամբ, մարտական ուժերու եւ Հ. Յ. երիտասարդական միութիւններու, կուսակցական մամուլի եւ քարոզչու-թեան հարցեր, եւն . : Կը վերահաստատուի նախորդ Ընդհանուր Ժողովին նախատեսուած Խորհրդաժողովի դրութիւնը : Կը հետեւին դատական եւ հաշուական բա-ժինները եւ, ի վերջոյ, Բիւրոյի եւ Վեթերաններու Յանձնախումբի ընտրութիւնները(2) :

ԺԳ. Ընդհանուր Ժողովի հաստատած ԿԱԶՄԱԿԵՐ-ՊԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ եւս քիչով կը տարբերին նախորդ երկու կամ երեք Կանոնագիրներէն(3) : Առաջին (Ան-դամներ) բաժնին մէջ աւելցուած են նորեկ դաշնակ-ցականի մը ընդունման պայմանները, եւ ջնջուած՝ նա-խորդ Կանոնագրի քեկնածուներու վերաբերեալ տրա-մադրութիւնը. աւելցուած է նաեւ երդման բանաձեւը : Վերցուած է անհատ գործիչներու վերաբերեալ մասը : Կազմակերպութիւն բաժնին մէջ, ժողովներու կարգին տեղ գտած է Խորհրդաժողովը, ԺԲ. եւ ԺԳ. Ընդհա-նուր Ժողովներու որոշման հիման վրայ եւ այնտեղ

ճշդուած մանրամասնութիւններով (4) : Բնդհանուր ժողովի վերաբերեալ նոր յօդուած մը կը ճշդէ (5)՝ թէ մարմիններն ու շրջանները «Բնդհ . ժողովին կը մասնակցին իրենց անմիջական պատգամաւորներով : Դուրսէն նշանակուած անձեր չեն կրնար Բնդհ . ժողովի պատգամաւորը ըլլալ» — թէեւ ծանօթութիւն մը կ'աւելցնէ՝ թէ «այս վերջին տրամադրութիւնը չի գործադրուիր անյաղթահարելի արգելքներու պարագային» : Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութեան , Վեթերաններու Յանձնախումբի եւ Բնկերպար Միջազգայնականի դաշնակցական ներկայացուցչութեան Բնդհանուր ժողովին մասնակցութիւնը , խորհրդակցական ձայնով , կը դառնայ կանոնադրային կէտ : Կը բարձրացուի Մեկուսի Կոմիտէութեանց թուական նուազագոյն ցենզը՝ 200էն 250 անդամի : Կը ճըշդուի նաեւ մարմիններու անդամակցութեան եւ ժողովներու մասնակցութեանց համար անհրաժեշտ՝ թեկնածու ընկերներու կուսակցական նուազագոյն տարիքը : Աւելցուած է ընդհանուր կանոններ մարմիններու փոխյարարերութեանց վերաբերեալ դլուխը , որու խորագիրը ինքդինք կը բացատրէ (6) :

ԺԳ . Բնդհանուր ժողովի փակումէն տարի մը չանցած , կը ծաղէր Համաշխարհային Բ . Պատերազմը , որուն իրեւ հետեւանք կուսակցական դանազան միաւորներ պիտի ենթարկուէին վերիվայրումներու (Ատրպատական եւ Թեհրան) , եւ վերջ պիտի գտնէր անոնցմէ ոմանց կեանքը (Պալքաններ եւ Ռումանիա)՝ աչքի ինկող բոլոր ընկերներու բռնադադթով դէպի ստալինեան աքսորավայրերը : Մեր նիւթի սահմաններէն դուրս կ'իյնայ 1938-1948 տամնամեակի ազգային պատմութիւնը՝ դանազան ճակատներու վրայ տրուած հարիւր հազարաւոր զոհերով , հաստատուած եւ իրենց ազգային-մշակութային վերելքը ապրող դադութներու քայլայումով , Եւրոպայի դաշնակցական մարմիններու ճիգերով՝ նացիներու ճիրաններէն փրկելու խորհրդահայ

ոազմագերիներն ու գրաւեալ շրջաններու հայ բազմութիւնները, աւելի ուշ կենաց-մահու պայքար մղելու համար ստալինեան «ազատաբար» ջոկատներուն դէմ, պատերազմի աւարտին կազմակերպուած զանգուածային ներգաղթով՝ որ, համազգային աղուոր յոյսերէ ետք, սիպերիսական նոր ճամբարներ լեցնելու բռնակալական առաջադրումին ծառայեց, եւայն։ Դաշնակցութեան պատմութիւնը, եւ օր մը՝ գրաքննական կաշկանդումներէն ձերբազատուած Հայոց Պատմութիւնը պիտի անդրադառնան այդ բոլորին, գիտական անհրաժեշտ անկողմնակալութեամբ ճշգելու համար զրական եւ բացասական երեսները բոլոր երեւոյթներուն։ Մենք վերադառնանք մեր կազմակերպութեան։

Տասներեքերորդէն ինը տարի ետք միայն, 1947 Սեպտեմբեր-Հոկտեմբեր ամիսներուն կը գումարուի Հ. Յ. Դաշնակցութեան Տասնըչորսերորդ Ընդհանուր ժողովը, Գահիրէի մէջ։ Ժողովին ներկայացուցչական պատկերը յստակ կը դարձնէ օրուան կազմակերպական միաւորներու բաշխումը՝ իրենց համեմատական կարեւորութեամբ։ Ներկայ են Հիւսիսային Ամերիկայի եւ Արեւմտեան Եւրոպայի Կեղրոնական Կոմիտէութիւնները՝ երեքական, իսկ Սուրբոյ, Լիքանանի, Եղիպտոսի, Իրաքի Եւ Յունաստանի Կեղրոնական Կոմիտէութիւնները՝ երկուական պատզամաւորներով, մինչ Ասրպատականի եւ Թեհրանի երբեմնի ուժեղ մարմինները հաւաքաբար ունին մէկ ներկայացուցիչ միայն, իսկ նոր Զուղայի, Հարաւային իրանի եւ Հարաւային Ամերիկայի Մեկուսի Կոմիտէութիւնները՝ մէկական ներկայացուցիչ։ Վճռական ձայնով ներկայ են նաև Բիւրոն եւ Ընդհանուր ժողովին կողմէ հրաւիրուած երկու ընկերներ։ Խորհրդակցական ձայնով կը մասնակցին Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը, Միջազգայնականի դաշնակցական ներկայացուցչութիւնը, Վեթերաններու Յանձնախումբը, Բիւրոյի ոչ-ներկայացուցիչ անդամները եւ հինգ հրա-

ւիրեալներ : Պուլկարիա եւ Ռումանիա , պարզ է , դադ-  
րած են իրրեւ կուսակցական միաւոր գոյութիւն ունե-  
նալէ (7) :

Պատերազմի եւ անոր անմիջական կերպով յաջոր-  
դած շրջանին Հ. Յ. Բիւրոյի եւ կազմակերպական  
զանազան մարմիններու ունեցած գործունէութիւնը  
մանրամասն ու բծախնդիր քննութեան ենթարկելէ եւ  
համապատասխան բանաձեւերը հանելէ ետք , ԺԴ. Ընդ-  
հանուր ֆողովը կը զրազուի օրակարգի միւս հարցե-  
րով , — քաղաքական ուղեղիծ , Խորհրդային Հայաստան  
եւ Սփիւռք , Թուրքիա , Քրտական Հարց , Դաշնակցու-  
թեան դիրքը՝ պետութեանց նկատմամբ , — ապա նաեւ՝  
Հ. Յ. երիտասարդական եւ պատանեկան միութիւն-  
ներ , գործակից կազմակերպութիւններ եւ հակառա-  
կորդ կուսակցութիւններ , մամուլ , Հ. Յ. Դիւան ,  
Հ. Հ. Պատուիրակութիւն , Միջազգայնական , հաշուա-  
կան եւ դատական ինդիրներ եւայլն :

ԺԴ. Ընդհանուր ֆողովի հաստատած ԿԱԶՄԱԿԵՐ-  
ՊԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ (8) բոլորովին վերցուած են Ռա-  
յոնական ժողովի , Հայաստանի Պատասխանառու  
Մարմի , ինչպէս նաեւ Խորհրդաժողովի վերաբերեալ  
գլուխները : Իր մնացեալ մասերուն մէջ , 1947ի Կանո-  
նագիրը փաստօրէն կրկնութիւնն է ԺԴ. Ընդհանուր  
ֆողովի հաստատած կազմակերպական կանոններուն .  
փոքր փոխիսութիւններ կան մանրամասնութիւններուն  
մէջ միայն : Կուսակցական միաւորներու թուական նր-  
ւազագոյն ցենզերը եւս կը մնան անփոփխ , — խումբ՝  
5 կամ աւելի ընկերներ , ենթակոմիտէ՝ առ նուազն 30 ,  
կոմիտէ՝ առ նուազն 50 , Մեկուսի կոմիտէութիւն՝ առ  
նուազն 250 եւ Կեդրոնական կոմիտէութիւն՝ առ նուազն  
500 ընկերներ (9) : Հ. Յ. ուսանողական միութիւն-  
ները , իրրեւ առանձին մարմիններ , ենթակայ են իրենց  
շրջանի կեդրոնական կամ Մեկուսի կոմիտէին . սակայն  
անոնք կը պահեն հինէն եկող կանոնագրային առանձ-  
նաշնորհումը՝ առանձին թէ հաւաքարար պատգամա-

ւոր ղրկելու Ընդհանուր Ժողովներուն, վճռական ձայնով՝ «իթէ իրենց անդամներու ընդհանուր թիւը յիսունչն պակաս չէ» :

\*\*

Վերջին քսանըհինդ տարիներուն ընթացքին Հ. Յ. Դաշնակցութիւնը ունեցած է վեց ուրիշ Ընդհանուր Ժողովներ(10), որոնց որոշումներուն եւ կազմին մանրամասն անդրադառնալը կանխահաս է սակայն :

Մնաց որ, ե՛ւ Դաշնակցութեան կազմակերպական կառոյցը՝ ըստ բնոյթի, ե՛ւ կազմակերպական կանոնները հիմնական փոփոխութիւններ կրած չեն վերջին քառորդ գարուն ընթացքին։ Պարզ է, անշուշտ, որ քաղաքական թէ ընկերային արտաքին պայմաններու բերժամբ տկարանալով, կազմակերպական կարգ մը միաւորներ փոխած են իրենց իրաւական վիճակը, կամ երբեմն ձուլուած՝ աւելի մեծ միաւորներու մէջ։ ուրիշներ սակայն աճած են, ուռնացած, եւ կազմած կեղրոնական կոմիտէութիւններ (Զարաւային Ամերիկա, Քալիֆորնիա եւն.)։ Վերջին տասնամեակին կազմուած են նոր Մեկուսիութիւններ եւ առանձնակի շըրջաններ(9)՝ ինչպէս Քանատան, Աւստրալիան, Լոնտոնը, Կեղրոնական Եւրոպան եւն։

Հ. Յ. Դաշնակցութեան քսաներորդ Ընդհանուր Ժողովի որոշումով, Բիւրոն իր կողքին յառաջացուցած է մասնադիտական բնոյթի օժանդակ երկու մարմիններ՝ Հայ Դատի Կեղրոնական Մարմինը և Մամլոյ Դիւլանը։ Հայ Դատի յանձնախումբներ ունին նաեւ Կեղրոնական եւ Մեկուսի կոմիտէները՝ իրենց կողքին։

Դաշնակցութեան կազմակերպական կառոյցի հիմնուկան միաւորը կը մնայ ԽՈՒՄԲը։ «Խումբը կենդանի քջիջն է կենդանի կազմակերպութեան։ Երան անդամակցիլ՝ նշանակում է կուսակցութեան կենդանութեան մասնակցիլ, երա կայունութեանը գարկ տալ, երա

հիւռուածքները քարմ եւ առողջ պահել եւ դրանով ընդունակ՝ իր հանրային դերը խաղալու։ Կոմքերի մէջ է, որ անդամները «ընկեր» են դաստիմ, եւ «ընկերների» միջավայրն է, որ հերոս ու նահատակ է սնուցանում։ Եւ առկաւին՝ «Խմբի անդամ լինելով է, որ մէկը դաստիմ է Դաշնակցութեան անդամ եւ «դաշնակցական»։ Մարմնի անդամ լինելը առժամեայ հանգամանք է...։ Դաշնակցական կոչուելու համար հարկ չկայ որ մէկը դաշնակցական մարմնի անդամ լինի, մինչդեռ անկարելի է իսկական դաշնակցական նկատել մէկին, որ խմբի անդամ չե»(11)։

Զօղուած իրարու, խումբերու հաւաքականութիւնները կը կազմեն ենթակոմիտէնիթիիններն ու ԿՈՄԻՏԷՆԻԹԻԻՆՆԵՐԸ, որոնց համապատասխան մարմինները կը վարեն իրենց սահմանափակ չըջանակի կուսակցական, միութենական եւ հանրային աշխատանքները, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՎԱԿԱՆ եւ ՇԲՁԱՆԱՑԻՆ ԺՈՂՈՎՆԵՐՈւ նախադած սահմաններուն մէջ, ՄԵԿՈՒՍԻ կամ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷԿի վերին հսկողութեան տակ։

ՄԵԿՈՒՍԻ եւ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷԿՆԵՐԸ, իրեւ իրենց չըջանի պատասխանատու գործադիր մարմինները, կը ձգտին իրականացնել չըջանի օրէնսդիր գերագոյն հաւաքականութեան՝ ՇԲՁԱՆԱՑԻՆ ԺՈՂՈՎի ու բոշումները, ինչպէս նաև համակուսակցական տարողութեամբ այն հիմնական վճիռներն ու որոշումները՝ որոնք կը բխին Հ. Յ. Դաշնակցութեան ԲՆԴՀԱՆՈՒԹ ԺՈՂՈՎէն։ Իրենց չըջանի կուսակցական ընթացիկ քաղաքականութեան ճշգումին եւ հետապնդման, աղդային եւ հանրային գործերու ղեկավարման մէջ, անոնք իրաւուցունեն, բայց միշտ պատասխանատու՝ ՇԲՁԱՆԱՑԻՆ ԺՈՂՈՎին առջեւ։

Կուսակցութեան կեղրոնական գործադիր մարմինն է Հ. Յ. ԲԻՒՐՈՆ։ Ան կը հսկէ՝ որ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ եւ ՄԵԿՈՒՍԻ ԿՈՄԻՏԷԿՆԵՐԸ, ինչպէս նաև համապա-

տասիսան ՇԲԶԱՆԱՅԻՆ ԺՈՂՈՎՆերը, իրենց որոշումներուն եւ գործունէութեան մէջ չեղում չարձանագրեն ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎի ընդունած սկզբունքներէն եւ բանաձեւած ուղեգծէն: Իր կարգին, մի՛շտ ընթանալով ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎին կողմէ իրեն տրուած ուղեգծով եւ անոր որոշումներու ծիրով, ԲԻՒՐՈՆ կը վարէ Կուսակցութեան արտաքին քաղաքականութիւնը, եւ կը կատարէ իր գործադրութեան յանձնուած յատուկ պարտականութիւնները: Ան Կուսակցութեան բարոյական վերին հեղինակութիւնն է նաև, որ պարտականութիւն ունի հսկելու դաշնակցական բարոյական ըմբռնումներու եւ գաղափարական-յեղափոխական աւանդներու անխաթար պահպանման: Իր բոլոր գործերուն հմար, ԲԻՒՐՈՆ հաւաքարար պատասխանատու է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Գերագոյն Ատեանին՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎին առջեւ:

Ամբակուռ այլ մի՛շտ կենդանի կազմակերպական այս կառոյցն է՝ որ, միացած մեր բարոյական անշեղ ըմբռնումներուն եւ գաղափարական հարուստ աշխարհին, մեր կուսակցութիւնը հասցուցած է իր աւելի քան ութսունամեայ վաստակին՝ ազգային-ազատագրական պայքարի, Հայ աշխատաւոր ժողովուրդի բարօրութեան, աշխարհացրիւ Հայ զանգուածներու ազահովութեան ու կազմակերպութեան, եւ Հայ Դատի հետապնդման բազմածիւղ բնագաւառներուն մէջ: Կազմակերպական առողջ կառոյցի եւ գաղափարական բարձրութեան այդ զուգորդութիւնն է, որ հերոսներ է ծնած, սերունդներ մզած նուիրումի ու զոհաբերութեան, թէեւ երբեմն ցնցուած՝ բայց իր արմատներուն ու բունին մէջ անվտանգ դուրս է բերած Կուսակցութիւնը ամենածանր հարուածներէն, ու զայն պահած՝ երիտասարդ ծլարձակումներով՝ մշտանորող, միշտ թարմ, միշտ կենսունակ եւ ուժեղ:

Թող դալա՛ր մնան մեր այսօրուան հազարաւոր երիտասարդ ծիլերը: Դալար՝ բայց կենսունակ եւ ու-

ժեղ, իրենց արմատներէն բարձրացող ութսունամեայ հարազա՛տ աւիշով։ Դաշնակցութիւնը պէտք պիտի ունենայ այդ կենսունակութեան եւ ուժին։ Հայութեա՛ն համար։ Հայաստանի՛ն համար։

---

(1) Տեղեկութիւնները քաղուած են Որոշումներու գրեյլկէն, — ՔԱՂԱԿԱՆՔԻՆԵՐ Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐՆ ԺԴ. ԸՆԴՀ. ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՆ, — Փարիզ, 1938։

(2) ԺԴ. Ընդհ. ժողովը Հ. Յ. Բիւրոն կ'ընտրէ հետեւեալ կազմով, — Հ. Օհանջանեան, Ծուրէն, Վ. Նաւասարդեան, Դրօ, Գ. Լազեան, փոխանդամներ՝ Ե. Խաքանասեան եւ Վ. Բարյեան։

(3) Տեսնել ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ, հաստատուած ԺԴ. Ընդհ. ժողովին կողմէ, — Փարիզ, 1938։

(4) Անդ, Էջ 8-9։ Տեսնել նաև, նախորդ քածնի վերջաւորութեան, Խորհրդադողովի դրութեան մանրամասնութիւններ։

(5) Անդ, Էջ 10, յօդ. 40։

(6) Անդ, Էջ 20-22։

(7) Տեղեկութիւնները առնուած են Որոշումներու գրեյլկէն, — ՔԱՂԱԿԱՆՔԻՆԵՐ Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐՆ, — Փարիզ, 1947։

(8) ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ, հաստատուած ԺԴ. Ընդհ. ժողովին կողմէ, — Փարիզ, 1947։

(9) Այդպէս ալ կը մնայ ցարդ։ Խոկ կարգ մը շրջաններ՝ որոնք Մեկուսիութեան մը քուական ցենզը չունին, բայց, Կեդրոնական կամ Մեկուսի կոմիտէութեան մը շրջաննեն հեռու գտնուելով, կազ կը պահեն ուղղակի Բիւրոյին հետ, կը կոչուին առանձնակի կոմիտէներ։

(10) 1951, 1955 1959, 1963, 1967 եւ 1972 քուականներուն։

(11) Մէջբերումները՝ Նիկոլ Աղբալեանի ՄՏԱԾՈՒՄՆԵՐ Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐՆ ՄԱՍԻՆ գրեյլկէն։



## 1.— ՏՐԵՄԱՑ ՏՐԵՄԱՑ

Հայոց գլուխ առաջնորդ

Եղանակ պահանջման աշխատանք

ՏՐԵՄԱՑ

ՏՐԵՄԱՑ առաջնորդ

ՏՐԵՄԱՑ առաջնորդ առաջնորդ

ՏՐԵՄԱՑ առաջնորդ առաջնորդ առաջնորդ  
ՏՐԵՄԱՑ առաջնորդ առաջնորդ

ՏՐԵՄԱՑ առաջնորդ

ՏՐԵՄԱՑ առաջնորդ

ՏՐԵՄԱՑ առաջնորդ առաջնորդ առաջնորդ  
ՏՐԵՄԱՑ առաջնորդ առաջնորդ առաջնորդ

ՏՐԵՄԱՑ առաջնորդ առաջնորդ

ՏՐԵՄԱՑ առաջնորդ առաջնորդ

ՏՐԵՄԱՑ առաջնորդ առաջնորդ առաջնորդ  
ՏՐԵՄԱՑ առաջնորդ

ՏՐԵՄԱՑ առաջնորդ

ՏՐԵՄԱՑ առաջնորդ

ՏՐԵՄԱՑ առաջնորդ

ՏՐԵՄԱՑ առաջնորդ առաջնորդ

ՏՐԵՄԱՑ առաջնորդ առաջնորդ առաջնորդ  
ՏՐԵՄԱՑ առաջնորդ

ՏՐԵՄԱՑ առաջնորդ առաջնորդ

ՏՐԵՄԱՑ առաջնորդ առաջնորդ առաջնորդ  
ՏՐԵՄԱՑ առաջնորդ

ՏՐԵՄԱՑ առաջնորդ

ՏՐԵՄԱՑ առաջնորդ առաջնորդ

ՏՐԵՄԱՑ առաջնորդ



Հայութեան ամսագիր ։ Յարականը — ըմբռից  
պատճեան ամսագիր ։

— ասլիքով միշտավուշ ։ — ՃԱՐԻ

ՏԵՐԵՎՈՒՄ ։ ՏԵՐԵՎՈՒՄ ։ ՏԵՐԵՎՈՒՄ ։  
**Կ Ո Ւ Խ Ա Ա Կ Յ Ա Ա Կ Ա Ն** ։ ՊԱՍՏԱԿԱՆ ։  
**Տ Ե Ղ Ա Ն Ո Ւ Ն Ն Ե Ր Ո Ւ Ւ** ։ ՊԱՏԱԿԱՆ ։

ԱՄՈՒԲ ։ ՞ ։ Ամրժաւոց ։ ՓՈՒՅԻՇ  
ԱՄՈՒԲ ։ ՞ ։ Անուանական ։ ՔԵՐԵՑ  
ԱՅԳԵՍՏԱՆ ։ Գանձակ ։ զարդեց ։ ՅՈՒ  
ԱԳԱԽԱԺ ։ Շուշի, Լեռնային Ղարաբաղ ։  
ԱՏՐՈՒՇԱՆ (կամ ՇԱՀՍՏԱՆ) ։ ԹԵԽրան, Պարսկաստան ։  
ԱՐԵԱՆ ՀԱՎԻՑ ։ Ուրփա ։ մարզական ։ ԺՈՒՑ  
ԱՐԾԻԿ ։ Երգնկա՞ ։ ուղարկա՞ ։ արդ ։ ԺԱՄՓԱՌՈՒ  
ԱՐԾՈՒԱԲԵՐԴԻ ։ ԶԵԿՐՈԱՅ ։ Յազդանմենան ։ ԺՈՒՑՈՒ  
ԱԽԱԶ (կամ ՍԵՒ ԲԼՈՒԲ) ։ Սերաստիա ։ Պահանջան ։ ԴՐՈՒՅԹ  
ԱԽԱԶԱՆ ։ Սեւ Ծովի աւազան (Խրիմ), Օսեսա, Երբեմն հաեւ՝  
Տրապիզոն, ԽԵՑ ։ ուղարկա՞ ։ ՅԱՐԱՋԱՀ ։ Նոր ։ ԺԱՄՓԱՌՈՒ

ԲԱԳԻՆ ։ Ասրպատական ։ յառ ։ ՀՅՈՒՅԻՇ ։ ՀՅՈՒՅԻՇ  
ԲԱԶԵ ։ (կամ ԽՈԲՎԻՐԱՊ) ։ Աստան ։ թէրթում ։ Աստան ։  
ԲԱԿԱՆ (կամ ՊԱԼՔԱՆ) ։ Պալքանեան քերակղզի (Սոփիա) ։  
ԲԱՆԱԼԻ ։ Սամսոն ։ ասպահուան ։ նոր ։ ԴԵՊԱՅ ։ մաթուրան ։  
ԲԱՍ ։ Սերաստիա ։ ասագիլ ։ ԳՏՈՒՅԻՇ  
ԲԱՐՁՐԱԲԵՐԴԻ ։ Կարին ։ ափուր ։ քագիլ ։ ՇՈՒՅԱ  
ԲԱՐՁՐԱՍԻԱՆԴԱԿ ։ Սասուն ։ ասվան ։ ՓԱՄՊ ։ ԴՐՈՒՅԹ  
ԲԱՐՁՐ ՍԱՐ ։ Կեսարիա ։ մանազդ ։ ԺԱՄՓԱՌՈՒ  
ԲԵՐԳԻԿ (կամ Զրաբերդ) ։ Կարս ։

։ ավլիֆֆ ։ ԳԱՐՈՒՇ ։ ՇՈՒՅԻՇ  
ԳԱՂԹԱՇԵՆ ։ Թաղէռս Առաքեալի վանքի (կամ ԱՄակուի) ։  
շրջան ։ մարմաք ։ ԺԱՄՓԱՌՈՒ  
ԳԱՂԹԱՎԱՑՐ ։ Արդեօք Ամերիկա ։  
։ մարզական ։ պատ ։ ԳՄՈՒՅԱՅ  
ԳԱՇՏ ։ Աստան ։ Դաշտայինինին ։  
ԳՈՒԲ ։ Տաշտային ։ Ամուսնութեան ։  
ԵԿԵՂԵՑԻ ։ Մոսկուա ։ ՍԵՐԳՈՒՅԱՅ ։  
ԵԿԵՂԵՑԻ ։ ԵԿԵՂԵՑԻ ։ ՍԵՐԳՈՒՅԱՅ ։  
ԵԿԵՂԵՑԻ ։ ԵԿԵՂԵՑԻ ։ ՍԵՐԳՈՒՅԱՅ ։

ԹՄԲՈՒԿ. — Ախալքալաք, Ախալցխա.

ԺԼԱՏ. — Հիւսիսային կովկաս.

ԼԵՌ. — Հալեպ ?

ԼԵՌՆԱՊԱՐ. — Ռշտումիք (Վանայ Շովու հարաւը).

ԼԵՌՆԱՍԱՐ. — Խարբերդ.

ԼԵՌՆԱՎԱՅՐ. — Կիլիկիա. աւելի ուշ՝ Սուրբա.

ԼԻՍ (ՎԻՇԱՊ, ՄԱՂԻԿ, ԿՌՈՒԱՆԱՂԻԿ) .— Պոլիս.

ԽՈՐ ՎԻՐԱՊ (կամ ԲԱԶԵ) .— Ատամա.

ԾՈՎԱՓ. — Տրավիզոն.

ԾՈՎՔ. — Յունաստան.

ԾՈՑ. — Պէյրուր.

ԿԱՄՈՒԻՔ. — Նոր Ջուղա.

ԿԱՅԱՆ. — Մարգուան.

ԿԱՌԱՓՆԱՏ. — Հիւս. Սուրբա եւ Հայկական Միջազգեսք ?

ԿԱՌՄԱՆԱՆ. — Խոկենտերուն (Ալեքսանտրէք).

ԿԱՌՄԻՒ. ԲԵՐԴ. — ?

ԿԱՌՄԻՒ. ԼԵՌ. — Սուէտիա, Ճեղքէլ Մուսա.

ԿԱՌՊԱՏ (կամ ՔԱՐՊԱԹ). — Բումանիա.

ԿՊ.ԶԻ. — Կապրոս.

ԿՈՐՈՏ, ԿՈՐՕՏ. — Մուշ (քաղաք).

ԿՌՈՒԱՆԱՂԻԿ (ՎԻՇԱՊ, ԼԻՍ) .— Պոլիս.

ՀԻԽՍԻՍԱՅԻՆ ՍԱՐԵԲ կամ ՀԻԽՍԻՍԱԿԵԲՏ. — Փեքերզուրկ.

ՀՈՂԱԲԻՌԻՐ. — Այնքապ.

ՀՈՎԻՏ. — Այնքապ ? Ուրփա ? Աւելի ուշ՝ Հալեպ.

ՀՈՒՐ. — Երկնթ. — Մանիսա (Խզմիրի մօս).

ՀՐՈՒԱՆԴԱՆ. — Լիքանան.

ՄԵՌ ՔԱՂԱՔ. — Թիֆլիս.

ՄԻՆԱՐԵԹ. — Սալմաստ.

ՄՐԳԱՍՏԱՆ. — Երեւան.

ՆԱԼԲԱՆԴ. — Նոր Նախիչենան.

ՆԱԼԱՀԱՆԳԻՍ. — Պաքում.

ՇԱՀՍՏԱՆ (կամ ԱՏԲՈՒՇԱՆ) .— Թեհրան, Պարսկաստան.

ՇԱՄ, ՇԱՄԻՐ կամ ՇԱՄԻՐԱՄ. — Վան, Վասպուրական.

ԱՍԿԱՆԱՊԱՏ (կամ ԱՍԿԵԶՈՒԲ) .— Պատու.  
ԱՍԿԵԶԱՆՔ .— իզմիր.

ՊԱԼՅԱՆ (կամ ԲԱԼԿԱՆ) .— Սովիա.  
ՊՈՒՐԱԿ .— Ալուար .— Բաղէշ.

ԶՐԱԲԵՐԴ (կամ ԲԵՐԴԻԿ) .— Կարս.

ԱԱԼՆՈՑ ԶՈՐ .— Բաղէշի (Պիբլիսի) շրջան.  
ԱԱՀՄԱՆԱԲԵՐԴ .— Մարաշ.

ԱԱՐՈՒՍՏԱՆ .— Ռուսաստան.

ԱԵՊՈՒՀՀ .— ?

ԱԵԽ ԲԼՈՒԲ (կամ ԱԽԱԶ) .— Սեբաստիա.

ԱԵԽ ՔԱՂԱՔ .— Պատուի նաւքային շրջանը.

ՎԻՇԱՊ (ԼիՍ, ԿՈՒՆԱՉԱՂԻԿ) .— Պոլիս.

ՎԻՇԱՊԱԶՈՐ .— Տիգրանակերտ.

ՎԻՇՖ (կամ ՎԻՇՖԱՏԱՆ) .— Ատրպատական.

ՏԵԼԹԱ .— Աղեքսանդրիա, Եգիպտոս.

ՔԱՐ (կամ ՔԱՐՈՑ) .— Ալեքսանդրապոլ.

ՔԱՐԱՋԱՑԻ .— Տերսիմ.

ՔԱՐՊԱՅ (կամ ԿԱՐՊԱՏ) .— Ռումանիա.

— Հայոց մթ — (Գլուխացնելի նորք) ՀԱՅՈՒՅՈՒՆԻՑ  
— գլուխութիւն — ՏՐԵՄԱՑՄՈՒՑ

— առփութիւն — (ԾԱՌԱՅԻ նորք) ԾԱՌԱՅԻ  
— շնչառական գործութիւն — ՎՈՐՈՎՈՒԹԻՒՆ

## 2.— Տ Ա Խ Տ Ա Կ Ն Ե Ր

— առյանք — (Խեժութիւն նորք) ԽԵԺՈՒԹԻՒՆ

— Բարձրացնելու գործութիւն — ԳՈՐԾ ՑԱՅՄԱՅԻՆ

— ջաղացնելու գործութիւն

— ճանապարհութիւն — ՃԱՆԱՊԱՐՀՈՒԹԻՒՆ

— ջանապարհութիւն

— տքառակացնելու գործութիւն — (ՋԱՋԱՋ նորք) ՋԱՋԱՋ ՀԱՅԻ

Հետազայ ուրիշակակիցները սահմանուած են աւելի անմիջական եւ սիսմատիկ պատկեր մը տալու Հ. Յ. Գաշնակցուրեան կազմակերպական կառոյցի հոլովոյքին մասին։ Անձնելու կը յստակացնեն եւ պարզացնեն ներկայ ուսումնասիրութեան զանազան գլուխներուն ընկալումը։ Բայց նաեւ՝ անոնց տուած իիշ մը չոր պատկերը, ամբողջական հասկացողութեան մը համար, պէտք է անհրաժեշտաբար լրացուի համապատասխան գլուխներու ընթերցումով։

Հեղինակը այդ տախտակիցները կազմած է իր սեփական նիզերով։ Organigramme ներու մասնագէտ չըլլայով, ան ի յառաջազութէ կ'ընդունի որ թէքնիք քերութիւններ կամ սխալներ կը բնան սպրդած ըլլալ անոնց մէջ։ Ան կը խնդրէ մասնագէտներէն՝ սրբազրել այդ քերութիւնները եւ կազմել աւելի յաջող ու ամրողական տախտակներ։

ՏԱԽՏԱԿ ԹԻՒ 1.— ՆՈՐԱՍՏԵՂԾ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՏԱՐԱՆՑՈՒՄԸ Ա. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ, ԱՌԱՋ (1890-1892).— Կուտայ գործիչներու ցրուուի եւ տեղական կազմակերպութեանց յառաջազման պատկերը՝ սկզբնական երկու տարիներուն, մեկնելով Թիֆլիսի Կենացը Առնելունէն։ Գործիչներէն՝ տրուած են գլխաւոր կարգ մը դէմքներու անունները միայն։

ՏԱԽՏԱԿ ԹԻՒ 2.— ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՏԱՐԱՆՑՈՒՄԸ Ա. Ե. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՆԵՐՈՒՆ ՄԻԶԻ (1892-1898).— Կազմակերպական ցանցը շատ աւելի տարածում եւ բազմաթիւդ է արդէն։ Ալաքները, որոնք ստեղծուած կեղրուններէն չէ միայն՝ որ կը մեկնին, ցոյց կու տան նաեւ գործիչներու եւ մարտական ուժերու շրջանէ շրջան անցումի գծերը (օրինակ՝ Տարօն - Սասուն անցում Ատրպատական-Վասպուրականի եւ

Կարսի գոյգ գծերով, կիլիկիա անցում՝ կիպրոսէն եւ Եգիպտոսէն, մասսամբ նաև հզմիրէն, եւն): 1898-1904 ՍԱՐԻՆԵՐՈՒԽՆ— 2րդ Ընդհանուր օպերատոր կառաջը տրուած է օրգանոգրամ (organigramme) ձեւին տակ, նշելով ժողովական ընտրուած վեց մարդկաները (Երկու թիկր եւ չորս ՊԱՏԱՍԽԱՆԱՑՈՒՄ ՄԱՐՄԻՆ), որնք հաւաքարար կը կազմեն ԳԱՅՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԿԱՄՔԸ ՆԵՐԿԱՅԱՅՆՈՂ ՄԱՐՄԻՆ, լիազօրուած՝ Ընդհանուր ժողովի բացակայութեան հիմնական որոշումներ տալու; ԿԱՄՔԻ ժողովը գումարուած է Թիլիպը (Պուլկարփա), 1901ի գարնան:

ԱՐԵԽՎՏ ԵԱՆ եւ ԱՐԵԽԵԼ ԵԱՆ ԲԻՒԹՅՈՒՆԵՐՈՒ շրջանները տրուած են իրենց կուտակցական եւ իրական անումներով, նշելով նաև իրաքանչիւրի իրաւավիճակը (կոմիտէն կ., Կեդրոնական կոմիտէն կ., կ. ու եւն.), մեր ծանօթութեանց սահմաններուն մէջ:

ՏԱԿԱԿԱԿ ԹԻՒ 4.— ԳԱՅՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԿԱՐՈՅՑԸ ԵՒ ՄԱՐՄԻՆԵՐԸ՝ ՅՐԴ ԵՒ ՅՐԴՀ ԸՆԴՀԱՆՈՒԽՆ ՄԻՋԵՒ (1904-1909).— Ղեկավար կառաջը կը բարդանայ: Մինչ արևմտեան շրջամի մարմինները եւ ՍԱՄՆՈՑ (ԲԱՐՁՐԱԿԱՆԴԱԿ) ՊԱՏԱՍԽԱՆԱՑՈՒՄ ՄԱՐՄԻՆՆ կ'ընտրուին ուղղակի Յրդ Ընդհ. Ժողովէն, ԱՐԵԽԵԼ ԵԱՆ ԲԻՒԹՅՈՒՆ ԲԻՒԹՅՈՒՆ մասսամբ կը ճգուի համապատասխան շրջանի ՌԱՅՈՆԱԿԱՆ ԺՈՂՈՎին (3 ընկեր), մէկական անդամ տալու պարտականութիւն տալով նաև Սասոյ Պատ. Մարմինն եւ Վասպարականի ՆԱԽԱՆԿՈՒԱՆ Պատ. Մարմինն: Այս վերջինը կը նշանակուի 1905ի ԽՈՐՀՈՒԹԻՒն կողմէ: ԽՈՐՀՈՒԹԻՒՆ կը կազմուի Բիւրոներու եւ Պատասխանատու կ. կ. մերու ներկայացուցիչներէն: ԿՈՎԿԱՍԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՑՈՒՄ ՄԱՐՄԻՆՆ բխած է ՌԱՅՈՆԱԿԱՆ ԺՈՂՈՎէն, իսկ ԶԼՅՈՒՆՆ Կովկասին զէնք հայքայքելու համար ստեղծուած մարմին՝ 1905ի ԽՈՐՀՈՒԹԻՒՆ է:

Նախորդ տախտակով տրուած կազմակերպական շրջաններու ցանկը կը լրացնի նոր անումներով:

ՏԱԿԱԿԱԿ ԹԻՒ 5.— ԳԱՅՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐՈՅՑԸ 5րդ եւ 7րդ Ընդհ. ԺՈՂՈՎՆԵՐՈՒԽՆ ՄԻՋԵՒ (1909-1913).— Կառաջը առելի եւս բարդացած է: Երկու թիկր միացները, գերասկրպումնու, կ'ընտրուին մասսամբ ԸՆԴՀ, ԺՈՂՈՎէն, եւ մասսամբ՝ համապատասխան շրջաններու ՌԱՅՈՆԱԿԱՆ ԺՈՂՈՎներէն (տեսմել նշուած քևերը): Իրաքանչիւր թիկր կունենայ երկուական հասուած: ԸՆԴՀ, ԺՈՂՈՎէն կը բխին նաև զանազան այլ մար-

միններ եւ յանձնախումբեր՝ Խնդրսպաշտպանութեան ՄԱՐՄԻՆ (ԹՌԱԲՔԻՈՑ), ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԴԱՏԱԿԱՆ ՅԱՆՉՆԱԽՈՒՄԲ, եւն։ ԽՈՐՃՈՒՐԴԻ կազմութիւնը եւս բարդացած է. բան մը՝ որում կարելի է հաւաօրէն վերագրել 1912ի ԽՈՐՃՈՒՐԴԻ մ (Պոլիս) իրաւագոր հանգամանք չստանալը։ Կը բազմանան ՌԱՅՈՒՆՆԵՐԸ (Կ. Կոմիտէութեանց շրջաններ)։


ՏԱԽՏԱԿ ԹԻՒ 6.— ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌՈՅՑ 1913-1915 ԹԻՒՍԿԱՆՆԵՐՈՒԻՆ. — Դաշնակցութիւնը նախ կ'ունենայ երեք թիւրօ, իւրաքանչիւրը իր շրջանին համար օժտուած նաեւ ՊԱՏԱՍԽԱՆԱՑՈՒ ՄԱՐՄՆԻ բացափիկ իրաւասութիւններով։ ապա, 1914ի Տրդ ԸՆԴՀ. ԺՈՂՈՎը կը լուծէ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԹԻՒՐՈՅ եւ Պոլսոյ մէջ կը յառաջացնէ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՒՐՈՅԻ ՀԱՏՈՒԱԾ : ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՒՐՈՅ իր ամբողջութեան մէջ կը բխի ԸՆԴՀ. ԺՈՂՈՎէն։ Խոկ ԽՈՐՃՈՒՐԴԻ կազմութեան կը մասնակցին, ԲԻՒՐՈՒՆՆԵՐՈՒ կողքին, 7րդ Ընդհ. Ժողովի որոշմամբ՝ Ամերիկայի Կ. Կոմիտէն, եւ Տրդ Ընդհ. Ժողովի որոշմամբ՝ ԴՐՈՇԱԿԻ ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆԸ։


ԽՈՐՃՈՒՐԴԻ գումարուած է Փերլին, 1914ի գարնան։


ՏԱԽՏԱԿ ԹԻՒ 7.— Հ. Յ. ԳՐԴ ԸՆԴՀ. ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԲԵ-ՄԱԾ ԿԱՌՈՅՑ 1919-1921)։ — Կառոյց մը՝ որ, հակառակ անակնեալ դէպֆերալ բերումով իր ամբողջութեան մէջ կիրարկուած չըլլալուն, շահեկան է իրբեւ կազմակերպական ձեւի նախագիծը՝ անկախութեան տիրացած երկրի մը պետական մէկ կուսակցութեան։ Ժողովները եղերուած են ուղիղ — անկիւնաոր գծերով, իսկ անոնցմէ բխած մարմինները (տեսնել սլաքները), կոր գծեռով։

ՏԱԽՏԱԿ ԹԻՒ 8.— ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈԱԿԱՆ ԿԱ-ՌՈՅՑ 1921ԷՆ ԱՄԴԻՆ. — Կեդրոնական ուղղահայեաց մասը ի զօրու է, կազմակերպական շրջանէ շրջան կամ Ընդհ. Ժողովի Ընդհ. Ժողով աննշան փոփոխութիւններով, 1924-25էն ասդին։ Խումբերը կրնան ուղղակի կապուած ըլլալ կոմիտէին, կամ կազմել ենքա-կոմիտէութիւններ։ Առանձնակի կոմիտէութիւնները կապուած են ուղղակի Հ. Յ. ԹԻՒՐՈՅԻ մ։

Զախ բաժիններ կը վերաբերի Պուլքէշի եւ Վիեննայի Խորհըրդամունքներէն բխած ԱՐՏԱՍԱՆԱՀՄԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՑՈՒ ՄԱՐՄՆԻն, որ փաստորէն փոխարինած է թիւրօն՝ 1921էն 1924 տարմիներուն (մինչեւ 10րդ Ընդհանուր Ժողով), իսկ աշ սիւնակը՝ երկրի կազմակերպութեան, մինչեւ 1933ի 12րդ Ընդհ. Ժողովը՝ եր լուծուած կը յայտարարուէին երկրի մինչ այդ դոյտոթիւն ունեցած մարմինները։







### ԱՐԵՔԱՏԵԱՆ ԲԻՒՐՈՅԻ ՇՐՋԱՆՆԵՐԸ


Կոռածաղիկ, Վիշապ (Թոլիս)	Պատ. Ա.
Ռմիկենար (Բնիքիդ)	Փոխհամարմ. Ա., Ա.Ա.
Լեռնասլայր (Վիլյովիս)	Պատ. Ա.Ա.
Տեղյա (Եղիպատու)	Կոմիտէնելու Հրցան
Կողի (Վիպարու)	Ա.
Պարամներ	Ա.Ա.
Երրուսակի Կոմիտէներ (Փարիս, Գերմ.)	Ա.Ա.
Հիւսիս. Ամերիկա	Փոխհամարմ. Ա., Ա.Ա.
Սև Բյոր, Սևակ (Սերբաստիա)	Փոխհամարմ. Ա., Ա.Ա.
Բանաջի (Սամսոն)	Փոխհամարմ. Ա., Ա.Ա.
Կազան (Մարգրան)	Փոխհամարմ. Ա., Ա.Ա.
Բարձր Սար (Անսարիա)	Փոխհամարմ. Ա., Ա.Ա.
Լեռնասար (Խարբելոյ)	Փոխհամարմ. Ա., Ա.Ա.
Վիշապանդր (Տիգրանակերտ)	Փոխհամարմ. Ա., Ա.Ա.
Սևարոհ (?)	Ա.
Կապութիր Բերդ (?)	Ա.

Շամ (Լան)	Պատ. Ա.Կ.
Բարձրաւանդակ (Մաստոն)	Պատ. Ա.Կ.
Դուրսն (Տարօն)	Ա.Կ.
Պուրակ (Վիլայթ)	Փոխհամարմ. Ա., Ա.Ա.
Արէժ (Ալորպատական)	Ա.Կ.
Զրաբերդ (Նարս)	Ա.Կ.
Բար (Ալեքսանդրոսպոլ)	Ա.Կ.
Միջաստոն (Երեւան)	Ա.Կ.
Ասպառած (Վարսավայ)	Փոխհամարմ. Ա., Ա.Ա.
Այգեստան (Գանձակ)	Փոխհամարմ. Ա., Ա.Ա.
Ոսկեջոյր, Ուկանապատ (Պարս)	Ա.Կ.
Մեծ Բաղրա (Թիֆլիս)	Ա.Կ.
Նաւահանգիստ (Պարտու)	Ա.Կ.
Ծովափ (Տրավերտին)	Ա.Կ.
Աւալան (Օտենս, Իրիմ)	Փոխհամարմ. Ա., Ա.Ա.
Նայրանդ (Նոր Նախիչևնան)	Ա.Կ.
Ռուսաստանի Կոմիտէներ (Մոսկ., Փելտերդ.)	Ա.Կ.
Ասպին (Բարձրապետոյ)	
Արծին (Երզնկա ?)	
Բարսահայր (Տէրպին)	
Ժամա (Հիւսիսաղին Կոմիտաս)	Փոխհամարմ. Ա., Ա.Ա.
Ամուլ (?)	

### ԱՐԵՔԵԼԵԱՆ ԲԻՒՐՈՅԻ ՇՐՋԱՆՆԵՐԸ

#### ՏԱԽՏԱԿ ԹԻՒ 3

Հ.Յ.Դ. 2ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՀԱՍՏԱՏԾ  
ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌՈՅՑՑԸ ԵԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ  
ՇՐՋԱՆՆԵՐԸ՝ 1898-1904 ՏԱՐԻՆԵՐՈՒՆ




**ԱՐԵՔԱՏԵԱՆ ԲԻՒՐՈՅԻ ՇՐՋԱՆՆԵՐԸ վրայ կ'առելիս՝**  
Բաստի շրջան (Մերսատիա) Օժամարտ Մարտինը  
Երրուպայի Հ.Յ.Դ. Ուսամոդ. Մխոթինը

**ԱՐԵՔԱՏԵԱՆ ԲԻՒՐՈՅԻ ՇՐՋԱՆՆԵՐԸ վրայ կ'առելիս՝**  
Լեռնապատ (Ռշտոնիք) Ա. Ա.  
Թմբուկ (Ախարտապար) Ա.  
Ռուսաստանի Հ.Յ.Դ. Ուսամոդ. Մխոթինը

#### ՏԱԽՏԱԿ ԹԻՒ 4

**ԴԱՇԱԿՑՈՒԹԵԱՆ ԿԱՌՈՅՑԸ ԵՒ ՍԱՐՄԻՆՆԵՐԸ**  
**3ՐԴ ԵՒ 5ՐԴ ՀՆԴԱՇԱՌՈՒՐ ԺՈՂՈՎՆԵՐՈՒՆ ՄԻՋԵՒ**  
**(1904-1909)**



#### ԱՐԵՒՏԵԱՆ ԲԻԿՈՅՑԻ ՈԱՅՈՒՆԵՐ

1909-1911

- 1) ԹՈՒՐՔԻՑ ԵՒ ԳԱՂՈՒԹԵԱՆ
- 2) ՓՈԲՔ-ՀԱՅՔ

1911-1913

- 1) ՊՈԼՍՈՅ ԵՒ ՊԱԼՋԱՆԵՍԻՐ
- 2) ՓՈԲՔ-ՀԱՅՔ
- 3) ԱՄԵՐԻԿԱ

#### Հ.3.Դ. ԽՈՐՀՈՒՄԲԵՐ

Ասկանմելք՝ ճշղեկի Ռազմական ժողովներու և Բիորնելու փոխարքան համաձայնութեամբ  
(ճող Հայիսմոր Ժողով)

#### ԱՐԵՒԵԼԵԱՆ ԲԻԿՈՅՑԻ ՈԱՅՈՒՆԵՐ

1909-1911


- 1) ՍԵԾ-ՀԱՅՔ
- 2) ԿՈՎԿԱՍԻ ԵՒ ՊԱՐՄԿԱՍԱՆ

1911-1913

- 1) ՍԵԾ-ՀԱՅՔ
- 2) ԿՈՎԿԱՍԻ
- 3) ՊԱՐՄԿԱՍԱՆ

#### ՏԱԽՏԱԿ ԹԻՒ 5


**ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌՈՅՑՑԸ  
5ՐԴ ԵՒ 7ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՆԵՐՈՒՆ ՄԻՋԵՐ  
(1909-1913)**



**ԾԱՆՈթ.-** Իրարականչիր Բիւրո իր շոշանին մէջ, ոնի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄՆԵ համգամանք:  
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԻՒՐՈՅԻ շոշանն է՝ Թուրքից վեց հայաբնակ և Տրապիզոնի նախանձնելիք:  
 ԱՐԵՒԵԼԵԱՆ ԲԻՒՐՈՅԻ շոշանն է՝ Արևմտեան Թուրքիա և զարդութներ:  
 ԱՐԵՒԵԼԵԱՆ ԲԻՒՐՈՅԻ շոշանն է՝ Մուսատափ և Պարսկաստան

#### ՏԱԿԱԿՑՈՒԹԵԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌՈՅՅԸ


1913-1915 ԹՈՒԱԿԱՆՆԵՐՈՒՆ



ՏԱԽՏԱԿ ԹԻՒ 7

Հ.Յ.Դ. ԶՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԾԱԾ  
ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՅՑՑ (1919-1921)

## ՀՆԴԿԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ



ՏԱԽՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՈՅՅՅՈ

1921ԻՆ ԱՍԴԻՆ

# ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Էջ

---

Ներածական . . . . .	5
Ա.— Դաշնակցութեան կազմաւորումը եւ առաջին երկու տարիները . . . . .	9
Բ.— 1892—1897 տարիները . . . . .	15
Գ.— Հ. Յ. Դ. Երկրորդ Ընդհ. Ժողովը եւ 1898—1903 վեցամեակը . . . . .	25
Դ.— Երրորդ Ընդհանուր Ժողովը եւ 1904—1906 տարիները . . . . .	38
Ե.— Չորրորդ եւ Հինգերորդ Ընդհանուր Ժողովներուն միջեւ . . . . .	53
Զ.— 1909—1911 եռամեակը . . . . .	69
Է.— Եօրներորդ եւ Ուրերորդ Ընդհանուր Ժողովները եւ յաջորդող տարիները . . . . .	82
Ը.— 1917—18ի կազմակերպական ժառար եւ իններորդ Ընդհանուր Ժողովը . . . . .	99
Թ.— 1920—1924 հնգամեակը — Պուբլէշի եւ Վիեննայի Խորհրդաժողովները . . . . .	118
Ժ.— Հ. Յ. Դ. Տասներորդ Ընդհանուր Ժողովը եւ յաջորդող տասնամեակը . . . . .	133
ԺԱ.— Հ. Յ. Դաշնակցութեան ԺԴ. եւ ԺԴ. Ընդհ. Ժողովները եւ վերջին 25 տարիները . . . . .	149

**ՑԱԽԵԼՈՒՄ**

1.— Ցուցակ կուսակցական տեղանուններու . . . . .	161
2.— Տախտակներ . . . . .	164

8			ապրանաբը
9			զետագումարը մաս գ սորվալցաք ։ Ա
10			զդմնօքառ տիկ միջառա ւ
11			զդմնվառ 7081-2081 ։ Դ
12			պիտրաֆ ։ մթի բաղմիք ։ Փ ։ Ց ։ Ֆ
13			զդմնաբի չուռ-քուռ ։ Զ ։ Ք
14			պիտրաֆ գումարեալ բազը ։ Ք
15			զդմնվառ ծուռ-խուռ ։ Ց ։ Ք
16			լրամաբի բաղմիք ք բաղզաք ։ Ժ
17			ուզին մալմինիոն
18			զդմնառ 1101-Զօւ ։ Զ
19			զրամաբի բաղմիք ք բաղմիք ։ Ժ
20			զդմնվառ բարյուշակ ։ Ք դդմնիորափ
21			զսան մամորագմիտեաք վՀ1-7101 ։ Գ
22			պիտրաֆ գումարեալ բաղմիք ւ
<b>ՀԱՅՈՒՄ ԱՅՐԵԱԿ ՏՊԱՐԱՆ</b>			
<b>ՎԱՀԵ ՍԵԹԵԱՆ ՏՊԱՐԱՆ</b>			
23			զդմնաբորոխորմիզառ մլունմիյի
Պատուէք	432		
Տպահնակ	1000		
Պրակ	11		
Աւարտուն	20-12-74	ԲԹ	մաս գ սորվալցաք ։ Ց ։ Զ ։ Ջ ։ Ա
24			զդմնվառ Զ Ս միջաք ւ դդմնիորափ

Ա Ա Գ Ա Լ Յ Վ Ա Ա Յ Ա

101 ։ սորվալ սոմարեա մամորայառ թուրաց ։ Դ



ԳԻՒՆ 5 Լ. Ա.

Կեդրոնատեղի

Librairie HAMASKAINE  
10, Rue Hussein Beyhoum  
Beyrouth — Liban

---

Printed in Lebanon

by Hamaskaïne Wahe Sethian Press